



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

222-2015

223-2015

224-2015

225-2015

226-2015

227-2015


228-2015

L. Yu.

(1) M. (2) M.

Opposite Yancheng

211
212



Opposite
1911

451

Mary 64.

Henry 47 wife

2003

ԹԻՈՐԱԿ ԳԵՂԱՆԻՆ

(ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ԱՆԳԼԻԵՐԵՆԵ)



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ
1911

ԹԻՈՐԱԿ ԳԵՂԱՆԻՆ

ԹԻՈՐԱԿ ԳԵՂԱՆԻՆ

(ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ ԱՆԴՂԻԵՐԵՆԵ)

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. ԱՐՁՈՒՄՅԱՆ

№ 89



Ա. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄՅԱՆ

1911

1393

ԹԻՈՐԱԿ ԳԵՂԱՆԻՆ

ՄԱՍ Ա.


ԳԼՈՒԽ Ա.

ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Առաջին տեղը զոր կրնամ որոշ յիշել, ընդարձակ և հաճելի մարգագետին մըն էր, մէջը մաքուր ջուրի աւազանով մը: Շուշ տուող քանի մը ծառեր կը հակեխն անոր վրայ և ջրաչուշաններ կը տասանէխն ջուրին խորունկ տեղուանքը: Մէկ կողմը՝ ցանկին վրայէն կ'երեւար դաշտ մը և միւս կողմը՝ ձամբուն եղերքը շնուռած էր մեր տիրոջ տան դռւոր: Մարգագետին գլուխը կար եղեւիններու անտառ մը և վարի ծայրը հասուն առուակ մը, սեպ և գերքով:

Երբ դեռ փոքր էի՝ մօրս կաթով կը մնանէի, որովհետեւ խոս չի կրնար ուտել: Ցերեկին անոր բորբաժիքը կը վազգւատէի և գիշերը քովը կը պառկէի: Երբ օդը տաք ըլլար՝ լճակին եղերքը ծառերուն շուքին տակ կը կինայինք և երբ ցուրտ ընէր՝ անտառին մօտակայ մեր տաքուկ բնակարանը կը մանէխնք:

Երբ բաւական մեծցայ և սկսայ խոս ուտել՝ մայրս ամէն ցերեկ աշխատելու կ'երթար և իրիկունք կը վերադառնար:



228-2015
Խ228

Մարգագետնին մէջ ինձմէ զատ վեց հատ ուրիշ ձիռ-ձագեր կային, ամէնքն ալ ինձմէ մեծ, մէկ երկուքը դիեթէ խօսոր ձիռ չափ: Անոնց հետ կը վաղվռաէի և կը զուարձանայի, գաշտին շուրջը քառամբակ կը վա-զէինք կրցածնուռ չափ արագ: Երբեմն մեր զուարձու-թիւնը կը խաթարուէր, որպիհնեւ անսնք վաղած ա-տեննին ինձի կից կը զարնէին կամ զիտ կը խածնէին:

Օր մը երբ ընկերներս կից զարնելով չափը անցու-ցին՝ մայրս զիտ իրեն կանչեց և ըստա. — «Կ'ուզեմ որ ըսկիքս լաւ մտիկ ընես: Այդ մարտկները շատ լաւ մըտ-րուիներ են բայց անտնք սայիթ ձիւրու ձագեր են և քաղա-քավարութիւն չեն սորված: Դուն աղնիս ցեղէ ես. քո հայրու այս կողմերը մեծ համբաւ ունի և քո մեծ հայրու երկու տարի Նիու-Մարքէթի ձիարշաւնելուն մէջ առա-ջին մրցանակ շահեցաւ. մեծ մայրդ իմ ճանցած բոլոր ձիերուս մէջ էն հեղահամբոյն էր և կարծեմ անսած չեռ որ ես ալ երբեք աքացի զարկած կամ խածած ըլլամ: կը յուսամ թէ զուն ալ աղնիս և բարի ձի մը պիտի ըլ-լաս և անկրթութիւն չպիտի սորվիս. զործդ հաճոյքով կասարէ, քայելու ատեն սորքիդ շարժումներուն հոգ տար և խաղի մէջ երբեք կից մի զարներ ու մի խածներ»:

Մօրս իրաար բնաւ չեմ մուցած. գիտէի թէ իմաս-տուն էր, և թէ մեր տէրը զայն շատ կը սիրէր: Թէ՛ անունը «Դքուհի» էր, բայց տէրս զայն յաճախ իր «Սի-րականը» կը կոչէր:

Մեր տէրը բարի, հեղահամբոյր մարդ մըն էր: Մե-զի լաւ ուտելիք և լաւ պատսպարան կուտար և մեղի հետ այնքան քաղցրութեամբ կը խօսէր, որքան իր զու-ւակներուն հետ:

Ամէնքս ալ, զայն շատ կը սիրէինք: Մայրս մանա-ւանի, երբ զայն դրան առջեւ անսնէր՝ տրախութիւնէն

կը վլնջէր և վազելով անոր քով կ'երթար: Մեր տէրն ալ զայն կը չոյէր և կ'ըսէր: «Ե՛յ, իմ սիրականս, ի՞նչ-պէս է քու փոքրիկ մեւ ձագուելով»: Յեսոյ ինձի կոսոր մը շատ համեզ հայ կուտար և երբեմն մօրս ալ՝ անուշ ստեղղին մը:

Բոլոր ձիերն ալ անոր կը մօտենային, բայց կար-ծեմ մեզ ամէնէն աւելի կը սիրէր: Մայրս միշտ զայն տօնավաճառի օրը քաղաք կը տանէր արտադ և հանգիստ:

Երկրագործ աղայ մը կար, Տիք անունով, որ եր-բեմն մեր գաշտը կուգար մորմ ժողվելու: Համար: Երբ բաւական ուտէր և յափրանար՝ կը սկսէր մարտկներուն հետ խաղալ, անոնց նետելով քարի և վայափ կոտրներ, մինչեւ որ ամէնքն ալ կը սկսէին հոս ու հոն քառարմ-բակնեւ որ ամէնքն ալ կը սկսէին հոս ու հոն քառարմ-բակ վազել: Անոր շատ կարեւորութիւն չէինք տար, ո-րակ վազել: Անոր շատ արագ կրնայինք վագել, բայց երբեմն նետած քարերը մեզի կը դպէին և կը ցաւցին:

Օր մը այսպէս մեզ կը նեղէր առանց գիտնալու թէ մեր տէրը քայի դաշան էր և անցած դարձածը կը դի-տէր, յանկարծ թուփերուն վրացէն ցատկեց և Տիքին թեւէն բոներով՝ երեսին այնպէս մը զարկաւ որ աղամ ցուեն սկսաւ պատառ: Երբ մեր տէրը նշանացինք, քա-ցաւէն սկսաւ պատառ: Երբ մեր տէրը նշանացինք, քա-ցութիւն ստացանք և մօտեցանք տեսնելու համար թէ ի՞նչ էր պատահածը:

«Զար աղայ, չար աղայ», կը պատար ան, «Սյս ու-ուային անգամը չէ, ոչ ալ երկրորդը և ոչ ալ վերջինը որ մարտկներուն նեղութիւն կուտաս: Անաւասիկ, առ դը-րամդ և տուն գնա. չեմ ուզեր որ աղեւս աղարակիս րամդ և տուն գնա. չեմ ուզեր որ աղեւս աղարակիս մէջ աշխատիս»: Եւ Տիք մէջ մըն ալ ագարակ չեկու: Մէջ աշխատիս»:

Եւ Տիք մէջ մըն ալ ագարակ՝ մեր արտօնութիւն չըլապատ-

չափ բարի մարդ մըն էր, և անոր իմասմքներով շըլապատ-

չափ՝ հանգիստ և երջանիկ էինք.

ԳԼՈՒԽ Բ.

ՈՐՍՈՐԴ ՈՒԹԻՒՆԸ

Դեռ երկու տարեկան չկայի, երբ դէպք մը սրատունցաւ, զոր բնաւ մոռացած չեմ: Գարունը դեռ նոր սկսած էր. գիշերը քիչ մը եղեամ իջած էր և թեթեւ մշտչ մը տակաւին կը ծածանէր անտառներուն ու մարգագետիններուն վրայ: Ես և միւս մարուկները կ'արածէինք դաշտին վարփ կողմը, երբ հեռուէն ձայն մը լսեցինք, որ շուներու հաջիւնին կը նմանէր: Մարուկներէն ամէնէն տարիւքուր իր գլուխը վեր վերցուց, ականչները տնկեց և ըստ: «Ահա որսի չուները կուգան», և անոմիջապէս փախչիլ սկսաւ: Մենք ալ իրեն հետ մէկտեղ վաղեցինք դէպի դաշտին վերին մասը, ուր կրնացինք ցանկապատին վրայէն նայիլ և դիմացի դաշտերը տեսնել: Մայրս և մեր ակրոջը հեծներու ձիերէն մէկն ող մօտը կեցած էին, և կ'երեւայ թէ գիտէին ըլլափիքը:

«Նապաստակ մը գտեր են», ըստ մայրս «և եթէ այս կողմը գալու ըլլան, որսորդութիւնը պիտի տեսնենք»:

Շատ չանցած շուները մեր դաշտին մօտը գանուռող նորաբոյս ցորմնի դաշտն ի վար կը խոյանացին: Անանկ աղմուկ մը կը հանէին, որուն նմանը երբեք լսոծ չէի: Զէին հաչեր, ոչ ալ կ'ոռնային կամ կը կաղկանձէին. բայց կրցածնուն չափ բարձր «եօ, եօ, եօ» կը պառացին: Իրենց կը հետեւէին ձիու վրայ նստած շատ մը մարդիկ. ոմանք կանանչ վերաբերու հագած էին, և ամէնքն ող ամենամեծ արագութեամբ կը յառաջանային: Մերունի

ձին վրնջեց և անձկութեամբ անոնց ետեւէն նայեցաւ, և մենք, մատղաշ մտրուկներս ալ, անոնց ետեւէն քառամբակ վաղեռու փափաք մը կը զգայինք. բայց անոնք քիչ ատենուան մէջ դաշտին վարփ մասը հասան: Հոն կարծես թէ կանդ առին: Շուները դաղրեցան հաչելէ, և ամէն կողմ կը վաղէն իրենց քիթը դէպի վար հակած: «Անոնք հոտը կորանցուցեր են», ըստ ծերունի ձին, «թերեւս նապաստակը պիտի պրծի»:

«Ի՞նչ նապաստակ», հարցուցի:

«Ես ի՞նչ գիտեմ ի՞նչ նապաստակ, կարելի է որ մեր անտառին նապաստակներէն մէկը ըլլայ. շուներուն և մարդոց հոդը չէ ի՞նչ նապաստակ ըլլալը, ետեւէն կը վաղեն . . .»:

Իր խօսքը հազիւ լմնցուցած էր և ահա շուները դարձեալ սկսան իրենց աղմուկը, և բոլորը մէկտեղ կըրցածնուն չափ արագ ետ եկան դէպի մեր մարգագետնին այն մասը, ուր բարձր եղերքն ու ցանկապատը կը բարձրանացին առուռակին վերեւ:

«Հիմոյ նապաստակը պիտի տեսնենք», ըստ մայրս: Եւ ճիշդ այդ վայրկեամնին վախէն սարափահար եղած նապաստակ մը խոյացաւ անցաւ մեր քովէն. և անտառը մտաւ: Շուները իր ետեւէն վաղեցին, եղերքն ի վար գլատրեցան, առտակին վրայէն ցատկեցին, և հեւաղով դաշտին մէջէն անցան, որսորդներն ալ իրենց ետեւէն: Վեց եօթն ձիաւորներ շուներուն քովի ի վեր կը վազէին: Նապաստակը փորձեց ցանկապատին մէջէն անցնիլ, բայց շատ խիս էր և անմիջապէս ետ՝ դէպի համբան դարձաւ. սակայն անօգուտ. շուները իր ետեւէն հասան: Ճիշ մը լսեցինք և ամէն բան լմնցած էր: Զիաւորներէն մէկը շուներուն մօտեցաւ և իր խարազանով վոնսեց զանոնք. եթէ չվոնտէր՝ պիտի բզքտէին դայն: Յետոյ նապաստակին

սրունգէն լաւներով վերցուց . խեղճ կենդանին վիզաւորուած ու արիւնաթաթաւ էր . և բոլոր պարոնները շատ զոհ կ'երեւային :

Իսկ ես այնքան զարմացած էի , որ առաջին անգամ չդիտեցի թէ ինչ կ'անցնէր կը դաւնար առաւակին քոլ : Բայց երբ այն կողմը նայեցայ , ախտոր աեսարան մը հանդիպեցաւ աչքիս . երկու գեղեցիկ ձիեր գետին ինկած էին . մէկը առութին ջուրերուն մէջ կը տասպակէր , և միւսն ալ խոսին վրայ կը հնձնէծէր ; Հեծեալներէն մէկը ջուրերէն դուրս կ'եղէր ցեխով ծածկուած , միւսը անշարժ պատկած էր :

«Վիզը կոտրեր է» , ըստ մայրս :

«Շատ ալ աղէկ եղեր է» , ըստ մտրուկներէն մէկը : Իմ կարծիք ալ նոյնն էր . բայց մայրս մեղի պէս չէր մռածեր :

«Ինչու այդպէս կը մռածէք , ըստ . ես թէեւ ծերացած ձի մըն եմ , բայց շատ բան տեսած , շատ բան բած եմ . երբեք չեմ կրցած հասկնալ թէ ինչու մարդիկ ա'յլքան կ'ախտորժին որսորդութիւնէ : Յաճախ կը վետսուին , յաճախ ամէնէն լու ձիերուն վեսա կը հասցնեն , արտերը կը կրխկատեն , և ասոնք ամէնը նապատառակ մը , կամ ազուէս մը և կամ եղջերու մը բաներու համար . մինչդեռ ուրիշ կերպով շատ աւելի դիւրաւ կրնան ձեռք ձեւ : Բայց մենք ձի ենք , և չենք կրնար իրենց գործերուն խելք հասցնել :

Երբ մայրս այս խօսքերը կ'ըսէր , մենք կեցած մեր շորջը կը նայէինք : Հեծեալներէն շատերը երիտասարդին քով զացին . բայց իմ տէրս որ եղածը կը դիտէր , էն առաջ վերցուց զայն : Գլուխը դէպի ես ծուեցու , բազուկները վար կախուեցան , և ամէն մարդ շատ լուրջ կերպարանք մը առաւ : Աղ աղմուկ չկար հիմայ , նոյն

իսկ շուները լու հիմ . կարծես զիտին թէ զէշ բան մը պատահած էր : Մեր փրոցը տունը տարին զայն : Վերջը իմացայ որ Գէորգ Կօրարնն էր , աղնուական պարունին մէկ հասարիկ երիտասարդ զաւակը , վայելչադէմ երկայնահասատկ երիտասարդ մը , իր լնաանիքին պարծանքը :

Հիմայ սկսան իրենց ձիերով ամէն կողմ վազել , որպէս զի բժիշկ մը և անասնաբոյժ մը գտնեն . անհուշակ փութային նաև աղնուական Կօրարննին՝ իմացնելու զաւակն զիլուն եկածը : Երբ Պ. Պօնտ , անսանկարոցը , եկուու զիտեց ու . ձին որ խօսի վրայ պատկած կը հնձնէծէր , բայց մարմինը չօշափեց և իր գլուխը շարժեց . սրունքներէն մէկը կոտրած էր : Այն ատեն մէկը մեր աիրոջը տառնը գնաց վազելով և հրացան մը առած եկաւ : Անմիջապէս աղմուկ մը լսուեցաւ , յետոյ սոսկալի ճիչ մը , և դարձեալ լսութիւն : Սև ձին ալ չէր շարժեր :

Մայրս շատ յուզուած կ'երեւար . ըստ թէ երկար ասրբներէ ի վեր կը ճանչնար այդ ձին , որուն անունը Ռոպ Ռոյ էր : Շատ լու ձի մըն էր , և ո՛չ մէկ մողութիւն ունէր : Աղ անկէ վերջ անդամ մըն ալ դաշտին վրայ չպիտի երեւար :

Քանի մը որ վերջը լսեցինք որ եկեղեցին զանգակը կը հնչէր երկար ատեն . և զրան վրայէն նայելով ատրօրինակ երկայն սեւ կառք մը տեսանք , որ սեւ կտաւով ծածկուած էր և սեւ ձիերու լծուած : Անկէ վերջ հետըզն հետէ եկան ուրիշ կառքեր , բոլորն ալ սեւ , մինչդեռ զանգակը կը շարունակէր անդադար հնչէլ : Երիտասարդ զանգակը կը տանէին թազելու : Աղ աղմունը գերեզմանատուն կը տանէին թազելու : Աղ աղմունը իմացայ թէրեզմանատուն կը հնչէր : Երբէք չիմացայ թէ գամ մըն ալ ձի չպիտի հնձնէր : Երբէք չիմացայ թէ գամ մըն ալ ձի չպիտի հնչնին , և այս բոլորը պատիկ նապատակի մը համար եղան :

ԳԱՐԻՒԹ Գ.

ԻՄ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Սկսած էի հետզետէ աւելի գեղեցկանալ . մորթս
աւելի նուրբ եղած էր և աւելի քնքոյշ ու փայլուն սե-
գոյն մը ունէր . ոտքիս մէկը ճերմակ էր և սիլտուն ճեր-
մակ ասաղ մը կար ճակախս վրայ : Ամէն մարդ կ'ըսէր
թէ շատ գեղեցիկ էի : Տէրս չէր ուզէր զիս ծախսէ,
մինչեւ որ չորս տարեկան չըլլայի . կ'ըսէր թէ պատանինե-
րը պէտք չէ որ չափահաս մարդոց պէս աշխատին . և
մարտկներն ալ պէտք չէ որ աշխատին ձիերու պէս ,
մինչեւ որ բոլորովին չափահաս չըլլան :

Երբ չորս տարեկան եղայ , աղնուական կօրացն եկաւ
զիս դիտելու : Աչքերս քննեց , բերանս և սրունգներս
լաւ մը չօշափեց , յետոյ իր ներկայութեանը քաղել , վար-
գել և քառաստրակ արշաւել տուաւ : Խնձմէ զո՞ կ'երե-
ւար : «Երբ լաւ մը կրթուի , ըստու , պատուական ձի մը
պիտի ըլլայ» : Տէրս ըստու որ ինքը յանձն կ'աւենէ կրթել
զիս , որովհետեւ չէր ուզեր որ վախնայի կամ վեստուէի :
Եւ առանց ժամանակ կորսնցնելու , հետեւեալ օրն յակ
սկսաւ կրթել զիս :

Հաւանական է որ շատեր չեն գիտեր թէ ինչ է մեր
ստացած կրթութիւնը , ասոր համար պիտի նկարագրեմ
զայն . մեր կրթութիւնը կը նշանակէ սորվիլ համեա ու
սանձ կրել , և մեր կոնակին վրայ ալ մարդ մը , կին մը
կամ տղայ մը տանիլ , ճշգր իրենց ուզած ուղղութեամբ
երթալ և արագ արագ քաղել : Ասոնցմէ զատ , պէտք է
նաև սորվիլ կրել վզնոց մը , գաւակի ծածկոց մը և հան-
դարս կենալ , երբ այս բաները կը դրուին : Ապա սայդի

մը և կամ կառքի մը կապուիլ , այնպէս որ կարեցի չը-
լայ քաղել կամ վազել առանց զայն ալ իր ետեւէն քա-
շելու . և պէտք է արագ երթայ կամ կամաց , ճշգր ինչ-
պէս որ զինքը վարովը կը փափաքի : Իր տեսած բանե-
րուն կողմը դիմելու չէ , ոչ ալ ուրիշ ձիերու հետ խօսելու
է . ոչ պէտք է խածնել , ոչ ալ կից զարնել . երբեք իր ու-
զածը ընելու չէ , այլ ջանալու է որ միշտ տիրոջը փա-
փաքածը ընէ , նոյն յսկ երբ չափազանց յոգնած է կամ
անօթի : Բայց ամէնէն դէշը այն է որ անգամ մը կազ-
մածը վրան դնենին վերջ , այլեւս պէտք չէ խենթ ու
խերառ ոստիւններ ընէ՝ երբ ուրախ է , ոչ ալ գետնը
պառկի՝ երբ յոգնած է : Ինչպէս կը տեսնէք , շատ անկա-
րեւոր բան չէ մեր կրթութիւնը :

Անշուշա երկար ատենէ ի վեր վարժուած էի պա-
խուցի և զիսանոցի , և հանդարտութեամի դաշտերուն
ու արահետներու մէջ առաջնորդուելու . բայց հիմայ սանձ
մըն ալ պիտի ունենայի : Տէրս քիչ մը վարսակ տուաւ
ինձի , և զիս շատ մը չոյելէ վերջ՝ բերանս անցուց սանձը
որ շատ անհաճոյ բան մըն էր : Անմնք որ երբեք սանձ
կրած չեն իրենց բերնին մէջ , չեն կրնար գաղափար մը
ունենալ թէ որքան սրանեղիչ է . յուրա , կարծը պող-
պատի մեծ կաոր մը , մարդու մը մատին չափ հաստ ,
բերանիդ մէջ մղել , ակրաներուդ մէջաեղ և թեզուիդ
վրայ , ծայրերը բերանիդ անկիւններէն գուրս ցցուած և
ուժովի իր աեղը հաստատուած՝ զիստուդ վրայ սեղմուած կա-
պերով որոնք վիզդ , քիթիդ բոլորափիքը և կղակդ կը
կաշկանդէն . այնպէս որ բնաւ կարելիութիւն չկայ այդ
սոսկալի կարծը բանէն ազատերու : Շատ անհաճոյ է . այս
շատ անհաճոյ , բայց գիտեի որ մայրա միշտ կը կրէր
զայն , երբ դուրս ելեր . կը կրէին նաև բոլոր չափահաս
ձիերը : Այսպէս՝ մէկ կողմէ անտշահամ վարսակին , և

միւս կողմէ ախտջս գդուանքներուն և անուշ խօսքելուն ու վարժունքին չնորհիւ ևս ալ վերջապէս իմ սանձս կրել ախայ :

Կարզը եկաւ համեստին , բայց այդ այնքան անհաճոյ չէր . տէրս չառ մեղմութեամբ կոնակս զրաւ զայն , մինչ զեռ ծերուկ Դանիէլ զլուխա բանած էր . ապա համեստափոկերը մարմինիս տակը ամրացուց , չարունակ անուշ խօսքեր ըսերով ինծի , և զիս չոյելով : Վերջը մաս մըն ալ վարսակ տուաւ , քիչ մը պատցուց և նոյն բանը կրինեց ամէն օր , մինչեւ որ վարժուեցայ վարսակն ու համեստ փնտակու : Առառ մըն ալ տէրս կոնակս նստաւ և զիս մարգագեանին բոլորիքը կակուզ խոտին վրայ տարաւ բերաւ : Անտարակոյս տարօրինակ զգացրութիւն մը ունեցայ , բայց պէտք է խոստավանիմ թէ հպարտ կը զգայի որ տէրս կոնակիս վրայ կը կրէի : Եւ որովհետեւ չարունակեց ամէն օր վրաս հեծնել , ևս շուտով վարժուեցայ անոր :

Յաջորդ անհաճոյ վարձառութիւնը եղաւ պայտը գնելը . այդ ալ տուաջին անդամ չառ դժուարս եիրու : Տէրս անձամբ զիս պայտարին հնոյին քով տարաւ , որպէս զի չվախնամ կամ չվիստում : Պայտարը ուռքերս իր ձեռքին մէջ բանեց , մէկը միւսէն վերջ , և արձրակներուս մէկ մասը կարեց : Յաւ չզգացի . հանգարտ կեցայ տեղու , երեք սրունդներուս վրայ , մինչեւ որ բոլորն ալ լմնցուց : Յեսոյ իմ սուքիս ձեռվ երկաթի կոտր մը տաւաւ , վրան փակցուց և քանի մը գամ գամերով , պայտը ամոււր կերպով ոսուըներուս տակը հաստատեց : Յաւ պիրկ ու ծանր կը զգայի ուաքերս , բայց հետզհետէ վարժուեցայ :

Հիմայ որ այնքան յառաջդիմութիւն ըրած էի , տէրս կաղմածիս միւս մասերն ալ կրել արվեցներու ձեռնարկեց :

Նախ պինդ , ծանր վզնոց մը անցուց պարանոցիս բոլոր-ափքը . յետոյ աչքերս երկու կողմէն ծածկեց կտչի հասա կապնելով : Աչապահ կը կոչէին գանձնք , և իրաւ ալ աչքերս չառ լու կը պահէին . որավհետեւ ո՛չ մէկ կողմը կրնայի տեսնել , ո՛չ ալ միսոր , բայց միայն չխառակ առջենի կողմն : Անկէ վերջ կարզը եկաւ պղափկ համեստ մը , անախորժ կարծր փոկով մը , որ ձիշտ պղչաւ տակէն կ'անցնէր : Այս ալ գաւակիս ծածկոցն էր : Կ'ատէի այս ծածկոց . իմ երկայն պաչս կը ծռէին և այդ փոկը մէջէն կ'անցընէին , և այնքան անհաճոյ տպաւորութիւն կը կրէի , որքան որ կրած էի սանձը անցուցած տակնենին : Երբեք այդքան փափաք զգացած չէի կից զարմելու , բայց անհուշտ չէի կրնար այդ աստիճան բարի տիրով մը կից զարնել : Այսպէս հետզհետէ ամէն բանի վարժուեցայ , և մօրս չափ լու կը կաապէի իմ գործս :

Պէտք չէ մոռնամ կրթութեան մէկ ուրիշ մասն ալ զսր միշտ չառ մեծ բարիք մը սեւպած եմ : Իմ տէրս զիս երկու չարաթի չափ զրկեց զրացի ադարտակապանի մը քով : Ազարսակապանը մարգագեանի մը ունէր , որուն մէկ կողմէն կ'անցնէր երկաթուղին : Քանի մը ոչխարմներ ե կովեր կային հոն , զիս ալ անոնց մէջ զրին :

Երբեք չեմ կրնար մոռնալ տաւաջին կառախումը որ եկաւ անցաւ : Հանդարտօրէն կ'արածէի այն ձողերուն քով որոնք մարգագեանի երկաթուղիէն կը բաժնէին , երբ տարօրինակ ալմուկ մը լսեցի հեռուէն . և զեռ այդ աղմուկը ուրիէ գալը չը հասկցած ահագին մխորով մը և մաւսի ամպեր արձակելով երկայն ու բաներու շարք մը թաւաւ անցաւ . և անհետ եղաւ , երբ զեռ շունչ անդամ չէի առած : Քաւասամրակ՝ մարգագեանին միւս ծայրը վաղեցի , կրցածիս չափ չուաւ , և հոն կանգ առի զարմացումէս ու վախէս իմանչելով : Օրուան ընթացքին մէջ չառ մը կա-

ռախումիեր անցան, ոմանք աւելի դանդաղութեամբ։ Ասոնք մօտակայ կայարանին մէջ կեցան, և երբեմն ահաւ որ ձիչեր կ'արձակէին կանգ առնելէ առաջ։ Եյս բոլորը սոսկալի լաներ կը թուէին ինծի, բայց կովերը կը շարունակէին արածիլ շատ հանդարաօրէն, և գրեթէ գլուխնին անդամ վեր չէին վերցներ, երբ այն սկ սարսափելի բանը կուգար կ'անցնէր մոնչերով, ֆշալով։

Սուաջին մէկ քանի օրերը չէի կրնար հանդարտ սրտով արածիլ, բայց երբ աեսայ որ այդ անձունի արարածը բնաւ դաշտը չէր մաներ, ոչ ալ ինծի որ և է վես կը հասցնէր, սկսայ ուշադրութիւն շընել իրեն, և քիչ առենէն կովերուն ու ոչսարդմարուն պէս հոգու չէի ըներ կառախումրին անցնիլը։

Մնկէ ետքը աւեսած եմ շատ ձիեր որոնք կը սարսափին և կը խուովին երբ վայլաշարժ մէքենան աենան, կամ անոր աղմուկը լան, բայց ես, խմբարի տիրոջս հոգածութեանը չնորհիւ, այնքան անլախ եմ երկաթուղիի կայարանի մը մէջ, որքան իմ բուն ախտոխ մէջ։

Ահա այս է մատղաշ ձին լաւ մը կրթելու կերպը։

Իմ աէրս յաճախ զիս իմ մօրս հետ կը լծէր, որովհետեւ շատ կանոնասէր էր ան, և օտար ձիէ մը աւելի աղէկ կրնար դաս տալ ինծի։ Կ'ըսէր թէ որչափ աղէկ վարուէի նոյնքան աղէկ պիտի վարուէին ինծի հետ, և թէ խերացութիւնը այն էր. միշտ ձեսքէս եկածը կ'ընէի իմ տիրոջս հաճելի ըլլալու համար։ Բայց, ըստ ան, շատ աեսակ մարդիկ կան։ Կան բարի հոգածու մարդիկ, մեր տիրոջը նման, որուն ո և է ձի կրնայ հպարտութեամբ ծառայել. կան չար, անդութ մարդիկ, որոնք բնաւ արժանի չեն իրենց յատուկ ձի կամ շուն ունենալու։ Ասկէ զատ կան բազմաթիւ լիմար մարդիկ, ցուցամոլ, տղէտ ու անհոգ, որոնք երբեք խորհեղունքու

թիւնը յանձն չեն առներ. ասոնք են որ ամէնէն աւելի ձիերուն կը վնասեն իրենց անխելքութեամբ։ Ուղեղով չէ որ կ'ընէն, սակայն արդիւնքը նոյնն է։ Կը յուսամ որ աղէկ ձեռքերու կը հանդիպիս դուն, իրաւ է, ձին չը գիտեր թէ ո՛վ պիտի գնէ կամ գործածէ զինքը. ատիկա բաղդի խնդիր մըն է մեզի համար։ Բայց իմ խրաստ այս է որ՝ ուր ալ ըլլաս, կրցածիդ չափ լաւ գործէ, և աղէկ համարում շահէ։

ԳԼՈՒԽ Պ.

ՊԵՐԹՈՒԻՒՖԻ ԴԱՐԱՍԱՆԸ

Ս.յն ատենները ախտոին մէջտեղը կը կանգնէի, և իմ մորթս ամէն օր կը խոզանակէին. այնպէս որ ագռաւի մը թեւերուն նման կը փայլէր։ Մայիսի սկիզբներն էր երբ աղնուական Կօրտընի կողմէ մէկը եկաւ և զիս առնելով իրեն հետ տարաւ։ «Երթաք բարով, Սեւուկս ըստ աէրս. բարի ձի մը եղիր և միշտ ձեռքէդ եկածին չափ լաւ կատարէ գործդ»։ Ես չէի կրնար «Մնաք բարով» ըսկե. ուստի իմ քիթս իր ձեռքին մէջ միսեցի. գորովով փայլիսեց զիս. և այսպէս իմ մանկութեան տունէս բաժնուեցայ։

Աղնուական Կօրտընի դարասանը Պերթուիք գիւղն կց էր։ Հոն կը մանէին երկաթէ մեծ դուռնէ մը, որուն քով շնուած էր առաջին չէնքը։ Ապա արագար կ'անցնէին հարթ ճամբու մը վրայէն, երկայն վաղեմի ծառերու կոճղերուն մէջտեղէն, և կը հասնէին ուրիշ դրան մը և ուրիշ չէնքի մը, ուրիշ կը մանէին տունն

ու պարտէզը : Անկէ անողին կը գանուէին բնակարանին մարգասամնը , հին մրգասամնը և ախոռները : Շատ մը ձիեր ու կառքեր պահերու բաւական տեղ կար . բայց ևս պիտի նկարագրեմ միայն այն ախոռը ուր ես դրուեցայ : Շատ ընդարձակ էր այս ախոռը և չորս լայն բաժանում . ներ ունէր : Խոշոր պատուհան մը կը բացուէր բակին վրայ . այսպէս հաճելի ու օգտէտ տեղ մըն էր :

Առաջին բաժանումը ընդարձակ ու քառակուսի էր և փայտէ գուռ մը ունէր : Միւռները հասարակ կերպով շնուռած էին , հանդասաւէտ , բայց ոչ այնքան ընդարձակ : Ցած կերոց մը կար չոր խոսի համար և ցած մը սուր մը վարսակի համար : Ազատ տուփ կը կոչէին զայն . որովհետեւ հան դրուած ձին չէր կապուեր այլ ազատ կը թողուէր , որպէս զի իր ուզած կերպով շարժի : Պատիկ հաճոյք մը չէ ազատ տուփ մը ունենալը :

Այս սիրուն տուփին մէջ դրաւ զիս ճիապանը . մաքուր , օդաւէտ էր և առանց անախորժ հոսի : Անկէ տռաջ ասկէ աւելի հաճելի տեղ մը բնակած չէի : Եղերքները այնքան բարձր չէին , և դագաթին վրայի երկաթէ ձողերուն մէջէն կլնայի դուրս՝ իմ բոլորափս եղածները դիտել :

Ամենալաւ տեսակէ քիչ մը վարսակ տուաւ ինձի , զիս գգուեց , մարդասիրութեամբ խօսեցաւ ինձի հետ , և յետոյ քովէս մեկնեցաւ :

Երբ կերակուրս կերայ բնեցուցի , սկսայ բոլորափս նայիլ : Իմինիս կից բաժանման մէջ կար պղտիկ , գիրուկ գորչ մատաղաձի մը , որ խիտ բաշ մը և պոչ մը , ինչպէս նաև շատ սիրուն գլուխ մը և լիրը փոքրիկ քիթ մը ունէր :

Գլուխս իմ տուփիս դադաթի ձողերուն մօտեցուցի , և «ինչպէս էք» , ըսի , «անուննիդ ինչ է» :

Ետին դարձաւ այնքան՝ որքան իր չուանը կարելի կ'ընէր , գլուխը վեր տռաւ և ըսաւ . «Անունս Գեղարտունդ է . ես չատ գեղեցիկ եմ . օրիորդները իմ կանակս կը հեծնան , և երբեմն իմ տիրուհիս թեթեւ կառքն ալ կը քաշեմ : Սմէնքն ալ մեծ համարում ունին վրաս , ինչպէս նաև Յակոբոսը : Դուն ինձի դրացի պիտի ըլլա՞ս ասկէ ետքը» :

«Այս» , պատասխանեցի :

«Լաւ , կը յուսսոմ թէ քաղցրաբարոյ ես , չոմ ու զեր խածնող ձի մը ունենալ ինձի դրացի» :

Ճիզդ այդ սիրուն ձի մը դիմացի բաժանումէն գլուխը վերցուց և ականջները ես անկեց . աչքերը բարկութիւն կ'արասայալուին : Շագանակագոյն , երկայնաւ հասակ զամբիկ մէն էր , որ խոշոր , գեղեցիկ պարանոց մը ունէր : Ուղղակի ինձի նայեցաւ ու ըսաւ .

«Դուն ես ուրիմն որ զիս իմ տուփէս վլոնուեցիր , ինչ ամօթ որ քեզի պէս մարտակ մը գայ և իր անձնաւ կան տունէն ինձի պէս տիկին մը վանակ» :

«Ներողութիւն կը ինդրեմ , ըսի . ես ոչ մէկը վորնացի , զիս բերազ մարդը հոտ դրաւ զիս , ես չի որ ուզեցի զայն : Դարով իմ մարտակ մը ըլլալուս , ես չորս տարեկան եմ հիմայ ու չափահաս ձի մը : Ես գեռ ոչ մէկ ձիտ կամ զամբիկի հետ կոռուի բանուած եմ , և իմ փափաքս է խաղաղութեամբ ասպիլ» :

«Լաւ , վերջէն կը տեսնենք , ըսաւ . անշուշտ ես ալ քեզի պէս մատղաշ մէկու մը հետ վէճ ունենալ չեմ ուզերը» :

Ալ սպատասխան չը տուփ :

Ցերեկէն վերջ երբ գուրս ելաւ , Գեղարտունդը շատ մը տեղեկութիւններ տռաւ ինձի անոր մասին :

«Իրողութիւնը այն է որ , ըսաւ Գեղարտունդ , Կոճապղպեղը խածնելու վաս ավորութիւնը ունի , անոր

Համար է որ Կոճապղպել անունը տուած են իրեն, և
երբ աղաս տուփին մէջ էր, ասոր անոր վրայ կը յար-
ձակէր չարունակ: Օր մը Յակոբայն բազուկը խածաւ և
արփւնեց դայն, այնպէս որ օրիորդ Ֆլորա և օր ծէմի,
որոնք շատ կը միբն զիս, ախոռը դալու կը վախնային:
Անոնք սովորութիւն ունէին խնամել զիս և ինծի կը բե-
րէին ունելիքներ, խնձոր, ստեղղին, հաց, ևն. բայց
որչափ ատեն որ Կոճապղպել այդ տուփին մէջ էր, չէին
համարձակեր ներս դալ. այսպէսով կորսնցուցի դիրենք:
կը յուսամ նորէն պիտի սկսին դալ, եթէ դուն չես
խածներ ու խելօք կը կենաս:

Բայ իրեն որ ևս միայն խոտ, խար ու վարսակ կը
խածնեմ և ուրիշ ովհնչ . և չէի հասկնար թէ խածնելըն
ի՞նչ հաճոյք կրնար զբաղ Կոճապղպեղը :

«Զեմ կարծեր որ ո և է համայք կը զգայ, ըստ
Գեղասրունդ, աստիկա վաս ունակութիւն մըն է միայն.
Կըսէ որ ոչ ոք բարի եղած է իրեն հանդէպ, և թէ ասոր
համար ինք ալ պիտի խածնէ: Անտարակոյս շատ այ-
պանելի սովորութիւն մըն է աստիկա, բայց եթէ իր
բոլոր ըստները ճշմարիտ են, իրեն հետ ալ շատ գէշ
վարուած են հոս գալէն առաջ: Յովհաննէս իր կրցածը
կ'ընէ իրեն հաճելի ըլլալու համար. նայնպէս և Յակովոս,
և մեր տէրը երբեք խարազան չի դորժածեր. եթէ ձիերը
աղէկ վարուխն կը յուսամ որ տակաւ քաղցրարոյ
դառնայ: Նայեցէք, ես հիմայ տասերկու տարեկան եղած
եմ. ես շատ բան գիտեմ, և կրնամ ձեզ վստահացնել որ
այս կողմերը ձիու մը համար տակէ աւելի աղէկ տեղ
չխց. Յովհաննէսէն աւելի աղէկ ձիազան եղած չէ եր-
բեք. ասանըչորս տարիէ ի վեր հոս է. Յակովոսին պէս
ալ բարեսիրա տղայ մը տեսած չեմ. յանցանքը կոճա-
պրպահեղինն է, եթէ չկրցաւ այդ տուփին մէջ մնալ:

228-2015

፩፻፻፷፭

ԽՈԱՏՄԵԱԼԻՑ ՍԿՐԻԱՆԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Յովհաննէս Մանլի էր կառապանին անունը։ Կին մը
և փոքրիկ տղեկ մը ունէր և անոնք կը բնակէին։ Կա-
ռապանին խրձիթին մէջ, ախոռին շատ մօտիկ։

Հետեւեալ առառուն բակը տարաւ զիս, լու մը մաք-
րեց, և ճիշտ երք իմ առւփս վերադառնապու վրայ էի,
մորթս կակուղ և փայլուն, աղնուականը եկաւ քննեց
զիս. շատ գոհ կ'երեւար: «Յովիշաննէս, ըստաւ, միտք
ունէի նոր ձին փորձելու այս առառու, բայց ուրիշ զբա-
զում ունիմ. գուննախաճաշէն վերջ դուրս հանէ զինքը:
Հրապարակին ու անսառին քովիչն անցիր և ջաղացքին
ու գետին ճամբար վերադարձիր. այդչափը բաւական
պիտի լրաց իր քալուածքը հասկնալու»:

«Ճատ լու, տէր իմ», ըստ Յովհաննէս: Նախա-
ձաշէն վերջ եկաւ ու անձ մը դրաւ բերանս: Ճատ
զգուշութեամբ փոկերը քանից հանեց դրաւ, որպէս զի
զգուշս հանգիստ ըլլայ: Յետոյ համես մը բերաւ, բայց
իմ կոնակիս չարմարեցաւ: Սնմիջապէս գնաց ուրիշ մը
բերերու և այն շատ լու յարմարեցաւ: Նախ կամաց քա-
րեցուց զիս, և յետոյ վաղել տուաւ. և երբ հրապարակը
հասանք, մեղմութեամբ ինծի դպաւ իր խարազանովը,
և շքել քառասմբակ աշտանք մը ըրինք:

«Օ, օ՝ տղաս, ըստու սահման քաշելով, կ'երեւայ թէ
և ուսակ որսի տունելուն հետեւիլ»:

կ ուշան մը ու է երբ մարդագետնին մէջէն կը վերադառնայինք,
հանդիպեցանք աղնուական Հայտնի և իր տիկնոջ, որոնք

պտոյտ մը կ'ընէին։ Կանդ առին և Յովհաննէս կռնակէս վար ցատկեց։

«Տեսնենք, Յովհաննէս, ի՞նչպէս է քալոււածքը»։

«Առաջնակարգ, տէր իմ, պատասխանեց Յովհաննէս։ Եղջերուի մը չափ արագուան է, և շատ ալ կայտառ։ բայց սանձի ամենաթեթեւ շարժումով մը կարելի է առաջնորդել զինքը։ Հրապարակին ծայրը համդիպեցանք սայի մը՝ կողովներով, կազերտներով և ասանց նման ուրիշ բաներով լեցուած։ Գիտէք, տէր իմ, որ շատ ձիեր այդ տեսակ կառքի մը քովին կը մերժեն անցնիլ, բայց այս ձին լաւ մը վրան նայեցաւ, և յետոյ ճամբան չարունակեց կատարեալ հանդարասութեամբ ու հաճոյքով։ Անտառին մօտ նապաստակ կ'որսային, և հրացան մը արձակուեցաւ մեր շատ մօտիկը։ Վայրկեան մը կանդ առաւ և դէպի այն կողմը նայեցաւ, բայց իր ճամբէն քայլ մը անդամ ո՛չ աջ և ո՛չ ձափ շեղեցաւ։ Ես միայն սանձը ամուր բռնեցի և չփոթացուցի զինքը։ իմ կարծիքս այս է որ իր մանկութեան ասեն ոչ ոք իրեն հետ չարաչար վարուած կամ զինքը վախցուցած է»։

«Շատ լաւ, ըստւ աղնոււականը, վաղը ես ինքս պիտի փորձեմ զինքը»։

Հետեւեալ օրը իմ ակրոջս առջեւ հանեցին զիս։ Ես միտքս բերի մօրս և իմ նախկին բարի ակրոջս խրառը, և ամէն չանք ըրի ձիշտ իր ուղած կերպով վարուելու։ Տեսայ որ խիստ լաւ ձի հեծնող մըն էր, և հոգածու իր ձիուն։ Երբ տուն եկանք, տիկինը դրան առջեւ կեցած էր։

«Ի՞նչպէս գտաք զինքը, սիրելիս, ըստւ տիկինը։

«Ճիշտ Յովհաննէսի ըստին պէս, պատասխանեց։ ասկէ աւելի հաճելի կենդանիի մը վրայ հեծնել չպիտի փափաքէի բնաւ։ Ի՞նչ անուն տանք իրեն»։

«Ի՞նչպէս կը գտնէք Երեմոս անունը, ըստւ տիկինը, Երեմոսի պէս մե է»։

«Ո՛չ, Երեմարը չի յարմարիր»։

«Սեւ աղուաւ պիտի ուղելիք կոչել զինքը, ձեր հօրեղբօր ձեր ձիուն նմանոց»։

«Ո՛չ, ասիկա շատ աւելի գեղեցիկ է քան Սեւ-Սպոտը»։

«Այո՛, ըստւ, արդարեւ կատարեալ գեղեցկութիւն մը ունի և շատ ալ անուշ ու քաղցրաբարոյ դէմք մը, շքեղ իմաստուն աչքերով։ Կուղէք որ Խեղանի կոչնք զինքը։

«Թուխ Գեղանի, այո՛, կարծեմ շատ լաւ անուն մըն է ասիկա։ թող ասիկա ըլլայ իր անունը»։

Եւ աս եղաւ իմ անունս։

Երբ Յովհաննէս ախոռը զնաց, Յակոբոսին ըստւ որ տէրն ու ախոռնին իրենց լեզուով պատուական անուն մը ընտրած են, որ նշանակութիւն մը ունէք։ Երկուքն ալ ինդացին և Յակոբոս ըստւ։ «Եթէ անցեալէն ախուր միշտակ մը արթնցնել չըլլար, ես պիտի ուղեի «Ռոոկ Ռոյ» կոչել զինքը, որովհետեւ երբեք չտեսայ ուրիշ երկու ձիեր, որոնք այնքան իրարու նմանէին»։

«Զարմանալի չէ ասիկա, ըստւ Յովհաննէս, չէ՞ք գիտեր որ կրէյ ադարակապանին ծերունի դքսունին երկուքին ալ մայրն էր»։

Ես ասիկա լսուծ չէի անկէ տուած։ Այս «Ռոոկ Ռոյ» ուրիմն որ որսորդութեան միջոցին արկածով մեռաւ, իմ եղբայրս էր։ Զարմանալի չէր ուրիմն որ իմ ամայրս այնքան յուղուեցաւ։ Կ'երեւայ թէ ձիերը աղդական չունին, գոնէ բնաւ իրար չեն ճանչնար, անզամ մը ծախուելնէն վերջ։

Յովհաննէս հպարտութեամբ կը դիտէր զիս, իմ բաշ

և պոչս գրեթէ տիկինի մը գլխուն մազերուն պէս կը փայլեցնէր . և երկար կը խօսէր ինծի : Սնտարակոյս իր բոլոր ըսածները չէի հասկնար , բայց հետզհետէ աւելի կը սորվէի թէ ի՞նչ ըսել կ'ուղէր և ի՞նչ կ'ուղէր որ ըսէի : Մեծ սիրով կապուեցայ իրեն . իմ այնիան ազնիւ ու բարեւէր էր , զիսէր քէ ճիշտ ի՞նչ էին ձիու մը զգացունեւր . եւ երբ իմ մարտինս մարելով կը զբաղէր , զիսէր քէ որո՞նց էին փախուկ ու դիւրազզած մասերս , այժերս այնիան զգուշութեամբ կը շօշափէր իբր քէ իր այժերը ըլլային , եւ երբէ՛ չեր բարկացներ զիս :

Յակորոս , Հառուարտ ախտուին մանչը , ի՞նքն ալ իր մասին շատ ազնիւ ու հաճոյակասար էր . այսպէս իմ վիճակէս շատ դոհ էի : Ուրիշ մարդ մըն ալ կար որ բարկին մէջ կ'աշխատէր , բայց Կոճապղպեղին և ինծի հետ քիչ գործ ունէր :

Անկէ քանի մը օրեր վերջ , Կոճապղպեղը և ես կառքի մը յժուեցանք : Կը մտածէի թէ արդեօք ի՞նչպէս պիտի կարենայինք երկուքս իրարու հետ վարուի : Բայց ես երբ իր մօար տարուեցայ , ականջները վեր անկեց , և այդչափ միայն : Շատ ուղղամտութեամբ կատարեց իր գործը , և իր ամբողջ բաժինը կատարեց . իրմէ աւելի աղէկ լծակից մը չէի կրնար բազալ : Երբ բլուրի մը քով գայինք փոխանակ իր քայլը թուլցնելու , իր բորոր ուժովը կը սկսէր կառքը քաշել ուղղակի վեր . երկուքս ալ հաւասար քաջութեամբ կը գործէինք , և Յովհաննէս յաճախ կը ստիպուէր մեղ ետ պահել աւելի քան թէ յառաջ քշել : Երբեք պէտք չունեցաւ իր խարազանք գործածելու ո՛չ անոր , ոչ ալ իմ վրաս : Անկէ զատ մեր քայլերն ալ համաչափ էին , և շատ դիւրին կը գտնէի իրեն հետ քայլ առնել մեր վաղած ատենը , ինչ որ մեծապէս հաճելի էր . մեր տէրն ալ կ'ախսործէր տսկէ , ինչպէս նաև

Յովհաննէսը : Քանի մը անդամ այսպէս մէկանզ գուրս ելլենէս վերջ , լաւ մը իրարու ընտանեցանք ու բարեկամացանք :

Գաղով Գեղսարունպին՝ ան և ես մտերիմ բարեկամներ եղանք : Խխառ զուարթ , կորովի , բարերարոյ մէկն էր , և ամէն մարդ կը սիրէր վինքք , մասնաւորաբար Օր . ձէմի և Ֆլորա , որոնք իր վրայ կը հեծնէին , մըրդգաստանին շուրջը ման կուգային , և սիրուն խաղեր Կ'ընէին անոր և իրենց փոքրիկ շունին՝ ֆրեսքին հետ :

Մեր տէրը ուրիշ երկու ձիեր ալ ունէր , որոնք ուրիշ ախտոի մը մէջ կը պահուէին : Մէկուն անունը Արդարութիւն էր , փոքրահասակ ձի մը , զոր հեծնելու կամ ըսու կրելու համար կը գործածէին : Միւսն ալ ծերունի թուխ որսի ձի մը , որսւն անունն էր Իշխան Ոլիվը : Սէ գործելու տարիքին մէջ չէր բայց տակաւին տէրը շատ կը սիրէր վինքք , և թոյլ կուտար որ դարսասանին մէջ իր ուղածին պէս վազվէր : Երբեմն թեթև բեռներ կը քաշէր տանը մօտերը , կամ օրիսրդներէն մէկը վրան կը հեծնէր և իրեն կրնայիր մասուկ մը վասահիլ ի՞նչպէս Գեղարունպին : Հարուստ բարեձև , բարերարոյ ձի մըն էր , և երբեմն իրաբու հետ խօսքի կը բոնուէինք տան պարտէղին մէջ , բայց անշուշտ չէի կրնար այնքան ընտանի բլազ իրեն հետ , ինչպէս որ էի իմ ախսաւկցիս՝ Կոճապղպեղին հետ :

ԳԼՈՒԽ Զ.

Ա Զ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Եխովին երջանիկ էի իմ նոր տեղիս մէջ, և թէե
բան մը կար, որուն կարօսը կը քաշէի, բայց տակաւին
դժուհ չէի: Ամէն անոնք որոնք ինծի հետ յարաքերու-
թիւն ունէին՝ չատ բարի էին. փոքրիկ թեթև համետ մը
ունէի և ընալիք մնունգ: Սլ ի՞նչ բան կար, որուն կրնայի
փափաքիլ. — ազատութիւն միայն:

Կեանքիս երեք ու կէս տարիներուն մէջ բարոր ուղած
ազատութիւնս վայերած էի, բայց շարթէ չարաթ, ամսէ
ամիս, և անտարակյոս տարուէ տարի պէտք էր որ ափոսի
մը մէջ տաքի վրայ կենայի գիշեր ցերեկ, ի բաց առեալ
երբ ինծի պէտք ունենային. և այն ատեն պէտք էր որ
կանոնապահ ու հանդարտ ըլլայի երկար առեն աշ-
խատած ձեր ձիու մը պէս: Զկարծէք թէ գանգատիլ
է նարատակս, որովհետեւ գիտեմ թէ ուրիշ կերպ կա-
րելի չէր ըլլալ: Ինչ որ ըսել կ'ուղեմ այն է թէ ուժով ու
եռանդուն մատղաշ ձիու մը համար որ վարժուած է ըն-
դարձակ դաշտի մը կամ արօսավայրի մը, ուր կրնայ իր
դրուխը շարժել, և իր պոչը խալցնել, ուղածին պէս
արագ վավելի և նորէն խմնջերով իր ընկերներուն քով
վերադասնալ, այսպիսի ձիու մը համար, կ'ըսեմ, շատ
դժուարին է բնաւ ազատութիւն չունենալ իր ուղած
կերպով վարուելու: Երբեմն երբ սովորականէն պակաս
մարզանք կ'ունենայի, այնքան կեանքով ու կորովով
լցուն կը զգայի ինքվինքս, որ երբ Յովհաննէս դուրս
կը հանէր զիս պտոյտի, դժուարաւ կը յաջողէի հանդարտ

կենալ: Որչափ ալ ինքվինքս զսպէի, կարծես պէտք էր
ցատկէի կամ պարէի կամ եռեկի սրունգներուս վրայ
կանգնէի. անսարակոյս շատ անգամներ զինքը լաւ մը
թոթված ըլլալու եմ, մասնաւորաբար առաջները, բայց
ան միշտ բարի ու համբերատար էր:

«Հանդարտ, հանդարտ, զաւակս, կ'ըսէր, քիչ մը
սպասէ, լու մը կը վազվզենք ու ոտքերդ այնքան չեն
խաղատար»: Գիւղէն գուրս եղածնուռ պէս քանի մը մը-
զոններ սրարշաւ կը վազէինք, և զիս ետ կը բերէր
առաջուան չափ թարմ, բայց իմ սրանեղութիւններէս
ազատած: Երբ եռանդուն ձիերը ըստ բաւականի մար-
դանք չեն սասանար, ջղագրդիս կը կոչուին, մինչ լոկ
խաղասիրութիւն է. կան ձիապաններ որոնք կը պատճեն
զանոնք, բայց մեր Յովհաննէսը սասանկ բան չէր ըներ. գիտէր որ պարզ եռանդ մըն էր այն: Իր ձայնին
եղանակովը և սահնձին շարժումովը իր միտքը կը հաս-
կըցնէր ինծի: Եթէ իրաւ չատ լուրջ էր և հաստատամիտ,
միշտ իր ձայնին կը հասկնայի. ատիկա ուրիշ ամէն բանէ
աւելի կ'աղլէր վրաս, որովհետեւ մողեղնաբար կը ներէի
զինքը:

Պէտք է ըսեմ թէ երբեմն քանի մը ժամուան ա-
զատութիւն կը վայելէինք: Ընդհանրապէս ամառը կը
պատահէր ատիկա, գեղեցիկ օղով կիրակիները: Կառ-
քերը երբեք դուրս չէին եղել կիրակի օրեր. որովհետեւ
եկեղեցին հնուռ չէր:

Մեծ հաճոյք կը զգայինք երբ տան պարտէզը կամ
հին մրգասատանք կը տանէին մեզ: Խոտը այնքան զով ու-
կախող էր մեր ութիւն տակ, օղը այնքան անոյշ, և մեր
ուղածը ընելու ազատութիւնը այնքան հաճելի. — քառա-
միքակ արշաւել, գետինը պառկի, մեր կոնակին վրայ
տապակիլ, կամ քաղցր խոտը կրծել: Խօսակցելու լու-
պատեհութիւն մըն էր ատիկա, երբ իրարու քով կը հա-
ւաքուէինք խոչոր շաղանակենիի մը շուքին տակ:

ԳԱՌԻՒԹ ՀՅ.

ԿՈՃԱՊԼՊԵՂԸ

Օր մը երբ կոճապլպեղը և ես առանձին կեցած էինք շուքին մէջ, երկարօրէն խօսակցեցանք իրարու հետ. կ'ուզէր որ ամէն բան պատմէի իրմէն իմ կրթութեանս մասին. և ես ալ իր խնդրած տեղեկութիւնները հաղորդեցի:

Երե ևս ալ յու դասխարակութիւնդ ստացած ըլլայի, չաւ, յու բնութեանդ պէս յանցր բնութիւն մը կրնայի ունենալ. բայց հիմայ այլեւու կարծեմ բոլորովին անկարեմ է:

«Խնչո՞ւ անկարելի՞» , բաի :

«Ուսպէնեան իմ վիճակս կատարելապէս տարբեր եւ զած է» , պատասխանեց ան: Ո՛չ մէկը ունեցած եմ. ո՛չ մարդ ո՛չ ձի, որ գորտվու եղած ըլլայ ինձի հանդէպ և որուն ես հաճելի ըլլալ ցանկացի: Հազիւ թէ կամէն կարուած էի, երբ զիս մօրմէս բաժնեցին և ուրիշ չաս մը մարուկներու հետ զրին: Ասոնք բոլորն ալ անկարելու էին իմ մասին, ու ես ալ իրենց նկատմամբ: Ես քուկինիդ պէս բարի տէր մը չունէի որ ինձի հոգ տանէր, խօսէր հետա և համեղ ուտեկիքներ բերէր ինձի: Այն մարդը, որուն յանձնուած էր մեղ ինսամելու հոգը, երբեք անոյշ խօսք մը չըրաւ ինձի: Հսել չեմ ուզիր թէ չարաշար վարուեցաւ հետա, բայց մազի չափ հոգը չէր ըներ մեղ. բաւական էր որ առաս ուտեկիք ունենայինք, և ձմրան մէջ ալ պատսպարտն: Նեղ ձամբայ մը կ'անցնէր մեր դաշտին մէջէն, և յաճախ մեծ աղաք

անցած ատեննին քարեր կը նետէին մեր վրայ, մեղ վազցնելու համար: Քարերը երբեք ինձի չհանդիպեցան, բայց խեղճ մատղաշ մտրուկի մը երեսը պատռեցաւ, և մինչեւ կեսմաքին վերջը սպի մը պիտի թողու: Շատ հոգերնիս չէինք ըներ, և ասիկա անշուշտ մեղ աւելի վայրագ դարձներու կը ծառայէր. մեր մաքին մէջ լաւ մը տապարուեցաւ թէ տղաքը մեր թշնամիներն էին: Շատ կը զրօննէինք աղատ մարգագետիններուն մէջ քառասմբակ վեր վար արշաւելով, և դաշտին բորբաժէը իրար հալածելով. յետոյ ծառերուն չուքին տակ կը հանգչէինք: Բայց վիճակս փոխուեցաւ. երբ կրթուերու ժամանակը հասաւ, բազմաթիւ մարդիկ եկան զիս բանելու, և երբ վերջտապէս դաշտին մէկ անկիւնը զիս չընապատեցին, մէկը առջեւի մազերէս բանեց, ուրիշ մը քիթէս, և այնքան ամուր որ գրեթէ շոնչ չէի կրնար առնել: Ուրիշ մըն ալ իմ սասրին ծնօտս բանելով իր կարծր ձեռքին մէջ, բանի բերանա բացաւ, և այսպէս դժուարաւ անձնը զրին: Այն ատեն ուրիշ մէկն ալ չուտանէս քաշեց, մինչդեռ իր ընկերն ալ հարուածներ կուտար ետեւի կողմէս . և ահա այս էր իմ առաջնին վարձառութիւնս մարդոց բարեւացակամութեան մասին. բորդն ալ բանութիւն էր: Ինձի ասիթ չտուին գիտնալու թէ ուզածնին ի՞նչ էր: Ազնիւ ցեղէ էի և շատ եւանդուն, անտարակոյս վայրագալ էի: շատ հաւաճականաբար անոնց բաւականնեղութիւն տուի, բայց սոսկալի բան էր օրերով ախտոի մը մէջ վակակուի փոխանակի իմ սովորական աղատութիւնս վայելու: Կը նեղուէի, կը մաշէի և արձակուիլ կը ճգնէի: Դուն ինքոդ գիտես որ նոյն իսկ երբ բարի տէր մը ունիս և կը չայուիս, դարձեալ դժուարին է վիճակդ, բայց ես այդպիսի տէր մըն ալ չունէի:

«Մէկը կար, ծելուկ Պ. Ռայտըը, որ կարծեմ կրնար

շուտառվ հնագանդեցնել զիս . և կրնար իր ուղածը ընել տալ ինծի . բայց գործին գմուռարին մասերը իր զաւկին թողած էր , ինչպէս նաև անփորձ մարդու մը , և ինք միայն երեխն կուգար հակելու : Իր զաւակը զօրաւոր , երկայնահասակ քաջասիրտ մարդ մըն էր , անունը Սաման զրած էին , և կը պարծենար որ տակաւին ձի մը եղած չէր որ զինքը վար նետէր : Բնաւ հօրը աղուութիւնը չունէր , այլ խստութիւն . խիստ ձայն մը , խիստ աչքեր , խիստ ձեռքեր . անմիջապէս հասկցայ որ իր միտքը զրած էր բոլոր առուգութիւնս ջնջել , և զիս հանգարափկ , հնագանդ , հեղ ձիու մսի զանգուածի մը վերածել : «Զիու միս» , այո՛ , այդ էր իր փափաքը» :

Կոճապղպեղը ասիկա ըսելով ոտքը գետինը զարկաւ . կարծես ասոր վրայ խորհին անզամ զինքը կը բարկացնէր : Յետայ շարունակեց .

«Եթէ ձիշտ իր ուղածը ջնէի , կը պանեղէր , զիս հոս հոն կը վազցնէր՝ երկայն սանձը բանած , մինչեւ որ ալ բոլորովին յոգնէի : Կարծեմ թէ շատ ալ կը խմէր , և տարակոյս չկայ թէ որչափ շատ խմէր , այնչափ աւելի գմուռարին կ'ըլլար իմ վիճակս : Օր մը դարձեալ զիս շատ յոգնեցուցած էր . և երբ պառկեցայ՝ չափազանց յոգնած ու անհանգիստ էի ու նաև բարկացած . վիճակս շատ անտանելի կ'երեւաք : Հետեւեալ առառուն կանուխ քովս եկաւ , նորին երկար ատեն զիս վազցուց : Հազիւ թէ ժամ մը հանգչած էի , երբ նորին քովս եկաւ համեստ մը և սանձ մը ձեռքը առած : Հաւ չեմ յիշեր թէ ինչո՞ս եղաւ . դեռ նոր կանակս երած էր , երբ բարկացաւ , և սանձը սկսաւ թոթուել : Այս նոր սանձը շատ ցաւ կը պատճառէր . և ես յանկարծ ետեւի սրունդներուս վրայ կանգնեցայ , ինչ որ ալ աւելի բարկացուց զինքը , և սկսաւ խաղաղանել զիս : Բոլորովին կատղած էի իրն դէմ .

սկսայ կից զարնել , քաշքչել , ետեւի սրունդներուս վրայ կանգնիլ , ինչպէս սուած ըրած էի , և կանոնաւոր կպիւմը ունեցանք : Երկար ատեն համեստս կառչած մնաց , իր խաղաղանովն ու խթանավը զիս տանջերով . բայց արիւնս գլուխս եղած էր , ու ինչ որ ալ ընէր հոգս չէր , բաւական էր որ զինքը վրայէս վար նետէի : Վերջապէս , ահազին ձիգերէ վերջ , զինքը կունակի վրայ վար նետեցի :

«Իր բոլոր ծանրութեամբը խոտին վրայ իյնալը լսեցի : և առանց եսիս նայելու դաշտին միւս ծայրը վախսայ : Անկէ տեսայ որ զիս հաղածողը կամաց մը ինկած տեղէն եղաւ . և ախոռը մտաւ : Կաղնիի ծառի մը տակ կանգնած զիսեցի , բայց մէկը չեկաւ զիս բաներու : Ժամանակը կ'անցնէր և արեւը խիստ տաք էր : Ճանձնէրը վրաս խուժեցին և զիգուեցան իմ արիւնուս կողերուս երկայնքը , իմթանին բացած խոր վերքերուն վրայ : Սնօթի էի , որովհետեւ կանուխ առառուընէ ի վեր բան մը կերած չէի , և այդ մարգագետնին մէջ սագ մը կշացնելու չափ անգամ խոտ չկար : Գեալինը պառկիլ և հանգչիլ կ'ուզէի բայց համեստ այնքան ամուռ կապուած էր որ հանգըստանալ կարելի չէր , և խմելու ալ կաթիլ մը ջուր չկար : Օրը կ'անցնէր և արեւը կը խոնարհէր : Տեսայ որ միւս մարտուկները ներս կը տանէին և զիտէի որ լաւ մը կը կերակրուէին :

«Վերջապէս ձիշտ երբ արեւը մարը կը մանէր , տեսայ որ մեր տէրը զուրս երաւ՝ ձեռքը մազ մը առած : Շատ վայելաղէմ ծերունի մըն էր , բոլորովին ձերմակ մազերով , բայց այնպիսի ձայն մը ունէր որ հազար հոգիի մէջ կինայի սրուել զինքը : Բարձր ձայն մը չէր , ոչ ալ ցած , բայց զեղուն , յատակ և գորովոտ , և երբ հրամաններ կուտար , այնքան հաստատուն և որոշ էր որ ամէն ոք , թէ ձի և թէ մարդ , իսկոյն կը հնագանդէր հանդարառու-

թեամբ ինծի մօտեցաւ, երբեմն երբեմն շարժելով այն վարսակը զոր մաղին մէջ դրած էր, զուարթութեամբ ու աղնուութեամբ խօսելով ինծի: «Եկո՛ւր տևանեմ, աղջնակս. եկո՛ւր տեսնեմ, եկո՛ւր»: Տեղէս չշարժեցայ և թողուցի որ ինծի մօտենայ. վարսակը երկնցուց ու միսայ ուտել անվախ: Իր ձայնը իմ բոլոր վախս կը փարատեր: Քովս կեցաւ զիս շոյելով ու գգուելով իմ կերած միջոցիս. և շատ սրանեղած կ'երեւար արիւնոտ կողերս տեսնելով: «Խեղճ աղջնակ, շատ գէշ վարուեր են քեզի հետ, շատ գէշ»: Յետոյ մեղմութեամբ ասնձէս բանելով զիս ախոռ առաջնորդեց: Ճիշտ դրան առջեւ Սամսոն կանգնած էր: Ականջներս անկեցի և վրան յարձակեցայ: «Հեռացիր, ըստ տէրը, և աչքին մ'երեւար, շատ անվայել ընթացք մը ունեցած ես իրմն նկատմամբ»: «Մոի անասնընը», մրմաց Սամսոն: «Ինծի մտիկ ըրէ, ըստ հայրը, չարաբարոյ մէկը չի կրնար երբեք բարեկարոյ ընել ձին. տակաւին դուն քու գործդ չես սորված, Սամսոն»: Յետոյ զիս իմ առուփս առաջնորդեց, համեստ ու սանձը հանեց իր խակ ձեռքովը, և զիս իմ տեղս կապեց: Վերջն ալ դոյլ մը ջուր և սպունդ բերել տուաւ, վերաբրուն հանեց, և դոյլը ախոռի ծառային բանել տալով՝ երկար առեն կողերս սպունդով լուաց այնքան մեղմութեամբ որ վասահ էի թէ կը հասկնար զգացած ցաւս: «Հանդարս կեցիր, գեղեցիկս, հանդարս կեցիր», կ'ըսէր: Իր ձայնը բառական էր զիս հանդարսեցնելու: Երկար առեն լուաց այդպէս. բերնիս եղերքները մորթու այնքան բը զբառած էր որ խոտ չէի կրնար ուտել, ցողունները ցաւ կը պատճառէին: Զգուշութեամբ քննեց զայն, գլուխը շարժեց, և ըստ ծառային որ քիչ մը ջուրով շաղուած թեփ բերէ, մէջն ալ քիչ մը ալիւր դնէ: Որչափ համեղ էր այդ թեփը, այնքան կակուղ, այնքան յարսմար իմ

վիրաւոր բերնիս: Կերած ժամանակս քովս կեցաւ զիս գգուելով ու հետս խօսելով. «Եթէ այսպիսի աշխոյժ ձի մը, կ'ըսէր, կարելի չէ մեղմ միջոցներով կրթել, երբեք ուրիշ կերպով չպիտի կրթուի»:

«Անկէ վերջ յաճախ զիս տեսնելու կուգար, և երբ բերանս աղէկցաւ, միւս ձի կրթովը, կապ, շարտունակեց իմ կրթութիւնս: Կանոնաւոր և ուշիմ մէկն էր, և շատ չանցած, ևս սորվեցայ թէ ի՞նչ կը սպասուէր ինձմէ:»

ԳԼՈՒԽ Բ.

ԿՈՃԱՊՂՊԵՂԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Յաջորդ անդամ երր պարտէզին մէջ մէկտեղ կը գտնուէինք, կոճապղպեղ շարտունակեց իր պատմութիւնը:

«Իմ կրթութիւնս աւարտելէ վերջ, ըստ ան, մէկը գնեց զիս ուրիշ շագանակագոյն ձիու մը ընկեր ըլլալու համար: Քանի մը շաբաթներ մեղ մէկտեղ լծեց, և յետոյ երկուքս ալ ծախսեց պերճ աղնուականի մը, ու կօնածն զրկուեցնաք: Հոն շատ աւելի ամուր կերպով սանձեցին մեղ, որովհետեւ կասապանն ու իր տէրը կը կարծէին թէ այս կերպով աւելի շքեղ կ'երեւանք: Շատ անդամ դարասաւանք և ուրիշ նշանաւոր տեղեր կը տանէին մեղ: Դուն որ երբեք այդպիտի երեսի սանձ կրած չես, ի՞նչ ըլլալը չես զիտեր: Բայց կ'ապահովցնեմ քեզ թէ սուխալի բան մըն է:

«Ես կը սիրեմ իմ գլուխս չորս կողմ շարժել, և կը ցածիս չափ վեր բանել զայն, բայց երեւակայէ որ գըլուխտ վեր տնկեցիր, պիտի սոխպուխ զայն այդ զիւքին

մէջ պահել ժամելով, առանց կարենալ շարժելու, բայց եթէ ուղևս դէպի վեր ցնցել զայն. բայց անշուշտ այդ պարագային ալ վիզդ պիտի ցաւէր, այնքան որ չը պիտի կընայիր այլևս դիմանալ: Ասկէ զատ երկու սանձ ունէնք մէկի տեղ. և իմս սուր սանձ մըն էր, լեզուու ու ծնօտս կը ցաւցնէր, և լեզուէս հոսող արիւնը կը գունաւորէր այն վրիտորը, որ անդադար դուրս կուզար շրթունքներէս: Կ'ըսդվզէի այդ սանձերուն դէմ: Վիճակ աւելի անտանելի կ'ըլլար, երբ հարկ կըլլար ժամերով սպասել մեր տիրուհին, որ փառաւոր ընդուներութեան մը կամ երեկոյթի մը գացած կ'ըլլար, և եթէ սրանեղութեամբ կամ անհամրերութեամբ ուաքս գետինը զարնէի, խարազանը խակայն կունակիս կը համնէր: Խենթենալը բան մը չէր:

«Ձեր տէրը երբեք ձեր վրայ չէր խորհեր», հարցուցի:

«Ոչ, պատասխանեց, անոր միակ հոգը այն էր որ չքեղ երեւոյթով զոյգ մը ձի ունենար: Կարծեմ թէ խելքը չէր համնէր, ամէն բան իր կառապանին թողած էր, որ կ'ըսէր իրին թէ ես դիւրագրգիռ բնութիւն մը ունէի, թէ ես երեսի սանձի վարժուած չէի բայց քիչ ատենէն պիտի վարժուէի: Սակայն իր ընկլիք գործը չէր ատիկա. որավհետեւ երբ ախուն էի, սանջուած ու բարկացած, փոխանակ մարդաբիութեամբ հանդարտեցնելու ու ցաւերս մեղմացնելու, ցասկոտ խօսք մը կ'ընէր կամ հարուած մը կուտար ինձի: Եթէ գոնէ քաղաքավար ըլլար, պիտի փորձէի այդ դժուարութեանց առկալ: Ես յօժար էի աշխատելու և չարաչար աշխատելու, բայց պարապ տեղը տանջուկս կը բարկացնէր զիս: Ի՞նչ իրաւունք ունէին լոյն իրենց քմահաճոյքը գոհացնելու համար զիս այսպէս նեղելու: Բերնիս վէրքէն և վիզիս ցաւէն

զատ, ծոծրակս ալ կը նեղուէր, և եթէ երկար ատեն հոն մնացած ըլլայի, զիսեմ որ չնչառութիւնս պիտի խանչ գարուէր: Բայց հետզհետէ աւելի անհանդարտ ու զիւրագրգիռ կ'ըլլայի. իմ ձեռքս չէր ուրիշ կերպ ըլլար. սկսայ խածնել ու կից զարնել, երբ կուգային իմ կազմածներս դնելու: Այս պատճառաւ ձիապանը կը ծեծէր զիս, և օր մը ձիշդ երբ կառքին կապած էին զիս, և սանձով գլուխս կը պրկէին, բողոր ուժովս սկսայ քաշքչել, կից զարնել: Շատ մը կազմածներ կոտրեցի քիչ առենուան մէջ, և կից զարներով ձեռքերնէն փախայ: Այս եղաւ իմ վախճանս այդ տեղը:

«Անկէ ետքը թաթէրսալ զրկուեցայ ծախուելու համար: Զէին կրնար անշուշտ վատահացնել թէ մոլութիւնէ զերծ էի, այն պատճառաւ ատոր խօսքը չըրին բնաւ: Իմ զեղեցիկ երեւոյթս և արագոտութիւնս ուշադրութիւնը զրաւեցին պարոնի մը, որ փափաք յայտնեց գնել զիս. բայց վերջապէս ձիու ուրիշ վաճառական մը գնեց զիս: Սակայն կերպով և տեսակ տեսակ սանձերով փորձեց զիս, և չուտով հասկցաւ թէ ինչ բանի չէի կըրնար հանդուրժել: Վերջապէս առանց երեսի սանձի լծեց զիս, և յետոյ իրը կատարելապէս հանդարտարարոյ ձի ծախեց զիս զիւզացի աղնուականի մը: Բարի տէր մըն էր այս աղնուականը, և լաւ վիճակի մը մէջ էի. բայց իր ձիապանը գործը թողուց և նոր մը եկաւ անոր աեւզը: Այս մարզը Սամանին պէս խիստ բնաւորութիւն և կարծը ձեռք ունէր. բիրա, անհամբեր եղանակով մը կը խօսէր միշտ, և երբ ձիշտ իր ուզած վայրկեանին չչարմէի ախուսին մէջ, իր ախուրի աւելովը կամ երկժանլուր, որը որ ձեռքին հանդիպէր, կատաղաբար կը հարուածէր զիս: Ինչ որ ընէր բիրա կերպով կ'ընէր. սկսայ ատել զինքը: Կ'ուզէր որ վախնայի իրմէ, բայց իմ արիստիրա

բնութեանս մէջ վախնալ չփար . օր մը , երբ սովորականէն աւելի զրգուած էր զիս , խածի զինքը . կատեցաւ և խարազանով մը սկսաւ զրուխս հարուածել : Անկէ ետքը անդամ մըն ալ չհամարձակեցաւ մուրիս մօտ դալ . կրունկներս և կամ ակռաներս միշտ պատրաստ էին իրեն համար , և ինքն ալ գիտէր ատանկ ըլլալը : Շատ հանդարտութեամբ կը վարուէի ամրոջս հետ , բայց անշուշտ ինքը ձիապանին ըսածներուն մտիկ ըրաւ , և անդամ մըն ալ ծախուեցայ :

«Միեւնոյն վաճառականը լուր զրկեց թէ ինք գիտէր տեղ մը , որ շատ յարմար էր ինձի : «Ճաւալի է , կ'ըսէր , որ ասոր պէս շքեղ ձի մը բոլորովին չարանայ , լաւ հոգածութենէ զրկաւած ըլլալուն պատճառաւ : » Սրգիւնքը այն եղաւ որ ևս հոս եկայ ձեր գալէն քիչ ժամանակ առաջ : Բայց ևս միտքս զրած էի որ մարդիկ իմ բնական թշնամիներս են , և թէ պէտք է ինքզինքս պաշտպանեմ անոնց դէմ : Անշուշտ , բոլորովին տարբեր տեղ մըն է ասիկա , բայց ո՞վ գիտէ թէ որչա՞փ պիտի տեւէ այս վիճակը : Երանի թէ ևս ալ կարենացի քեզի սիչս տեսնել իրերը , բայց անցեալին փորձառութիւնը արգելք կ'ըլլայ ասոր :

«Ինչ որ ալ ըլլայ , ըսի , շատ ամօթալի բան մը պիտի ըլլար Յովհաննէսը կամ Յակոբոսը խածնել կամ անոնց կից զարնել :

«Ատանկ բան մը ըներու դիտաւորութիւն չունիմ , որչափ ատեն որ քաղցրութեամբ կը վարուին հետս : Իրաւ է որ անդամ մը Յակոբոսը ամուր մը խածի , բայց Յովհաննէս ըսաւ . «Բարութեամբ վարուիլ փորձէ հետը» . և փոխանակ զիս պատժելու , ինչպէս կը սպասէի , Յակոբոս քովս եկաւ ձեռքը կապած , ջրով շաղուած յարդքերաւ և չոյեց զիս : Անկէ ի վեր այլեւ վրան յարձակած չեմ , և յարձակելու ալ միտք չունիմ : »

Կոճապղպեղին վրայ կը ցաւէի . բայց չարթէ չարթ աւելի հեղ և աւելի զուարթ կ'ըլլար , և այլևս իր վրայ չէր տեսնուեր իր կասկածոտ ու սպառնալից նայուածքը , որով կը դիմէր որ և է օտարական՝ երբ իրեն կը մօտենար : Օր մը Յակոբոս ըսաւ . «Արդարեւ մեր զամբիկը սկսած է սիրել զիս . այս աւստու ետեւէս վլիջեց իր ծակառը շինէս վերջ : »

«Ճարակոյս չունիմ որ քիչ ատենէն թուխ Գեղանին չափ բարի սիրափ ըլլայ , գորովոս վարմունքն է միակ դեղը որուն կը կարօսի դժբաղդ արարածը» : Մեր տէրն ալ տեսաւ կատարուած փոփոխութիւնը և օր մը երբ կառքէն կ'իջնէր և իր սովորութեանը համեմատ քովս եկաւ զիս գեղեցիկ վիզը չոյեց : «Էսէ , տեսնենք , աղուոր , ըսէ՛ աեսնենք , ինչպէս է վիճակդ հիմայ : Կը յուսոմ որ շատ աւելի երջանիկ ես հիմայ , քան առաջն անդամ հոս եկած օրդ» :

Սնիկա քիթը անոր երկնցուց բարեկամական և մը-տերմական կերպով մը , և ան ալ չոյեց զայն մեղմութեամբ :

«Լաւ մը բժշկուած է , Յովհաննէս» , ըսաւ մեր տէրը :

«Այս , տէր իմ , զարմանալի յառաջդիմութիւն ըրած է . բոլորովին փոխուած է . Պէրթուիքի բժշկութիւնն է ասիկա» , ըսաւ ինդալով :

Պէրթուիքի բժշկութիւնը բովոր մոլի ձիերու բժշկութիւնն էր , և իր նշանաբանն էր՝ համբերութիւն եւ հեղութիւնն էր , կորով եւ զգուածի . ատենի իրարու խառնուելու են բաւականացախ ուղղամտութեան հետ , եւ ձիուն տրուելու են ամեն օր :

ԳԼՈՒԽ Փ.

ԳԵՂԱՍՐՈՒԻՆ ԳՐ

Պ. Պլոմֆիլտ երէցը մանչերու ու աղջիկներու բաղմանդամ ընտանիք մը ունէր : Ասոնք երբեմն կուգային Օր . ձէմիլի ու Ֆլորայի հետ խաղարու : Աղջիկներէն մէկը ձէմիին տարեկից էր , մանչերէն երկուքը աւելի մեծ էն , և քանի մը հաստ ալ փոքրիկներ կային : Իրենց եկած օրը Գեղասրունքը շատ զրագած էր , որովհետեւ իրենց ամենէն շատ սիրած բաներնին էր անոր վրայ հեծնել կարգով և մրգաստանին բոլորափքը դառնալ ժամերով :

Ցերեկէ մը վերջ երկար աստեն անոնց հետ մէկանդ եղած էր , և երբ Յակոբոս զինքը ներս բերաւ և չուանը զրուխը անցուց , ըստ :

«Հոս նայէ , ստահակ . ուշադրութիւն ըրէ՛ թէ ի՞նչ պէս կը վարուիս . եթէ ոչ կը գժախնք իրարու հետ» :

«Ի՞նչ ես ըրեր , Գեղասրունդ» , հարցուցի :

«Ոչի՞նչ , ըստաւ , իր փոքրիկ գլուխը վեր բարձրացը ներով . դաս մը միայն տուի այն պղտիկներուն . ոչ իրենց յոդնիը կը հասկնային , ոչ ալ իմ յոդնիլս հասկնալ կ'ուզէին . ես ալ զիրենք գետինը ձգեցի : Ասով միայն կը ընալին հասկնալ» :

«Ի՞նչ ըսփր , պղտիկները գետինը նետեցի՞ր : Ես այնպէս կը կարծէի թէ դուն աստանկ յիմար բան չես ըներ : Օր . ձէմր՞ն ձգեցիր թէ Ֆլորան» :

Նախատուած ըլլալու երեւոյթ մը առնելով ըստ :

«Անչուշա ո՛չ , հարկաւ աստանկ յիմարութիւն չպիտի ընէի , ես իմ տիրոջս չափ գդուշութեամբ կը վարուիմ

օրիսրդներուն հետ , և ես եմ որ պղտիկներուն հեծնել կը սորվեցնեմ : Երբ անսնք քիչ մը վախցած կամ քիչ մը անվատահ կ'երեւան կոնսկիս վրայ , այնքան զգուշութեամբ ու հանդարտութեամբ կը քալեմ որչափ ձեր կատուն , երբ թռչունի մը վրայ ցատկելու կը պատրաստուի . և երբ ինքինքնին գտնեն , անգամ մըն ալ քայլերա կ'արագացնեմ զիրենք վարժեցնելու համար : Դուն ինձի խրատ պալու պէտք չունիս . ես այդ աղոց թէ լաւագոյն ձին եմ և թէ հեծելութեան լաւագոյն դասաստուն : Սնոնց վրայ չէր իսոսքս . մանչերը , մանչերը բորբովին տարբեր են : Անսնք ալ կրթուելու պէտք ունին , ինչպէս մենք կը կրթուինք երբ գեռ մատղալ ենք : Միւս աղաքը վրաս հեծած էին զբեթէ երկու ժամ , և մանչերը խորհնցան թէ կարգը իրենց եկած էր : Եւ իրաւ ալ այնպէս էր , ես ընաւ աւարկութիւն չունէի : Իրենք ալ կարգաւ վրաս հեծած , և ես զիրենք վաղցուցի դաշտերուն և մրգաստանին մէջ , ժամէն աւելի : Կազինի հիւղ մը կրտրելով իրեւս խարազան կը գործածէին և երբեմն խիստ հարուածներ կուտային : Բայց ես համբերեցի , մինչեւ որ չափը անցուցին . մէկ երկու անգամ կանգ տաի , իրենց միշեցնելու համար թէ ալ բաւական էր : Տղաքը այնպէս կը կարծէն թէ ձին չոգեշարժ մեքենայ մըն է , և թէ իրենց ուզածին չափ կրնան գործածել զայն : Երբեք իրենց միտքէն չմնցնիր թէ ձին ալ կը յոզնի , ձին ալ զգացում ունի : Եւ որովհետեւ զիս խարազանողներէն մէկը չէր հասկնար ասիկա , երայ ետեւի սրունքներուս վրայ կանգնեցայ , և վրայէս վար ձգեցի զինքը : Այս է բոլոր երածը : Նորէն վրաս երաւ , նորէն ձգեցի զինքը : Վերջը միւս աղան հեծաւ , և իր գաւազանը գործածերուն պէս , խոսին վրայ պառկեցոցի զինքը , և այսպէս մինչեւ վերջը շարունակեցի : Զար մանչեր չեն , անգութ ըլլալու միտք

չունին . ես կը սիրեմ զիրենք . բայց կը տեսնէք որ ստիպուած էի դաս մը տալ իրենց : Երբ զիս Յակովոսին բերին և եղածը պատմեցին , կարծես թէ շատ բարկացաւ ան երբ իրենց ձեռքի խոչոր գաւաղաները տեսաւ : «Այդ գաւաղաները , ըստու , կովարածներու և Պոհէմիացիներու կը վայեն , ոչ թէ մատաղատի պատանիներու» :

«Եթէ ես քու տեղդ ըլլայի , ըստու Կոնապղաեղ , լաւ կից մը կուտայի այդ մանչերուն և այդ պիտի ըլլար իրենց համար լաւագոյն դասը» :

«Տարակոյս չունիմ որ այդպէս պիտի վարուէիր դուն , ըստու Գեղարունդ . բայց ներեցէք որ ըստեմ թէ ես այդչափ յիմար մէկը չեմ որ մեր տէրը բարկացնեմ և կամ իմ պատճառաւս Յակովոսը ամցնեմ : Սուկէ զատ այդ տղաքը իմ հսկողութեանո յանձնուած էին . երբ իմ վրաս կը հեծնեն , ինձի վստահացուած են : Դեռ անցեալ օր լսեցի որ մեր տէրը կ'ըսէր տիկին Պոմֆիլսի . «Միւրելի տիկին , աւելորդ հոգ մի՛ ընէք տղոց մատին , իմ վաղեմի Գեղարունդս ձեզի և ինձի չսոփ լաւ հոգ կը տանի անոնց : Կը վստահացնեմ ձեզ որ ո՛չ մէկ գումարի փոխարէն պիտի յօժարէի ծախել այդ ձիս , այնքան բարերարոյ ու վստահէլի է» : Կը կարծէք թէ ես այնքան ապերախտ կենդանի՝ մըն եմ որ մուշնամ այն բոլոր բարիքները որոնք ինձի եղած են հոս հնդի տարիներէ ի վեր : Կ'արժէ՞ որ ինձի հետ չարաշար վարուող քանի . մը տղոց համար մորութեան ճամբան ձեռք առնեմ . ո՛չ , ո՛չ . կը ցաւիմ որ դուն երբեք այնպիսի տեղ մը գտնուած չես ուր բարութեամբ վարուած ըլլան քեզի հետ . և դուն ալ այդ պատճառաւ . ատանկ խելքի մը կը ծառայես . բայց իմ փորձառութիւնս այս է , լաւ տեղերը լաւ ձիեր կը պատրասէն : Ես բնաւ չպիտի ուզէի մեր մարզոց նեղութիւն պատճառել . ես կը սիրեմ զանոնք , այո՛ , կը սիրեմ :

«Սուկէ զատ , շարունակեց , թէ որ կից զարմել սկըսիմ , ինչ պիտի ըլլայ իմ վիճակս : Սնչուշտ պիտի ծախեն զիս անմիջապէս և ան ալ առանց յանձնարարականի . այն տաեն թերեւս մասվաճառի մը մանչուն գերին ըլլամ , կամ ծեծ ուտեմ անդադար լծուելով սայի մը , որուն մէջ երեք չորս խոչոր մարդիկ նատած զուարձանլու կ'երթան կիրակի օրով , ինչպէս կը տեսնէի հոս գալէս առաջ , առջի բնակած տեղս : Ո՛չ , ո՛չ , յարեց գլուխը չարժելով , կը յուսամ թէ ատանկ դժբաղկութիւն մը բնաւ չպիտի պատահի ինձի» :

ԳԼՈՒԽ Ֆ.

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄՐԳԱՍՏԱՆԻՆ ՄԷՋ

Կոճապղպեղը և ես կառքի երկայնասաւակ ձիկուտեսակին չէինք վերաբերեր , աւելի վաղելու յարմար էինք : Ուստի հեծներու այնքան յարմար էինք որքան կառք քաշելու , և մեր տէրը կ'ըսէր թէ չափարժիր ո և է մէկէ մը , ըլլայ ան մարդ կամ ձի , որ միայն մէկ բան ընկու յարմարութիւն ունի : Եւ որովհետեւ Լօնտօնի ընկու յարմարութիւն մէջ ցուցադրուելու փափաք չունէր , զարաստաններուն մէջ ցուցադրուելու փափաք չունէր , գործունեայ ու աշխոյժ ձիերը նախապատիւ կը սեպէր :

Բայց մենք ամէնէն աւելի մեծ հածոցք կը զգայինք երբ մեր վրայ կը հեծնէին , մեր տէրը Կոճապղպեղին վրայ , տիրուհին իմ վրաս , և օրիորդներն ալ պարոն Օլիվըրին կամ Գեղարունդին վրայ : Այնքան հաճելի էր բոլոր մէկտեղ արշաւել խմբովին : Ամէնէն բաղդատարը բոլոր մէկտեղ արշաւել խմբովին :

ունէր, և այնքան մեղմութեամբ կը բանէր սանձը որ
կ'առաջնորդուէի գրեթէ առանց զգալու:

Մարդիկ գիտային թէ որքան հաճելի է ձիերուն՝
թեթև ձեռքը, թէ ձիերուն բարանը հանդիսատ պահելը
որչափ կը նպաստէ զանոնք բարի վարժեցնելու; անսաւ-
րակոյս չպիտի սանձէն քաշէին, քաշքէին, ինչպէս յա-
ձախ կ'ընէն: Մեր բերանները այնքան փափուկ են որ,
եթէ անոնք չարաչար կամ տղէտ գործածութեամբ խան-
գարուած չըլլան, հեծեալին ձեռքին ամենափաքը չար-
ժումներն անդամ կը զգան, և անմիջապէս կը հասկը-
նանք թէ ի՞նչ կուգեն որ ընենք: Իմ բերանս երբեք
խանգարուած չէ. և կարծեմ այդ պատճառաւ էր որ
ափուհիս զիս նախապատիւ կը համարէր կոճապղպեղէն,
թէեւ ան ալ խմիլս չափ լաւ քարուածք մը ունէր: Վրաս-
յաճախ կը նախանձէր ան, և կ'ըսէր թէ իր կրթութեան
և կօնտօնի մէջ իր վրայ փարձուած սանձին պատճառաւաւն
էր որ իր բերանը խմիլս չափ կատարեալ չէր: Պարոն
Օլիվը կ'ըսէր. «Ի՞նքինքդ մի նեղեր այդ կերպով. մե-
ծագոյն պատիւը քուկու է. զամբիկ մը որ մեր տիրոջ
հասակն ու ծանրութիւնը ունեցող մէկը կը նայ իր կը ու-
նակին վրայ կրել, նախանձելու պատճառ պէտք չէ ու-
նենայ: Մենք, ձիերս, մեր բաղդին համակերպելու ենք,
և այնքան գոհ ու յօժարամիտ ըլլապու ենք, որքան որ
լաւ կը վարուին մեղ հետ»:

Շատ անգամ կը դարձանայի թէ ի՞նչու Պ. Օլիվը
այնքան կարճ պոչ մը ունէր. հազիւ վեց եօթը բթաչափ
երկայն էր, և ծոպ մը կար ծայրէն կախուած: Պա-
րապոյ օր մը երբ մրգաստանը կը գտնուէինք մէկտեղ,
հարցուցի թէ ի՞նչ տեսակ արկածով պոչը կորսնցուցած
էր: «Սրկած, ըստ բարկացած եղանակով մը վրնջերով,
արկած չէ, ալ անգութ, ամօթալից, զիստմեաւոր գործ

մը: Երբ վոքր էի, զիս տարին աեղ մը, ուր այն տեսակ
անգութ գործեր կը կատարուէին. զիս լաւ մը կաղեցին,
անսանկ որ չէի կրնար աեղէս շարժիլ. յետոյ եկան իմ գե-
ղեցիկ, երկայն պոչս կտրեցին և առին տարին»:

«Ի՞նչ ահուելի բան», պոտացի:

«Ահուելի, անշուշտ ահուելի, լայց ցաւը չէր անպա-
տեհութիւնը. ամէնէն անտանելին սա էր որ չպիտի կրնայի
կողերս եւ ետեւի սրունիներս խայրող ճանճերը վանել:
Դուք որ պոչ ունիք, առանց խորհելու անմիջապէս կը
վանէք զանոնք և չէք կրնար գաղափար մը ունենալ թէ
ի՞նչ մեծ տանջանք մըն է երբ անոնք կուգան վրադ կը
թառին և կը խայթեն, անդադար կը խայթեն, ու գուք
չէք կրնար. աղասիլ անոնց ձեռքէն»:

«Ի՞նչ էր ուրեմն քեզ հետ այդպէս վարուելու նպա-
տակնին», հարցուց կոճապղպեղ:

«Նորոյիթ, պատասխանեց ծերունի ձին ոտքը գետինը
զարնելով, նորոյիթ. գիտե՞ս թէ ի՞նչ կը նշանակէ ասիկա: Իմ
ժամանակ՝ աղնիւ սերունդէ ձի մը չկար, որուն պո-
չը այդպէս ամօթալի կերպով կարձեցուած չըլլար, իրը
թէ ամենաբարին Աստուած որ մեզ ստեղծած է, չգիտ-
նար թէ ի՞նչ բանի պէտք ունինք և ի՞նչ բան ամէնէն
աւելի վայելուչ է մեղի»:

«Կ'երեւայ թէ նորոյիթի պատճառաւ էր որ բերնիս
անցուցին այն ահուելի սանձը, որով այնքան տանջեցին
զիս կօնտօնի մէջ», ըստ կոճապղպեղ:

«Տարակոյս մի ունենար, իմ կարծիքովս նորոյիթը
աշխարհիս ամէնէն ամբարիչտ բաներէն մէկն է: Դիտէ
թէ ի՞նչ կերպով կը վարուին շուներուն հետ. անսաց
պոչերը կը կարեն որպէս զի աշխայժ երեւան. անսաց
փոքրիկ սիրուն ականջներն ալ կը կարեն, պղտիկ կէտե-
րու կը վերածեն, որպէսզի արթուն թուին: Սիրելի ընկեր

մը ունէի ատենօք, գորշագոյն որսի շուն մը : Այնքան կը սիրէր զիս որ միշտ իմ խցիկիս մէջ կը քնանար, մոռորին տակ, և հոն հնդ հատ ամենասիրուն ձագուկւներ ծնաւ : Անոնցմէ և ո՛չ մէկը խնդգեցին, որովհետեւ արժէքաւոր տեսակէ էին . որքա՞ն երջանիկ էր զանոնք իր քովը ունենալով : Երբ անոնց աչքերը բացուեցան և հոս հոն սկսան սողոսկիլ, խիստ սիրուն տեսարան մը կը ներկայացնէին : Բայց օր մը մայրը եկաւ և զանոնք առաւ տարաւ : Կը կարծէի թէ կը վախնար որ զանոնք կը կոխուեմ :

«Բայց այդպէս չէր . իրիկունը խեղճ մայրը զանոնք իրենց տեղը բերաւ նորէն, մէկիկ մէկիկ իր բերանը առած . բայց ալ նոյն երջանիկ ձագուկները չեին, բոլորն ալ արիւնուայ էին ու սիրտ չդիմանալու չափ կ'ունային : Անոնց ամէնուն ալ պոչէն մաս մը կտրեր էին . իրենց ականջներուն կակուղ մասն ալ ամբողջովին կտրուած էր : Ինչպէս իրենց մայրը լղեց զիրենք, և այնքա՞ն տիսոր կ'երեւար դժբաղդ արարածը : Երբեք չեմ մոռնար այդ տիսոր տեսարանը : Ժամանակ անցնելէ վերջ բուժուեցան և իրենց ցաւը մոռցան, բայց իրենց ականջն սիրուն կակուղ այն մասը, որ անտարակոյս սահմանուած էր իրենց այդ գործարանին փափուկ մասերը փոշիէ ու վըտանգէ պաշտպաներու, կորսուած էր անդարձ կերպով : Ինչո՞ւ իրենց զաւակներուն ականջներն ալ չեն կտրեր որ անոնք ալ աշխայժ երեւան, ինչո՞ւ իրենց քիթերուն ծայրը չեն կտրեր որ արիստակրա երեւան : Այնչափ իրաւացի է մէկը որքան միւար : Ի՞նչ իրաւունք ունին Աստուծոյ ստեղծած արարածները այսպէս խոշտանգելու ու խաթարելու» :

Պ. Օլիվը, թէե այնքան հեղ էր, բայց կրակոս մէկն էր : Իր բոլոր ըսածները նորութիւններ էին ինձի

համար, և այնքան ալ սոսկալի որ կը գգայի թէ անսաովոր դառն զգացում մը կը ծնէր սրախս մէջ մարդոց նկատմամբ : Անցուշտ կոճապղպեղ խիստ զրդուուած էր . իր գլուխը անկից, աչքերը բացավառ, և անդունքները լարած յայտարարեց թէ մարդիկ գաղանարարոյ և պինդ գլուխ են :

«Ո՞վ է որ պինդգլուխ կ'ըսէ», ըսաւ Գեղարունգ, որ գեռ նոր կը վերադառնար . «Ո՞վ է որ պինդգլուխ կ'ըսէր . անվայել բառ մեն է ատիկա» :

«Անվայել բառերը անվայել բաներու համար յինուած են», ըսաւ կոճապղպեղ, և Պ. Օլիվը պատմածները կրինեց անոր :

«Շատ ձիշդ է, ըսաւ Գեղարունգ ախրութեամբ . և ես, նախապէս գտնուած տեղս յաճախ տեսած եմ այդ շուներուն վրայ փորձուած նմանօրինակ անդթութիւններ : Բայց այդպիսի բաներու վրայ չպիսի խօսինք հոս : Գիտէք որ մեր տէրը, Յակոբոս և Յովհաննէս միշտ բարութեամբ կը հոգան մեզ, և այսպիսի տեղի մը մէջ մարդոց հակառակ խօսիցը ապերախտութիւն կ'երեւայ : Պէտք չէ մոռնալ թէ բարի տէրեր ու բարի ծիսապաններ կան թէ մերիններէն զատ, թէե անտարակոյս մերինները լաւագոյններն են» :

Գեղարունգին այդ խմաստուն խօսքերը, որսնց մենք ալ համամիտ էինք, բոլորովին հանդարտեցուցին մեզ, մասնաւորապար Պ. Օլիվը, որ կաթողին կը սիրէր իր տէրը : Ուրիշ նիւթի մը դառնալու համար, հարցուցի թէ մեր տչապահներուն օգուար ի՞նչ է :

«Օգուար մեն ալ չունին», ըսաւ Պ. Օլիվը :

«Այնպէս կը կարծուի թէ, ըսաւ մեր լնկերիններէն մէկը, աչապահ դներով ձիերը չեն վախնար, չեն խրաչիր և արկածներու տեղի չեն տար» :

«Ի՞նչո՞ւ ուրեմն հեծնելու ձիերուն, մանաւանդ տիկններուն հեծած ձիերուն գլխուն վրայ ալ աչապահ չեն դներ», հարցուցի:

«Պատճառը նորոյթն է, սրասասխանեց. կ'ըսեն թէ ձին իր ետևէն եկած կառքին կամ սայլին անիւները տեսներով կրնայ սարսափիլ և փախչիլ, թէեւ անշուշտ իրենց հեծած ձին ալ այդպիսի սնիւներ կը տեսնէ փողոցներու մէջ: Իրաւ է որ երբեմն վասնգաւոր ըլլարու չափ կը մօտենան, բայց մենք չենք խրաչիր ու փախչիր, մենք վարժուած ենք անոնց, և զիտենք թէ ի՞նչ են, և եթէ բնաւ աչապահ ալ չունենայինք, երբեք անոնց պէտքը չպիտի զգայինք: Շատ աւելի աղէկ է տմէն բան ամբողջովին տեսնել և զիտնալ թէ ի՞նչ են, քան միայն անոնց մէկ մասը նշմարել: Անշուշտ եղած են ջղային ձիեր որոնք վասուած կամ անարեկած են մատղաշ եղած աւենին. այդ աւեսակները կրնայ ըլլալ որ աչապահի պէտք ունենան, բայց որովհետեւ ևս երբեք ջղային եղած չեմ, չեմ կրնար այդ մասին կարծիք յայտնել»:

«Աչապահները վասնգաւոր են գիշեր ատեն, ըստ Պ. Օլիվը: Մենք, ձիերա, մութին մէջ մարդոցմէ շատ աւելի լաւ կը տեսնենք, և շատ մը վասնգներ չպիտի պատահնեն, եթէ ձիերուն տեսութիւնը մասսմի խախանաւած չըլլար: Կը յիշեմ որ երկու ձիերէ քաշուած կառք մը գիշեր ատեն կը վերադառնար, քանի մը տարիներ առաջ, և կ'անցներ ագարակապահի մը տանը մօտէն, ուր ձամբան շատ հեռու չէ լճակին: Անիւները եղերքին շատ մօտեցան և կառքը ջուրին մէջ գլորեցաւ. երկու ձիերն ալ խեղդուեցան և կասապանն ալ հազիւ ազատեցաւ: Անշուշտ այս արկածէն վերջ հաստատուն ճերմակ վահակորմ մը զրուեցաւ, որ կրնար զիւրաւ աեսնուիլ. բայց եթէ այն ձիերուն աչքերը մասամբ մը գոյցուած

չըլլային, իրենք իրենցմէ պիտի հեռանային եզերքէն, և արկածը չպիտի պատահէր: Երբ ձեր հոս գալէն առաջ մեր տիրոջ կառքը գրորեցաւ, ըստն թէ ձախ կողմի լապտերը մարած ըլլարուն՝ Յովհաննէս չտեսաւ այն խոչոր ծակը, զոր ճամբան շինողները բաց թողած էին. իրօք ալ այդ էր պատճառը: Բայց եթէ ձին աչապահ ունեցած չըլլար, ինք պիտի տեսնէր այդ ծակը, նոյն խակ առանց լրտի, և այնքան իմաստուն ձի մըն էր, որ պիտի գիտնար վրանգին խուսափիլ: Հետեւոնքը այն եղաւ որ ինք բաւական վեստեցաւ, կառքը կոտրեցաւ, և ոչ ոք զիտէ թէ ինչպէս եղաւ որ Յովհաննէս ազատեցաւ:»

Մեր միտքերը սկսած էին դարձեալ դատնանալ, երբ Գեղարդունդ իմաստուն երեւոյթով մը ըստ:

«Դադունիք մը պիտի պիտի ըստն ձեզի. ևս անանկ կը կարծեմ թէ Յովհաննէս չախորդիր աչապահներէն. օր մը աէրն ու ինքը այդ մասին կը խօսէին իրարու հետ: Տէրը կ'ըսէր որ ձիերը անգամ մը վարժուեր են անոնց, կրնայ վասնգաւոր ըլլալ զանոնք զանց լնելը. Յովհաննէս ալ կ'ըսէր թէ աւելի աղէկ պիտի ըլլար որ բոլոր մարուկները առանց աչապահի կրթուէին, ինչպէս սովորութիւնն է քանի մը օտար երկիրներու մէջ: Զյուսահամինք ուրեմն, և բոլորս մէկանզ մրգատաննին միւս ծայրը վաղենք: Կ'երեւայ թէ հովք քանի մը ինձոր թափեր է գետինը. ուրիշ կենդանիներ պիտի ուտեն, աւելի բաւ չէ որ մենք երթանք ուտենք»:

Գեղարդունդին ըստին հակառակիլ կարելի չէր:

Այսպէս մեր երկար խօսակցութիւննը դաղրեցուցինք, և ոգեւորուեցանք կրծելով քանի մը շատ համեղ ինձորներ, որոնք հոս հոն խոտերուն վրայ ինկած էին:

ՊԱՌԻՆ ՓԱ.

ՊԱՐ Զ Խ Օ Ս Ք Ե Բ

Որչափ երկար ապրեցայ Պէրթուիքի մէջ, այնքան աւելի հսկարտ ու երջանիկ կը զգայի ինքիմնքս, այսպիսի տեղ մը գտնուելու համար: Ամէն անոնք որ կը ճանչնային մեր տէրն ու տիրուհին, կը յարգէն զանոնք. մարդասէր էին ամէն մէկուն ու ամէն բանի հանդէպ, ոչ միայն մարդոց ու կիներու, այլ և ձիերու ու էշերու, շուներու ու կատուներու, ոչխարներու. և թռչուններու հանդէպ: Զիար կեղեքուած կամ չարաչար գործածուած արարած մը որ անոնց պաշտպանութիւնը խնդրէր ի զուր. իրենց սրբաւորներն ալ այդ օրինակին կը հետեւէին: Երբ լոէին որ գիւղի տղոցմէն որ և է մէկը անդժութեամբ վարուեր է որ և է կենդանիի հետ, անպատճառ կ'աղդարարէին որ չկրկնէ այդ չարութիւնը:

Սղնուականը և ազարակապան կրէյ մէկտեղ աշխատած էին աւելի քան քսան տարիներ՝ արգիելու համար երեսի սանձին գործածութիւնը, որ մեր կողմերէն դրեթէ անհետացած էր: Երբեմն, երբ մեր տիրուհին նշարէր ծանրաբեռնեալ ձի մը, իր կառքը կը կեցնէր, դուրս կ'ելէր, ձիապանը կը խրատէր իր քաղցը ու լուրջ ձայնովը, և կը ջանար ցոյց տալ անոր թէ որքա՞ն յիմար ու անգութ բան մըն էր ըրածը:

Չեմ կարծեր որ ու է մէկը կարենար դիմաղրել մեր տիրուհին: Երանի թէ բոլոր տիկիններն ալ անոր պէս ըլլացին: Մեր տէրն ալ երբեմն խստիւ կը յանդիմանէր տմարդինները: Կը յիշեմ որ առատու մը վրաս հեծած տուն կը վերադառնար, երբ ակսանք հուժկու մարդ մը որ

փոքրիկ ձիու մը լծուած թեթև կառքի մը մէջ նատած դէպի մեր կողմը կու գար: Ճիշտ երբ դարաստանին մօտեցաւ, փոքրիկ արարածը անոր կողմը դարձաւ, մարդը, առանց բառ մը արտասանելու, ձիուն գլուխը մէկ կողմ դարձուց այնքան ուժով ու անակնկալ կերպով, որ զրեթէ գետին ձգեց զայն: Երբ ինքինքին գալով ձամբան կը շարունակէր, սկսաւ կատաղաբար խարազմնել զայն: Զին դէպի առաջ կը վաղէր, բայց մարդուն ջղուտ ձեռքը ես կը քաշէր զայն, գրեթէ ծնօտը կոտրելու չափ ուժով, մինչդեռ խարազմն ալ իր անգութ դործը կը շարունակէր: Անհանդութեալի տեսարան մըն էր, որովհետեւ զիտէի թէ որչա՛փ ցաւ կը պատճառէր այն փառուկ պատիկ բերանին: Տէրս բառ մը փափսաց ինձի, և վայրկեանէ մը անոր քով հասանք:

«Մա՛րդ, պուաց խիստ ձայնով մը, այդ ձին միաէ և արինէ շնուած չէ»:

«Միաէ, արինէ և բարկասրատութենէ, պատասխանեց մարդը. չափազանց կը սիրէ իր կամքը, և ատիկա իմ գործիս չի յարմարի»:

Խօած ատենը յայտնի էր որ չափազանց գրդառւած էր: Արհեստով որմանգիր էր և յաճախ գործով մեր դարաստով կու գար:

«Կը կարծէք որ, ըստ տէրս, այդ կերպ վարմունքով պիտի կրնա՞ք իրեն սիրել տալ ձեր կամքը»:

«Եւելք ընելու և այդ անկիւնը դառնալու չէր. իր ձամբան շնուակ էր», պատասխանեց մարդը բրտորէն:

«Դուք յաճախ այդ մատաղաձիով իմ տունս եկած էք, ըստ տէրս, այդ միայն կը ցուցնէ որ յիշողութիւն ու իմացականութիւն ունի խեղճ արարածը: Ինչպէս ու զիտնար թէ նորէն նոյն տեղը չափտի երթացիք: Բայց զիտնար թէ նորէն նոյն տեղը չափտի այդ չէ: Պէտք է ըստ թէ երբեք դըմ-

բազդաթիւնը ունեցած չեմ անսնելու ձերինէն աւելի ամարդի ու անգութ վարժունք մը մասաղ ձիու մը հանդէպ, այդ ընթացքով նոյն խակ ձեր նկարագրին կը վիասէք: Յիշերու էք նաև թէ մենք ամէնքս ալ մեր գործերուն համեմատ վիտի դատուինք, և մեզմէ հաշիւ պիտի պահանջուի որչափ մարդոց, այնքան նաև կինդանիներու մասին մեր ցայց տուած ընթացքին նկատմամբ»:

Տէրս կամաց կամաց քշեց վիս դէսի տուն. ձայնին չեշտէն կը հասկնայի թէ որքա՞ն վիշտ պատճառած էր իրեն այդ պատահարը: Ան նոյնքան ազատութեամբ կը խօսէր իր դասակարգին վերաբերող պարոնի մը, որքան ստորադաներու հետ:

Ուրիշ օր մը, երբ դարձեալ դուրս եղած էինք, հանդիսակեցանք իր բարեկամներէն մէկուն, գնդապետ Լամինդէյի: Շքեղ զրյգ մը գորշ ձիերէ լծուոծ կառքի մը մէջ նատած էր: Քիչ մը ատեն խօսակցելէ վերջ, գնդաշաբը ըստ:

«Ի՞նչ է ձեր կարծիքը իմ այս ձիերուս մասին, գուշ շատ լաւ. կը ճանչաք ձիերը, կը փափաքիմ ձեր կարծիքը իմանար»:

Տէրս քիչ մը ես մղեց վիս որպէս զի լաւ մը կարենայ զիսել այն ձիերը: «Եզականօրէն չքեղ զրյգ մըն է, բաւագոյնը չափանի կարենայիք գտնել. բայց կը տեմնեմ որ տակաւին չէք հրաժարեր ձեր սիրական սովորութիւնէն ու ձեր ձիերը նեղեղով անոնց ոյժը կը նուազնէք»:

«Ի՞նչ ըսել կուզէք, ըստ միւսը, արդեօք երեսի սանձին կ'ակնարկէք: Գիտեմ որ հակառակ էք ասոր, բայց խնդիրը հն է որ ես շատ հաճոյք կը զգամ երբ ձիերս իրենց գլուխը վեր կը բոնի»:

«Ես ալ ատկէ կ'ախորժիմ, ըստ աէրս, բայց չեմ

ուզեր տեսնել անոնց գլուխը բոնի վեր բոնուած. ամբողջ հաճոյքը այդ կերպով կ'անհետանայ: Դուք զինուուրական մըն էք և անտարակոյս կը փափաքիք որ ձեր գորքերը լաւ երեւան զօրահանդէմներու մէջ, իրենց գլուխը վեր բոնած, ևայն: Բայց ատիկա մեծ կարեւորութիւն չափանի ունենար, ևթէ անոնց գլուխը ետեւի կողմէն տախտակի մը կապուերով միայն այդպէս բարձր կեցած ըլլային: Զօրահանդէմներու միջոցին այնքան մեծ վիսա մը չափանի ծագէր ատկէ, թէև յոդնութիւն ու նեղութիւն պիտի պատճառուէր խեղձերուն: Բայց կարելի էր այդպիսի վիճակ մը ունենալ թշնամիին դէմ յարձակման պահուն, ուր այնքան պէտք ունին ազատ չարժուալի և իրենց ամբողջ ոյժին: Զեմ կարծեր որ այդ կերպով յաղթութիւնը ձեզի մնար: Ճիշդ միւսնոյնն է ձիերու մասին. զանանք կը նեղէք, կը ճնշէք և այդ կերպով մինոնց ոյժը կը պակսեցնէք, չէք թոյլ տար որ իրենց ըոլոր զօրութիւնը գործածեն իրենց աշխատութեան մէջ, և այդ պատճառաւ չարչազար կը գործածեն իրենց յոդուածներն ու մկանները, սրավաւելի կը մաշն: Տարակոյս մի ունենաք որ ձիերը սահմանուած են իրենց գլուխը ազատ ունենալու, այնքան ազատ որքան մարդոց գլուխը, և եթէ քիչ մը աւելի ողջմուութեամբ գործենք ու քիչ մը նուազ կարեւորութիւն ընծայենք նորոյթին, պիտի տեսնենք որ շատ բաներ աւելի դիւրին պիտի դառնան:

«Ասկէ զատ, գուշ ալ, ես ալ գիտենք որ եթէ ձին սիսու քայլ մը առնէ, շատ աւելի գժուարաւ կրնայ ինքն զինքը ազատել եթէ իր գլուխն ու վիզը զէսի ետ կապուած են»:

«Կարծեմ թէ տեսականօրէն իրաւունք ունիք, ըստ ան, բայց ձեր ըստին վրայ պիտի մտածեմ:» Այսպէս բաժնուեցան:

ԳԼՈՒԽ ԺԲ.

ՓՈԹՈՒԿԱՅԻՑ ՅՐ ՄՐ

Աշնան վերջերը աէրս ստիպուած էր երկար ճամբարդութիւն մը ընել գործի մը սպանառով։ Պղտիկ կառքին լծեցին զիս, և Յովհաննէս իր տիրոջը ընկերացաւ։ Ես միշտ կը սփրէի այդ կառքը։ թիթեւ էր ու բարձր անխներն ալ շատ հաճելի կերպով կը դառնային։ շատ անձեւ եկած էր, զօրաւոր հով մը կը փէքը և չոր տերեւները ճամբուն վրայ կը տեղային։ Ուրախ գուարթ կը յառաջանայինք մինչեւ որ ցած վայրէ կամուրջին հասանք։ Գետին եղերքները բաւական բարձր էին, և կամուրջը մէկ կողմէն միւսը կ'երկարէր ուղիղ կերպով, այսպէս որ մէջտեղը, եթէ գետը յորդած ըլլար, ջուրը գրեթէ մինչեւ տախտակիներուն կը հասնէր։ բայց մարդիկ փոյթ չէին ըներ, որովհետեւ երկու կողմը զօրաւոր երկաթեայ վանդակներ կային։

Պահապանը ըստ որ գետը արագ արագ բարձրանալու վրայ էր, և կը վախնար որ վասնգաւոր պիտի ըլլար գիշերը։ Մարդագետիններէն շատերը արդէն ջուրով ծածկուած էին, և ճամբուն մէկ ցած մասին մէջ մինչեւ ծունկերս կը հասնէր ջուրը։ Յատակը հաստատ էր և տէրս ալ մեղմութեամբ քշեց։ այսպէս ապահով անցանք։

Երբ քաղաքը հասանք, լաւ ճաշ մը ըրի, և որովհետեւ տիրոջս գործը շատ ժամանակ դրաւեց, կէս օրէն վերջ ուշ ատեն ճամբայ ելանք տուն դառնալու։ Հովը աւելի սաստկացած էր, և լսեցի որ տէրս կ'ըսէր Յովհաննէսին թէ երբեք այնքան սաստիկ փոթորկի մը միշոցին դուրսը դանուած չէր։ Իմ ալ կարծիքս այն էր,

երբ անտառին եղերքն ի վեր կ'անցնէինք, ուր թանձք ձիւղերը մատաղ ցողուններու պէս կը տատանէին, և ահաելի աղմուկ մը կը հանէին։

«Երանի՛ թէ ապահով անտառէն անցնէինք», ըստ տէրս։

«Այո՛, պատասխանեց Յովհաննէս, շատ հաճելի բան մը չպիտի ըլլար, եթէ այս ձիւղերէն մէկը վրանիս գլորէր»։

Հազիւ թէ այս բառերը արտասանած էր, երբ լոեցինք ճռնչիւն մը և ճեղքուելու աղմուկ մը, և միւս ծառերուն մէջէն ահազին մխորով մը գահավիմելով վար վլորեցաւ կաղնի մը արմասսախի, և ճամբուն վրայ ձիչդ մներ ուղերուն տուջեւ ինկաւ։ Չեմ կրնար ըսել թէ սպասափահար չեղայ. հանդարտ կեցայ և կարծեմ սլըսայ դողալ. անչուշ չփախայ. ստացած կրթութեանս հակառակ էր այդպիսի ընթացք մը։ Յովհաննէս անմիջապէս ցատկեց և եկաւ գլխուս քով կեցաւ։

«Հազիւ հաղ աղասիցանք, ըստ տէրս. ի՞նչ ընելու ենք հիմայ»։

«Չենք կրնար, տէր իմ այդ ծառին վրայէն կամ քովէն անցնի։ Մեր միակ ընելիքն է ետ դառնալ մինչեւ լայն ճամբան, և վեց մլոնէ աւելի աեղ երթալու ենք նորէն վայտէ կամուրջին հասնելու համար։ Ժամանակը շատ անցած պիտի ըլլայ, բայց դեռ թարմ են ձիուն ուժերը»։

Այսպէս ետ դարձանք. բայց երբ կամուրջին հասանք, ալ գրեթէ բոլորավին մթնած էր։ Կրնայինք նըշմարել սակայն թէ ջուրը անոր մէջտեղը հասած էր. բայց որովհետեւ սափիկա յաճախ կը պատահէր, երբ առաստօքէն անձրեւէր, տէրս կանդ չառաւ։ Արագ արագ առաջ

Կերթայինք, բայց այն վայրկեանին ուր ուսքս կամուրջն առաջին մասին դպաւ, վստահ էի թէ վտանգաւոր բան մը կար: Զէի համարձակեր աւելի առաջ երթալ. յանկարծ կանգ առի: «Քալէ, Գեղեցիկա», ըստ տէրս, և խարազանի թեթեւ հարուած մը տուաւ, բայց չէի համարձակեր շարժի: Աւելի սաստիկ հարուած մը տուաւ. տեղէս ցատկեցի, բայց առաջ երթալու համարձակութիւնը չունէի:

«Հու վտանգաւոր բան մը սպատահած ըլլալու է, տէր իմ», ըստ Յովհաննէս և կառքէն վար ցատկեց: Յետոյ գլխուս մօտ գալով չորս բոլորը դիմեց: Զանաց վիս դէպի առաջ առաջնորդել: «Քալէ Գեղեցիկա, ի՞նչ ունիս», կ'ըսէր: Սնչուշտ չէի կընար միտքս բացատրել, բայց վստահ էի որ կամուրջը ապահով չէր:

Ճիշդ այդ վայրկեանին կամուրջին պահապանը միւս կողմէն դուռնին դուրս սրացաւ և խելազարի մը պէս բազտերը ուժգին տատանելով՝ «Կեցէք, կեցէք», պոռաց իր բոլոր ուժովք:

«Ի՞նչ կայ», գոչեց տէրս:

«Կամուրջը խորսակուած է մէջտեղը, և ջուրերը մէկ մասը քշեր տարեր են. եթէ փորձէք վրայէն անցնի, ջուրերուն մէջ պիտի գլատրիք»:

«Փառք Սաստածոյ», ըստ տէրս: «Սիրուն Գեղեցիկա», ըստ Յովհաննէս, և սանձէս բոներով մեղմութեամբ զիս տարաւ գետեղերքի աջ կողմի ճամբան: Սրեւը բաւական ատենէ ի վեր մարը մտած էր, հովք մեղմացած կ'երեւար ծառը գլորելէն ի վեր: Հետզհետէ աւելի կը մինէր: Հանդարտութեամբ կը յառաջանայի, և անիւներուն աղմուկը հազիւ լսելի կ'ըլլար կակուզ ճամբուն վրայ: Երկար ատեն ո՛չ տէրս և ո՛չ Յովհաննէս խօսք մը ըրփն: բայց վերջապէս շատ լուրջ ձայնով մը

սկսան բաներ մը ըսել: Իրենց ըսածներէն շատ բան չէի կրնար հասկնալ, բայց կ'ըսէին թէ եթէ առաջ գացած ըլլայի, հաւանականաբար կամուրջը տեղի պիտի ասր, և ձին, կառքը ու իրենք գետը պիտի գլորէին. և որովհետեւ հոսանքը զօրաւոր էր, և մօտերնիս ոչ լոյս կար ո՛չ ալ օգնութեան հաւանականութիւն, անսարակոյս ամէնքս ալ պիտի խեղղուէինք: Տէրս կ'ըսէր. «Աստուած մարդոց տուած է բանականութիւն, որով կրնան տեղեակ ըլլալ բաներու, բայց անսաստններու տուած է գիտութիւն մը որ բանականութիւնէ կախում չունի, և իր տեսակին մէջ աւելի արագ ու կատարեալ է. անոր միջոցաւ յաճախ մարդոց կեանքը ազատած են»: Յովհաննէս ալ բազմաթիւ պատմութիւններ պատմեց ձիերու ու շուներու ըրած զարմանալի բաներուն վրայ. իր կարծիքը այն էր որ մարդիկ ըստ բաւականին չեն գնահատեր կենդանիները և չեն չանար իրենց բարձկամները ընել զանոնք:

Վերջապէս գարաստանին դուռը հասանք, և տեսանք որ պարտիզպանը մեղի կը սպամէր: Հսաւ թէ մեր ախրուհին սաստիկ մտասանջութեան մատնուած էր մութը կոխելէն ի վեր, կասկածելով որ արկած մը պատահած կ'ըլլայ, և Յակոբոսին հրաման ըրած էր որ ձիումը վրայ հեծնէ և դէպի փայտէ կամուրջը երթայ իր մտախն տեղեկութիւն առներու համար:

Լոյս մը տեսանք տանը դրան և վերը՝ պատուհանին առջեւ, և երբ մօտեցանք, ախրուհին դուրս խոյացաւ պոռալով. «Օ՛հ, անվիսա գարձա՛ք, որքան անձկութիւն կրեցի ամէն տեսակ բան երեւակայելով: Կը յուսամ թէ որ և է արկած չպատահեցաւ ձեղի:»

«Ո՛չ, սիրելիս, բայց եթէ քու թուխ Գեղանիդ մեղմէ աւելի իմաստուն չըլլար, մենք բոլոր ալ փայտէ

կամուրջին քով գետէն պիտի քշուէինք»։ Սակէ աւելի բան մը չսեցի։ որովհետեւ իրենք տուն մտան և Յովհաննէս ալ զիս ափոս տարաւ։ Ի՞նչ պատուական ճաշ մը տուաւ ինձի այդ գիշերը, պատուական շաղուածթեփ և քիչ մըն ալ ծեծուած լուրիս իմ վարսակիս հետ խառնուած, նաև յարդէ թանձր անփողին մը։ Ես ալ շատ ուրախացայ, որովհետեւ խիստ յոգնած էի։

ԳԼՈՒԽ ԺՊ,

ՍԱՏԱՆԱՅԻՆ ԴՐՈՇՄԸ

Օր մը երբ Յովհաննէս և ես մեր ակրոջ մէկ յանձնարարութիւնը կատարելու գացած էինք, և կամաց կամաց տուն կը վերադառնայինք երկայն շիստակ ճամբու մը վրայէն, հեռուէն տեսանք տղայ մը, որ կը ջանար մատաղաձի մը զրան մը վրայէն ցատքել տալ։ Մատաղաձին կը մերժէր, և տղան անդթօրէն կը խարազանէր զինքքը։ Զին կը խրաչէր։ դարձեալ կը խարազանէր բայց ի զուրք։ Այն տաեն տղան վար իջաւ ու լու մը ծեծեց զինքքը և զրուխին հարուածնէր իջեցուց։ Յետոյ նորէն կոնակը ելաւ և փորձեց դրան վրայէն ցատքել տալ անոր, անդաղար իր կրունկովը հարուածերով անխընայ։ Բայց մատաղաձին միշտ կը յամառէր։ Երբ իրենց մօսեցանք, ձին զլուխը ծոեց, կրունկները վեր նետեց և տղան մօսակայ ցանկի մը վրայ զլորեց։ յետոյ սանձը իր զլուխին վրայ տաստանելով դէպի տուն վազեց սրաշաւ։ Յովհաննէս բարձրածայն խնդաց։ «Շատ ալ տղէկ ըրաւ» , ըստ։

«Եկուր, պոռաց տղան փուշերուն մէջ տառապելով, եկուր և զիս ազատէ»։

«Կարծեմ դուն քու արժանի տեղդ ես, ըստ Յովհաննէս, և կարելի է եթէ քիչ մը փուշերէն ճանկուիս, պիտի սորվիս չսափակել մասաղ ձի մը որ չսափազանց բարձր զրան մը վրայէն ցատկէ»։ Այս ըսկով Յովհաննէս իր ճամբան չարունակեց։ «Այնպէս կը կարծեմ թէ այդ տղան սոսախօս է ինչպէս անդութ՝ Ագարակապանին տանը քովին անյնինք, և իր մասին տեղեկութիւն տանք եթէ հարցնող մը ըլլայ»։ Այսպէս դէպի աջ դարձանք և քիչ ատենէն տանը քով հասանք։ Ագարակապանը աճմապարանօք դէպի ճամբան կուգար, և իր կիննալ դրանը տուջե կանգնած էր վախցած կերպարանքով մը։

«Ճղաս տեսա՞ք, հարցուց, իմ սև մատաղաձիս հեծած դուրս ելաւ ժամ մը առաջ։ կենդանին ձիշդ հիմայ ես եկաւ առանց իրեն»։

«Աւելի աղէկ է որ ոչ մէկը հեծնայ իր վրայ, եթէ այդպէս չարաչար պիտի գործածէ զինքքը . պարո՞ն», ըստ Յովհաննէս։

«Ի՞նչ ըսկեկ՝ ուղէք» , հարցուց ագարակապանը :

«Զեր տղան անդթարար կը խարազանէր, և կը հարուածէր, կը տանջէր խեղճ կենդանին, որովհետեւ չէր ցատիկը դրան մը վրայէն որ չսափազանց բարձր էր իրեն համար։ Զին շտու լաւ վարուեցաւ, և ո և է մուլութիւն ցոյց չտուաւ, բայց վերջապէս իր եանեւի սրունդներուն վրայ բարձրացաւ և տղան մէկ կողմ նետեց ցանկին մէջ։ Ինձմէ խնդրեց որ օգնուի իրեն, բայց կը յուսամ որ ներողամիտ պիտի գանուիք ինձի, կը յուսամ որ ներողամիտ պիտի գանուիք ինձի, պարոն, երբ ըսկեմ թէ ինքզինքս արամաղիր չզգացի պարոն, երբ ըսկեմ թէ ինքզինքս պարորեցաւ, միայն փուշերէն պիտի ըսկերու իրեն։ Ոսկորը չկոտրեցաւ, միայն փուշերէն պի-

տի վիրաւորուի : Ես ձիերը կը սիրեմ և շատ կը ցաւիմ երբ կը տեսնեմ որ մէկը չարաչար կը գործածէ զանոնք : Խելացութիւն չէ այնչափ գրդակ կենդանի մը որ ստիպուի իր կրունկները գործածել . տուաջնն անդամը վերջինը շլլար» :

Սյա միջնոցին մայրը սկսաւ պոռալ . «Ո՞հ իմ խեղճ զաւակս , վազեմ իրեն քով , անշուշտ վեստուած ըլլարու է» :

«Աւելի աղէկ է որ դուն տուն երթաս , կնիկ , ըստ ագարակապանը . մեր ազան այսպիսի դասի մը պէտք ունէր : Սյա ո՞չ տուաջնն և ո՞չ երկրորդ անդամն է որ չարաչար կը գործածէ այդ կենդանին . ալ չպիտի համբերեմ : Շատ չնորհակալ եմ ձեզ պարսն , երթաք բարով» :

Այսպէս մենք մեր համբան շարունակեցինք : Յովհաննէս ինքնիրեն կը ծիծաղէր : Յակասան ալ պատմեց եղածը . ան ալ ինդաց և «Շատ ալ աղէկ եղեր է ըստ , ես այդ տպան կը ճանչնայի դպրոցը եղած ատենը : Շատ հապատ էր , որովհետեւ ագարակապանի մը որդին էր : Պղտիկ տղաքը կը նեղէր : Սնշուշտ մենք մեծ տղաքներ չենք ներեր իրեն : Թէ դպրոցին մէջ և թէ խաղի ատեն իրեն կը հասկցնէինք որ խարութիւն չկայ ագարակապանին ու այսաստառորին զաւակներուն մէջ . լու կը միշեմ , օր մը տեսայ զինքը պատմանի մը առջև կանդնած . ճանձ կը բռնէր և թեւերնին կը կտրէր : Յանկարծ հարուած մը տուի ականջնին և գետին տասպահեցի զինքը : Թէև բարկացած էի , բայց սկսայ վախնալ իր պոռչուաքը լսելով : Տղաքը վազեցին եկան խաղի դաշտէն . և դասատուն ալ աճապարելով եկաւ տեսնելու թէ ո՞վ էր պառացողը : Սնշուշտ ես աղատօրէն և ճշգորէն պատմեցի թէ ինչ ըրած էր և ինչո՞ւ . ճանձերն ալ ցոյց տուի .

ոմանք ձգմուած էին , ոմանք ալ անօգնական կը սողային պատուհանին շրջանակին վրայ : Մեր դասաստուին այնչափ բարկանալը երբեք անսած չէի անկէ առաջ . բայց որովհետեւ տղան տակաւին կը հեծեծէր ու կ'աղաղակէր , կատարեալ վախիրտի մը պէս , անոր այդ կարգի պատիժ չսուսւ այլևս , բայց բոլոր այդ կէս օրէն վերջ աթոռակի մը վրայ ոտքի վրայ կեցուց զինքը , և ըստ թէ ամբողջ շաբաթ մը իրեն արգիլուած պիտի ըլլար խաղաղ ուրիշ տղոց հետ : Յեսոյ բոլոր տղոց լուրջ կերպով խօսեցաւ անզթութեան մասին և ցոյց տուաւ թէ որքան կարծրասիրա և որքան վատասիրա բան մըն էր տկարին ու անօգնականին վեսաելը : Բայց ինչ որ ամենէն աւելի աղղեց իմ վրաս , այն ըստածն էր թէ «Անզթութիւնը սատանային յաստեկ դրոշմն է , և երբ կը տեսնէնք մէկը որ հաճոյք կը զգայ անզթութենէ , գիտենք թէ որո՞ւ կը վերաբերի , որովհետեւ սատանան մարդկասպան մըն է սկիզբէն և չարչարող մինչեւ վերջը : Միւս կողմէ երբ կը տեսնէնք մարդիկ որ կը սիրեն իրենց ընկերը և գործվուա են մարդոց ու կենդանիներու հանդէպ , զիտենք որ այդ ալ Սաստեոյ դրոշմն է , որովհետեւ Աստուած մէր է» :

«Զեր վարժապեաը ատելէ աւելի մեծ ճշմարտութիւն մը չէր կրնար ձեղի սորվեցնել , ըստ Յովհաննէս . ամ չէր կրնար ձեղի սորվեցնել , ըստ Յարդիկ կրնան ուղածնուն ունց սիրոյ կրօնքը ըլլար , և մարդիկ կրնան ուղածնուն չափի խօսի իրենց կրօնքին վրայ , եթէ իրենց կրօնքը չի սորվեցներ իրենց բարի ու գթոս ըլլալ մարդոց ու կենդանիներու հանդէպ , կեղծիք մըն է անշուշտ» :

ԳԱՐԻՒԹ ԺԴ.

ՅԱԿՈԲՈՍ ՀԱՐԻԾՔ

Դեկտեմբերի սկիզբները, սուսուռ մը Յովհաննէս զիս
մսուրիս քով տարած էր օրուան մարդանքներէն վերջ
և իմ վերաբկուս վրաս կապելու զբաղած էր. Յակոբոս
քիչ մը վարսակ առած ներս զարու վրայ էր, երբ տէրը
ախոռ մասւ: Խորջ կերպարանք մը ունէր և բաց նաշ-
մակ մը կար ձեռքք:

Յովհաննէս զիս թողուց, գտակը հանեց և հրաման-
ներ ընդունելու պատրաստուեցաւ:

«Բարի լոյս, Յովհաննէս, ըստ տէրը, կ'ուզեմ
գիտնալ թէ Յակոբոսին մասին որ և է գանգաս ունիս»:

«Գանգաս, տէր իմ, ոչ, ես որ և է գանգաս չու-
նիմ իր մասին»:

«Իր գործը ժրութեամբ կը կստարէ, և յարգանքով
կը վարուի քեզի հետ»:

«Այո՛, տէր իմ, միշտ»:

«Երբեք աեսա՞ծ ես որ իր գործին մէջ թերանայ, երբ
կոնակդ դարձուցած ըլլաս»:

«Երբեք, տէր իմ»:

«Եստ լաւ, բայց ուրիշ հարցում մըն ալ ունիմ.
պատճառ չունիս կասկածելու թէ երբ ձիերը դուրս կը
հանես զանոնք պատցնելու և կամ յանձնաբարութիւն
մը կատարելու առեն, իր ծանօթներուն հետ խօսերու
համար կանգ չառներ, կամ ասոր անոր առոնք կը մանէ,
ու ձիերը դուրս կը թողու»:

«Ո՛չ, տէր իմ, այդպիսի կասկած մը բնաւ չունիմ,
և եթէ մէկը այդպիսի խօսքեր ըստ է Յակոբոսին մա-

սին, չեմ կրնար հաւասար, մինչեւ որ վկաներով չաս-
տասուի: Ենծի չի վերաբերի ըսկ թէ ով է որ այդպիս
Յակոբոսին համբաւը ազարտել ուղած է, բայց ես կըր-
նամ վկայել, տէր իմ, թէ իրմէ առեկի կանոնաւոր, հա-
ճոյակասար, պարկեշտ, ուշիմ աշխատաւոր մը ունեցած
չենք երբեք այս ախոռնին մէջ: Ես կրնամ վստահի իր
խօսքին ու իր գործին. ձիերուն հետ խերացութեամբ ու
քաղցրութեամբ կը վարուի, և շատ նախապատիւ կը սե-
պեմ ձիերը իր ինսամքին յանձնել քան թէ զարդարուն
գլխարկներով ու համազգեստով կարդ մը մարդոց զորս
կը ճանչնամ»:

Տէրը բարոր ատենը անշարժ կեցած էր և ուշաղբու-
թեամբ մտիկ կ'ընէք, բայց երբ Յովհաննէս խօսքը լմըն-
ցուց, ժպիտով մը դարձաւ Յակոբոսին, որ դեռ դրան
առջեւ կեցած էր, և ըստ:

«Յակոբոս, տղաս, հոս եկուր: Եստ ուրախ եմ որ
Յովհաննէս ալ ինծի հետ համակարծիք է քու մասիդ:
Յովհաննէս զգուշաւոր մէկն է, և ամէն ատեն զիւրին
չէ մարդոց մասին իր ունեցած կարծիքը իմանալ իրմէ.
այդ պատճառաւ էր որ այս կողմնակի միջոցին դիմեցի,
որպէս զի շուտով իմանամ ինչ որ կ'ուղէի իմանալ: Հի-
մայ ուրեմն բուն գործին զանք: Ես նամակ մը ստացած
եմ իմ քեռայրէս, կը փափաքի որ հաւասարիմ ձիա-
պան մը գտնեմ իրեն՝ քսան քսանըմէկ տարեկան, որ իր
գործին աեղեակ ըլլայ: Իր ծերունի կաստապանը, որ երե-
սուն ասրի ապրած է իրեն հետ, հետզհետէ կը ակարա-
նայ, և մէկը կը վնասէ որ անոր հետ աշխատի, և անոր
վարժուի, և երբ ծերունին հանգստեան կոչուի, ետքը
անոր աեղը անցնի: Շաբաթը լիրայի մը չափ պիտի ստա-
նայ առաջին անգամ, ձեռք մը գործի հագուստ, ձեռք
մը կատապանի մաքուր հագուստ, պառկերու սենեակ մը

և օգնական մանչ մը : Քեռայրս բարի մարդ մըն է , և եթէ այդ տեղը կարենաս մանել , լաւ սկզբնաւորութիւն մը կ'ըլլայ քեզի համար : Քեզմէ բաժնուիլ չեմ ուզեր , և գիտեմ որ եթէ մեկնիս , Յովհաննէս իր աջ բազուկը կրանցուցած պիտի ըլլայ» :

«Իրաւ այդպէս է , տէր իմ , ըսաւ Յովհաննէս . բայց ես իր բազդին արգելք ըլլայ չեմ ուզեր բնաւ» :

«Քանի՞ տարեկան ես , Յակովոս» , հարցուց տէրը :

«Տամնընը տարեկան պիտի ըլլամ Մայլամն , տէր իմ» :

«Շատ երիտասարդ ես տակաւին . այնպէս չէ , Յովհաննէս» :

«Այս՝ տէր իմ , շատ երիտասարդ , բայց չափահաս մարդու մը չափ կանոնաւոր է և զօրաւոր , և թէեւ կառք վարելու մասին դեռ շատ փարձաւութիւն չունի , բայց շատ զգոյշ և շատ ուշիմ է . տարակոյս չունիմ որ ամենազաւ խնամք պիտի տանի ձիերուն :

«Բու վկայութիւնդ մեծ արժէք ունի , Յովհաննէս , ըսաւ տէրը , որովհեաեւ քեռայրս իր նամակին ծացը կ'աւելցնէ որ եթէ ձեր Յովհաննէսին քով կրթուած մէկը գանեմ , ուրիշներէ նախապատիւ պիտի սեպեմ զայն : Այսպէս ուրեմն Յակովոս , տղաս , մասածէ ըսածիս վրայ , մօրդ հետ ալ խորհրդակցէ ձաշի տանին , և յետոյ որոշումդ ինձ իմացուրո» :

Այս խօսակցութենէն քանի մը օրեր վերջ բոլորավին որոշուեցաւ որ Յակովոս երթայ մեր ակրոջ քեռայրին բնակարանը , հինգ կամ վեց շաբաթէն : Այդ միջոցին կառք վարելու մէջ պիտի մարզուէր կարելի եղածին չափ : Եթէ ափրանին դուրս չելէր , տէրը ինքը կը վարէր երկանիւ կառքը , բայց հիմայ ով որ ալ ըլլար դուրս ելլուզ , Կոճապղպեղը և ես կառքին կը լծուէինք ու Յակովոս կը վարէր մեզ : Առաջները Յովհաննէս ալ իր քով

կը նատէր կառքին վրայ , իրեն պէտք եղած խրատը տարու համար , բայց վերջը Յակովոս մինակը կը վարէր կառքը :

Եւ ինչ տեղեր կ'երթար մեր տէրը քաղաքին մէջ , ինչ տարօրինակ վաղցներու մէջէն կ'անցնէր : Անպատճառ կայարան կ'երթար երը կառախումբը կը համնէր , և մեծ ու պղտիկ կառքերու բազմութիւն մը կը փորձէին միեւնոյն ատեն կամուրջին վրայէն անցնիլ : Այդ կամուրջին համար լաւ ձիեր ու լաւ կառավարներ պէտք էին , երբ չոգեկառքի զանգակները կը հնչէին , որովհեան նեղ էր , և յանկարծ ձամրան գէպի կայարան կը ծռէր , և մարդիկ կրնացին դիւրաւ իրարու զարնուիլ , եթէ զգոյշ չըլլացին :

ԳԼՈՒԽ ԺԵ.

ԾԵՐՈՒՆԻ ԶԻԱԴԱՐՄԱՆԻ

Ասկէ վերջ իմ տէրս ու տիրունիս որոշեցին այցելութիւն տալ քանի մը բարեկամներու , որոնք մենէ գրեթէ քառասունըլից մղոն հեռու կը բնակէին և Յակովոս պիտի վարէր կառքը : Առաջին օրը երեսուներկու մղոն ճամբորդեցինք : Քանի մը երկան ու ցից բուրներ կային . բայց Յակովոս այնքան զգուշութեամբ ու խելացութեամբ կը վարէր կառքը , որ մենք բնաւ նեղութիւն չկրեցինք : Ճամբուն ամէնէն հարթ մասերուն վրայ կ'առաջնորդէր մեզ , և եթէ վերելքը երկար ըլլար , կառքին անխաները քիչ մը կողմնակի կը երեք որպէս զի ետ չերթային , և մեզի վայրկեան մը շունչ առներու պատեհութիւն կուտար : Այս պղտիկ նախազգուշութիւնները խիստ

օգտակար են ձիմբուն, մասնաւորաբար երբ գործուս
խօսքեր ալ ըսեն:

Մէկ երկու անգամ կանգ առինք ճամբուն վրայ, և
ձիշդ երբ արեւը մարը մանելու վրայ էր, հասանք այն
քաղաքը, ուր գիշերը պիտի անցընէինք: Գլխաւոր պահ-
ուկը գացինք, շատ ընդարձակ չէնք մը. կամարի մը
տակէն անցանք և մասնք երկար բակ մը որուն ծայրը
կը գտնուէին ախոռներն ու կտուքերու տեղը: Երկու ձիս-
դարմաններ եկան մեղի դուրս հանելու: Գլխաւոր ձիս-
դարմանը հաճելի, միր, փոքրամարմին մարդ մըն էր,
ծուռ սրունդներով և զեղնագոյն գծաւոր բաճկոնով՝ մը:
Երեկը մէկը տեսած չէի որ կարենար այնքան շու-
տով ձիու մը կազմածները քակել: Փայխայերավ ու անուշ
խօսքերավ զիս առաջնորդեց խելոյն ախոռ մը, ուր վեց
կամ ութի մսուրներ կային և երկու երեկ ձիեր: Միւս
մարդը Կոճապղպեղը բերաւ: Յակորոս մեր քովը կեցաւ,
մինչ մեղ կը չփէին ու կը մաքրէին:

Կեանքիս մէջ և ոչ մէկը այնքան շուռ ու այնքան
հաճելի կերպով զիս մաքրած էր որքան այդ մարդը:
Երբ գործը լինցուց, Յակորոս քովս եկաւ և մարմինս
շօշափեց, կասկածելով թերեւս որ պէտք եղածին
պէս լաւ մաքրուած չէր, բայց իմ մորթս մնառքսի պէս
մաքրուր ու ողորկ էր:

«Այնպէս կը կարծէի որ իմ շարժումներս արագ
էր, և Յովհաննէսինները իմիններէս աւելի արագ: բայց
մէկը տեսած չէի որ քեզի չափ արագ և միանդամայն
քեզի չափ զգուշաւոր ըլլար»:

«Վարժութիւնը մեղ կը կատարի լագործէ, պատաս-
խանեց ծուռ սրունդներով ձիադարմանը, և ցաւալի բան
մը պիտի ըլլար եթէ քառասուն տարուան վարժութենէ
վերջ տակաւին թերի ըլլայի: Գալով արագութեան՝ այդ

ալ ունակութեան խնդիր մըն է. եթէ արագ ըլլարու ու-
նակութիւնը ստանաս, այնքան դիւրին է արագ ըլլար՝
որքան դանդաղ: Եւ պէտք է ըսել որ իմ առողջու-
թիւնս չի թոյլատրիր որ պէտք եղածէն աւելի ժամանակ
տամ գործիս: Ժամանակ չպիտի գանէի սուլելու, եթէ
իմ գործս դանդաղութեամբ կատարէի, ինչպէս կ'ընեն
ոմանք: Տասերիու տարեկան հասակէս ի վեր ձիերու հետ
գանուած եմ այլ և այլ ախոռներու մէջ, և ձիարշաւներու
ալ մասնակցած եմ. բայց անգամ մը ինկայ ձիէս, ծոնդս
կոտրեցաւ, և անշուշա ալ ձիարշաւի չէի կրնար մաս-
նակցիլ: Բայց ձիերէն չէի կրնար հեռանալ, և այսպէս
ձիադարման եղայ: Կը վատահեցնեմ քնզ որ կատարեալ
հաճոյք մըն է այսքան լաւ կրթուած և խնամուած կեն-
դանիի մը հոգ տանիիը: Ես միշտ կրնամ հասկնալ թէ
ինչ տեսակ վարմունք ունեցած են այս կամ այն ձիուն
հետ. թող քսան վայրկեանի մը չափ ձի մը գործածեմ,
և ես կարող պիտի ըլլամ ըսել թէ ինչ տեսակ մէկը եղած
է զինքը հոգացողը: Տեսէք որքան հանդարտ ու հեղ է.
ուղած կողմու կը դառնայ, ոտքը վեր կ'առնէ մաքրուե-
ռու համար, կամ ուրիշ ինչ որ ուղես կ'ընէ: Բայց եր-
լու համար, կամ ուրիշ ինչ որ ուղես կ'ընէ: Եթէ յե-
րեմն ալ կը հանդիպաս անսասա, դժկամակ ձիու մը, որ
ուղած կորպուվ չի շարժիր. ախոռին մէջ կը թափառի,
գլուխը վեր կը նետէ մօտը գալուղ պէս, ականջները
գլուխը վեր կը նետէ մօտը գալուղ պէս, ականջները
կը անկէ, կարծես ներկայութենէդ կը վախնայ: Խեղձ
արարածները, յայսնի է թէ ինչ կերպով վարուեր են
անոնց հետ: Եթէ վախկուս են, պղափի բաներէ կը խըրտ-
չին. եթէ անվախս են, մոլի և վասնդաւոր կ'ըլլան:
Իրենց բնաւորութիւնը կը կազմուի գլխաւորաբար երբ
մատղու են: Անոնք աղոց կը նմանին. կրթէ զանոնք
շամակ ճամբուն մէջ, ինչպէս Սատուածաշունչը կ'ըսէ,
շամակ ճամբուն մէջ, ինչպէս Սատուածաշունչը իստորին, եթէ
և երբ չափահաս ըլլան, անկէ չպիտի խստորին, եթէ
գիրազգութեան չհանդիպին»:

«Շատ ուրախ եմ որ լսեցի ձեր այս խօսքերը, ըստ Յակոբոս, մենք ճիշդ ձեր յայանած սկզբունքին համեմատ կը շարժինք մեր ափով տան մէջ :»

«Ո՞վ է ձեր տէրը, եթէ կը ներէք հարցմանս . տեսածէս դատելով բարի մէկը ըլլալու է :»

«Աղնուական Կօրտընը, որ կը բնակի Պէրթուիքի մէջ, բրուրին միւս կողմը», ըստ Յակոբոս :

«Այո, ես անոր նկատմամբ բաւական բան բած եմ . լու ձի ճանչցող մըն է, այնպէս չէ, և այս կողմերը իրեն չափ լու ձի հեծնող չփայ :»

«Իրաւունք ունիք, բայց շատ քիչ անգամ ձի կը հեծնէ հիմաց, երիտասարդ ափով մահէն ի վեր :»

«Ահ, խեղճ երիտասարդը, լրագրին մէջ կարդացի իրեն պատահած արկածը : Պատուական ձի մըն ալ զո՞նաց այն ատեն, այնպէս չէ :»

«Այո՛, աննման կենդանի մըն էր, ասոր եղբայրն էր և ճիշդ ասոր կը նմանէր :»

«Մեղք, մեղք, ըստ ձերունին, ցատկելու շատ անյարմար տեղ մըն էր, որչափ որ կը յիշեմ. վերը նեղ ցանկ մը, վարը զառվարը եղերք մը մինչեւ գետը : Այդպիսի տեղ մը ճին չի կրնար տեմնել թէ ուր կը կոխէ : Ես ալ կ'ախորժիմ յանդուզն կերպով ձի հեծնելէ, բայց սաստմեր կան զորա միայն ամէնէն վարժ որարդը կրնայ փորձել : Մէկ մարդու մը և մէկ ձիու մը կեանքը աւելի արժէք ունի քան աղուէսի մը պոչը . գէթ այս է իմ կարծիքս :»

Այս միջոցն միւս մարդն ալ լմնցուց Կոճապակեղը մաքրելու գործը և մեր ուտելիքը բերաւ . ու Յակոբոս և ձերունին մեկնեցան ախտէն :

ԳԼՈՒԽ ՖԶ.

Ն Ր Դ Ե Ն Ը

Քիչ մը վերջը նոյն իրիկունը երկրորդ ձիաղարմանը ներս բերաւ ուրիշ ձի մը, և մինչ զայն մաքրելու զրադ էր, երիտասարդ մը ծիսամորջ մը բերանը ախուխն մէջ ման գարով անոր հետ խօսքի բանուեցաւ :

«Սա սսողութիւն բեր . ըստ ձիաղարմանը երիտասարդին, մասանը ելիք և քիչ մը չոր խոտ բեր այս ձիուն տալու համար, միայն թէ ծիսամորջդ բերնէդ վար գիր :»

«Շատ լու», ըստ միւսը, վեր ելաւ և խոտ վար նետեց : Յակոբոս վերջին անգամ մըն ալ եկաւ մեղ դիսելու, և գուաը կրպուեցաւ :

«Չեմ գիտեր թէ որչափ ժամանակ քնացած էի, բայց արթնցայ խիստ անհանգիստ զգալով ինքզինքս, թէև չի գիտեր թէ պատճառը ի՞նչ էր : Ոտքի ելայ, ոզը հեղձուցիչ էր : Լսեցի որ Կոճապակեղը կը հազար, և միւս ձիերէն մէկն ալ շատ անհանդարա կ'երեւար : Ես միւս ձիերէն մէկն ալ շատ անհանդարա կ'երեւար : Այդպիսի տեղ մը ճին չի կրնար տեմնել կարելի չէր . բայց Շատ մութ էր և բան մը տեմնել կարելի չէր . ախտ ախտաը ծուխով լիցուն էր, և չնչելը գրեթէ անկարելի :

Մասանին գուաը բաց մնացած էր, և կ'երեւայ թէ ծուխը անկէ կուգար : Ականջ զրի, և սարօրինակ ձայն ներ կը լսէի : Սարսափած էի, նմանապէս միւս ձիերն ալ լսուր բոլորն ալ արթնցած էին . ոմանք չուաննին ալ, որոնք բոլորն ալ արթնցած էին . ոմանք չուաննին ալ փրցնել կը ջանացին, ուրիշներ իրենց ոտքով զետինը կը ծեծէին :

Վերջապէս գոււրաը ոտքի ձայներ լսուեցան, և այն ձիաղարմանը որ ճամբորդին ճին ախտաը բերած էր, յանկարծ ներս մտաւ լսպանը մը ձեռքը բռնած, և աշխատ ձիերը քակերով զանոնք գոււրս տանելու . աշխատ միսաւ ձիերը քակերով զանոնք գոււրս տանելու . աշխա-

տիլ : Բայց այնչափ կ'աճապարէր և ինքն ալ այնքան վախցած կ'երեւար որ զիս ա՛լ աւելի վախցուց : Առաջին ձին կ'ընդդիմանար և չէր ուզեր գուրս եղել, նմանաւովէս երկրորդն ու երրորդը : Քովս եկաւ և փորձեց բռնի զիս գուրս քաշել, բայց անշուշտ չյաջողեցաւ : Կարգաւ ամենքս ալ փորձեց և յետոյ ախտուէն գուրս ետու :

Սնտարակոյն շատ յիմարական էր մեր ըրածը, բայց վասանգ կար ամէն կողմ՝ մէկը չկար որուն վրայ վասան ըլլայինք, ամէն բան այնքա՞ն անսովոր ու անսասց կ'երեւար : Բաց գուռնէն եկած թարմ օգը մեր չնչառութիւնը դիւրացուց, բայց աղմուկը մեր դվառն վերեւ կը սասականար, և երբ վեր նայեցայ, տեսայ որ լոյս մը կը ցոլար պատին վրայ : Յետոյ լսեցի ձայն մը որ «հրդեհ» կ'աղաղակէր դուրաը, և ծերունի ձիադարմանը աճապարանքով ու հանդարաօրէն ներս եկաւ, ձիերէն մէկը գուրս հանեց, յետոյ ուրիշի մը քով գնաց : Բայց բոցերը սկսած էին ապածուիլ, և աղմուկը ա՛լ աւելի կը սասականար :

Այն ատեն լսեցի Յակոբսան ձայնը, սովորականին պէս հանդարս ու զուարթ :

«Եկէք, իմ սիրուններս, պէտք է որ մեկնինք հիմայ, արթնցէք և հետո եկէք» : Ես ամէնէն մօտ էի դրան, և ամէնէն առաջ իմ քովս եկաւ ու զիս չոյեց : «Եկուր, գեղեցիկս, սանձդ բերանդ առ, այս հեղձուցիչ տեղէն գուրս ելինք շուտով» :

Սանձը բերանս էր արդէն . վիզէն թաշկինակը հաներով աչքերուս վրայ կապեց, և զգուելով զիս դուրս առաջնորդեց : Երբ բակը հասանք ապահով, թաշկինակը աչքերուս վրայէն վերցուց և պոռաց . «Մէկը թող գայ այս ձին առնէ, ես սիխի երթամ միւսը բերելու» :

Երկայնահասակ թանձրամրմին մարդ մը մօտեցաւ

և զիս բռնեց . Յակոբս խոյացաւ ախտոր : Բարձրաձայն խինչեցի երբ տեսայ որ քովէս կը հեռանար : Կոճապղղւանին կը որչափ ոգտակար եղած էր պեղը վերջը ինձի ըստ թէ որչափ օգտակար եղած էր իրեն իմ ձայնս . որովհետեւ եթէ իմ ձայնս չմէր գուրս մէն, բնաւ դուրս գալու քաջութիւնը չպիսի ունենար :

Մէծ շփոթութիւն մը կը տիրէր բակին մէջ, ձիերը հոն բերուած էին միւս ախտոներէն ալ, վախնալով որ հոն բերուած էին միւս ախտոներէն ալ տարածուին : Բակին բոլոր պարոցերը մինչեւ հոն կը տարածուին : Բակին բոլոր պատուհանները բաց էին և հոն գտնուողները ամէնքն ալ կը պուտային . խառնաշփոթ կերպով : Ես աչքս անկած էի պուտային դրան վրայ, ուր ծուխը հեռագհեաէ աւելի կը ախտուին դրան վրայ, ուր ծուխը կը հշմարէի : Քիչ վերջը թանձրանար և կարմիր բոցեր կը նշմարէի : Քիչ վերջը թանձրանար և կարմիր բոցեր կը նշմարէի : Բարձր ձայն մը, բոլոր այս աղմուկին մէջ լսեցի յստակ, բարձր ձայն մը, մեր տիրոջ ձայնը :

«Յակոբս, Հառուբրա, հոտ էք» : Պատասխան չկար . բայց բանի մը մէծ աղմուկով ախտուին մէջ ինսալը լսեցի բայց զիսնի մը մէծ աղմուկով ախտուին մէջ ինսալը լսեցի, երբ տեսայ որ Յակոբս ծուխին մէջէն կուգար ջեցի, երբ տեսայ որ Յակոբս ծուխին մէջէն կուգար ջեցի կը լսուիլ :

«Իմ քաջ տղաս, ըստ տէրս, ձեռքը անոր ուսին զիսնիով, կը յստասմ որ չվեստուեցար» : Վրայ զիսնիով, կը յստասմ որ Յակոբս ծուխին զիսնար լսուիլ :

«Տարակոյս չկայ որ քաջ տղայ մըն է» , ըստ վիս բռնող խոշոր մարդի» :

«Երբ հանդարախ, Յակոբս, ըստ տէրը, կարելի եղածին չտափ շուտով հեռանանք ասկէ» : Եղածին չտափ շուտով հեռանանք ասկէ, երբ արագ վագէպի դուռոր կը յստաշանայինք, երբ արագ վագէպի դուռոր ուաքի ձայնը և անիւններու աղմուկ մը լսուեցաւ :

«Հրշեց մեքենան է, պոռացին մէկ երկու հոգի, ճամբայ տուէք»: Եւ զոռում գոչումով ներս՝ բակը խուժեցին երկու ձիեր, որոնք ծանր մեքենայ մը կը քաշէն: Հրշեցները վար ցատկեցին. հարկ չկար հարցնել թէ ո՞ւր էր հրդեհը, որովհետեւ առաստաղէն գուրա կը ժայթքէն բոցերը:

Շուտով փողացը եղանք. աստղերը կը փայլէնի երկնքին վրայ, և լուսւթեան մէջ մեր թողած տեղին ժըմորը կը լսուէր միայն: Ուրիշ ընդարձակ պանդոկ մը գացինք, և ձիադարմանը գալուն պէս մեր տէրը ըստ . «Յակորս, պէտք է որ փութամ տիրուհին քով, ձիերը քեզի կը յանձնեմ, պէտք եղածը ապաղրէ անոնց համար»: Սյու ըսեղով մեկնեցաւ: Զէր վագեր, բայց ո և է մէկու մը այնքան արագ քաղելը տեսած չէի անկէ առաջ:

Ահաւոր աղմուկ մը լսեցինք մեր ախոռը մանելէն առաջ, ճիշերն էին այն դժբաղդ ձիերուն, որոնք կ'այրէին ախտուն մէջ: Թէ ես և թէ Կոճասղղպեղ մեծ ցաւ գցացինք:

Հետեւեալ առատու մեր տէրը եկաւ տեսնելու թէ ի՞նչ վիճակի մէջ էինք, և Յակորսին հետ խօսեցաւ: Իր ըստները բորբոն ալ չընեցի, պավիճակու ձիադարմանը իմ մարմինս շվելու զբաղած էր. բայց կը տեսնէի որ Յակորս շատ երջանիկ կ'երեւար, և տէրն ալ շատ գոն կը թուէր իրմէ: Մեր տիրուհին այնքան ահաբեկած էր գիշերուան դէպքէն որ ճամբորդութիւնը յետաձգուեցաւ մինչեւ կէս օր. այսպէս Յակորս ժամանակ ունեցաւ երթալու մեր կազմածներն ու կառքը վիճակու, և այսպէս նաև պատեհութիւն ունեցաւ հրդեհին մասին աւելի տեղեկութիւն ստանալու: Առաջին անգամ ոչ մէկը կրնար գուշակել թէ ի՞նչ եղած էր հրդեհին պատճառը.

վերջապէս մէկը ըստ թէ երիտասարդ մը տեսաւ որ մասանը կը մտնէր ծխամորջ մը բերանը, և երբ դուրս եկաւ՝ բերանը ծխամորջ չկար: Մարդը ուրացաւ ծըսամորջը բերնէն հանած ըլլալը, բայց մէկը չէր հաւատար իր ըսածին: Կը յիշեմ Յովհաննէսին սկզբունքը թէ երեք պէտք չէ թողուլ որ մէկը ծխամորջով ախոռը մանէ. «Կանոն մը, զրո ամէն աեղ պէտք է յարգել», կ'ըսէր:

Յակորս պատմեց թէ ձեղունը ու տախտակամածը ինկած էին և սեցած պատերը կային միայն մնայուն: Երկու խեղճ ձիերը, զրոս չին յաջողած դուրս հանել, թողուեր էին մոխիրներուն ու կղմինսորներուն տակ:

ԳԼՈՒԽ ՔՐ.

ՅՈՎՀԱՆՆԵՍԻ ԽԾՈՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Մեր ճամբորդութեան մնացեալ մասը շատ դիւրին էր: Սրեւը մարը մտնելէն քիչ վերջ իմ ախրոջս բարեկամին տունը հասանք: Կոկիկ մաքուր ախոռ մը տարին մեզ. բարեսէր կառապան մը կար, որ մեր հանգստումեզ. Ճիշերը կառապան մը կամ չխնայեց, և որ սկսաւ մեծ համաթեան համար բան մը չխնայեց: Առ սկսաւ մեծ համաթեան ստանալու մասին, երբ հրդեհին պատճառը թիւնը լսեց:

«Ի՞նչ որ յայռնի է, երիտասարդ, ըստ, այն է թէ ձեր ձիերը գիտեն թէ որու կրնան վստահիլ: Սշխարհի ամէնէն դժուար բաներէն մէկն է ձի մը դուրս հանել ախտութիւնը կամ ջրհեղեղը: Չեմ գիտեր թէ ախտուք մը, որ հրդեհ կամ ջրհեղեղ: Չեմ գիտեր թէ ինչու կը յամառին ու կը մերժեն դուրս եղել, բայց այդ է իրենց մեծագոյն մասին սովորութիւնը»:

Քանի մը օր մնացինք հոն և մեր տեղը վերադարձանք : Ճամբորդութիւնը յաջողութեամբ կատարուեցաւ . ուրախ եղանք երբ գարձեալ մեր յաստեկ ախոռները վերադանք , և Յովհաննէս ալ շատ ուրախացաւ . երբ մեզ տեսաւ :

Երիխունը մեզմէ բաժնուելէ առաջ , Յակոբոս ըստ . «Ո՞վ պիտի գայ արդեօք իմ տեղս հոս» :

«Փոքրիկ Յավսէփը» , ըստ . Յովհաննէս :

«Փոքրիկ Յովմէփը» , բայց դեռ մանուկ մըն է ան» : «Տամնըչորս ու կէս տարեկան է» :

«Բայց շատ փոքրիկ մանչուկ մըն է» :

«Այս , փոքրիկ , բայց արագաշարժ և բարեյօժար ու նաև բարեսիրս . շատ ալ կը փափաքի գալ ինչպէս և իր հայրը , և գիտեմ որ մեր տէրը միտք ունի թողուլ որ փորձէ . ըստ որ եթէ այնպէս կը կարծեմ թէ անյարմար է , աւելի չափահաս մէկը պիտի փնտուէ , բայց ես փափաք յայտնեցի վեց շարաթի չափ փորձել զայն :

«Վեց շարաթ միացն , բայց գոնէ վեց ամիս պիտի անցնի մինչեւ որ ձեզի օգտակար կարենայ ըլլալ , շատ աշխատութիւն պիտի պատճառէ ձեզի» :

«Շատ լաւ , ըստ . Յովհաննէս ինդալով , աշխատութիւնը և ես մտերիմ բարեկամներ ենք , ես մինչեւ հիմայ աշխատութենէ վախցած չեմ» :

«Դուք որքա՞ն բարի էք , ես ալ կը փափաքէի ձեզի պէս ըլլալ» :

«Ես իմ անձիս նկատմամբ յաճախ չեմ խօսիր , ըստ Յովհաննէս . բայց որովհետեւ քիչ տաենէն պիտի բաժնուիս մեզմէ , քանի մը կարծիքներ կ'ուզեմ յայտնել քեզի : Ես ճիշտ Յովմէփին տարիքը ունէի , երբ հայրս ու մայրս տենդէ բռնուեցան ու մէկը մեռաւ միւսէն ինը օր վերջը , և ես ու իմ անդամալոյժ քոյրս՝ Նէլի՝ մինակ մնացինք աշխարհիս մէջ , առանց նոյն իսկ ազգականի

մէ՝ որմէ կարենայինք օգնութիւն յուսալ : Սգարակապանի մը քով մտայ , բայց իմ շահածս հազիս բաւական էր իմ ապրուստիս համար , և չէր գիտեր թէ ի՞նչ պիտի պատահեր քրոջս ; առանց իմ տիրուհիս օդնութեանը . (Նէլի իր բարի հրեշտակը կը կոչէ զայն , և իրաւամբ) : Սենեակ մը վարձեց անոր համար և հիւսելու ու կարիգործ առւաւ , անոր ոյժերուն ներածին չափ . և երբ հիւսնդացաւ , ուտեղիք ու հագնելիք կը զրկէր անոր և մօր պէս կը հոգար զինքը : Տէրս ալ զիս դրաւ կառապանին քով : Կերակուրս առունը կ'ուսէի և ձևոնայարկ կը պատկէի . ձեռք մը հագուստ ու շաբաթը քսան դաշնեկան վարձք ունէի , այնպէս որ կինայի Նէլիի օդնել , կառապանը հօր մը պէս կը վարուէր ինծի հետ , թէ եւ անվարժ տղայ մըն էի : Երբ ձեր կառապանը մեռաւ քանի մը տարի վերջ , ես աեղը անցայ . և հիմայ անշուշտ լման վարձք կ'ընդունիմ և կրնամ յաջորդ կամ ձախորդ օրերուն համար ինսայողութիւն ընել . ալ կառարելապէս երշանիկ եմ : Մյազէս կը տեսնես որ իրաւունք չունիս գժկամակութեամբ ընդունելու անփորձ տղայ մը , և իմ տիրոջս ալ գժկոհութիւն պատճառելու : Քու մեկնումիդ համար պիտի ցափիմ , բայց մեր ձեռքէն եկածը պիտի ընենք , և մեծ հաճոյք մըն է բարիք ընել ուրիշն , երբ առելիթը կը ներկայանայ» :

«Ուրիմն ձեր սկզբանքք այն չէ , ըստ . Յակոբոս , թէ ամէն մարդ իր անձին հոգ տանելու է . և իր անձը մտածերու է» :

«Անշուշտ ո՛չ , ըստ . Յովհաննէս . ի՞նչ պիտի ըլլար իմ և իմ քրոջս վիճակը , եթէ այդ ըլլար մեր տիրոջ , տիրուհին և ծերունի կառապանին սկզբանքք . քոյրս աղրուսին և աւելի կարապանին պիտի ըլլար և ես ալ գետախնձորի արափ մէջ քասանոցը պիտի ըլլար թուխ Գեղանիին և կոճապըտաշխատող : Ի՞նչ պիտի ըլլար թուխ Գեղանիին և կոճապըտ-

պեղին վիճակը, եթէ միայն քու անձդ մտածէիր գուն, անշուշտ կրակին մէջ պիտի խանձէին: Այս՝ հեթանոսական սկզբունք մըն է ատիկա, և ո՛վ որ այնպէս կը հաւատայ, թէ իր միակ գործը իր անձը հոգալն է, աւելի լաւ կ'ըլլայ որ չան կամ կատուի ձագի մը պէս խեղդամահ պլայ իր աչքերը բացուելին առաջ. այս է իմ կարծիքս», ըստ Յովհաննէս գլուխը շարժելով:

Յակոբոս խնդաց, բայց իր ձայնը կը դողդզար, երբ ըստ. «Դուք իմ ամենալաւ բարեկամն եղած էք մօրմէս վերջ, կը յուսամ որ չպիտի մոռնաք զիս:»

«Անշուշտ ո՛չ, և երբ իմ օգնութեանս պէտք զդաք, կը յուսամ որ դուք այ զիս չպիտի մոռնաք:»

Հետեւեալ օրը Յովսէփի ախոռը եկաւ, որպէս զի կրցածին չափ գործին վարժուի Յակոբոսի մեկնելին առաջ: Սխոռը աւել, յարդ ու չոր խոտբերել սորվեցաւ, սկսաւ կազմածները մաքրելու վարժուիլ, և կառքը մաքրելու կ'օգնէր: Որովհեաւ դեռ զիս կամ կոճապապեղը դարմանելու չափ բարձրահասակ չէր, Յակոբոս Գեղասրունքին վարժեցուց զինքը և անոր գրեթէ բարոր հոգածութիւնը իրեն յանձնեց: Շատ սիրուն և ուշիմ տղայ մըն էր, և միշտ զուարթութեամբ ու սուելով կուգար իր գործին:

Գեղասրունք շատ սրտնեղած էր, որովհեաւ անփորձ տղու մը, ինչպէս կ'ըսէր, յանձնուած էր իր հոգը, բայց երկրորդ շաբաթը դեռ հազիւ աւարտած էր, երբ մտերմաբար ըստ ինծի թէ շատ խոստմալից կը գտնէր այն տղան:

Վերջապէս եկաւ. այն օրը, երբ Յակոբոս պիտի բաժնուեր մեղմէ: Թէև զուարթերես էր միշտ, բայց այդ առասուն ախոռը երեւոյթ մը առած էր:

«Տեսէք թէ, ըստ Յովհաննէսին, որքան սիրելի

բաներէ պիտի բաժնուեիմ. մայրս, քոյրս, ձեզ, բարի տէր մը ու բարի տիրուհի մը, և վերջապէս ձիերը և իմ սիրական բարեկամն Գեղասրունքը: Այն նոր տեղը ուր պիտի երթամ մէկ հոգի մը չկայ զոր ճանչնամ: Եթէ աւելի բարձր դիրք մը ու աւելի դրամ ստանալու և այսպէս իմ մօրս աւելի օգտակար ըլլալու յոյր չունենայի, չէր կարծեր թէ այս տեղէն մեկնելու քաջութիւնը պիտի ունենայի»:

«Մհ, Յակոբոս, իրաւունք ունիք, բայց իմ համարումս քու վրադ պիտի պակսէր, եթէ սուանց ցաւ զգալու կարենայիր առաջին անգամն ըլլալով բաժնուիլ քու տունէք: Մի վհասիր, հնո՞ւ ալ բարեկամներ պիտի շահիս, և եթէ գործիդ մէջ յաջողութիւն ցոյց տաս, ինչպէս վստահ եմ, երջանկութիւն մը պիտի ըլլայ մօրդ համար, որ հապարտ պիտի զգայ ինքզինքը, տեսնելով թէ այդքան փափաքելի դիրքի մը աիրացած ևս վերջապէս»:

Յովհաննէս այսպիսի խօսքերով քաջալերեց Յակոբոսը: Բայց ամէնքս ալ կը ցաւ էինք որ պիտի կորսնցնէինք զինքը. իսկ Գեղասրունք օրերով անոր կարօտը քաշեց զինքը. ախորժակը կորսնցուց: Յովհաննէս քանի մը օր զինքը դուրս հանեց ինծի հետ, և կը թողուր որ հետս վազէ ու խաղայ, ասով ասկաւ ապաքինեցաւ:

Յովսէփին հայրը յաճախ կուգար օգնելու իր զունկն, որովհեաւ շատ փորձառութիւն ունէր այս գործին մէջ: Յովսէփի ջանք չէր ինայեր սորվելու, և Յովհաննէս ալ մեծ յոյսեր ունէր իր մասին:



ԳԱՌԱԽ ՓԲ.

ԲԺԻՇԿԻՆ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Գիշեր մը , Յակոբոսին մեկնելէն քանի մը օր վերջ , խոս կերած և յարդին մէջ պառկած խորունկ քունի մէջ ինկած էի , երբ յանկարծ արթնցայ ախոռին զանգակին աղմուկէն : Լսեցի Յովհաննէսի տաճ դրան բացուիլ և անոր դէսի մեր ափողջը բնակարանը վագելը : Քանի մը վայրիկեաննէն վերադարձաւ , ախոռին դուռը բացաւ և ներս եկաւ պոռալով . «Արթնցիր , Գեղանի , քու արագութիւնդ ցոյց տալու պատեհութիւն մը ահա» : Հազիւ այս բառերը արտասանած՝ արդէն համեստ կը ունակս դրած էր և սանձս ալ բերանս : Աճապարանքով վերարկուն հագաւ , և պարշաւ բնակարանին դուռը տարաւ զիս : Մեր աղնոտական տէրը կեցած էր՝ ձեռքը բապտեր մը բանած :

«Կրցածիւ չափ աճապարէ , Յովհաննէս , ափուհիսդ կեանքը վտանգի մէջ է վայրիկեան մը չկայ կորսնցնելու : Այս սումակը բժիշկին յանձնէ , թող որ ձիդ պանդոկը հանգչի պահ մը , և ետ եկուր կարելի եղածին չափ շուտ» :

«Այս , տէր իմ» , պատասխանեց Յովհաննէս , և վայրիկեանէ մը կրնակս ցատկեց : Պարտիզանն ալ իր սենեակէն լսած էր ախոռին զանգակին հնչւմը , և դուռը բացած էր : Ու մենք գարսասանին ու գիւղին մէջէն պացանք բուրն ի վար :

Սովորենա՝ գեախն եզերքն ի վեր երկար տափարակ համբայ մը կար . Յովհաննէս ըստ ինձի . «Բեղ տեսնեմ , Գեղանի , կարողութիւնդ ցոյց առներ .» և ես ալ

հապանդեցայ . ոչ խարապանի պէտք ունէի և ոչ խթանի և երկու մղոն տեղ կայծակի արագութեամբ վաղեցի . չեմ կարծեր թէ իմ մեծ հայրս որ ձիարշաւի մէջ մրցանակ չահած էր , ասկէ աւելի արագ վազած ըլլար : Երբ կամուրջին քով հասանք , Յովհաննէս սանձս քաշեց վիչ մը և իմ վիզս շոյեց . «Ապրիս , Գեղանի , ապրիս» լսաւ : Կ'ուղէր որ քայլերս դանդաղեցնէի , բայց գրգռուած էի . առաջուան պէս արագ սկսայ վագել : Օդը զով էր , բուսինը սրայծառ էր և ամէն ինչ հաճնելի : Գիւղի մը մէջէն անցանք , յետոյ մութ սնտառի մը մէջէն , բլուրնի վեր , բլուրն ի վար , մինչեւ որ վերջապէս ութ մզոն սրարշառ երթակէ վերջ , քաղաքը հասանք և շուկան մտանք : Կատարեալ լուսութիւն կը տիրէր . իմ սմբակներուս աղմուկը միայն կը բառէր : Ամէն մարդ խոր քունի մէջ էր տակաւին : Եկեղեցին զանգակը երեք կը հնչէր , երբ բժիշկին գրան առջեւ կանգ առինք : Յովհաննէս երկու հեղ հնչեցուց զանգակը և բոլոր ուժովը դուռը զարկաւ : Պատուհան մը բացուեցաւ , և բժիշկը զլուխը դուրս հանելով «Ի՞նչ կ'ուղէք» , հարցուց :

«Տիկին Կօրտըն ծանր կերպով հիւմադ է , պարո՞ն , տէրս կը խնդրէ որ անմիջապէս երթաք , այսպէս կը կարծէ որ պիտի մեռնի , եթէ դուք ժամանակին չհանիք : Ահաւասիկ իր զրկած տոմսը» :

«Ապասեցէք , ըստ , հիմայ կուգամ» :

Պատուհանը զոյեց և դուռը եկաւ քանի մը վայրկանէն :

«Դժբախտութիւնը այն է որ , ըստ , իմ ձիս բարովին յոդնած է : Զաւակս միւս ձին առած գացած է , չեմ գիտեր թէ ի՞նչ ընկերս եմ . կրնամ ձեր ձին գործածել» :

«Գրեթէ բոլոր ձամբան քառամբակ եկած է , պարո՞ն , և ես մտադիր էի քիչ մը հանգչելու պատեհութիւն տալ իրեն . բայց քանի որ ալրիշ հար չկայ , լսւ . չեմ կարծեր որ տէրս բան մը ըսէ» :

«Հաւ ուրեմն, անմիջապէս կը պատրաստուիմ»:

Յովհաննէս քովս կանգնեցաւ և վիզս փայփայեց: Զափաղանց տաքցած էր: Բժիշկը երեւցաւ՝ խարազանը ձեռքը:

«Այդ խարազանին պէտք չունիք, ըստ Յովհաննէս: Թուխ Գեղանին չպիսի կենայ մինչեւ որ յոդնութենէն գեաին իյնայ: Հաւ հոգ տարեք իրեն, պարոն, չպիսի ուզէի որ որեւէ վկաս համնէր իրեն»:

«Կը յուսամ թէ ո՞չ», ըստ բժիշկը և վայրկեանէ մը արդէն հեռացած էինք Յովհաննէսին:

Բժիշկը շատ աւելի ծանր էր քան Յովհաննէսը: անոր չափ վարժ ալ չէր ձի հեծնելու: սակայն ձեռքէս եկածը ըրի: Երբ ըլուրին մօակեցանք, բժիշկը սանձ քաշեց: «Հիմայ, սիրելիս, քիչ մը շունչ առ հոս», ըստ: Ուրախ էի այսպէս ընկրուն, որովհետեւ զրեթէ ուժաւապսու եղած էի: բայց այս հանգիստը օգտակար եղաւինձի, և շատ չանցած մեր դարասաանը հասանք: Յովհաննէփի պարտէզին դրան քով կը սպասէր: մեր տէրն ալ ընակարանին դրան քով, որովհետեւ մեր դարուն ձայնը լսած էր: Բառ մը անգամ չարասաանեց: բժիշկը իրեն հետ ներս մտաւ և Յովհաննէփի տիսոո տարաւ զիս: Որչա՛փ ուրախ էի առւն վերադարձած ըլլալուն համար. սրունքներս կը դողային և կը հեւայի: մէկ չոր մազ չկար մարմինս վրայ. քրտինքը սրունքներէս վար կը վաղեր և բոլոր մարմնէս շողի կ'ելլէր: Խեղճ Յովհաննէփը դեռ ակար պատանի մըն էր ու անփորձ և իր հայրն ալ որ կընարինձի օգտակար ըլլալ, բացակայ էր, բայց ինչ որ կընարը ըրաւ: Սրունքներս ու կուրծքս շփեց բայց վերարկուս վրաս չձգեց: այնպէս խորհեցաւ թէ արդէն չափաղանց տաքցած էի: Յետոյ դոյլ մը ջուր բերաւ խմելու: ցուրտ ու հաճելի էր բժիշկը սպասամբ չէր:

գարի տուաւ, և կարծելով թէ պարաքը կատարած էր, իր տեղը գնաց: Նատ չանցած մկանյ դողդպալ, և մարմինս սառեցաւ, սրունքներս ցաւիլ մկան, ինչպէս նաև կողերս ու կուրծքս: Որչա՛փ կը փափաքէի որ վերարկուս վրաս ըլլար: կը փափաքէի որ Յովհաննէսը գար: բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու: այդպէս յարդի մէջ բայց ութ մղն ունէր ան քալելու:

Յովհաննէս շատ վրտոված կ'երեւար, ու կ'ըսէր ինքնիրեն: «Անմիտ տղայ, անմիտ տղայ, վերարկուս վրան չէ ձգեր, և հաւանականաբար պաղ ջուր խմցուցեր է. այս տղաքը բանի մըն ալ օգտաւ չունին»: Բայց Յովհաննէփ, պէտք է ըսել, բարի տղայ մըն էր:

Ծանրապէս հիւանդ էի: բորբոքում մը տեղի ունեցած էր թոքերուս մէջ և չէի կրնար շունչ առնել առանց ցաւ զգալու: Յովհաննէս գիշեր ցերեկ ինամենց զիս: գիշերը երեք չորս անգամ կ'ելլէր քովս գալու համար: գիշերը երեք չորս անգամ կ'ելլէր քովս գալու համար:

ԳԱՐԻՒԹ ԺԹ.

Մ Ա Յ Ն Տ Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Չեմ գիտեր թէ որչափ ատեն հիւանդ մնացի: Առանանաբոյժը ամէն օր կուգար զիս տեսներու: Օր մը արիւն առաւ ինձմէ: Յովհաննէս դոյլ մը բոնեց որ արշիւնը մէջը վաղէ: Ինքզինքս շատ տկար կը զգայի անկէ վերջ և մահս մօտ կը համարէի. կարծեմ ուրիշներուն ալ կարծիքը այդ էր:

Կոճապղպիզ և Գեղասպունք ուրիշ ախոս մը տարուած էին որպէս զի բոլորովին հանդարա ըլլամ, որովհետեւ աենդը սրած էր լսելու կարողութիւնս . ամենափոքր աղմուկն անդամ անտանելի կ'երեւար և դուրսը քալուներուն ստքի ձայները կը լսէի: Շուրջս անցած դարձածը գիտէի: Գիշեր մը Յովհաննէս խմելու զեղ մը պիտի սար ինձի. Թովմաս եկաւ իրեն օվնելու: Դեզը խմեցի. Յովհաննէս կրցածին չափ իմ հանդստութիւնս հոգալէ վերջ, ըստ թէ կէս ժամու չափ պիտի սպասէր գեղին արդիւնքը գիտելու համար: Թովմաս ալ իր քով մնաց, նստարանի մը վրայ նստաւ և լապտերն ալ գետնին վրայ իրենց ստքերուն քով դրին, որպէսզի լոյսը չնեղէ զիս:

Քիչ մը ժամանակ երկուքն ալ լուռ մնացին. յետոյ թովմաս ցած ձայնով մը ըստաւ.

«Երանի թէ, Յովհաննէս, քաջալերական մէկ երկու խօսք խօսէիր Յովլսէփի. սիրով բոլորովին կոտրած է. ոչ կրնայ կերակուր ուտել, ոչ ալ ժամտիլ: Կ'ըսէ թէ գիտէ որ ինք է յանցաւորը. թէկ անդխառութեամբ գործած է: Եթէ Գեղանին մեռնի, կ'ըսէ, ոչ ոք իրեն հետ պիտի

ուզէ խօսիլ: Սիրաս կը ցաւի իր խօսքերը լսելով. կ'ուզէի որ մխիթարէիր զինքը: Զար տղայ մը չէ»:

Կարձատեւ լսութենէ մը վերջ՝ Յովհաննէս ըստաւ. «Զիս չարաչար մի՛ քննադատուեր, Թովմաս, գիտեմ որ վես հասցնել չէր իր նախառակը. գիտեմ որ չար տղայ մը չէ, բայց կը տեսնես որ իմ սիրաս ալ նեղուած է: Իմ ամէնէն մեծ սիրականս էր այդ ձին, և մանաւանդ որ իմ տէրս ու տիրուհիս ալ շատ կը սիրէին զինքը. չեմ կրնար ներել որ իր կեանքը այս կերպով զոհուի: Բայց եթէ այնպէս կը կարծէք որ չափազանց խիստ եմ սղուն նկատմամբ, վաղը կը ջանամ աւելի քաղցրութեամբ խօսիլ իրեն, եթէ Գեղանին վիճակը բարւոքած ըլլայ»:

«Ճնորհակալ եմ, Յովհաննէս, գիտէի որ դուք չէիք ուզեր չափէն տւելի խիստ ըլլալ իրեն նկատմամբ. տեսէք բոլոր պատճառը տղիսութիւնն է միայն»:

Յովհաննէսի ձայնը դրեթէ զիս սարսափեցաւց: «Տգիտութիւն միայն, միայն տղիսութիւն, ինչպէս կ'ըսէք, միայն տղիսութիւն, չէք գիտեր որ տղիսութիւնը ամամայն մօտ բան մըն է. և ո՞վ գիտէ ո՞րը տւելի բարշտութեան մօտ բան մըն է. Եթէ գիտէ ո՞րը տւելի վեսսակար է: Մարդիկ այնպէս կը կարծեն թէ, երբ չէի գիտեր, կամ վեսս հասցնելու միտք չտնէի ըսեն՝ ինք զիտեր, կամ վեսս հասցնելու միտք չտնէի ըսեն՝ Յաւլսէփին արդարացուցած կ'ըլլան: Հաւանականաբար Մարդինին չունեցաւ աղաւութիւն չունէր չարիք գործերու երբ քննացըթան գիտաւորութիւն չունէր չարիք գործերու երբ քննացըթան ներու զօրաւոր զեղ մը տուաւ մանտուկին և այսպէս անոր մահուածն պատճառ եղաւ, բայց իսպեւ մարդասպան գաստեցաւ»:

«Եւ շատ ալ իրաւունքով, ըստաւ Թովմաս, որեւէ կին պէտք չէ մանուկի մը հոգը ստանձնէ, եթէ չդիտեր թէ ինչ օգտակար է անոր և ինչ վեսսակար»:

«Մարկոս միտք չունէր իր եղբայրը վտանգաւոր ջղային տագնապներու մասներու, երբ ոգիի մը պէս

հազուեցաւ ու անոր երեւցաւ լուսնի լոյսով գիշեր մը : Բայց այդ սիրուն, սրամիտ պարոնը, որ կրնար իր ծըռնողին փառքն ու պարձանքը ըլլալ, ապօչ մը եղած է հմայ և ապօչ պիտի մնայ, նոյն խակ եթէ խոր ծերութեան համնի : 'Իուք ալ թովմաս, խիստ սրաննեղած էիք, երբ երկու շաբաթ առաջ օրիորդները բաց թողուցեր էին ձեր ջերմոցին գուռը, և ցուրտ հովը սունկերէն շատերուն վնասած էր» :

«Այս, ըստ թովմաս, մասաղաշ սունկերէն ոչ մէկը ապատած էր . նորեր դներու է անսնց տեղ . բայց գըժքաղդութիւնը այն է որ նորեր դանելը գրեթէ անկարեի է : Խելքս գրեթէ գլխէս թռաւ, երբ տեսայ թէ ի՞նչ պատահած էր» :

«Վասահ եմ որ օրիորդները գիտնալով չէ որ գործեցին, միայն տղիսաւթիւն էր» :

Սլորիշ բան չանցի այս խօսակցութենէն, որովհետեւ դեղը իր աղդեցութիւնը ըրաւ և քունս ապրաւ : Սուստուն շատ աւելի հանգիստ է . բայց այնուհետեւ շատ անգամ միտքս ինկած են Յովհաննէսի խօռքերը :

ԳԼՈՒԽ Ե.

ՅՈՎ ՍԵՓ ԿՐԻՆ

Յովհէփ կրին կը յառաջդիմէր հետզհետէ . այնչափ արագ ու այնչափ խնամքով կը կատարէր իր գործը, որ Յովհաննէս կրնար իրեն վստահի շատ մը գործեր : Բայց որովհետեւ, ինչպէս ըսի, պղտիկ մնացած էր իր տարիքին նայելով, քիչ անգամ իրեն կը յանձնուէր կո-

ճապղպելը կամ զիս պտոյտի տանելու հոգը : Բայց առատու մը այնպէս պատահեցաւ որ Յովհաննէս գուրս երած էր գործով և մեր տէրն ալ կ'ուզէր տուն մը զրկել պարոնի մը, որ մեզմէ երեք մղնի չափ հեռու կը բնակէր : Յովհէփին հրաման զրկեց որ համեար դնէ և ինք տանի այդ առմասակը, պատուիրեց նաև որ զգուշութեամբ գործածէ զիս :

Տոմսակը աելլը յանձնուեցաւ, և հանգարս քայլերով ետ կը դառնայինք, երբ աղիւսի գործարանին քով հանդիպեցանք աղրով բնունաւորուած սայլի մը . անփեները լաւ մը խրած էին ծակի մը մէջ, և սայլապանը անփինայ կը ծեծէր ու կը խարազանէր երկու ծիերը : Յովհէփի կանդ առաւ, ծիտոր տեսարան մըն էր : Երկու ծիերն ալ իրենց բոլոր ուժովը կը ճգնէին սայլը իր խրած տեղէն քաշելու, բայց չեն կրնար զայն տեղէն խախտել : Քրտինքը առաստօրէն կը հոսէր իրենց սրունքներէն ու կողերէն, կը հեւային, և իրենց մասները պրկուած էին, մինչդեռ մարդը առջեւի ձիուն գլխէն բռնած կը քաշէր կը քաշկատէր շարունակ և իր խարազանը կը գործածէր հայհոյելով :

«Բաւական է, ըստ Յովհէփ, հերիք նեղեցիր այդ ձիերը, անփեները այնպէս խրած են որ չեն կրնար սայլը շարժել» :

Մարդը բնաւ ուշադրութիւն չըրաւ, այլ շարունակեց խարազանել :

«Կեցի՛ր, կ'աղաչեմ, կեցի՛ր, ըստ Յովհէփ, ևս կ'օգնեմ ձեզի սայլին բնոր թեթեցներու, այս վիճակին մէջ կարելի է որ շարժի» :

«Դուն քու գործդ նայի՛, անպիտան, պատասխաննեց մարդը, ևս ալ իմ գործս կը նայիմ» :

Սոսկափ կերպով բարկացած էր և գինով . այդպէս

շարունակեց իր հարուածները : Յովսէփ գլուխը դարձուց և դէսի գործաւորին տիրոջ տունը փութացնէք : Զեմ գիտեր թէ Յովհաննէս պիտի հաւանէ՞ր որ այսպէս արագ երթանք, բայց Յովսէփ և ես համակարծիք էինք և այնքան բարկացած որ չինք կրնար աւելի դանդաղ երթալ :

Տունը ճամբուն վրայ էր . Յովհաննէս գուռը բաղ- լսեց ու պուաց . «Պարոնը տունն է» : Դուռը բացուեցաւ և պարոնը գուրս կաւ :

«Ի՞նչ կ'ուզես, ըսաւ, ի՞նչ է աճապարանքդ, աերդ ստիպողական հրաման մը զրկած է» :

«Ո՞չ, պարոն, բայց մարդ մը կայ ձեր բակին մէջ որ երկու ձի ձենելով պիտի մեռցնէ : Խնդրեցի իրմէ որ դաղրեցնէ, բայց մտիկ չըրաւ, խոստացայ իրեն սայլը թերթեցնել, բայց մերժեց, և այսպէս ստիպուեցայ դալ ձերի խմաց տալ : Կ'աղաճեմ որ դուք անձամբ երթաք» : Յովսէփի ձայնը կը գողղղար խօսած միջոցին :

«Շնորհակալ եմ, տղաս, ըսաւ պարոնը, և աճա- պարանքով իր զիլսարկը առաւ : «Վկայութիւն պիտի տա՞ս տեսածիդ մասին, հարցուց, եթէ այդ մարդը դա- տաւորին յանձնեմ» :

«Ուրախութեամբ», պատասխանեց Յովսէփ :

Մարդը գնաց, և մենք մեր ճամբան շարունակե- ցինք :

«Ի՞նչ պատահեր է, Յովսէփ, բարկացած կ'երեւաս», ըսաւ Յովհաննէս, երբ տղան համեսէս վար խոյացաւ :

«Շատ բարկացած եմ», ըսաւ Յովսէփ և գըրգ- ուուած եղանակով մը ու աճապարանքով եղածը պատ- մեց : Յովսէփ ընդհանրապէս այնքան հեղ ու հան- դարսաբարյ էր . զարմանալի էր որ կիրքը այսքան դրգուուած վիճակի մը մատնած էր զինքը :

«Քու ըրածդ շխակ էր, Յովսէփ, ըսաւ Յովհան- նէս, մարդը դատաւորին առջեւ տարուի կամ ոչ : Շա- տեր պիտի անցնէին, երթացին խորհելով թէ իրենց գործը չէ միջամտել : Իմ համոզումն այն է թէ ամէն մարդու պարտաւորութիւնն է միջամտել երբ կը տեսնէ որ ան- գըթութիւն մը կամ բռնութիւն ի գործ կը դրուի . դուն քու պարտգդ կատարեցիր, տղաս :»

Յովսէփ բորդովին հանդարտած էր մինչեւ այն ա- տեն, և հակառաւութիւնն կը զգար որ Յովհաննէս կը հաւ- նէր իր ընթացքին . ոտքերս մաքրեց, և սովորականէն աւելի լաւ ձեւով մը մարմինս չփեց :

Ճաշի երթալու կը պատրաստուէի, երբ սպասաւորը եկաւ խմաց տալու թէ աէրը կ'ուզէր Յովսէփը աեսնել իր առանձնասահմեակին մէջ : Մարդ մը եկած էր ձիերուն չարաչար գործածութեանը մասին քննութիւնն մը կատա- չարաչար վկայութիւնը կ'ուզէր լսել : Տղան մինչեւ ճակատը կարմրեցաւ և իր աչքերը փայլեցան : «Պիտի երթամ վկայութիւն տալու», ըսաւ :

«Վրադ գլուխոդ քիչ մը կարգի դիր», ըսաւ Յով- հաննէս : Յովսէփի իր փողկապը չակեց, վերարկուն մաք- րեց և վայրկեանէ մը ճեւացաւ : Մեր աէրը նահանգին դատաւորներէն մէկը ըլլարով, դատերը շատ անգամ ի- րեն կը բերէն կամ խորհուրդ կը խնդրէն իրմէ : Ախոռին մէջ երկար տեսն ոչինչ խմացանք, որովհեաւ ճաշի ժամ էր, բայց երբ Յովսէփ ախտ վերադարձաւ, տեսայ որ զուարթ կերպարանք մը ունէր : Զիս փայտայեց և ըսաւ . «Մենք այդպիտի գէտքեր չպիտի տեսնենք, այնպէս չէ» :» Վերջը լսեցինք որ իր տուած վկայութեան վրայ, ու ձիերուն ալ խոշտանգուուած միճակը տեսնելով, որոշած էին դատի ենթարկել սայլորդը . հաւանականաբար երկու կամ երեք ամսուան բանտարկութեան պիտի դատա- պարտուէր :

Զարմանալի փոփոխութիւն մը կը տեսնուէր Յով-
սէփին վրայ: Յովհաննէս խնդալով կ'ըսէր թէ այդ շար-
թուան միջացին անոր հասակը մէկ մատնաչափ երկնցածեր .
և իրաւ ալ այնպէս էր: Հեղ ու բարեմիտ էր, ինչպէս ա-
ռաջ, բայց աւելի կորով ու կամք կար իր բոլոր գործե-
րուն մէջ, իբր թէ մէկ քայլով աղայութիւնէ չափահա-
սութեան հասակը ցատկած ըլլար:

ԳԱՐԱԿԱՆ ԻԱ.

Բ Ա Ժ Ա Ռ Ա Մ Ը Ը

Երեք տարիէ ի վեր այս երջանիկ բնակարանին մէջ
կը գանուէի. բայց տիտուր փոփոխութիւններ վերապահ-
ուած էին մեզի: Երբեմն երբեմն կը լսէինք թէ մեր տի-
րուհին հիւանդ էր: Բժիշկը յաճախ կ'այցելէր և մեր
տէրն ալ լուրջ ու անձկալից կերպարանք մը ունէր: Յե-
տոյ լսեցինք որ շուտով պիտի թողու իր բնակավայրը և
աւելի տաք երկիր մը պիտի երթայ երեք չորս տարուան
համար: Լուրը մահուան գոյմի մը տապաւորութիւնը ըլլաւ
ամէնոււս վրայ: Ամէն մարտ ախրած էր, մեր տէրը
սկսաւ պատրաստութիւններ տեսնել Անդիայէն մեկներու
համար: Մեր ախուսին մէջ յաճախ կը խօսէին այս մա-
սին. խօսակցութեան ուրիշ նիւթ չկար գրեթէ:

Յովհաննէս իր գործը կը կատարէր լոիկ ու տիտուր,
և Յովսէփի գրեթէ երգեք չէր սուլկը:

Առաջին բամնուող խումբը կազմեցին օր ձէսի, Ֆլո-
րա և իրենց վարժուհին: Եկան մեզի մեաք բարով ըսկու:
Խեղճ Գեղարունքը գրկեցին, սիրեցին բարեկամի մը պէս:
Յետոյ խմացանք թէ ինչ կարգադրութիւն եղած էր մեր

մասին: Մեր տէրը զիս և կոճապղպեղը ծախած էր իր
մաերիմ բարեկամին՝ Ք. Լորտին, որովհեաւ մեզի հա-
մար յարմար տէր մը կը սեպէր զայն: Գեղարունքը
տեղույն երէցին սոււած էր, բայց այն պայմանաւ որ
երբեք չպիտի ծախուէր, և երբ ալ ծերանար ու անկա-
րող ըլլար աշխատելու, գնդակահար պիտի ընէին զինքը
ու թաղէին:

Յովսէփը վարձուած էր զայն հոգալու և տանը մէջ
սպասաւորելու համար: Գեղարունքը երջանիկ կը սե-
պէի: Յովհաննէսին ալ քանի մը նպաստաւոր առաջար-
կութիւններ եղան, բայց ան նախապատիւ սեպեց քիչ
մը սպասել:

Իրենց մեկնելուն նախբնթաց իրիկունը տէրը ախոռ
եկաւ, քանի մը հրահանգներ սոււած, և իր ձիերը վեր-
ջին անգամ ըլլաւով փայփայեց: Շատ տիտուր կ'երեւար,
ինչ լսեամ ըլլաւով փայփայեց: Շատ տիտուր կ'երեւար,
ինչպէս յայտնի էր իր ձայնէն: Կարծեմ թէ մենք,
ձիերս, ձայնէն շատ աւելի բան կրնանք գուշակել քան
մարդիկի:

«Ինչ, ընելիքդ որուեցի՞ր, Յովհաննէս, հարցուց.
կը լսեմ որ քեզի եղած առաջարկութիւններէն և ոչ մէկը
նմղունած ես»:

«Ոչ տէր իմ. ես միտքս դրած եմ պաշտօն մը
գտնել առաջնակարգ ձի կրթողի մը քով. ատիկա լաւա-
գոյն գործը կը նկատեմ ինձի համար: Շատ մատղաշ
կենդանիներ կը վախնան ու կ'այլասերին չարաչար գոր-
ծածուելով, ինչ որ չպիտի պատահէր, եթէ յարմար
ծածուելով: Ես միշտ յաջող եղած եմ ձի
մարդու ձեռք ըլլային: Ես միշտ յաջող եղած եմ ձի
հոգալու մէջ, և եթէ կարենամ անոնցմէ ոմանց օդուա-
հոգալու մէջ: Չեր կարծիքը ի՞նչ է
կար ըլլալ, ուրախ պիտի ըլլամ: Չեր կարծիքը ի՞նչ է
այս մասին, տէր իմ»:

«Ա, ուրախ պիտի գործի մը համար քեզմէ աւելի յարմար

մէկը չեմ գտներ, ըսաւ տէրը. դուն ձիերը կը ճանչնաս, և ձիերն ալ կ'երեւայ թէ քեզ կը ճանչնան. կրնայ ըլլալ որ վերջապէս անկախ գործի մը ձեռնարկես: Կարծեմ բաւագոյն բանը ատ է քեզի համար: Եթէ ո և է կերպով պիտի կրնամ օգնել քեզի, ինծի երկառողով մը իմացուր: Իմ կոնսոնի ներկայացուցչիս պիտի խօսիմ քու մասիդ և քու վկայականդ անոր քով պիտի ձգեմ»:

Տէրը Յովհաննէսին առուաւ հասցէն, յետոյ շնորհաւ կարսթիւն յայնեց անոր՝ իր երկարատեւ ու հաւատարիմ ծառայութեան համար. Յովհաննէս շատ յուղուեցաւ. «Ոչ, կ'աղաջեմ, տէր իմ, մի՛ ըսէք աստիկա. դուք և իմ սիրելի տիրուհիս այնքան բարիք բրած էք ինծի որ երբէք չպիտի կրնամ փոխարինել: Բայց բնաւ չպիտի մոռնամ ձեզ. Սատուած տայ որ օր մը նորէն բարեբախտառթիւնը ունենանք մեր տիրուհին հոս տեսներու ողջ առողջ. մենք մեր յոյը չպիտի կարենք:»

Տէրը Յովհաննէսին ձեռքը սեղմեց առանց բառ մը ըսելու և երկուքն ալ ախուէն դուրս ելան:

Վերջին տխուր օրը հասած էր: Սպասաւորը և ծանր կարասիներուն սայլը ճամբայ ելած էին նախընթաց օրը. միայն մեր տէրը, տիրուհին և սպասուհին միացած էին: Կոճապղպեղը և ես կառքը բնակարանին դրան առջեւ տարինք վերջին անգամ ըլլարով: Սպասաւորները բարձեր, գորգեր և ուրիշ շատ մը բաներ բերին. Երբ ամէն բան պատրաստ էր, մեր տէրը սանդուխէն վար իջաւ, տիկինը իր բազուկներուն մէջ առած: Զգուշութեամբ կառքին մէջ դրաւ դայն, մինչդեռ տանը ծառաները բոլորաբը կանգնած արցունք կը թափէին:

«Դարձեալ միաք բարտվ, ըսաւ, ձեղմէ և ո՛չ մէկը պիտի մոռնանք»: Եւ կառքը մտաւ, յարելով. «Զիերը վարէ, Յովհաննէս»:

Յովհաէփ ալ կառքին վրայ ցատկեց. և մենք դանդաղ քայլերով անցանք դպրաստանէն ու գիւղէն, ուր ժողովուրդը դուռներուն առջեւ կեցած էր վերջին անգամ նայելու իրենց և ողջերթ մաղթելու:

Երբ կայարանը հասանք, կարծեմ թէ աիրուհին ոտքով գնաց կառքէն մինչեւ սպասման սրահը: Կացի որ իր սովորական անուշ ձայնովը կ'ըսէր. «Մնաս բարով, Յովհաննէս, Սատուած օրհնէ քեզ»: Յովհաննէս սպասախան չտուաւ: թերեւս չէր կրնար խօսիլ: Երբ Յովհաէփ կառքին մէջ եղածները դուրս հանեց, Յովհաննէս կանչեց զինքը և ըսաւ որ ձիերը բռնէ, և ինք կառախումբին քով գնաց: Խեղճ Յովհաէփ մեր գլխուն մօտիկը կեցաւ, իր արցունքները ծածկելու համար: Շատ շանցած կառախումբը եկաւ ֆշայով, և մէկ երկու վայրկեանէն դուռները գոյցուեցան, կայարանապետը սուլեց, և կառախումբը անհետ եղաւ, իր ետեւ թողով միայն ձերմակ մուխի ամսեր ու կտրած սրտեր:

Այն ասեն Յովհաննէս ետ գարձաւ: «Անգամ մըն ալ չպիտի տեսնենք մեր տիրուհին, ըսաւ, երբէք»: Սանձը ձեռք առաւ, կառքին առջեւը նստաւ և Յովհաէփին հետ դանդաղորէն ստուն վերադարձաւ. Բայց այլեւս մեր սունքը չէր:



ՄԱՍ Բ.

ԳԼՈՒԽ ԺԲ.

Ը Պ Շ Ա Լ

Հետեւեալ առատուն նախաճաշէն վերջ Յովսէփի պատրաստուեցաւ Գեղասրունքը երիցաստուն տաներու։ Նախ եկաւ մնաք բարով ըսեկու։ Գեղասրունք ախոռէն կը վրնջէր։ Յովհաննէս համեռը դրաւ Կոճապապեղին կը ունակը և սանձն ալ բերանս և տասմնընինդ մզնն ճամբորդելէ վերջ հասանք Բրշալ, ուր լորտը կը բնակէր։ Շքեղ տուն մը և ընդարձակ ախոռներ կային։ Դաւիթը մտանք և Յովհաննէս Պ. Եօրքը փնտուեց։ Բաւակրն ժամանակ անցնելէն վերջ եկաւ։ Վայելչաղէմ, միջին տարիքով մարդ մըն էր, և իր ձայնէն անմիջապէս յայսնի կ'ըլլար թէ հնազանդութիւն կը պահանջէր։ Շատ բարեկամական ու քաղաքավար կերպով վարուեցաւ Յովհաննէսի հետ, և մեր վրայ ակնարկ մը ձգելէ վերջ ձիապան մը կանչեց և հրամայեց որ մեզ մեր տեղերը տանին։ Յովհաննէսն ալ հրաւիրեց քիչ մը բան ուտեղու իրեն հետ։

Մենք լուսաւոր, օդաւէս ախոռ մը տարուեցանք և դրուեցանք իրարու կից խցիկներու մէջ, ուր մեզ շիեցին ու լուացին։ Կէս ժամ վերջ Յովհաննէս և Պ. Եօրք որ մեր կառապանը պիտի ըլլար, մեզ տեսնելու եկան։

Մեզ զգուշութեամբ քննելէ վերջ, Պ. Եօրք ըսաւ Յովհաննէսին։

«Այս ձիերուն վրայ ուեէ թերութիւն չեմ նշմարեր, բայց մեզ ամէնուս ծանօթ է թէ ձիերն ալ՝ ինչպէս մարդիկ՝ ունին իրենց առանձնայատկութիւնները և երբեմն տարբեր վարմունքի կը կարօտին. արդեօք այս ձիերն ալ մասնաւոր բնութիւն մը ունի՞ն։»

«Զեմ կարծեր թէ մեր կողմերը լաւագոյն զոյդ մը ձի գանուի, և սրտի անկեղծ ցաւով է որ կը բաժնուիմ անոնցմէ. Բայց երկուքն ալ ձիչդ միւենոյնը չեն. սեը կատարելապէս հեղ է, հաւանական է որ իր մանկութենէն ի վեր ոչ խիստ բառ մը լսած է, ոչ ալ հարուած մը ընդունած է, և կը թուի թէ ամենամեծ հաճոյքն է ձեր ուզածը կատարել։ Բայց շագանակագոյնը կ'երեւայ թէ խիստ վարմունքի ենթարկուած է, զի՞նքը ծախողն արդէն ատիկա կը խստառվանի։ Դիւրագրգիւու ու կասկածարդէն ատիկա կը խստառվանի։ Երեք տարիք ծուա բնութիւն մը ունէր երբ մեր քով եկաւ, բայց երբ հասկցաւ թէ ինչ տեսակ տեղ մըն էր իր նոր տեղը, այդ թերութիւնը սրբագրեց։ Երեք տարիէ ի վեր բարկութեան ամենատիոքը նշան մը նշմարած չեմ իր վրայ, և եթէ մէկը լաւ վարուի իրեն հետ, իրմէ աւելի հեղ և յօժար կենդանի կարելի չէ գտնել։ Բայց ինչպէս ըսի՝ ու յօժար կենդանի կարելի չէ քանել։ Տար ինչպէս ըսի՝ ի ընէ աւելի դիւրագրգիւու է քան սեւ ձին. ճանձերը ի ընէ աւելի դիւրագրգիւու է քան սեւ ձին. ճանձերը աւելի կը նեղեն զինքը, իր կազմածին մէջ եղած ուեէ պակսութիւն անհամբեր կ'ընէ զինքը, և եթէ մէկը չտպակսութիւն անհամբեր կ'ընէ զինքը, և եթէ մէկը չտպակսութիւն անհամբեր կ'ընէ զինքը։»

«Անշուշտ, պատասխանեց Պ. Եօրք, գիտեմ ասիկա, բայց այս տեսակ ախտոներու մէջ կարելի չէ որ բոլոր ձիապաններն ալ նոյն նկարագիրը ունենան։ Զեռքէս եկածը չպիտի ինսայեմ, ձեր ըսածները պիտի չմունամ»։ Սխուէն դուրս եղելու վրայ էին, երբ Յովհաննէս կանգ առաւ ու ըսաւ։

«Պէտք է ըսել նաև թէ երեսի սանձ բնաւ դործածած չենք երկուքին համար այ» :

«Լաւ, բայց հոս ստիպուած պիտի ըլլան այդ սանձը գործածել : Ես ինքս արձակ սանձը կը նախընտրեմ, և իմ տէրս ալ այդ մասին շատ ողջամիտ կարծիքներ ունի, բայց իմ տիրուհիս լովորովին տարբեր է, վայելչութիւնը կը պիրէ, և եթէ իր ձիերը պիրկ սանձ չլրեն, երեսին անդամ չի նայիր . երբոր ինք հեծնէ ձիուն վրայ, կը ստիպուինք պիրկ սանձ գործածել» :

«Շատ, շատ կը ցաւիմ, ըսաւ Յովհաննէս, բայց պէտք է մեկնիմ, եթէ ոչ շոգեկառքը կը փախցնեմ» :

Քովերնիս եկաւ և վերջին անգամ ըլլավով մեզ փայտեց : Տիրութիւն մը կար իր ձայնին մէջ :

Երեսա իրեն մօտեցուցի, այդ միայն կրնայի ընել իրեն ողջերթ մաղթելու համար : Յետոյ մեկնեցաւ ու երբեք չեմ տեսած զինքը անկէ վերջ :

Հետեւեալ օրը լրտ Ք. եկաւ մեզ դիտելու և մեր երեւոյթէն գոհ կ'երեւար :

«Մեծ վատահութիւն ունիմ այս ձիերուն վրայ, ըսաւ . վաղուց իմ բարեկամս յանձնարարած է զանոնք : Միեւնոյն գոյնը չունին անշուշտ, բայց ես այնպէս կը կարծեմ որ կրնան կառքին լծուիլ, որչափ ատեն որ գիւղը կը գտնուինք : Երբ կօնուն երթանք, տարբեր կարգադրութիւն կ'ընենք : Սեւ ձին հեծնելու խիստ յարմար կ'երեւայ» :

Եօրք այն ատեն կրնեց իրեն ինչ որ ըսած էր Յովհաննէս մեր մասին :

«Լաւ, ըսաւ լրտոր, պէտք է ուշադրութիւն ընես, և շատ չպիկես զամբիկին սանձը : Հաւանական է որ հետըզնեաէ կը վարժուին : Ես տակաւին կը խորհիմ այս մասին» :

Կէս օրէն վերջ կառքին լծուեցանք, և ճիշդ երբ ժամը երեք կը հնչէր՝ տանը դրան առջեւ, տարուեցանք : Շքեղ տուն մըն էր, մեր առջի տունէն աւելի ընդարձակ, բայց ոչ այնքան հաճելի, եթէ ներելի է ձիու. մը կարծիք ունենալ : Երկու սպասաւորներ պատրաստ կը կենային իրենց համազգեստները հագած : Քիչ մը վերջը մետաքսի շրջիւնը լսեցինք և ահա մեր ավելինը քարէ աստիճաններէն վար կ'իջնէր : Ակնարկ մը ձգեց մեր վրայ . բարձրահասակ, հապատ կերպարսնքով կին մըն էր, և կ'երեւայ թէ բանէ մը գժգոն էր . բայց բան մը չըսաւ և կառքը մտաւ : Յուածին անգամ էր որ պիրկ սանձ մը կը դրուէր բերնիս . և պէտք է ըսել թէ ինծի շատ անհաճոյ կուգար, որովհեաւու չէի կրնար երեւմն երեւմն գլուխս ծուել . բայց ստիպուած չէի սովորականէն աւելի գլուխս վեր բանելու : Կոճապղպեղին մասին անձկութիւն կը զգացի . բայց գոհ ու հանգարտ կը թուէր :

Հետեւեալ օրը, ժամը երեքին, դարձեալ դուրս տարուեցանք . և դարձեալ պատրաստ էին երկու հետեւորդ սպասաւորները . մետաքսէ շրջազգեստին շրջիւնը լսեցինք . տիկինը ասնուոււմին տատիճաններէն վար իջաւ, և հրամայողական շեշտով մը ըսաւ Եօրքին .

«Եօրք, այս ձիերուն դուխը աւելի բարձր կապելու ես . այս վիճակին մէջ մարդ կ'ամչնայ զանոնք գուրս տանելու» :

Եօրք վար իջաւ ու ըսաւ .

«Ներողութիւն կը խնդրեմ տիկին, բայց այս ձիերը երեք տարիէ ի վեր այդ տեսակ սանձ կրած չեն, և իմ տէրս ըսաւ թէ աւելի ապահով պիտի ըլլար աստիճանաւ բար վարժեցնել զանոնք : Բայց եթէ ձեր կամքը այն է, կրնամ զանոնք քիչ մը աւելի բարձրացնել» :

«Լաւ», ըսաւ ան :

Եօրք եկաւ և մեր սանձը կարծեմ ծակ մը աւելի կարցուց : Փոքրիկ բաները անդամ իրենց բարի կամ չար աղղեցութիւնը ունին :

Մենք այդ օրը ցից բլուրէ մը պիտի ելլէլնք : Կ'ուշէի անշուշտ գլուխս դէսի առաջ երկնցնել և յօժարութեամբ կառքը վեր քաշել, ինչպէս վարժուած էի . բայց հիմայ ստիպուած էի գրոխս վեր բռնել, և ատիկա կը վհատեցնէր զիս . կռնակիս ու սրունքներուս վրայ կը ծանրանար ամբողջ բեռը : Երբ վերադարձանք, Կոճապղպակեղը ըսաւ .

«Տեսա՞ր հիմայ թէ ի՞նչ բան է պիրկ սանձը . բայց այս շատ գէշ չէ . և եթէ ասկէ աւելի գէշ չըլայ, չպիտի գանգտատիմ, որովհետեւ այստեղ լաւ կը վարտին մեղի հետ : Բայց եթէ աւելի պրկեն, այդ ուրիշ խնդիր է . չեմ ուզեր և չեմ կրնար հանդուրժել» :

Ամէն օր ծակ մը աւելի կը կարձնար մեր սանձը . և փոխանակ առջի պէս հաճոյքով սպասելու որ կազմածս դնեն վրաս, կը զգուէի անկէ : Կոճապղպեղ ալ ջղայնացած կ'երեւար, թէև ոչինչ կ'ըսէր : Վերջապէս կարծեցի թէ մեծ տաղնապը անցուցած էինք, որովհետեւ բաւական օրեր այլեւս չկարձնեցուցին սանձը : Միաքս դրի համաշերպիկ ու ձեռքէս եկածը ընել, թէև հիմայ մշտառեւ ներդութիւն մըն էր, փոխանակ հաճոյք մը ըլլալու : Բայց աւելի գէշ բաղդ մը վիճակուած էր մեղի :

ԳԱՅԻԱԽ ԻՓ.

ՊԱՅՔԱՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Օր մը ափկինը սովորականէն ուշ մնացած էր :

«Բ. Դքսուհին տունը պիտի վարեն կառքը», ըստ, և վայրկեան մը կենալէ վերջ աւելցուց . «Ե՞րբ այդ ձիերուն գլուխը բարձր պիտի կապին, Եօրք : Շուտով բարձրացուր զանտնք եւ վերջ առւր այս մեղմ ու զգուշաւոր ընթացքին» :

Եօրք նախ իմ քովս եկաւ, մինչդեռ ձխապանն ալ կոճապղպեղին գլխուն քով կեցաւ : Գլուխս դէսի եա քաշեց և այնքան պինդ սրբկեց սանձը, որ գրեթէ անտանելի էր : Յեսոյ կոճապղպեղին գնաց, որ անհամբեր կերպով գլուխը վեր վար կը շարժէր, ինչպէս սովոր էր հիմայ : Գիտէի թէ ի՞նչ պիտի պատահէր . այն վայրկեանին որ սանձը բռնեց զայն կարձնելու համար, պատեհութիւնէն օգուտ քաղելով ետեւի սրունքներուն վրայ կանգնեցաւ այնքան անակնկալ կերպով որ Եօրքի քթին զարկաւ և գլխարկը գետմնը ձգեց . ձխապանն ալ գրեթէ գետին փուռեցաւ : Անմիջապէս երկուքն ալ գլխուն վրայ յարձակեցան . բայց անոր ոյժը երկուքին ալ կը բաւէր . շարտնակեց հրել, կից զարնել անզուապ կերպով : Վերշապէս կառքին ձողին վրայէն կից զարկաւ և գետին ինչ կաւ, ինձի ալ բռւռն հարուած մը տալէ վերջ : Ավ գիտէ ուրիշ ի՞նչ չարիք պիտի հասցնէր, եթէ Եօրք իր գլխուն վրայ չնետուէր զօրաւոր կերպով, չգեկով զինքը որ պայքարի : Միենոյն ատեն կը պոռար . «Սրձակէ՛ ու ձին, վազէ գործիքը բեր և կառքին ձողը տեղէն հանէ» :

Զիսապանը շուտով զիս ազատեց Կոճապղպեղէն և ախոռ տարաւ։ Զիս հոն կեցուց, ինչպէս որ էի, և Եօրքին քոլ վագեց նորէն։ Խիստ դրգուռած էի այս պատահածներէն, և եթէ սովորութիւն ունենայի կից զարնելու և վեր ցատկելու, տարակոյս չունիմ որ ևս ալ այդպէս պիտի վարուէի։ Բայց կանգ առի բարկացած, նեղուած։ սրունքս կը ցաւէր, և դրուխս ալ համեստին ամուր կապուած ըլլալով, չէի կրնար ազատել։ Շատ կը տառապէի, և փափաք կը դրայի աքացելու առաջին մարդը որ մօսս պիտի դար։

Շատ չանցած սակայն, Կոճապղպեղ ներս բերուեցաւ երկու ձիապաններու կողմէ, վիրաւորուած ու ձմռուած։ Եօրք իրեն հետ եկաւ ու հրամաններ տուաւ. յետոյ զիս զննեց և անմիջապէս դլուխս արձակեց։

«Կորառւին այս երեսի սահնձերը, ըստ իսքնիրեն։ գիտէի որ այսպիսի փորձանք մը պիտի պատահէր։ Որչա՞փ պիտի ցաւի մեր տէրը։ Բայց եթէ ամուսին մը չի կրնար իր կինը կառավարել, սպասաւո՞րը ինչ ընէ։ Ես իմ պարաքս կատարեցի։ Եթէ տիկինը չպիտի կրնայ դքսուհին դաշտահանդէսին երթալ, յանցանքը իմս չէ»։

Եօրք այս խօսքերը ջրաւ սպասաւորներուն ներկայութեան։ Իր տէրերուն վրայ յարգանքով կը խօսէր միշտ անսնց առջեւ։ Զեռքովը ամբողջ մարմինս շօշափեց, և գտաւ այն տեղը ուր կից զարնուած էր։ Շատ ուռած էր ու կը ցաւէր։ Հրաման ըրաւ որ տաք ջուրով և սպունգով լուան այն տեղը, ու վերջէն ալ սպեղանի մը զննեն վրան։

Լօրտ Ք. շատ խոռվեցաւ, երբ լսեց թէ ինչ պատահած էր։ Եօրքը մեղադրեց որ տեղի տուած էր տիկինին խօսքին, և անոր ըստ թէ այսուհետեւ աւելի լաւ պիտի ընէր ամէն հրաման միայն իր-

մէ ընդունելով։ Բայց տակաւ ամէն բան առջի վիճակը վերստացաւ։ Կարծես Եօրք կրնար աւելի քաջութեամբ իր ձիերը պաշտպանել, բայց թերեւս իմ դաստղութիւնս սխալ է։ Կոճապղպեղ դարձեալ կառքին չծուեցաւ. բայց երբ իր վէրքերը բժշկուեցան, մեր տիրոջ պղտիկ զաւակներէն մէկը փափաք յայտնեց որ իրեն տրուի անիկա։ Վաստահ էր թէ առաջին կարգի ձի մը պիտի ըլլար սրարդութեան համար։ Իսկ ես տակաւին ստիպուած էի կառքը քաշել, և նոր ընկեր մը ունէի Մաքս անունով։ Ան պիրկ սանձի վարժուած էր միշտ։ Հարցուցի իրեն թէ ինչպէս եղած էր որ զայն կը կրէր։

«Ստիպուած եմ կրել զայն, պատասխանեց, բայց իմ կեանքս կը կարցնէ, և քու կեանքդ ալ պիտի կարցնէ, եթէ շարունակես կրել։»

«Կը կարծես որ մեր տէրը գիտէ՞ թէ որքա՞ն վնասկար է անիկա մեղի։»

«Չեմ գիտեր, բայց ձիու վաճառականները և բժիշկները վստահ են այդ մասին։ Զիտ վաճառականի մը քով կը գտնուէի անդամ մը. զիս և որիշ ձի մը կը մարզէր մէկտեղ երթալու. և մեր գլուխը ամէն օր քիչ մարձրացնէր։ Պարոն մը հարցուց իրեն թէ ինքէ կը բարձրացնէր։ Որովհետեւ, պատասխանեց, մարչու այդպէս կ'ընէր։ «Որովհետեւ, պատասխանեց, մարչու զիկ չպիտի ուղեն գնել, եթէ այսպէս չընենք։ Լօնտօնդիկ չպիտի ուղեն գնել, եթէ այսպէս չընենք։ Լօնտօնդիկ չպիտի ուղեն որ իրենց ձիերը միշտ գլուխին վեր բռնեն, ցիք կ'ուղեն որ իրենց ձիերը միշտ գլուխին վեր բռնեն, և բարձր քայլեր առնեն։ Անշուշտ ասիկա շատ վնասակար է ձիերուն, բայց աղէկ է առեւտուրի տեսակէտէն։ Զիերը շուտով կը մաշին, կը հիւանդանան, և ուրիշ զոյտ մը գնել պէտք կ'ըլլայ։ Ահաւասիկ ինչ որ լսեցի իր ըսածներէն։

Թէ որքան տառապանք քաշեցի չորս ամիս մեր ակրուհին կառքին լծուելով, չիմ կրնար նկարագրել։

Բայց վստահ եմ որ եթէ աւելի երկար այնպէս շարունակուէր, իմ առողջութիւնս և իմ բնաւորութիւնս պիտի վնասուէին։ Անկէ առաջ բերնիս փրփրիլը ի՞նչ էր չէր գիտեր, բայց հիմայ սանձին ճնշումը լեզուիս վրայ և գլխուս ու կոկորդիս պրկուած վիճակը՝ բերանս քիչ շատ կը փրփրեցնէին։ Կան մարդիկ որ կ'ախորժէին ատիէ, և «ի՞նչ աշխոյժ ձի է», կ'ըսէին։ Բայց այնքան անբնական է ձիերուն՝ որքան մարդոց բերնին փրփրիլը։ Անհանգստութեան նշանն է այն և ինսամքի կը կարօսի։ Անկէ զատ իմ չնչափողիս վրայ ալ ճնշում կար, ինչ որ յաճախ չնչառութիւնս կը դժուարացնէր։ Երբ իմ գործէս կը վերադասնայի, վիզս և կուրծքս կը ցաւէին, բերանս ու լեզուս դիւրազգած կ'ըլլային, ու խիստ յոզնած և տիսուր կը զգայի ինքվինքս։

Իմ նախկին բնակարանիս մէջ ես միշտ գիտէի թէ Յովհաննէս ու տէրս իմ բարեկամներս էին։ Հոս, թէեւ շատ տեսակէաներով լաւ կը վարուէին հետա, բայց բարեկամ չունէի։ Եօրք գիտնալու էր թէ որքան այդ սանձը կը տառապեցնէր զիս։ Բայց այնպէս կը կարծէր թէ ուրիշ ճար չկար։ Ի՞նչ որ ալ ըլլայ, զիս սփոփելու համար ոչինչ եղաւ։

ԳԼՈՒԽ Ի՞՞ս。

ՕԲ. ԱՆՆԱ. ԿԱՐՄ ՓԱԼՍՑԱԿՈՆ ԶԻ ՄՐ

Գարնան սկիզբները կօրտ Ք. և իր ընտանիքին մէկ մասը կօնտօն զացին և Եօրքն ալ իրենց հետ տարին։ Կոճապղպեղ և ես ուրիշ քանի մը ձիերու հետ մէկտեղ

տունը մնացինք այլեւայլ գործերու ծառայելու համար։ Գլխաւոր ձիապաննին յանձնուած էր մեր հսկողութիւնը։

Օր. Հարիէթ որ նոյնպէս հոս մնացած էր, վաստառողջ էր, և երբեք կառքը չէր գործածեր։ Իսկ օր Աննա նախապատիւ կը սեպէր ձի հեծնել իր եղբօր կամ հօրեղբօրորդոյն ընկերակցութեամբ։ Ճի հեծնելու մէջ կատարեալ վարպետ մըն էր, և այնքան հեղահոգի ու զուարթ, որքան գեղեցիկ։ Զիս ընտրեց իրը իր ձին և «Թուխ բարկամ» կոչեց զիս։ Շատ կ'ախորժէր այս պայուներէն, վճիտ, զով օդին մէջ, երբեմն կոճապղպեղին և երբեմն կրղի ընկերակցութեամբ։ Այս կրղին աշխոյժ, շագանակագոյն զամբիկ մըն էր, ազնիւ սեւէ, և սիրականը պարոններուն՝ իր կայտառ բնութեան համար։ Բայց կոճապղպեղ որ ինձմէ աւելի ծանօթ էր ամսոր, կ'ըսէր թէ ջղային կազմութիւն մը ունի։

Հիւր մը կար որ միշտ կրղին վրայ կը հեծնէր և այնքան շատ կը գովէր զայն որ օր մը օր։ Աննա հրաման ըրաւ որ իրեն յատուկ համեալ դնեն անոր վրայ և այդ հիւր պարոնին յատուկ համեան ալ իմ վրաս։ Երբ գրան առջեւ զացինք, պարոնը խիստ աժգոյն կը թուէր։

«Ի՞նչ է այս, ըստաւ, միթէ ձեր բարի «Թուխ գեղանի»էն ձանձրացե՞ր էք»։

«Ոչ, պատասխանեց օրիտոյը, բայց կ'ուզեմ որ անդամ մը հեծնէք անոր վրայ։ Ես ալ պիտի փորձեմ ձեր շնորհալի կրղին։ զուք ալ կ'ընդունիք թէ աւելի կը յարմարի կրղը յատուկ ձի մը ըլլալու»։

«Այորհուրդ կուտամ ձեզի որ չհեծնէք անոր վրայ։ շնորհալի արարած մըն է արդարեւ, բայց ջղային է և կնոջ համար անյարմար։ Կը վատահացնեմ ձեզ թէ կատարելապէս ապահով չէ։ Կը իննդրեմ որ համեաները փոխել տաք»։

«Սիրելի հօրեղբօրորդիս, բաւաւ օրիորդը խնդալով, այդքան մտաստանջութեան մը մասնուիք իմ պատճառաւսւս: Ես մանկութենէս ի վեր ձիերու վարժուած եմ, և որփ շուներուն հետեւած եմ շատ անգամներ: Այսպէս, կ'ուզեմ փորձել այս ձին, որուն դուք՝ պարսններդ՝ այնքան կը հաւնիք: Օգնեցէք ինձի ուրեմն որ հեծնեմ իր վրայ:»

Ս. Ըսելիք չէր մնացած: Պարոնը զգուշութեամբ զայն համեստին վրայ աեղաւորեց և կազմածը լաւ մը քըննելէն վերջ սանձը ձեւքը տուաւ մեղմութեամբ. յետոյ իմ վրաս հեծաւ: Ճիշդ երբ չարժիկ սկսած էնք, սովասաւոր մը եկաւ և օր. Հարիէթի կողմէ սուսն մը բերաւ: «Կը հաճիք այս հարցումը ընկը բժիշկին և պատասխան մը բերել», կը գրէր:

Գիւղը մղոնի մը չափ հեռու էր և բժիշկին տունն այ գիւղին ծայրն էր: Զուարթութեամբ յառաջացանք մինչեւ որ անոր դուռը հասանք: Բարձր մշտակալաբներու մէջէն կ'անցնէինք: Պարոնը ձիէն վար իջաւ և դուռը պիտի բանար, որպէս զի օրիորդը անցնէր. բայց նախապատիւ սեպեց հոն սպասել, և ուզեց որ իմ անձս դրան կապէ:

Տարակուսական նայուածքով մը՝ «Հինգ վայրիեանէն կուգամ», ըսաւ:

«Մի՛ աճապարէք, պատասխանեց, կիզի և ես միտք չունէինք փախչելու»:

Սանձս երկաթէ ձողերէն մէկուն կապեց, և շուտով ծառերուն մէջ աներեւոյթ եղաւ: Լիզի համդարտօրէն կեցած էր ինձմէ քանի մը քայլ հեռու, կռնակը ինձի դարձուցած: Իմ մանկամարդ տիրուհիս անխոսով նասած էր անոր վրայ, սանձը թեթեւօրէն բռնած և եղանակ մը կը մրմռար: Լսեցի պարոնին դուռը բաղխելը: Ճամփուն

միւս կողմը մարգագեալին մը կար, որուն ցանկապատին դուռը բաց մնացած էր: Ճիշդ այդ միջոցին քանի մը սայլի ձիեր ու մարտկներ վազելով գուրս եղան խառնի խուռան, մինչդեռ մանչ մը իր խարազանը կը չաչեցնէր անտանց ետեւէն: Մարտկները անզուսպ էին և խաղասէր. անտանցմէ մէկը գնաց կիզի ետեւի սրունքներուն զարնուեցաւ: Մարտկին ըրածէն թէ խարազանին հարուածներէն գրգռուած, կիզի բարկութեամբ կից մը դարձաւ, և սկսաւ սրարշաւ փախչիլ: Այնքան յանկարծական եղան իր շարժումները որ օրիորդը գրեթէ պիտի գլորէր համեստէն, բայց շուտով ինքզինքը դուաւ: Ես բարձրածայն վրնջեցի և օգնութեան կանչեցի. կրկին և կրկին վրնջեցի, անհամբեր կերպով դեմինը ոսքովս ծեծելով և ջանալով սանձս փրցնել: Շատ սպասել հարկ չեղաւ: Պարոնը աճապարանօք եկաւ, անձկութեամբ իր շուրջը նայեցաւ, տեսաւ ձիուն սուրալը, և անմիջապէս համեստի վրայ ցատկեց: Ես ո՛չ խարազանի պէտք ունէի, և ո՛չ խթանի. որպինեան ես ալ իրենց չափ անձկութիւն կը զդացի: Ինք ալ գիտէր ասիկա, ուսափ սանձս թողուց և քիչ մը դէպի առաջ ծոկոլ՝ անոր ետեւէն խոյացանք:

Մէկուկէս մղոնի չափ աեղ ճամբան ուզիլ էր. այնուհետեւ դէպի աջ կը ծուէր ու երկու ձիւղի կը բաժնուէր: Դեռ մենք անկիւնէն հեռու էինք, երբ կիզի անհետացած էր: Ո՞ր կողմ դարձած էր արդեօք: Կիս մը կեցած էր իր պարագին առջեւ, ձեռքովը աչքերուն շուք ըրած, և անձկութեամբ ճամբան ի վեր կը նայէր: «Ո՞ր կողմ», հարցուց պարոնը հազիւ սանձս քաշելով: «Դէպի աջ», աղաղակից կինը, ձեռքովը ուզզութիւնը ցոյց տալով: Մէնք ալ այն կողմը փութ սցինք: Վայրցոյց տալով: Մէնք ալ այն կողմը փութ սցինք: Վայրցոյց տալով: Կիան մը նշմարեցինք զինքը, բայց ուրիշ անկիւնի մը ետեւ կեան մը նշմարեցինք զինքը, բայց ուրիշ անկիւնի մը ետեւ

անհետ եղաւ դարձեալ : Անոնց ետեւէն համելու յոյսը շատ քիչ էր : Ճամբու աշխատաւոր մը կեցած էր քարի դէզի մը քով, գործիքները գետինը նետած և ձեռքեւրը վեր բարձրացուցած : Երբ մօտը եկանք, նշան ըրաւ, իբր թէ խօսիլ կ'ուզէր : «Դէպի հրապարակը, պարոն, հրապարակը, այս կողմէն դարձաւ» : Ես լաւ ծանօթ էի այդ հրապարակին . մեծ մասամբ անհարթ գետին մըն էր ցախով ու մացաներով ծածկուած, ամէնէն աննպաստ տեղը սրբնթաց արշաւանքի մը համար :

Հազիւ թէ այս հրապարակը մտած էինք, երբ անգամ մըն ալ նշմարեցինք կանանչ շրջազգեսար որ օդին մէջ կը թռչաւէր : Օրիորդին գլխարկը թռած էր գլխէն և իր թռւիս երկայն մազերը կը ծածանէին կոնակին վրայ : Գլուխը ու մարմնը դէպի ետեւ նետուած էին, յայտնի էր թէ իր բոլոր ոյժովը կը ճնէր զսպել ձին, և թէ ոյժը սպասելու մօտ էր : Գետինին անհարթութիւնը շատ մը պակսեցուցած էր Լիզիին արագութիւնը, և այնպէս կ'երեւար թէ մենք կարող սփստի ըլլայինք իր ետեւէն համարի :

Երբ ճամբուն վրայ էինք, պարոնը զիս աղասի թռողած էր ուզածիս պէս վաղեկու . բայց հիմայ զիս կ'առաջնորդէր իր փորձառութեամբը և այնքա՞ն ճարատրութեամբ որ իմ արագութիւնս քիչցած չէր, և կը յուսացինք մեր նպաստակին համարի :

Հրապարակին մէկ կողմը լայն խրամ մը փորած էին, և փորուած տեղին հողը անկարգ կերպով մէկ կողմ դիզուած էր : Անչուշտ կիզի կանգ սփստի տանէր այնտեղ . բայց ո՛չ, Լիզի կանգ չտուաւ, ցատկեց, սացմայքեցաւ և գետին ինկաւ . պարոնը սահնաւ ցնցեց և ես մէկ սասումով թէ խրամէն և թէ հողի դէզին անցայ : Անշարժ, երեսը գետին, օրիորդը պառկած էր :

Պարոնը ծնրադլեց, անոր անունը կանչեց, բայց պատասխան չկար : Մեղմութեամբ անոր երեսը վեր դարցուց . մեռելի նման գեղնած էր ու աչքերը գոցուած էին : «Աննա, սիրելի Աննա, խօսէ, կ'աղաչեմ» : Բայց ձայն չկար : Անոր չփակը քակեց, օձիքը թուցուց, ձեռքերն ու դաստակը չօշափեց, յետոյ վեր ցատքեց և օգնութիւն վնասուեց իր բոլորափքը :

Ոչ շատ հեռուն երկու մարդիկ կային որ խոտ կը քաղէին . անոնք տեսնելով Լիզին որ առանց հեծեալի սանձարձակ կը սուրար, վազած էին զինքը բանելու :

Պարոնին աղաղակը լսելով եկան հասան : Անոնցմէ մէկը պատահածը տեսնելով շատ վրգովեցաւ և հարցուց թէ ի՞նչ կրնար ընել :

«Կրնա՞ք ձի հեծնել» :

«Վարժ ձի հեծնող մը չեմ, բայց շատ յօժարութեամբ իմ գլուխս պիտի վտանգեմ Օր . Աննայի համար, որ այնքան բարիք ըրաւ կնոջս անցեալ ձմեռ» :

«Ուրեմն հեծէք այս ձին, բարեկամս, ձեզի համար վտանգ չկայ, և բժիշկին մօտ փութալով ըսէք որ հոսդայ անմիջապէս : Յետոյ մեր տունը գացէք, ձեր գիտցածը պատամցէք և ըսէք որ օրիորդին կառքը դրկեն, իր սպասուհին ալ մէկտեղ : Ես հոս պիտի սպասեմ» :

«Շատ լաւ, տէր իմ, ձեռքէս եկածը պիտի ընեմ, և կ'աղօթեմ որ սիրելի օրիորդը իր աչքերը բանայ շուտով» :

Յետոյ, միւս մարդը տեսնելով՝ պոռաց .

«Շուտով մեր տունը վազէ և կնոջս ըսէ որ ջուր առնէ և Օր . Աննայի քով գայ» :

Մարդը զիս ճամբայ հանեց, խրամէն խուսափելու համար մեծ շրջան մը ընելով : Կը ցաւէր որ խարազան չունէր, բայց իմ վազքս տեսնելով հասկցաւ թէ այդպէս ցաւելու պատճառ չունէր, և թէ իր բոլոր ընելիքն էր

համեսին կառչած հանդարտ նստիլ իր տեղը . և այդքանը կրցաւ ընել : Ես կարելի եղածին չափ քիչ կը ցնցէի զինքը , բայց մէկ երկու անդամ անհարթ գեանին վրայ վախ զգաց : Շիտակ ճամբան ա՛լ վախնալու ոչինչ կար : Թէ բժիշկին մօտ և թէ տունը իր յանձնարարութիւնները յաջողութեամբ կատարեց : Հրաւիրեցին զինքը որ ներս երթաց ու կաթիլ մը բան խմէ : «Ոչ , ո՛չ , պատասխանեց . ես սամիշապէս ետ պիտի դառնամ անոնց քով , կարճ ճամբով մը և կառքէն առաջ հան պիտի հասնիմ :»

Այս լուրը շատ մը աճապարանք ու շփոթութիւն պատճառեց : Թողուցին որ ես իմ ախոռու երթամ . իմ սահմատ հանեցին , և լաթով մը մարմինս ծածկեցին :

Մէկը Կոճապղպեղին վրայ հեծաւ և ճամբայ եղաւ կորախն իմաց տալու եղածը : Քիչ ատենին լսեցի նաեւ կառքին մեկնիլու :

Որչա՞փ երկար կ'երեւար ժամանակը , մինչեւ որ Կոճապղպեղ ետ դարձաւ ու երկուքս մինակ մնացինք : Այն ատեն իր տեսածները պատմեց :

«Գրեթէ բոլոր ճամբան քառասմբակ գայինք , ըստ , և հոն հասանք բժիշկին հետ : Կին մը կար որ գեանիը նստած էր , օրիորդին գուշալու իր ծունկին վրայ դրած : Բժիշկը բան մը լեցուց բերնէն վար , և բոլոր իմ լսածս այն էր թէ մեռած չէր : Այն ատեն մարդ մը զիս քիչ մը հնացուց : Յետոյ զինքը վերցուցին , կառքը զրին և մէկտեղ տուն եկանք : Ճամբան մէկը տէրս կեցուց և տեղեկութիւն հարցուց . ան ալ պատասխանեց որ կը յուսար թէ ոսկոր կոտրած չէր , բայց տակաւին չէր կը բարիսակի :»

Երբ կորար Կոճապղպեղը որսի կը տանէր , Եօրք գլուխը շարժելով ըստ թէ պէտք էր որ վարժ ձեռք

մը մարզէր ձին առաջին անգամ , և ոչ թէ անոր նման անսլարժ մէկը :

Կոճապղպեղ շատ կ'ախորժէր այս արշաւանքներէն , բայց երբեմն վերադարձին չափաղանց յոգնած կ'երեւար ու կը հազար :

Այս արկածէն երկու օր վերջ մեր հիւր պարոնը այցելութեան եկաւ ինծի , զիս փայփայեց ու գովեց , Լորտին ըստ թէ տարակոյս չունէր որ այն օրը ես ալ իրեն նման գիտէի թէ Օր . Աննա վտանգի մէջ էր , և չպիտի կրնար զիս կասեցնել , եթէ նոյն խիլ ու զէր : Իրենց երեւոյթէն կը դատէի որ իմ մանկամարդ տիրուհիս հիմայ վտանգը անցուցած էր , և քիչ ատենէն պիտի կարենար ձի հեծնել նորէն : Շատ ուրախ էի և երջանիկ օրեր կը յուսացի ունենալ :

ԳԼՈՒԽ ԻԵ.

ՈՌԻԲԵՆ ԶԻՍՊԱՆԸ

Փանի մը տեղեկութիւններ հազորդեմ Ռուբէն ձիապանին մասին , որուն յանձնուեցաւ մեր վերտակացութիւնը , երբ Եօրք Լոնտան գնաց : Ո՛չ մէկը իրմէ տեղի ճարապիկ էր իր գործին մէջ , և ո՛չ մէկը կրնար իրմէ աւելի հաւատարիմ ու օգտակար ըլլալ : Զիերուն հետ աւելի հեղութեամբ ու իմաստութեամբ կը վարուէր , և շատ հեղութեամբ ու իմաստութեամբ կը վարուէր , ու զանոնք կրնար ճարապար բժիշկի մը չափ գարմանել . ու բոլոնի կրնար ճարապար բժիշկի մը քով : Առաջնակարգ կառապան մըն էր , չորս ձիերը այնքան դիւրութեամբ կը կառա-

վարէր որքան զոյդ մը ձիերը : Վայելչաղէմ մէկն էր , ուսեալ , և շատ հաճելի վարմունք մը ունէր : Զեմ սիսաւիր եթէ ըսեմ թէ ամէն մարդ կը սիրէր զինքը . ձիերն ալ անսարակոյս կը սիրէին զինքը : Զարմանային այն էր որ ստորագաս գիրք մը կը գրաւէր , և Եօրքի պէս առաջին աստիճանի կառապան մը եղած չէր : Ասոր հետ մէկտեղ մեծ թերութիւն մը ունէր , խմելլ շատ կը սիրէր : Կարգ մը մարդոց պէս միշտ խմելու չէր տար ինքինքը : Շաբաթներով ամիսներով զգաստ կ'ըլլար , և օր մըն ալ յանկարծ կ'երթար ոգելից ըմպելիքի մէջ կը թաթխուէր , ինքինքը կ'անսպասուէր , սարսափ կ'ազդէր իր կնոջ ու զաւակներուն : Այնքան օգտակար մէկն էր սակայն ու քանից Եօրք ծածկած էր իր վիճակը և Դուքսը ոչինչ խմացած էր , բայց գիշեր մը երբ Ռուբէն հանդէսէ մը տուն պիտի բերէր կառքով ընտանիքին մէկ քանի անդամները , այնքան զինով էր որ հազիւ կրնար սանձը ձեռքը բռնել , և պարոններէն մէկը սափառուած էր իր տեղը անցնի ու կառքը վարել : Անշուշտ կարելի չէր այս ալ ծածկել . Ռուբէն անմիջապէս ճամբուեցաւ : Իր գժիախտ կինը ու զաւակները դուրս հանուեցան պարտէցին այն սիրուն տնակէն , ուր կը բնակէին , և սափառուեցան ուրիշ տեղեր ապաստանիլ : Բայց իմ գալէս քիչ առաջ Ռուբէն գարձեալ իր առջի պաշտօնին մէջ ընդունուած էր : Եօրք իրեն համար բարեկիսած էր Դուքսն , և ինքն ալ խոստացած էր այնուհետեւ կաթիլ մը անգամ բերանը չդնել , որչափ ատեն որ անոնց քովի էր : Այնքան հաւասարմութեամբ իր խոստումը պահած էր որ Եօրք կարծեց թէ կարելի էր իրեն վստահի և իր բացակայութեան ժամանակ զինքը իրեն վտանգորդ կարգել :

Սպրիի սկիզբներն էր և կը սպասուէր որ ընտանիւ

քը հոս վերադառնար Մայիսի միջոցին : Թեթեւ կառքը բոլորովին նորոգուերու էր , և որովհետեւ հիւր գնդապեաը սափուած էր իր բանակը վերադառնալ , այնպէս կարգագրուեցաւ որ Ռուբէն զինքը կայարանը տանէր այդ կառքով և յետոյ ինք ձիով վերադառնար : Ես ընտրուեցայ այս ծառայութեան համար : Կայսրանին մէջ գնդապեաը քիչ մը զրամ դրաւ Ռուբէնի ձեռքը ու ըստ : «Մնաս բարով , Ռուբէն , աղէկ հոգ տար քու գեռասի տիրուհիիդ , և մի թողուր որ որ և է մէկը հեծնէ իր ձին , այլ միշտ իրեն պահէ զայն» : Կառքը գործարանը թողուցինք : Ռուբէն պանդոկը տարաւ զիս , և պատուիրեց ու կատրաստ պահնեն ժամը չորսին : Իմ որ լաւ մը կերակրեն ու պատրաստ պահնեն ժամը չորսին : Իմ պայտիս գամերէն մէկը ինկած էր ճամբան : Ժամը հինգն էր երբ Ռուբէն վերադարձաւ , և ըստ թէ ժամը վեցէն առաջ ճամբայ չպիտի ելլէր , որովհետեւ քանի մը բարեկամներ գտած էր : Պանդոկապեաը այն ատեն գամին մասին խօսեցաւ , և հարցուց թէ կ'ուզէ՞ր որ նոյն օրը դնել տար :

«Ոչ , պատասխանեց Ռուբէն , այսպէս ալ կինանք տուն համարի» :

Խիստ բարձր ու անհոգ ճայնով մը կը խօսէր , և ես կը զարմանայի որ իր սովորական հոգածութիւնը չէր ցոյց տար . որովհետեւ միշտ մեր պայտերը զգուշութեամբ կը քննէր : Ոչ ժամը վեցին եկաւ , ո՛չ եօթին և ո՛չ ու կը քիչնէր : Ժամը ինն էր , երբ եկաւ զիս կանչեց , այն ալ կոչտ , բարձր ճայնով մը : Խիստ գիւրագրգիտ կ'երեւար , և ծանր խօսքեր ըստ պանդոկապեախն , չհասկցայ թէ ինչո՛ւ :

Մէկը որ դուռը կանգնած էր , «Հոգ տար , Պ . Ռուբէն» , ըստ : Բայց Ռուբէն հայնոյելով պատասխանեց : Դեռ քաղաքէն դուրս եղած չէինք , երբ սկսաւ քառալու սկսակ արշաւել , իր խարազանով յաձալսակի հարուածներ

տալով ինծի, թէեւ, ես բովանդակ արագութեամբ կը վազէի: Լուսինը դեռ եղած չէր և շատ մուժ էր: Ճահ- բաները քարուտ էին, որովհետեւ դեռ նոր նորոգուտած էին ու աւազով ծածկուած չէին: Այդ արագութեամբ այս քարերուն վրայէն վազելով պայտա աւելի թուցաւ և քիչ վերջը բոլորովին տեղէն եղաւ: Եթէ Ռուբէնին խել- քը գլուխը եղած ըլլար, պիտի զգար որ պակասութիւն մը կար քալուածքիս մէջ: բայց այնչափ զինովցած էր որ ո՛չ մէկ բանի կրնար ուշագրութիւն ընել:

Քիչ մը հեռուն երկայն ճամբայ մը կար, ուր դեռ նոր քարերը դրուած էին, խոչոր սուր քարեր, որոնց վրայէն ո՛չ մէկ ձի կրնար անցնիլ անվտանգ: Այս ճամ- բուն վրայէն, մէկ ուրքս առանց պայտի, ստիպուած էի սրարշաւ երթալ, բոլոր ասեն խարազանի ծանր հար- ուածներ կրելով և լսելով հայնոյութիւնները Ռուբէնին, որ կը ստիպէր զիս աւելի արագացնել քայլերս: Անչուշտ իմ անսպայտ սաքս չարաչար վնասուեցաւ. ամրակս ձեղ- քուած էր և բացուած մինչեւ միս, որ սուր քարերէն կը ձեղքստուէր:

Կարելի չէր այսպէս շարունակել. ցաւը անստանելի էր: Սայթայքեցայ և ծանրապէս երկու ոտքերուս վրայ ինկայ: Ռուբէն ալ գետին զլորեցաւ, և հաւանականա- բար շատ ուժնութեամբ, իմ արագ ընթացքէս դատե- լով: Անմիջապէս սաքի եղայ և գայի ճամբուն այն մասը, ուր քար չկար: Լուսինը դեռ նոր եղած էր և քանի մը կանգուն հեռուն կը տեսնէի Ռուբէնը՝ գետինը փռուած: Ուրքի չերաւ. պղափկ ճիգ մը ըրաւ ելերու, յեսոյ խո- րունկ հասաչանք մը արձակեց: Ես ալ կրնայի հասաչել, որովհետեւ չափազանց նեղութեան մէջ էի, թէ իմ սո- քիս և թէ ծունկերուս պատճառաւ, բայց ձիերը վար- ժուած են իրենց ցաւերը լսիկ կրել: Զայն չանեցի, բայց

հոն կեցած մտիկ ըրի: Ռուբէն հառաջեց անգամ մըն ալ, և հիմայ թէեւ լուսնի լոյսը վրան ծագած էր, իր շար- ժիլ չէի տեսնէր: Ոչ իրեն կրնայի օգտակար ըլլալ և ո՛չ ինծի. բայց ի՞նչ անձկութեամբ կը փափաքէի ձիու կամ մարդու սանաձայնը, կամ կառքի մը դպրդիւնը լսել: Այս ճամբուն վրայ շատ անցուղարձ չկար, և կրնայինք գիշերուան այս պահուու հոն ժամերով օգնութեան սպա- սել ի զուր: Ապրիլի հանդարտ, անոյշ գիշեր մըն էր, սովորկի մը մեղմ շեշտերը միայն կը լսուէն լսութեան մէջ, և ոչինչ կը շարժէր, բայցի ճերմակ ամպերէն և մոխրագոյն բուէ մը, որ ցանկին վրայ կը թռչտէր: Միտ- քըս եկան հին ատենուան ամառ գիշերները, երբ իմ մօրս գոով կը պառկէի հեշտավի մարգագեանին մէջ:

ԳԼՈՒԽ ԻԶ.

ՎԱԽՃԱՆԲ

Կէս գիշերը անցած ըլլալու էր երբ հեռուէն լսեցի ձիու մը ոտքի աղմուկը: Այս աղմուկը երբեմն բոլոր վիճակներուն ալ աւելի որոշ լսելի կ'ըլլոր: Այս ճամբուն մօտ կը տարածուէին դուքսին անտառնե- րը, և այդ ուղղութեամբ է որ աղմուկը կը լսուէր. կը յուսայի որ մէկը կուգար մեղ վնասուելու: Երբ աղմուկը հետղնեաէ աւելի մօտեցաւ մեղի, կոճապղպեղին քալ- ուածքը որոշեցի. քիչ վերջը գիտէի որ փոքրիկ կառ- քը կը քաշէր: Բարձրածայն վրնջեցի, և ուրախութիւնս մեծ եղաւ, երբ կոճապղպեղին վրնջիւնը և մարդոց ձայ- ներ ինծի պատասխանեցին: Դանդաղօրէն կը յառաջա-

նային քարերուն վրայէն, և կանգ առին այն մուլթ զանցուածին առջեւ որ գեանին վրայ տարածուած էր:

Մարդոյմէն մէկը գետին ցատկեց. «Ռուբէնն է, չի շարժիր», պոռաց :

Միւս մարդն ալ մօտեցաւ: «Մեռած է, բաւ, նայցէք ինչպէս պաղ են ձեռքերը»:

Վերցուցին զինքը, բայց անկենդան, և դրուխը արվանդուայ: Վար զրին զինքը դարձեալ, և եկան զիս գննելու, շուտով տեսան թէ ծունկերո վիրաւորուած էին:

«Զին ինկեր և զինքը վրայէն ձգեր է, բայն: Որո՞ւն մաքէն կ'անցնէր որ այս սեւ ձին ասանկ բան մը պիտի ընէ: Ո՞վ կը հաւատար թէ պիտի ինար: Կ'երեւայ թէ ժամերով հոս պատկած մնացեր է: Զարմանալի է որ ձին ալ տեղէն չէ շարժեր»:

Ռոպէրթ այն ասեն փորձեց զիս առաջ քաշել: Մէկ երկու քայլ առի և նորէն գետին ինկայ,

«Տեսէք, ոչ միայն իր ծունկերը այլ նաև իր ուաքն ալ վիրաւորուած է: Իր ամրակը ամբողջովին ծակծկած է, դարմանալի չէ որ գետին ինկած է: Կը վախնամ որ Ռուբէն բնական վիճակի մէջ չէր, եթէ ոչ՝ ինչպէս պիտի հանգուլրժէր այնպիսի քարուա տեղերու վրայէն վարել պայտէ զուրկ ձին: Յայսնի է թէ խելքը զրուխը չէր, կը կասկածիմ որ իր հին փորձութեան մէջ ինկեր է դարձեալ: Խեղձ Շուշանը, որքան աժգունած էր երբ եկաւ հարցնելու թէ արդեօք տակաւին վերադարձած չէ: Անչպէս ձեւացուց թէ բնաւ անձկութիւն չունէր, և շատ մը պարագաներ կը միշէր, որոնք կրնային իր ուշանալուն պատճառ ըլլապ: Բայց տակաւին խընդրեց իզմէ որ երթամ զինքը վնասուեմ: Ի՞նչ կրնանք ընել հիմայ: Զին ալ առւն ապրուելու է, ինչպէս մարդը. և ատիկա դիւրին գործ չէ»:

Վերջապէս համաձայնեցան որ Ռոպէրթ ձիապանը զիս առաջնորդէ, և Նէտ ալ մարմինը տանի: Դժուարին գործ մըն էր մարմինը կառքին մէջ դնելը, որովհետեւ մէկը չկար կոճապլպեղը բռնելու համար. բայց ան ալ գիտէր, ինչպէս զիտէի ես, թէ ի՞նչ պատահած է ու անշարժ կեցաւ: Ասիկա իմ մասնաւոր ուշադրութիւնս գրաւեց, որովհետեւ եթէ թերութիւն մը ունէր, այն ալ անհամեր ըլլապն էր իր կեցած տեղը:

Նէտ դանդաղօրէն ճամփայ եկաւ իր տիսուր բեռով, և Ռոպէրթ եկաւ անդամ մըն ալ ոտքս քննելու: Յետոյ թաշկինակ մը առաւ, և ոտքս զգուշութեամբ կապեց, և այսպէս առաջնորդեց զիս դէպի տան: Երբեք չափով մոռնամ այդ գիշերային ճամբորդութիւնը երեք մղոնէ աւելի տեղ: Ռոպէրթ հանդարասութեամբ կ'առաջնորդէր զիս, և ես ալ կրցածիս չափ կը քայէի կազն ի կալ, մեծ նեղութիւն կրելով: Տարակոյս չունիմ որ շատ կը ցաւէր վրաս, որովհետեւ յաճախ կը շոյէր զիս ու քաջալերական խօսքեր կ'ընէր:

Վերջապէս իմ խցիկս հասայ, և քիչ մը կիրակուր կերայ: Ռոպէրթ իմ ծունկերս թաց լաթով վախթեց, և ոտքիս ալ թեփի խիւս կապեց՝ տաքութիւնը քաշելու և զայն մաքրելու համար, մինչեւ որ ձիադարման բժիշկը դար, հետեւեալ առառնաւ: Եւ ես կրցայ յարդին վրայ պառկիլ և քնանալ հակառակ ցաւիս:

Հետեւեալ օրը բժիշկը զիս քննելով յայտարարեց թէ կը յուսար որ յօդուածս վեասուած չէ. և այդպէս դեռ հաւանականաբար պիտի կարենայի աշխատի, բայց վէրքին հետքը միշտ պիտի մնար: Անչուշտ ջանք չիրնայեցին զիս բուժելու համար, բայց երկարատեւ ու ցաւառիթ գործողութիւն մըն էր: Ուռեցքներ գոյացան ծունկերուս վրայ, և զանոնք այրելու ստիպուեցան. և

Երբ վերջապէս բուժուեցաւ, երկու ծունկերուս վրայ ալ կակծեցնող հեղուկ մը դրին, բոլոր մազերը թափերու համար: Անշուշտ պատճառ մը ունէին որ այսպէս ըլլին:

Որովհետեւ Ռուբէնի մահը այնքան յանկարծական եղած էր և ականատես մըն ալ չկար, քննութիւն մը բացուեցաւ: Թէ՛ պանդոկապիտը և թէ ուրիշներ վկայեցին թէ գինով վիճակի մէջ էր ճամբայ եղելէն առաջ: Իմ պայտս գանուեցաւ քարերուն մէջ, այնպէս որ իրաղութիւնը կատարելապէս յայտնուեցաւ, և ես ամէն մեղադրանքէ ազատեցայ:

Սմէն մարդ կը խոճար Շուշանի վրայ: Գրեթէ խելքը կորանցուցած էր: «Որչա՞փ բարի էր, կը կրմէր դարձեալ և դարձեալ. այդ անփծեալ ըմպելիքն է պատճառը. ահ Ռուբէն, Ռուբէն»: Սյապէս շարունակեց, մինչեւ որ առմունը թաղուեցաւ, և յետոյ, որովհետեւ ո՛չ իրեն յատուկ բնակարան ունէր և ո՛չ ազգական, ստիպուեցաւ անգամ մըն ալ թողուկ իր ներկայ սիրուն անակը, և իր վեց անչափահաս զաւակներովը մթին ու ախուր վայր մը ապաստանիլ:

ԳԼՈՒԽ ԻԷ.

Ա Ն Կ Ո Ւ Մ Ը

Երբ ծունկերս ըստ բաւականին բուժուած էին, զիս մէկ երկու ամիս արձակ թողուցին ընդարձակ մարգագեանի մը մէջ: Ռուբիշ որ և է արարած չկար հոն, և թէպէտ աղասութիւնս կը գնահատէի, ու քաղցր խոտէն

Կ'ախորժէի, բայց ինքզինքս միայնակ կը զգայի: Կոճապղպեղ և ես մտերիմ բարեկամներ եղած էինք, և հիմայ իր կարօար կը քաշէի: Յաճախ կը վիճէի, երբ ձիերու ոտքի ձայնը կ'առնէի ճամբուն վրայ, բայց քիչ անգամ պատասխան կ'ընդունէի, մինչեւ որ առառ մը դուռը բացուեցաւ, և ահա ներս եկաւ սիրելի Կոճապղպեղը:

Մարգը իր չսւամը հանեց, ու զինքը արձակ թողուց հոն: Ռուախ մրմունջով մը իրեն մօտեցայ. ուրախ էինք իրար նորէն տեսնելուս. բայց շուտով իմացայ թէ մեր հաճոյքին համար չէր որ այսպէս իրարու քով բերուած էինք: Իր պատմութիւնը չափազանց երկար է, բայց իրաղութիւնը այն էր որ չարաչար գործածուելով վեստուած էր, և հիմայ հոս բերուած էր հանգստանալու համար:

Լորախն տղան երիտասարդ էր ու խրատ մտիկ չէր ըներ. յանդուգն ձի հնծող մըն էր, և բնաւ ասիթ չէր կորանցներ որսի երթալու, ձիերը բնաւ հոգը չընելով: Իմ ախոռէն եղելէս քիչ վերջ ձիարշաւ մը կար և ինքը որոշեց մասնակցիլ: Թէպէտ ձիապանը աղդարարեց իրեն որ Կոճապղպեղը յոզնած էր և արշաւին մասնակցելու վիճակին մէջ չէր, բայց չուզեց հաւասար և արշաւին օրը խեղճ ձին տոխպեց ամէնէն արագընթացներուն հետ մրցելու: Իր աշխայժ ընութեամբը իր բոլոր ոյժը գործածեց, երեք առաջին ձիերէն մէկն ալ ինքը եղաւ: Բայց չնչասպաս եղած էր, անկէ զատ Լորա ծանրամարմին էր և ձիուն կրնակը վեստուած էր: «Եւ այսպէս, ըստ, մենք ապիկար եղած ենք մեր մատղաշ տարիքին մէջ, դուն գինովի մը և ես յիմարի մը պատճառաւ. Խիստ դժնաղակ վիճակ մըն է ասիկա»: Երկուքս ալ կը զգայինք որ մեր առջի կորովը չունէինք: Սակայն այդ պատճառաւ չդադրեցանք իրարու ընկերութիւնը վայելելէ: Քառասմբակ չէինք վաղեր, ինչպէս երբեմն, բայց

մէկտեղ կ'արածէինք ու կը պառկէինք, և ժամերով մէկտեղ կը կենայինք ծառի մը չուքին տակ, մեր գլուխները իրարու մօտեցուցած։ Այսպէս մեր ժամանակը անցուցինք, մինչեւ որ ընտանիքը քաղաքէն վերադարձաւ։

Օր մը տեսանք որ դուքսը մարգագետինը կը մըտնէր Եօրքին հետ։ Ճանչցանք զիրենք, և ծառին տակ հանդարս կենալով թողուցինք որ մեզի մօտենան։ Մեզ ինամով քննեցին։ Դուքսը վշտացած երեւոյթ մը ունէր։

«Անաւասիկ երեք հարիւր տակի կորառուած պարապ տեղը, ըստու, բայց ինչ որ զիս ամէնէն տւելի կը վշտացընէ, այն է որ այս ձիերը գրեթէ կորառուած են, մինչ դեռ իմ բարեկամս կը կարծէր թէ լաւ ինամք պիտի վայելեն մեր քով։ Զամբիկը թող տարի մը անգործ մնայ, տեսնենք թէ ինչ կ'ըլլայ արդիւնքը. բայց սեւը ծախուելու է. կը ցաւիմ, բայց այդպիտի ծունկերով ձի չեմ կրնար ունենալ իմ ախոռիս մէջ»։

«Անշուշտ ո՛չ, տէր իմ, ըստու Եօրք, բայց կարելի է այնպիտի տեղ մը գտնել իրեն, ուր երեւոյթը այնքան չի վնասուիր, և ուր սակայն լաւ ինամք պիտի վայելէ։ Ես մէկը կը ճանչնամ, որ երբեմն աժան ձի կը վնասէ, և գիտեմ որ լաւ ինամք կը տանի իր ձիերուն։ Քննութեան արդիւնքը այն եղաւ որ ձին մեղալը ելի չէր. ձեր կամ իմ յանձնարարութիւնս վատահութիւն պիտի ներշնչէ անշուշտ։»

«Լաւ կ'ըլլայ որ դուք գրէք իրեն, ես գլամէն տեղի տեղը կը վնասեն։»

Ասիկա ըսելով մեկնեցաւ։

«Քիչ ասենէն քեզ պիտի տանին, ըստու Կոճապղպեղ, և ես իմ միակ բարեկամս պիտի կորանցնեմ. շատ հաւանական է որ անդամ մըն ալ իրար չպիտի տեսնենք։ Դժուարին վիճակ մըն է ասիկա։

Ատկէ գրեթէ շարաթ մը վերջ Ռոպէրթ մարգագետինը մտաւ պախուրձով մը, զոր իմ գլուխս անցուց, և զիս առաւ տարաւ։ Պատեհութիւն չունեցայ մնաս բարով ըսելու Կոճապղպեղին. երկուքս ալ վրնջեցինք, երբ կը մեկնէի. երբոր ցանկապատէն ելայ, անձկութեամբ կը վաղվղէր, ձայն տալով ինձի։

Եօրքի յանձնարարութեամբ՝ վարձու ձիեր պահող մը գնած էր զիս։ Կառախումբին քովէն երթալու ստիպուած էի, ինչ որ նորութիւն մըն էր ինձի համար. նախ դժուարաւ կը հանդուրժէի, բայց երբ տեսայ որ ինձի չի վնասեր, բոլորովին անտարբեր դարձայ։

Երբ ճամբորդութիւնս աւարտեցաւ, ինքզնքս գտայ ըստ բաւականին հանգստաւէտ ամսուի մը մէջ, ուր լաւ ինամք կար։ Այս ախոռները չէն այնքան օդասուն ու հաճելի որքան անտնք որոնց վարժուած էի։ Խցիներուն տախտակամածը հակած էր փոխանակ հորիզոնական ըլլալու, և որպէսետեւ դլուխս մսուրին կապուած էր, միշտ ստիպուած էի չեղին վրայ կանգնիլ, ինչ որ խիստ յոդնեցուցիչ էր։ Մարդիկ կ'երեւայ թէ տակաւին հասկցած չէն որ ձիերը տեղի գործ կրնան կատարել, եթէ կանդնելու հանգիստ տեղ մը ունենան ու կարենան դիւրաւ շարժիլ. բայց զիս մաքուք կը պահէին, առաստօրէն կը կերակրէին և մեր տէրը հաւանականաբար ոչինչ կը խնայէր մեր հանգստութեան համար։ Շատ մը ձիեր ու տեսակ տեսակ կառքեր կը պահէր վարձու տալու համար։ Երբեմն իր մարդիկը կը վարէին այս կառքերը, երբեմն ալ այն պարոնները կամ տիկինները որոնք կը վարձէին զանոնք։

ԳԼՈՒԽ ԻՇ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԶԻՈՒ ԿԵԱՆՔԸ

Մինչեւ հիմայ զիս վարողները այնպիսի անձեր էին, որոնք գոնէ վարել գլուխին, բայց այստեղ կը մնայինք այնպիսի մարդոց ձեռքը, որոնք կամ վարել չեն զիսեր կամ չարաշար կը վարէին: Եւ որովհեաեւ ես աշխատանքի ձի մըն էի, և որ և է մէկը կրնար վարձել զիս, ու միւս կողմէ հեղ ու հանդարտարարոյ էի, հետեւարար վստահելի՝ միւսներէն աւելի յաճախ վարձու կը սրուէի տղէտ մարդոց: Երկար պիտի ըլլար նկարագրել զիս վարերու փաղթեր կերպերը. մէկ քանին բաւական են:

Նախ կային պիրկ սանձով վարողները, մարդիկ որոնք անանկ կը կարծէին թէ ամէն բան կախում ունէր սանձը կրցածուն չափ պիրկ բանելէն, երբեք հանգիստ չտարով ձիուն բերնին և շարժելու բնաւ աղասութիւն չձգելով: Չին միշտ պինդ բոնելու է կ'ըսեն և գուելք վեր, իր թէ ձին ինքնարերաբար վեր չպիտի բոնէր իր գլուխը:

Այն ձիերը որ վնասուած են, և որոնց բերանները կարծրացած ու անզգայ դարձած են այդ տեսակ վարողներու չորհիւ, կարելի է օգտուին այնպիսի վարմունքէ մը. բայց այնպիսի ձիու մը համար որ կրնայ իր սրունքներուն վստահիլ, և որ դիւրաղդած բերան մը ունի ու դիւրաւ կը կաւալվարուի, ստանկ վարմունք մը ոչ միայն նեղիչ է, այլ եւ անփելք:

Կան նաև թոյլ սանձով վարողները, որոնք սանձերը

անհոգ կերպով մեր կռնակին վրայ կը ձգեն, և իրենց ձեռքերը իրենց ծունկերուն վրայ կը հանդչեցնեն ծուլութն: Անշուշտ այսպիսիները օգնելու անպատճառաւ են, եթէ բան մը պատահի յանկարծ: Եթէ ձի մը խրաչի, կամ յանկարծ վաղէ, կամ ոտքը սահի, ոչ ձիուն և ոչ իրենք իրենց կրնան օգնել, վեար տեղի ունենալէն առաջ: Անշուշտ ես իմ մասիս առարկութիւն չունէի այս ընթացքին դէմ, որովհեաեւ կամ սայթայցքելու և կամ վախանալու սովորութիւն չունէի: Բայց այդ անհոգ ընթացքը ծուլութեան ու անզգուշութեան կը վարժեցնէ ձին, և երբ ուրիշ վարտի մը ձեռքը կ'անցնի, հարկ կ'ըլլայ խարազանել ու չարչարել զինքը: Կօրարն աղնուականը միշտ հոգ կը տանէր մեր քալուածքին ու մեր վարմունքին: Իր կարծիքը այն էր թէ ձի մը խանգարելը այնքան դատապարտելի է որքան մանուկ մը խանգարելը, և երկութիւն ալ թշուառութեան պատճառ կ'ըլլայ ապագային մէջ:

Այսպէս վարտիներ նաև անհոգ են իրենց ձիերը խընամելու մասին: Այսպիսի մէկը անդամ մը իր կառքին լծեց զիս: Հեար տիկին մը ունէր և երկու տղաք: Երբ ձամբայ եղանք, սանձը թոյլ թողուց մէկ կողմ, և անշուշտ շատ մըն ալ անիմաստ հարուածներ տուաւ ինձի, թէկ ես իմ գործս կը կատարէի: Ժամբուն շատ մը մասերը նորոգուելու վրայ էին, և բազմաթիւ թոյլ քարեր ցրուած էին հոս հոս: Զիս վարողը կը ծիծաղէր, կը կատակարանէր տիկնոջ ու տղոց հետ, և դիտողութիւններ կ'ընէր տեսարաններուն վրայ. բայց երբեք խոնեմութիւնը չունեցաւ իր ձին ալ մտածելու, կամ ձամբուն աւելի հարթ կոզմերը առաջնորդելու զայն: Զարմանալի չէր որ սուր քար մը մխուեցաւ իմ առջի ոտքերէս մէկուն մէջ:

Կօրարն աղնուականը կամ Յովհաննէս անմիջապէս

պիտի հասկնային որ արկած մը պատահած էր : Նոյն իսկ եթէ մութ ալ ըլլար , փորձառու ձեռք մը սահմէն պիտի կրնար դատել թէ թերութիւն մը կար քալուածքիս մէջ , պիտի իջնէր ու քարը հանէր : Բայց այս մարդը իր խնդախն ու խօսիլը շարունակեց , մինչ ամէն քաղաքիոխի քարը ալ աւելի կը տեղաւորուէր ոտքիս միախն մէջ : Քարը սուր էր ներսի կողմը և տասիարակ զուրսի կողմը , այսինքն ամէնէն վտանգաւոր տեսակը , որ կրնայ ձիռ մը ոտքին միտուի . որովհետեւ թէ ոտքը կը կարէ և թէ դիւրաւ այցթայքելու պատճառ կ'ըլլայ :

Մարդը արդեօք մասամբ կո՞յր էր թէ միայն անհոգ . չեմ զիսեր . բայց մինչեւ կէս մզոն տեղ յառաջանալ պէտք եղաւ որպէս զի հասկնայ եղածը . սկսած էի այն քանի ցաւ զգալ ու կազմով որ վերջապէս ահսու ու պուաց . «Ի՞նչ անվայել բան , կաղ ձի մը տուեր են ինձի» :

Յետոյ սանձը ցնցեց ու իր խարսզանով հարուածներ իջնցուց աղաղակելով . «Պարապ տեղը ծեր զինուորի մը պէս մի վարուիր հետո , այս ճամբան պիտի վերջացընենք , անօդուտ է կաղ ու ծոյլ դառնալ» :

Ճիշտ այդ միջոցին աղաղակապան մը եկաւ , գլխարկը հանեց քաղաքավարութեամբ , և ըսաւ .

«Եկրեցէք , պարսն , ծեր ձիուն արկած մը պատահած ըլլալու է . այնպէս կ'երեւայ թէ քար մը միտուած է իր պայտին մէջ : Եթէ թոյլ կուտաք . իր ոտքը քննեմ , այս ցրուած թոյլ քարերը չափաղանց վտանգաւոր են ձիերուն համար .»

«Վարձուած ձի մըն է , պատասխանեց , չեմ զիսեր թէ ի՞նչ պատահած է . ամօթ որ այսպիսի կաղ ձի մը յանձներ են ինձի :»

Աղարակապանը ձիէն իջու անմիջապէս , և իր ձիուն սանձը ըսպուկին անցընելով իմ ոտքս քննեց :

«Բար մը մտած է , կաղ չէ այս ձին» , ըսաւ :

Նախ ջանաց իր ձեռքովը քաշել : Բայց որովհեաւ շատ խորը միտուած էր , գրապանէն գործիք մը հանեց և անով բաւական գժուարութիւնմբ յաջողեցաւ քարը քաշել : Յետոյ զայն ցոյց տալով ըսաւ .

«Ահաւասիկ քարը որ ձեր ձիուն ոտքը մտած էր , կը զարմանամ որ գետին չէ ինկեր մինչեւ հիմույ և ծունշերն ալ չեն կիթուեր» :

«Ծատ տարօրինակ է . պատասխանեց պարոնը , բնաւ չէի զիսեր թէ քար կրնայ մանել ձիու մը ոտքին մէջ» :

«Գիտնաք կամ ոչ , ըստ աղարակապանը արհամարհանքով , իրազութիւնը այս է , և ամէնէն լաւ ձիերուն ալ կրնայ պատահի ասիկս , մանաւանդ այսպիսի ձամբու մը վրայ : Եթէ մէկը չուզեր որ ձին կազայ , պէտք է ու շաղիր ըլլայ : և անմիջապէս քարը հանէ : Այս ձիուն ոտքը չափաղանց վեասուած է , եթէ կը ներէք , խորհուրդ պիտի տամ . պարսն . որ քիչ մը ժամանէք , իսրահութիւններ կազմութիւնը կարելի չէ որ չուստով բաւմուի :

Գարձեալ հեծաւ իր ձին և զիսարկը հանելով պինը բարեւեց ու մեկնեցաւ :

Անոր մերինէն վերջ պարոնը սանձը ցնցեց ու կազմած ծեծեց . հասկցնել կ'ուզեր թէ պէտք է ճամբայ ելլէի : Ուրախ էի որ քարը համուած էր , թէեւ դեռ շատ ցաւ կը զգայի :

Այս տեսակ փորձութիւններ հաղուաղէպ չէին մեզի , աշխատանքի ձիերուս համար :

ԳԼՈՒԽ ԻԹ.

Ո Կ Բ Ի Շ Փ Ո Ր Զ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

Վարելու ուրիշ եղանակ մըն ալ վայրաշարժի արագութեամբ վազցնելն է : Քաղաքի բնակիչներն են մեծ մասամբ ասիկա ընողները : Անոնք երբեք անձնական ձի ունեցած չեն և երկաթուղիով ճամբորդելու վարժուած են : Անանկ կը կարծեն թէ ձին շողեշարժ մեքենայ մըն է . քանի որ անգամ մը դրամ վճարած են ձի մը վարձելու համար, կրնան ուղածնուն չափ հեռու, ուղածնուն չափ արագ և ծանրաբեռնեալ վազցնել զայն : Ճամբաները ցեխոտ ըլլան կամ վասնգաւոր, քարուտ ըլլան կամ հարթ, բրուրէ վեր կամ վար, միշտ սախառուած ես նոյն արագութեամբ երթալ, առանց դադարի : Զէ՞ որ դրամ տուած են : Իսկ ձին, ան վարժուած է . ձիերուն գործը ի՞նչ է, եթէ ոչ մարդիկը բրուրն ի վեր հանել : Խարազմնը կը շարժի, սանձը կը ցնցուի, և յաճախ բիրու յանդիմանողական ձայն մը կ'ալազակէ . «Յառաջ, ծոյլ կենդանի» : Ու գարծեալ խարազանի հարուածներ, մինչ մինչք մեր բարոր կրցածը կ'ընենք առաջ երթարու համար, առանց գանգասերու, առանց ապասամբերու, թէ յաճախ չափազանց նեղուած ու սրտաբեկ ըլլանք :

Վարելու այս եղանակը պատճառ կ'ըլլայ մեր շուտ մաշերուն : Նախապատիւ կը սեպեմ քսան մղոն երթալ զդուշաւոր կառապանի մը հսկողութեամբ . քան երկու մղոն այս անդգոյշ մարդոց հետ :

Ուրիշ թերութիւն մըն ալ այս է որ գրեթէ երբեք անուակալը չեն գործածեր, որքան ալ զառիվայր ըլլայ բրուրը, ու այսպէս վասնգաւոր արկածներ կը պատահին

երբեմն . իսկ եթէ զայն գործածեն ալ, երբեմն կը մոռնան թուլցնել երբ բրուրին ստորոտ հասնին, ինչ որ սոսկալի նեղութիւն կը պատճառէ ձիուն :

Դարձեալ՝ այն քաղաքացիները՝ փոխանակ հանդարատ քայլով ճամբայ հանելու, ինչպէս պարօն մը պիտի ընէր, ընդհանրապէս կատարեալ արագութեամբ կը մեկնին նոյն իսկ ախոռին բակէն, և երբ կանգ առնել ուղեն, նախ կը խարազմնեն մեղ, և յետոյ այնքան յանկարծ սանձը կը քաշեն, որ մենք գրեթէ մեր զիստերուն վրայ կ'իցնանք, և մեր բերանն ալ սանձէն կը վիրաւորուի : Վարպետ գործ մը կը սեպեն զայն, և երբ անկիւնէ մը դառնան, չափ յանկարծակի կը դառնան, իբր թէ շիտակ կամ սխալ ուղղութիւն չըլլար :

Կառ կը միշեմ, գարնան իրիկուն մը, ես և ուրիշ ձի մը ամբողջ օրը գուրսն էինք : Մեր հետն էր բուն կառապանը, զգուշաւոր ու բարի մարդ մը : Խիստ հաճելի օր մը անցուցինք : Վերջալոյսին միջոցին տուն կը վերադառնայինք . մեր ճամբան տուր անկիւնով մը դէպի ձախ կը դառնար, բայց որովհետեւ մէկ կողմէ ցանկին չափ մօտ էինք և լայն տեղ կար անցներու, կառապանը սանձը չքաշեց : Երբ անկիւնին մօտեցանք, լսեցի որ երկանիւ կառք մը ուղղակի մեր վրայ կու գար բրուրն ի վար : Ցանկը բարձր էր և ոչինչ կըրնայի տեսնել . վայրկեանէ մը իրարու բաղխեցանք : Բարեբողդաբար ես ցանկին կողմն էի, ընկերս ձողին ձախ կողմն էր և ինքզինքը պաշտպանելու ամէն միջոցէ զուրկ էր : Կառապանը դէպի անկիւնը կու գար, և երբ մեղ հսմարեց, ժամանակ չուներ իր կառքին ուղղութիւնը փոխերու : Խեղած ընկերս էր, որ կրեց բովանդակ բաղխումը ։ ծողը ճշշդ իր կուրծքը մխուեցաւ . տասամեւցաւ, արձակելով ճիչ մը, զոր երբեք չպիտի մոռնամ :

Միւս ձին ետեւի վրայ ինկաւ և ձողին մէկ մասը կոտրեցաւ։ Այդ ձին ալ մեր ախոռէն էր, և լծուած էր բարձր անիւներով կառքի մը, ուրկէ երիտասարդները շատ կ'ախորժէին։

Կառքը վարողը այն պատահական տգէտ մարդերէն մէկն էր, որոնք նոյն խոկ չեն զիտեր թէ ո՞րն է իրենց ուղղութիւնը ճամբուն մէջ, և եթէ զիտնան ալ՝ հոգ չեն ըներ։ Այնպէս իմ գժբախա ընկերոջս մարմինը փեռեկուած էր, և արիւնը առաստօրէն կը հոսէր։ Հսին որ եթէ վէրքը քիչ մը աւելի խորունկ ըլլար, մահացու պիտի ըլլար։ Թերեւս աւելի աղէկ՝ եթէ մահացու եղած ըլլար։ Խեղճ արարածը։

Շատ ժամանակ անցաւ մինչև որ վէրքը բժշկուեցաւ։ յետոյ, ածուխի սայլ քաշերու համար մէկը գնեց զինքը։ և ձիերը միայն գիտեն թէ ի՞նչ գժուար գործ է ատիկա։

Այնուհետեւ ուրիշ ընկեր մը ունէի, զօրաւոր, վայելչակազմ կենդանի մը, թխողոյն երկար բաշով ու պոչով։ Ազնիւ սերունդէ չէր, բայց խիստ սիրուն էր և քաղցրաբարոյ։ ատկաւին անձկութեան նայուածք մը կար իր աչքերուն մէջ, ուրիէ յայտնի կ'ըլլար թէ նեղութիւն մը ունէր։ Առաջին անգամ որ մէկաեղ գուրս երանք, տեսայ որ տարօրինակ քաղուածք մը ունէր, քանի մը քայլ կը վազէր, և յետոյ դէպի առաջ կը ցատկէր։

Խիստ անհաճոյ էր ասիկա իրեն հետ լծուած ձիուն համար։ ևս ալ կը զրգուուէի։ երբ տուն դարձանք, պատճառը հարցուցի։

«Ահ, ըստ խոռվ ձայնով մը, գիտեմ որ քաղուածքը շատ գէշ է, բայց ի՞նչ կրնամ ընել, յանցանքը իմս չէ։ պատճառը իմ սրունքներուս կարճութիւնն է։ իմ բարձրութիւնս զրեթէ ձերինին հաւասար է, բայց ձեր

սրունքները երեք մատնաշափի չափ աւելի երկայն են ձեր ծունկերէն վեր, քան իմս, և անտարակոյս դուք կրնաք աւելի երկայն քայլ առնել և աւելի արագ երթալ։ իմ բոլոր նեղութեանս պատճառը իմ սրունքներուս կարծութիւնն է։»

«Բայց դուք, ըսի, այնքան զօրաւոր ու բարեբարոյ էք։»

«Մարդիկ արագ երթալ կ'ուղեն, և եթէ մէկը չը կարենայ ուրիշ ձիերու հաւասարիլ, բոլոր ատենը հարուածներ կը անեան վրան։ Ես ալ սափառուած եմ կրցածիս չափ անոնց հաւասարիլ, և այս տգեղ քալուածքը ստացած եմ։ Միշտ այսպէս եղած չեմ։ Երբ դեռ իմ առջի տիրողս քովկ էի, շատ աւելի կանոնաւոր քալուածք մը ունէի, բայց ան զիս այնքան չէր փութացներ։ Դիւզի մը երեցն էր, և շատ բարեսիրս մարդ մը։ Իրարմէ մը երեցն էր երկու եկեղեցներ ունէր և շատ զբաղած էր։ բայց երբեք չէր յանդիմուներ զիս կամ չէր հարուածեր։ աւելի արագ չքայելուս համար։ Շատ կը սիրէր զիս։ Որչափ ուրախ պիտի ըլլայի, եթէ գարձեալ իր քովը ըլլայի, բայց մեծ քաղաք մը տեղափոխուեցաւ և զիս լայի, բայց մեծ քաղաք մը տեղափոխուեցաւ և զիս լայի, բայց մորէն չէի կրնար գոհացնել զինքը։ շարութայի, բայց նորէն չէի կրնար գոհացնել զինքը։ այսպէս դէպի ասկ կը խարազանէր զիս։ այս պատճառաւ այսպէս դէպի առաջ ցատկելու վարժուեցայ, արագ երթալ կարենալու համար։ Տնապահատի օրելը մինչեւ ուշ ատեն պամուկը կը մնար, և յետոյ գիշեր ատեն կ'ածապարէր տուն հասկը մնար, և յետոյ գիշեր ատեն կ'ածապարէր տուն հասկը մնար։ Գիշեր մը զարձեալ սովորականին պէս կ'ածապարներ։ Գիշեր մը զարձեալ սովորականին պէս կ'ածապարներ։ Երբ յանկարծ անիւը ճամբուն վրայ ճամբ բանի մը բէր, երբ յանկարծ անիւը ճամբուն վրայ ճամբ բանի մը

զարմուեցաւ և անմիջապէս կառքը գլորեցաւ։ Ինք ալ գետինը փոռուեցաւ։ Կարծեմ մէկ թեր և մէկ քանի կողակիները կոտրեցան։ անկէ ետքը մէյ մըն ալ չգործածեց զիս։ նոյն բանը պիտի պատահի ինձի, ամէն տեղ, եթէ մարդիկ ուղեն աճապարել։ Երանի՛ թէ սրունքներս աւելի երկայն ըլլային»։

Խեղճ ընկերու, շատ կը ցաւէի իր վրայ և չէի կրնար միխթարել զինքը, որովհետեւ զիսէի թէ որքա՞ն դըժուարին էր յամրջնթաց ձիերուն համար՝ արագընթացներուն հետ լծուիր իրենք են որ կ'ընդունին բորոր խարազանի հարտածները, թէն խեղճերը բնաւ յանցանք չունին։

Յաճախ մինակը կը լծուէր կառքի, և ափկիններէն ոմանք շատ կը սիրէին զինքը, որովհետեւ շատ հեղ էր։ Քիչ ետքը զինքը գնեցին երկու ափկիններ, որոնք անձամբ իրենց կառքը կը վարէին, և կը վափաքէին ապահով ու բարի ձի մը ունենալ։

Քանի մը անգամներ հանդիպեցայ իրեն գիւղը, հանգարտ քալուածքով մը կ'երթար, շատ զուարթ ու գոհ երեւոյթով մը։ Դոհ էի որ իրեն յարմար տեղ մը գտած էր։

Իր մեկնելէն վերջ ուրիշ ձի մը եկաւ։ Դեռ մատադաշ էր և զէշ համբաւ մը ունէր իրր խրաչող և վախչող։ այդ պատճառաւ աղէկ տեղ մը կորսնցուցած էր։ Հարցուցի իրեն թէ ինչո՞ւ այդպէս կը խրաչէր։

«Ես ալ չեմ գիտեր, պատասխանեց։ Ես շատ երկշու էի, երբ մատղաշ էի, և քանի մը անգամներ վախցայ, և եթէ տարօրինակ բան մը տեսնէի, գլուխս կը դարձնէի և վրան կը նայէի։ մեր աչապահները արգելք կ'ըլլան բան մը տեսներու ու հասկնալու, եթէ մէկ կողմէ չդառնանք։ Սյն ատեն տէրս կը սկսէր խարազանել զիս, ինչ որ անշուշտ սարսափս կը մեծցնէր։ Եթէ թողուր որ

ես հանդարտութեամբ նայէի բոլորտիքս և վասահ ըլլայի որ ինձի վեսս պատճառուղ ոչինչ կայ, հարկաւ հետզհետէ պիտի վարժուէի անոնց։ Օր մը ծեր պարոն մը իրեն հետ կառքին մէջն էր, և հաղը ճիշդ գլխուս քով փէեց բերաւ ձերմակ թաղթի կամ կառափ խոչոր կտոր մը։ Խրաչեցայ և սկսայ վագել։ Տէրս, իր բարի սովորութեան համեմատ, սկսաւ չարաչար հարուածել զիս, լայց ծերը միջամտեց։ «Սիսալ կ'ընես, սիսալ կ'ընես, պէտք չէ երբեք խրաչող ձին ծեծել, բոլորովին կը խրաչի, որովհետեւ կը վախնայ։ և դուք միայն զինքը աւելի կը վախնէք, և յուի սովորութիւն մը ստանալուն կը նպաստէք»։ Յայնի էր թէ ամէն մարդ իմ տիրոջս պէս չէր։ Իմ գիտցած բաներէս երբեք չեմ վախնար։ Ես մեծցայ գարսասանի մը մէջ, ուր եղջերուներ կային։ Անշուշտ ես անսոնց ծանօթացած էի, ինչպէս ծանօթացած էի ոչխարներուն ու կովերուն։ մինչդեռ կան ձիեր, նոյն խակ խրաչող ձիեր, որոնք կը վախնան եղջերուներէն»։

Գիտէի որ ընկերոջս ըսածը ճիշդ էր, ու կը վախտքէի որ ամէն մատղաշ ձիու վիճակէր բարի տէր մը ունենալ։

Անշուշտ երբեմն լաւ կառավարներու կը հանդիպէինք։ կը յիշեմ որ առառու մը կառքի մը լծուեցայ և ընդարձակ տան մը առջեւ տարուեցայ։ Երկու պարոններ զուրս եկան։ ասանցմէ բարձրահասակը գլխուս մօտ եկաւ ու ասնձը քննեց, վզնոցս ալ շարժեց, տեսնելու համար թէ վիզիս հանգիստ կերպով յարմարած է։

«Եր կարծէք թէ այս ձին կդակակալի պէտք ունենայ», հարցուց իր ընկերոջը։

«Ինձի այնպէս կը թուի թէ առանց անոր ալ կ'ըլլայ։ եղական կերպով վայերուչ բերան մը ունի։ և թէն աշխայժ է, լայց մոլութենէ զերծ է»։

«Ես չեմ ուզեր կղակակալ գործածել, ըստ պարոնը, հաճեցէք հանել զայն, և սանձը երեսին վրային անշուցէք: Զիւն բերանը պէտք է հանդիսաւ ըլլայ երկար ձամբարդութեան առեն, այնպէս չէ, սիրելիս», ըստ վիզո շոյերով:

Յետոյ սանձը ձեռք առաւ և երկուքն ալ կառքը մտան: Հիմայ կը յիշեմ թէ ի՞նչ հանդարտութեամբ զիս դարձուց, և ի՞նչ մեղմութեամբ սանձը շարժեց՝ ձամբայ ելած առեննիս:

Վիրա վեր անկեցի և իմ լաւագոյն քայլովս մնկնեցայ: Դիտէի թէ մէկը կար ետեւ որ գիտէր թէ ի՞նչպէս գործածերու է աղէկ ձի մը: Իմ հին օրերս յիշեցի և ուրախացայ:

Այս պարոնը շատ սիրեց զիս, և քանիցս ժամերով զիս փորձելին վերջ, իմ աէրս համոզեց որ զիս ծախէ իր մէկ բարեկամին: Այդ անձը, հեծնելու համար, վրատահեղի ձի մը ունենալ կ'ուզէր: Այսպէս՝ ամառը դորձեալ ծախտեցայ:

ԳԼՈՒԽ 1.

Գ Ո Ղ Մ Բ

Իմ նոր աէրս ամուրի էր և տաեւտուրով զբաղած: Իր բժիշկը յանձնարարեց իրեն ձիով պտոյտ ընել, և ասոր համար զիս գնեց: Իր բնակարանին ոչ շատ հեռու ախոռ մը վարձեց և ձիապան մը գտաւ: Իմ աէրս շատ քիչ բան դիտէր ձիերու մասին, բայց խոհեմութեամբ

կը վարուէր հետա, և շատ երջանիկ ու հանգիստ պիտի ըլլայի: Ամենալաւ տեսակէն խտ ու վարաւկ ապսպից, ինչպէս նաև ծեծուած լուրիս, թեփ ու վիզն, որպէս զի մարտը իմ կերակուրիս գործածէ: Լաւ լսեցի տիրոջս այս մասին տուած հրամանները, այնպէս որ գիտէի թէ տուած ուստիվ կար և ես հանդիսաւ պիտի ըլլայի:

Քանի մը որ ամէն բան յաջող գնաց, տեսայ որ ձիսպանս իր գործին հմուտ էր: Ախոռը մաքուր ու զաւէտ կը պահէր, և զգուշաթեամբ կը զարմանէր զիս. միշտ աղնիւ էր: Քիչ վերջ տեսայ որ վարաւկի չափը կը պակսէր, լուրիս կ'ունենայի, բայց թեփ խառնուած էր հետը փոխանակ վարաւկի: ուրիշ խիստ անհան քանակութիւն մը միայն կար, հազիւ սովորականին մէկ քառասորը: Մէկ երկու շարթուան մէջ ակսայ տկարանալ կայտառութիւնս կորմնցնել: Խոտէ մնունգը շատ լաւ է անշուշտ, բայց իմ առողջութեանս համար բաւական չէ առանց ցորենահատի: Զէի կրնար սակայն գանգատի, ոչ ալ իմ կարօտութիւնս պարզէլ: Այսպէս շարունակեց գրեթէ երկու ամիս, և կը զարմանայի որ իմ աէրս չէր զուշակեր թէ պակս բան մը կար: Յերեկէ մը վերջ սակայն վրաս հեծաւ և այցելութեան գնաց իր մէկ բարեկամին, ազարակապանի մը:

Այս պարոնը շատ դիւրաւ կը հասկար ձիերու վիճակը, և իր բարեկամը սիրով ընդունելին վերջ վրաս նայեցաւ ու ըստ:

«Ինձի այսպէս կ'երեւայ թէ ձեր ձին առաջուան չափ լաւ վիճակի մէջ չէ, ակարացաւ արդեօք»:

«Կարծեմ տկարացած է, ըստ աէրս, որովհետեւ առջի պէս աշխոյժ չէ. ձիապանս կ'ըսէ թէ ձիերը առ հասարաւկ այսպէս իրենց կայտառութիւնը կը կորսնցնեն ահան միջոցին:»

«Բայց մենք դեռ Օգոստոսին մէջն ենք, և քանի
որ իր գործը ծանր չէ և բաւ մնունդ կը ստանայ, պատ-
ճառ չկայ որ այսպէս ակարանայ, նոյն խել եթէ աշուն
ըլլար: Ի՞նչ մնունդ կուտաք իրեն»:

Տէրս ըստ թէ ի՞նչ մնունդ կը յանձնարարէր:
Բարեկամը գլուխը շարժեց, և սկսաւ իր ձեռքով շօշա-
փել զիս ամէն կողմէս:

«Չեմ զիտեր թէ ո՞վ կ'ուտէ ձեր դնած վարակը,
բայց եթէ չեմ սիսալիր, ձեր ձին չէ զայն ուստողը:
Շատ արագ քարեցուցիք զինքը»:

«Ո՛չ, ընդհակասակը, շատ հանդարտութեսմբ»:

«Չեռքդ բեր ուրեմն և իր վիզն ու ուսերը չօշափէ,
այնքա՞ն տաքերէ, խոնաւցերէ, իբր թէ դեռ նոր
խոս ճարակելէն կուգայ: Խրաս կուտամ ձեզի որ քիչ մը
աւելի հակողութիւն ընէք ձեր ախտախն մէջ: Կասկածոս
ըլլալ չեմ ուզեր և ուրախ եմ որ կասկածոս ըլլալու աղ
պատճառ չունիմ, որովհետեւ իմ մարդիկս հաւատարիմ
են, բայց անզգամ մարդիկ կան որոնք խեղճ անխօս
կենդանիի մը ուտելիքը կը գողնան: Հարկ է որ քննու-
թիւն մը կատարէք»:

Եւ իր մարդիկներէն մէկուն գասնալով, հրամայեց
որ ծեծուած վարակէտ առատ ուտելիք տան ինձի:

Զիսպանս ամէն առատ ժամը վեցին ատենները
կուգար և հետք փոքրիկ աղայ մը կը բերէր, որ միշտ
ծածկուած կողով մը ունէր ձեռքը:

Այս աղան հօրը հետ կազմածներուն սենեակը կը
մտնէր, ուր վարսակը կը պահուէր, և կէս բաց գուռնէն
կը տեսնէի զինքը, երբ պայտւակ մը կը լեցնէր վար-
սկով ու կը մեկնէր:

Ժամանակ մը վերջ, երբ աղան կը պարաս-
տուէր ախտուէն մեկնելու, զուոը բացուեցաւ, ու-

ափկան մը ներս մտաւ, ու տղուն ձեռքէն ուժով մը
բռնեց: ուրիշ ոստիկան մըն ալ ներս եկաւ և դուռնէն
ներս նայելով հրամայեց մանչուն որ ցոյց տայ այն տեղը
ուր իր հայրը ճագարներուն ուտելիքը պահած էր:

Տղան շատ վախցաւ ու սկսաւ լալ, բայց խուսափիլ
կարելի չէր, և աեղը ցոյց տուաւ: Ոստիկանները գտան
ուրիշ պարապ պայտւասկ մը, նման անոր, զոր վար-
սկով լեցուն գտած էին տղուն կողովին մէջ:

Զիսպանը այդ միջոցին իմ ոտքերս մաքրելու զբա-
զած էր, բայց շուտով տեսան զինքը, և թէե ընդդի-
մացաւ, բայց դարձեալ ձերբակալեցին զինքը և աղուն
հետ բանտ առաջնորդեցին:

ԳԼՈՒԽ Ա.Ա.

Կ Ե Ղ Ծ

Քանի մը օր վերջը, իմ տէրս յաջողեցաւ նոր ձիա-
պան մը գտնել: Բարձրահասակ, վայելչակազմ մէկն էր,
բայց եթէ երբեք կեղծ ձիապան մը կար աշխարհիս մէջ,
ան ալ այդ մարդոն էր: Շատ քաղաքավար էր ինծի հետ,
և երբեք յուժի վարմունք չունէր: միշտ կը խոզանակէր
բաշս և պոչս, սմբակներս ալ իւզով կ'օծէր զիս տունը
տանելէն առաջ, այնպէս որ կորովի կ'երեւայի: Բայց
բնաւ չէր մաքրեր ոտքերս, ոչ ալ պայտերա կը քննէր,
իբր թէ կով մը ըլլայի: Սանձա կը ժանգուէր, հա-
մետ ալ խոնաւ կը մնար, և իր հոգը չէր: Ինքզինքը
շատ գեղանի կը սեպէր, և շատ ժամանակ կը վատ-
նէր մազեցը, մօրուքը և փողկապը յարդարելու հա-
մար: Երբ տէրը իրեն խօսէր, միշտ «Այո՛, տէր իմ, ո՛չ
մար:

աէր իմ» էր պատասխանը, ամէն մէկ խօսքին՝ գլխարկին առանելով ձեռքը։ Ամէն մարդ զի՞նքը շատ արժանի երիտասարդ մը կը համարէր, և իր աէրը խիստ բաղդաւոր կը նկատէին զի՞նքը գտած ըլլալուն համար։ Հարկ է ըսել թէ ամէնէն ծոյլ, ամէնէն ինքնահաւան մարդն էր զոր երբեք տեսած եմ։ Տարակոյս չկայ որ լաւ բան մըն էր յոսի վարմունքի չենթարկուիլը, բայց առկէ առելի բանի մը կը կարօտի ձին։ Ընդարձակ խցիկ մը ունէի, և կրնայի մէջը շատ հանգիստ ըլլալ, եթէ զայն մաքրէր։ Մնունդիս ալ լաւ խնամք չէր տաներ, տակաւ ախորժակա կորանցուցի։

Օր մը տէրը ներս եկաւ ու ըստու։ «Այֆրէտ, ախուսին մէջ անախորժ հոտ մը կաց։ Ադէկ չըլլար որ այս խցիկը լաւ մը մաքրես առատ ջուրով։»

«Ամենայն յօժարութեամբ, տէր իմ, պատասխանեց ձեռքը գլխարկին առանելով, բայց վասնդաւոր է, աէր իմ, ձիու մը խցիկին մէջ ջուր լեցնելը։ Կրնայ ըլլալ որ պաղ առնէ, չեմ ուզեր որ վեսառի, բայց պատարաստ եմ ձեր հրամանը կատարելու։»

«Չեմ ուզեր որ վեսառի ձին, բայց այս ախուն ալ շատ գէշ կը հոտի, կը կարծէք թէ կոյուղիները լաւ վիճակի մէջ են։»

«Հիմայ որ դուք այդ մասին խորհեցաք, տէր իմ, կրնամ ըսել թէ երբեմն շատ անախորժ հոտ մը կուզայ կոյուղիներէն։ հաւանական է որ նորոգուելու պէտք ու նենան։»

«Դորձաւոր մը կամէշ ուրեմն և քննել առուր։»

«Ամենայն հաճութեամբ, տէր իմ։»

Գործաւորը եկաւ, շատ մը աղիւսներ հանեց, բայց բան մը չգտաւ, հետեւարար ախուսին հոտը չպականցաւ։ Սակայն այս չէր ամէնը, որովհետեւ խոնաւ-

յարողի վրայ ստիպուած էի կենալ, ոտքերս տկարացան և փափկացան։ Տէրս կ'ըսէր.

«Չեմ գիտեր թէ ի՞նչ եղած է այս ձիուն, տկարքայի կ'առնէ, երբեմն կը վախնամ որ պիտի սահի իցնայ։»

«Այս, տէր իմ, կը պատասխանէր Ազգբէտ, ևս ալ նոյն բանը կը զիտեմ, երբ զի՞նքը դուրս կը հանեմ մարդանքի համար։»

Իրողութիւնը այն էր սակայն որ գրեթէ երբեք զիս զուրա չէր հաներ մարդանքի համար, և երբ տէրս զբազած էր, ևս օրկրով կը մնայի առանց սրունքներս շարժելու պատեհութիւն ունենալու, նոյն ատեն այնպէս չարակրուէի, իբր թէ գժուարին աշխատութիւն մը կը կերակրուէի, իբր թէ գժուարին աշխատութիւն կը խանգարուէր, և ըրած լլայի։ Յանախ ասողութիւնս կը խանգարուէր, և կորովս կը կորանցնէի, երբեմն ալ չզագրգիս կը դառն նայի ու տենդ կ'ունենայի։ Երբեք կանանչեղէն չէր տար ինձի, ոչ ալ չրախառն թեփ, որ զիս զովացնելու պիտի ծառայէր։ Որովհետեւ այնքան տգէտ էր որքան ինքնահաւան, և փոխանակ մարդանքի կամ ստունդի փոխախութեան, ստիպուած էի գեղեր առնել, որոնք նողկանք ու անհանգստութիւն կը պատճառէին ինձի։


Օր մը ոտքերս այնքան փափկացած էին որ քանի մը քարկրու վրայ կոխած ատենս, երբ տէրս կռնակս էր, երկու անդամ քիչ մնաց որ զետին փուռէի։ Երբ էր քաղաք հասանք, տէրս զիս ձիադարձանի մը տարաւ քի՞նք։ Մարզը մէկիկ մէկիկ ոտքերս վեր առաւ ու քննեց, և յիտոյ ըստու։

«Չեր ձին գօտօշէ բոնուած է և ծանր կերպով։ Ոտքերը խիստ կակուզ են, բարերազգաբար գեախն չէ ոտքերը խիստ կակուզ են, բարերազգաբար գեախն չէ զիսի ինկեր։ Կը զարմանամ որ ձեր ձիապանը չէ զիսի զայն մինչեւ հիմայ։ Այս հիւանդութիւնը կը պատահի աղականցիւ հիմայ։»

զի ավառներու մէջ, ուր ձիուն պառկած տեղը զգուշութեամբ չի մաքրուիր: Վաղը ինձի դրկեցէք որ սըմբակները խնամեմ և ձեր մարդուն սորվեցնեմ դեղերս գործածելու եղանակը»:

Հետեւեալ օրը ոսքերս լաւ մը մաքրեցին և զօրաւոր դեղի մը մէջ թաթխուած խծուծով պատեցին. շատ նեղութիւն պատճառող գործողութիւն մըն էր:

Զիադարմանը հրաման ըրաւ որ ամէն օր իմ տեղս մաքրուի. ջրախառն թեփ ու քիչ մը կանանչեղէն պիտի ուտէի, և շատ քիչ վարսակ միայն, մինչեւ որ ոսքերս առողջանային: Այս կերպով վիճակս լաւացաւ. բայց տէրս երկու անգամ իր ձիապաններէն խարուած ըլլալուն համար սրաննղած՝ որոշեց այլևս ձի չպահել, այլ վարձել, երբ պէտք ունենար: Ուստի, ոսքերս առողջանալուն սպասեց, և յետոյ ծախեց զիս:



Մ Ա Ս Գ.

ԳԱՐԵՒ ԱԲ.

Զ Ի Ռ Ի Տ Օ Ն Ա Վ Ա Հ Ա Ռ Մ Ը

Տարակոյս չկայ որ ձիու տօնավաճառ մը շատ զուարձալի տեղ մըն է ամէն անոնց համար որո՞ք ոչինչ ունին կորսնցնելիք:

Երկայն շարք մը մասողաշ ձիերու, գիւղերէն եկած, փոքրահասակ մարտկներ՝ Գեղասրունքին պէս, ամէն տեսակ հարիւրաւոր սայլի ձիեր, ոմանց երկար պոչերը հիւսուած ու կարմրորակ թելերով կապուած, ու բաղմաթիւ ինձի պէս ձիեր՝ թէւ ազնիւ սերունդէ, բայց միջն աստիճանի իջած՝ արկածի կամ խեղութեան մը, նչարգելութեան և կամ ուրիշ ակարութեան մը պատճառաւ: Քանի մը շքեղ կենդանիներ կային իրենց ծաղիկ հասակին մէջ և ուեւ գործի յարմար: Բայց անկիւն մը կը գանուէին կարգ մը խեղճ արարածներ, որոնք ծանր աշխատութենէն հիւծած էին. իրենց ծունկերը կը ծուէին և իրենց ետեւի սրունքները ամէն քայլի մէկ կողմ կը տաստանէին: Կային նաև քանի մը ախրատեսիլ ծերուեկ ձիեր, իրենց սասրին չըթունքը վար կախուած և ականջնին ծանրապէս դէպի ետ ինկած, իբր թէ ալ հաճոյք չըլլար կեանքի մէջ, ո՛չ ալ յոյս: Ոմանք այնքան նիհար էին որ կարելի էր իրենց կազուկները տեսնել, և ոմանք ալ հինցած վէրքեր ունէին իրենց կանակին ու ազդրերուն վրայ: Որքան կը ախրէի զանոնք տեսնելով:

Ամէն կողմ սակարկութիւն կար. բարձր գիներ,

խոշոր զեղչեր . ամէնէն շատ ստախօսութիւն ու խարդախութիւն կար այդ տօնավաճառին մէջ : Զիս ալ զրին երկու երեք գորաւոր ու խոստմնալից երեւոյթով ձիերունեա , և շատ մը մարդիկ եկան մեզ զննելու : Պարոնները միշտ կոնակնին կը դարձնէն ինծի , երբ իմ ծունկերս կը տեսնէն , թէե զիս ծախել ուզող մարդը երդում կ'ընէր թէ միայն սահած էի ախտոին մէջ :

Նախ բերանս կը բանային , աչքերուս մէջ կը նաւյէն , սրունքներս մինչեւ վար կը չօշափէն , մորթուու միսս կը սեղմէն և վերջն ալ քաղուածքս կը փորձին :

Հետաքրքրական էր տեսնել թէ ի՞նչ տարբեր մարդիկ ի՞նչ տարբեր կերպերով կը վարուէին : Ոմանք անզգոյց , բիրտ կերպով կը կատարէն իրենց քննութիւնը , երբ թէ փայտի կտոր մը ըլլայինք , մինչ ուրիշներ մեղմութեամբ կը չօշափէն , երբեմն երբեմն փայտիկով մեղ , իրբ թէ թոյլտութիւն խնդրէն մեղմէ : Անչուշտ այս մարդոց նկարագրին մասին շատ բան կրնայի դուշակել իրենց մեր հետ վարուելու եղանակէն :

Մարդ մը կար որ շատ ուրախ պիտի ըլլայի եթէ գնէր զիս : Սղնուական դասուն չէր վերաբերեր , փաքրահասակ էր բայց վայելակազմ և արագաշարժ : Զիս քննել սկսելուն պէս հասկցայ թէ ձիերու քաջ ծանօթ էր : Սղնուութեամբ խօսեցաւ , և իր գորշ աչքերուն մէջ բարի ու զուարթ նայուածք մը կար : Քասներկու սկի առաջարկեց ինծի համար , բայց մերժուեցաւ : Երբար կը հեռանար , եաեւէն նայեցայ , մինչեւ որ անհետացաւ : Յեսոյ բիրտ կերպարանքով , բարձր ձայնով մէկը եկաւ : Շատ կը վախնայի որ կը զնէ զիս , բայց ան ալ հեռացաւ : Քանի մը ուրիշներ ալ եկան , որոնք կերեւայ թէ դիտողներ էին միայն : Յեսոյ այն բիրտ

կերպարանքով մարդը վերադարձաւ և քսաներեք ուկի առաջարկեց : Սակարիութիւնը սկսաւ , և զիս ծախել ուզողը սկսած էր համոզուիլ որ իր փնտուած զինը չպիտի գանէր և զեղչ ընկերու կը պատրաստուէր , երբ գորշ աչքերով մարդը նորէն եկաւ : Դրուխս իրին դարձուցի մեղմօրէն , ինք ալ երեսա փայտիայեց :

«Լաւ , լաւ , կարծեմ թէ պիտի յարմարինք : Քսանքը ուկի պիտի տամմ :»

«Քսաննինդ տուէքք և ձին առէքք գացէք :»

«Քսանըչորսուկէս ուկի , մէկ փարա աւելի չեմ տար :»

«Լաւ , բասւ ծախտող , կրնաք վստահ ըլլալ թէ շատ մը բարեմամնութիւններ ունի այս ձին , մանաւանդ եթէ կառքի լծել կ'ուզէքք զինքը . շահողը զուք եղաք :»

Դրամը անմիջապէս վճարուեցաւ , և իմ նոր տէրս պախուրձէս բոնած զիս առաջնորդեց պանդոկ մը , ուր համեստ մը ու սանձ մը պատրաստ պահած էր : Զիս լամը կերակրեց վարակով և կերած միջոցիս քովս կենալով հետա կը խօսէր : Կէս ժամ վերջ ճամբայ եղանք կօնտօն երթալու համար , անցանք հաճելի շաւկղներէ ու գիւղական ճամբաներէ , մինչեւ որ վերջապէս հասանք մեծ կօնտօնի պալուտան , որուն վրայ քայլեցինք անդաւական մայրաքաղաք հասանք : Լապտար : Վերջալոյսին մեծ մայրաքաղաքը հասանք : Լապտար : Վերջալոյսին մեծ մայրաքաղաքը հասանք : Կարծելու արդէն վառուած էին և մղններով տեղ աջ ու ձախ փողոցներ կը տարածուէին : Կարծես երբեք ծայրը չպիտի գար : Վերջ ի վերջոյ փողոցներէն մէկուն մէջ կառաջական մը հասանք , ուր իմ տէրս զուարթ ճայնով մը բարեւ վարպետա» , պոռաց :

«Դո՞ւք էք , պասասախանեց ճայն մը , աղէկ ձի մը յաջողեցաք գնել :»

«Կարծեմ յաջողեցայ» :

«Այերը տեսնէք» :

«Ճնորհակալ եմ, վարպետ», պատասխանեց և ճամբանիս շարունակեցինք : Շուտավ կողմնակի փողոցներէն մէկուն մէջ մտանք, յեսոյ ուրիշ նեղ փողոց մը, ուր աղքատիկ երեւոյթով տուներ կային մէկ կողմը, և միւս կողմն ալ չէնքեր, որոնք ախոռներ կամ կառատուններ պէտք էին ըլլալ :

Տէրս այս տուներէն մէկուն առջեւ կանգ առաւ ու տուղեց : Դուռը անմիջապէս բացուեցաւ, և դեռասափ կին մը, որուն փոքրիկ մանչ մը ու աղջիկ մը կը հետաւելէին, դուրս փաղեց : Արարիք կերպով ողջագուրուեցան, երբ աէրս ձիէն իջաւ :

«Հէրի, գուակո, դուռները բաց, մայրիկդ ալ թող լսապերը բերէ» :

Քիչ երաքը անսնք ամէնքն ալ բաղրադիքս կեցած էին փոքրիկ ախտափ մը բակին մէջ :

«Հ՞ղ է, հայրիկ!»

«Այո, Տօփի, կատուի ձագուկիդ չափ հեղ, և կուր ու շոյէ զինքը» :

Զգացի որ փոքրիկ ձեռք մը ուսիս ամէն կողմը կը չցէր աւանց վախի : Արքան հաճոյք կը պատճառէր ինձի :

«Երթամ շաղուած թեփ բերեմ, երբ դուն զինքը մաքրելու զբաղած ես», ըստ մայրը :

«Ճատ լաւ, Տօփի, ճիշդ իր պէտք ունեցած բանն ալ այդ է . գիտեմ որ ինձի համար ալ պատուական ապուր մը պատրաստուած է» :

«Երշիկ ու խաշած ինձոր», որսաց տղան, ինչ որ ամէնքն ալ ինդացուց : Զիս հանգստաւէտ, մաքուր օգով խցիկ մը տարին, ուր առաս յարդ կը գտնուէր : Լաւ մը ձաշեցի ու պառկեցայ, յուսովով որ երջանիկ պիտի ըլլամ :

ԳԼՈՒԽ ԼԳ.

ԼՕՆՑՈՒՆԻ ՄԵԶ ԿԱՌԻՔԻ ԶԻ ՄԸ

Նոր տիրոջն անտւնը Երեմիա էր: Փօփի՝ իր կինը՝ պատուական ամուսին մըն էր: Գիրուկ, կոկիկ, փոքրանասակ կին մըն էր, ովորկ սև մազերով, թուխ աչքերով և ծիծաղկոս պղտիկ բերնով մը: Մանչը գրեթէ տասերկու տարեկան էր, բարձրահասակ, պարզամիտ, քաղցրաբարոյ պատանի մը, և փոքրին Տօրօթի, զոր Տօփի կը կոչէին, ճիշտ իր մօրը պատկերն էր ութը տարեկան հասակին մէջ: Զարմանալի կերպով իրարու յարած էին. անսնց չափ երջանիկ ընտանիք տեսած չէի: Երեմիա իրեն սեփական կոտոք մը ունէր և երկու ձի, և անսնց ամէնուն ինք հոգ կը տանէր անձնապէս: Իր միւս ձին բարձրահասակ, ճերմակ, խոշոր սոկորներով կենդանի մըն էր, և «Զօրապետ» կը կոչուէր: Հիմայ ծերացած էր, բայց իր մատղաշութեան միջոցին չափ շքեղ եղած ըլլալու էր: Տակաւին պահած էր իր զլուխը զուսով կերպով վեր ըըռնելու սովորութիւնը, արդարեւ ազնիւ ցեղէ, կատարելապէս աղնիւ բնաւորութեամբ ճերտունի ձի մըն էր. ինձի պատմեց որ երբ դեռ մասպաշ էր, Արիմու պատերազմին մասնակցեցաւ, սպայի մը կը վերաբերէր և վաշտին կ'առաջնորդէր: Այս մասին սուելի տեղեկութիւններ պիտի տամ ուրիշ առթիւ:

Հետեւեալ աւտուն լաւ մը մաքրեցին զիս: Փօփի ու Տօփի բալլը եկան զիս տեսնելու ու հետո բարեկամանալու: Հէրի հօրը օգնած էր առառելնէ ի վեր և իր կարծիքը այն էր թէ պատուական ձի մը պիտի ըլլալի: Փօփի ծիքը այն էր թէ պատուական ձի մը պիտի ըլլալի:

քա՞ն գգուեց զիս, որ կարծեցի թէ տակաւին անցեալ օրերու աթխորակ Գեղանիօն եմ: Որքա՞ն հաճելի էր դարձեալ չոյռելի և քաղցր ձայներ լսել. ևս ալ կրցածս ըրի հասկցնելու համար թէ իրենց բարեկամութիւնը կը փափաքէի փոխարինել: Փօլի կ'ըսէր թէ խիստ գեղեցիկ էի և կառքի լծուելէ շատ աւելի արժանիք ունէի, եթէ միայն ծունկերս վեասուած չըլլային:

«Անշուշտ չենք գիտեր թէ սրուն յանցանքն է աւտիկա, ըստ երեմիս, և քանի որ չենք գիտեր, ես յօժար եմ զինքը անմեղ նկատել, որովհետեւ իրմէ աւելի հաստատուն ու կոկիկ քալուածքով ձի հեծած չէի բնաւ: Մեր առջի ձիուն անունը տանք իրեն, «Ճէք» կոչենք զինքը այնպէս չէ, Փօլ»:

«Այո՛, որովհետեւ կը փափաքիմ որ այդ բարի անունը պահուի»:

Զօրապետը կառաքին լծուած էր բոլոր առաւուն: Ճէքրի դպրոցէն վերագարձին քավս եկաւ ինծի կերակուր ու ջուր առալու: Ցերեկէն վերջ ես լծուեցայ կառքին: Երեմիս զգուշութեամբ նայեցաւ թէ վզնոցս ու ասնձս հանգիստ կերպով իրենց աեղը զրուած էին, ինչպէս Յովհաննէս կ'ընէր երբեմն: Ոչ վիզի սանձ կար, ոչ ալ կզակակալ, այլ պարզ թեթև պախուրծ մը: Ի՞նչ մեծ հանգըստութիւն էր ատիկա:

Կողմանիկի փողոցէն անցնելէ վերջ, հասանք այն ընդարձակ կառասատունը, ուր վայրկեան մը կանգ առած էինք նախապէս: Այս լայն փողոցին մէկ կողմը կային բարձր տուներ, իրենց ճակատի կողմը զարմանալի խանութներով. միւս կողմը կը գտնուէին հին եկեղեցի մը ու գերեզմանատուն մը, երկաթէ վանդակորմով շրջապատուած: Այդ երկաթեայ ձողերուն քով շատ մը կառքեր կապուած էին և յաճախորդի կը սպասէին. խոսի

խուրձեր կային հոն գրուած: մարդոցմէ ոմանք իրարու քով կեցած կը խօսակցէին, ոմանք իրենց կառքին վրայ նստած լրագիր կը կարդային, մէկ երկուքն ալ իրենց ձիերը կը կերակրէին կամ ջուր կը խմցնէին անսոնց: Ամէնէն ծայրի կառքին ետեւը գացինք կենալու մենք ալ: Երկու երեք մարդիկ եկան վրաս նայեցան ու դիտութիւններ ըրին:

«Յուզարկաւորութեան շատ յարմար է», ըստ մէկը:

«Չափաղանց կայսառ երեւոյթ մը ունի, ըստ միւր զլուխը չարթելով բանգէտի մը երեւոյթով: Քիչ աւանէն իր թերութիւնը երեւան սկսի գայ. եթէ ոչ ինձի թող Յակոբոս չըմեն»:

«Աւ, ըստ երեմիս, թող թերութիւնը գայ գանէ զիս, ես զինքը չպատի վինաւեմ, այնպէս չէ: Հետեւար հիմակուց հոդ բնկու պատճառ մը չեմ տեսներ»:

Յետոյ եկաւ լայն դէմքով մարդ մը, խոշոր գործ վերարկու մը հագած: Զուարթ մարդ մըն էր. հոն կեվականիրը ճամբայ բացին իրեն: Զիս լաւ մը քննաց, իր ցողները ճամբայ բացին իրեն: Զիս լաւ մը քննաց, իր ցողները ճամբայ բացին իրեն: Յետէ պէտք եղածը աս էր, երեմիս, որչափ ալ դրամ վճարած ըլլաս, կ'արժէ»:

Այսպէս իմ համբաւս շնուեցաւ:

Այս մարդուն անունը կրանթ էր. բայց Զօրապետ կրանթ կը կոչէին զինքը: Ինք ամէնէն հին էր այդաեղ, և իրեն էր որ դիմում կ'ընէին ուեէ վէճ կարգադրելու համար: Ընդհանրակէս քաղցրաբարոց ու ողջարելու համար: Ընդհանրակէս քաղցրաբարոց ու ողջարելու համար: Երես կողմը կը գրգռուէր, ինչպէս երբեմն կը պատճառէր՝ եթէ սովորականէն աւելի խմած ըլլար, ոչ ոք կը համարձակէր շատ մօա գալ իր բառունցքին՝ որովհետեւ խիստ ծանր էին անկէ եկած հարուածները:

Իմ առաջին չարաթս, իրը կառքի ձի, խիստ յու-

գումարից էր։ Լօնտօնի վարժուած չէի բնաւ։ և աղմու-
կը, չտուպը, ձիերու, սայերու և կառքերու ամբոխը,
որոնց մէջ սափառուած էի ճամբայ բանալ, ջղագրգիռ
կ'ընէին զիս։ Բայց շուտով համոզուեցայ թէ կրնայի
կատարելապէս վատահիլ կառապանիս, և այսպէս միտքս
հանդպատեցաւ և նոր վիճակիս վարժուեցայ։

Երեմիային աւելի վարպետ կառավար աեսած չէի.
այնքան հոգ կը տանէր ձիերուն որքան կը տանէր իր
անձին։ Շուտով հասկցաւ թէ ևս յօժար էի ձեռքէս
եկածը ընելու, և երբեք իր խարսզանը չէր փորձեր վրաս,
միայն անոր ծացրը մեղմով կոնսակիս վրայէն կը սահեցը-
նէր, երբ կ'ուզէր որ ճամբայ ելլէի, բայց ևս ատոր ալ
պէտք չունէի, որովհետեւ այդ բանը կը հասկնայի իր
սանձը բանելու եղանակին։

Ծառ ժամանակ չանցած ևս և տէրս իրար լու մը
հասկցանք։ Սխոսին մէջ ալ ոչինչ կը խնայէր մեր հան-
գըստութեան համար։ Խցիկները հին ոճով էին, չսփա-
զանց հակիալ, բայց մասնաւոր կարգադրութիւններ ըրած
էր մեր շարժելու դիւրութեան համար։

Երեմիա մեր մաքրութեան հոգ կը տանէր խղճմո-
րէն, և կարեի եղածին չափ այլազան կ'ընէր մեր որ-
նունդը և միշտ առատ։ նաև միշտ առատ մաքուր ջուր
կուտար մեղի, ու դոյլը մեր քով կը թողուր գիշեր
ցերեկ, բայց այն ատեններէն երբ քրանած կը վերա-
գառնայինք։ Ոմանք այնպէս կը կարծեն թէ ձին իր ու-
ղածին չափ խմելու չէ, բայց գիտեմ որ երբ ուզած
ատեննիս խմելու պատեհութիւն ունենանք, շատ չենք
խմեր մէկ անգամէն։ Սափիա շատ աւելի օդասկար է
քան իչս դոյլ ջուր մէկ անգամէն լափելը։ Զիապաններ
կամ որմաք առւն կ'երթան իրենց գարեջուրը խմելու և
մել ժամերով կը թողուն մեր չոր խոտովը ու վարսա-

կովը, առանց զանոնք թրջելու։ Անշուշտ վերջէն, երբ
ջուր տան մեղի, չսփազանց շատ կը կլենք մէկ անգամէն,
ինչ որ մեր չնչառութեան կը վաստէ և մեր ստամոքսը
կը պաղեցնէ։ Բայց լաւագոյն բանը զոր մինք ունէինք
հոս, մեր կիրակնօրեւայ հանգիստան էր։ շարժուան մէջ
այնպէս չարաչար կ'աշխատէինք որ կարծեմ թէ չսփափ
տոկայինք առանց այս հանգիստին։ Սակէ զատ, այսպէս
պատեհութիւն կ'ունենայինք իրարու ընկերութիւնը վա-
յելելու։ Սյապիսի պատեհութիւններով էր որ ևս իմ ըն-
կերոջս պատմութեան աեղեկացայ։

ԳԼՈՒԽ ՆՊ.

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՐԵՄԻ ԶԻ ՄՅ

Զօրապետ մարզուած էր բանակի մը մէջ։ Իր առա-
ջին աէրը հեծելազօրքի սպայ մըն էր, որ Արիմի պատե-
րազմին մասնակցած էր։ Ըստ թէ շատ կ'ախրժէր ու-
րիշ շատ մէկերու հետ մարզուելէն, անոնց հետ մէկտեղ
վաղելէն, անոնց հետ մէկտեղ աջ կամ ձախ դառնայէն,
հրամանը արուելուն պէս կանգնիլ կամ քառասմբակ սու-
րալէն, երբ փողին ձայնը լուռէր կամ սպային նշանը
տեսնուէր։ Մատղաշ եղած ատենը մուժ գորշ գոյն մը
ունէր և շատ գեղեցիկ կը սեպուէր։ Տէրը, կայտառ
երիտասարդ պարոն մը, շատ յարած էր իրեն, և սկիզ-
բերիտասարդ էր իրենց կը խնամէր զինքը։
մէն շատ սիրով ու բարութեամբ կը խնամէր զինքը։
Բանակի ձիուն կեանքը խիստ հածելի գտած էր, բայց
խնդիրը փոխուած էր երբ ընդարձակ նաւով մը օտար
երկիր վախաղլուելու եկած էր կարգը։

«Եյդ փորձառութիւնը շատ անհաճոյ եղաւ, ըստ լնկերս: Անշուշտ չենք կրնար ցամաքէն ուղղակի նաւ մանել, ուստի ստիպուեցան մեր մարմններուն տակ զօրաւոր փոկեր դնել և յետոյ մեզ վեր քաշել, հակառակ մեր պայքարներուն. յետոյ օդին մէջ, ծովուն վրայէն, մեզ հրեցին նաւին տախտակամածը: Հոն նեղ խցիկներու մէջ դրուեցանք, և երկար ատեն լնաւ երկինք չտեսանք, ո՞չ ալ կրցանք մեր սրունքները դործածել: Երբ հովք զօրաւոր էր, նաւը կը տատանէր, և մենք ալ հոս հոն կը զարնուէինք ու կը տառապէինք: Բայց վերջապէս մեր տեղը հասանք, վեր քաշուեցանք և ցամաք հանուեցանք: Շատ ուրախ էինք և մեր ուրախութիւնէն կը վրնջէինք, երբ անդամ մըն ալ հասառատուն գետինը զգացինք մեր սոքերուն տակ:

«Շուտով տեսանք որ այս նոր երկիրը շատ տարբեր էր մերինէն, և կառւելէ զատ, շատ դժուարութիւններ պիտի կրէինք, բայց մարդոցմէն շատերը այնքան յարած էին իրենց ձիերուն, որ բան մը չեն խնայեր անոնց հանգստութեան համար, հակառակ ձիւնին, անձրեւին և ամէն կարգի ձախողութեանց:»

«Բայց պատերազմիլը ամէնէն անտանելի բանը չէ», հարցուցի:

«Որոշ պատասխան մը տալը դժուար է. միշտ կ'աշխորժէինք փողին ձայնէն և անհամբեր էինք ձամբայ ելլերու, թէեւ կը պատահէր որ երբեմն կը ստիպուէինք ժամերով ոտքի վրայ կինալ, հրամանի սպասելով, և հրամանը արտելուն պէս տուշը կը խոյսնայինք մեծ եռանդով ու զուարթութեամբ, իրը թէ թնդանօթի ուումբեր, սուբներ ու գնդակներ չըլլացին: Կարծեմ թէ որքան ատեն զգայինք որ մեր տէրը հաստատուն կը կինար մեր կրնակին վրայ և իր ձեռքը անցողդաղդ սան-

ձին վրայ, մեղմէ և ո՞չ մէկը տեղի կուտար վախի, նոյն խակ երբ ուումբերը օդին մէջ կը չաչէին և փշուելով հաղար կտոր կ'ըլլային:

«Ես իմ աղնիւ տիրոջս հետ բազմաթիւ ճակատամարտներու մասնակցեցայ առանց վիրաւորուելու, և կը տեսնէի ձիեր որոնք գնդակահար կ'ինային, կամ նիւգակներով կը խոյսւէին և սուբներով կը վիրաւորէին, ու կը մնային դաշտին վրայ կամ մեռած և կամ մահուան ճնասամին մէջ: Զեմ կարծեր որ իմ մասիս վախ ունեցած ըլլամ, երբեք, տիրոջս զուարթ ձայնը, երբ իր մարդիկը կը խրախուսէր, ինձի այնպէս կարծել կրտար թէ ինքը և ես երբեք չպիտի սպաննուէինք: Այնքան կատարեալ էր իմ վասահութիւնս իր վրայ որ երբ ինք առաջնորդէր զիս, սպալաստ էի նոյն իսկ թնդանօթին բերանը խայանալ: Տեսայ շատ քաջ մարդիկ խոցուսուած, շատեր մահացու կերպով վիրաւորուած, որոնք վար կը զլորէին իրենց համեսներէն: Լսած էի մեռնողներուն աղաղակները ու հառաչանքները, քալած էի ճամբաներու վրայէ որոնք լարձուն էին արիւնով, և յաճախ պէտք է վրայէ որոնք լարձուն էին արիւնով, և յաճախ պէտք է վրայէ ըլլայի, վիրաւորուած մարդու կամ ձիւ վրայ ը զգոյց ըլլայի, վիրաւորուած մարդու կամ ձիւ վրայ ը զգոյց ըլլայի: Օր մը միայն, սոսկալի օր մը, սարկումը համար: Օր մը միայն, սոսկալի օր մը, սարկումը համար: Սա ծերունի Զօրապետը կանգ առաւ վայրկեան մը և երկար շունչ մը քաշեցի: Ես սպասեցի և ինք շարունակեց.

«Այնան առառ մըն էր և սովորականին պէս արել ծագելէին ժամ մը առաջ մեր ձիւաւոր զօրքը գուրս ելաւ՝ կազմ ու պատրաստ օրուան աշխատութեան համար: Մարդիկ իրենց ձիերուն քով կեցած հրամանի կը սպանէին: Երբ հետզհետէ աւելի լուսցաւ, սպաններուն մէջ կը նշանարուէր, հաղիւ արեւը ծագած գրգռութիւն մը կը նշանարուէր. հաղիւ արեւը

էր, երբ թշնամիին թնդանօթներուն դուռալը լսեցինք:
 «Այն ատեն սպաներէն մէկը մեզի մօտենարով հրա-
 ման ըրաւ ձիերը հեծնել, և երկվայրկենի մը մէջ ամէն
 մարդ իր համեստին վրայ էր, ամէն ձի սանձին ցնցու-
 մին կը սպասէր և կամ հեծեալին կրունկներուն ճըն-
 շումին. ամէնքն ալ ոգեւորուած էին. բայց լաւ մար-
 դուած ըլլալով անշարժ կը կենացին:

«Կարելի չէ պատմել ամէն ինչ որ այդ օրը պատա-
 հեցաւ. բայց պիտի պատմեմ այն վերջին յարձակումը,
 զոր կատարեցինք մէկանուղ: Հովիտի մը մէջն էր, որ
 թշնամիին թնդանօթին ճիշդ ճակատը կը գտնուէր: Հիմայ
 վարժուած էինք խոչոր թնդանօթներու որոստումին, հրա-
 ցանաձգութեանց ժիորին և գնդակներու մեր մօտէն
 թուչելուն, բայց երբեք ներկայ եղած չէի այն օրուանին
 պէս սոսկադի ամբակծութեան մը: Աջ կողմէն, ձախ
 կողմէն, ճակատէն սումբ ու գնդակ կը աելցային մեր
 վրայ: Քանի՛ քաջ մարդիկ տապալեցան, քանի՛ ձիեր
 գործեցան՝ իրենց հեծեալները գեամբը նևտեղով, քանի՛
 անտէր ձիեր շարքերէն դուրս խոյացան վայրագօրէն, և
 յետոյ իրենց միայնութենէն սարսափած և չունենարով
 գիրենք վարտղ ձեռք մը, փութացին վերադարձն իրենց
 նախկին ընկերներուն քով, անոնց հետ մասնակցելու
 համար յարձակման:

«Իմ աէրա իր ընկերները կը խրախուսէր՝ աջ բազու-
 կը վեր բարձրացուցած, երբ սումբերէն մէկը իմ գըլ-
 խուս քովէն շնչելով անցաւ ու զինքը զարկաւ: Կը
 զգացի որ կը դոդդղար, թէև ո՞չ մէկ ճիշ արձակեց: Զա-
 նացի իմ արագութիւնս կասեցնել, բայց սուրը ինկաւ
 իր աջ ձեռքէն, և սանձը իր ձախ ձեռքէն, և իր հա-
 մեսին վրայ դէպի ետ ծռելով գետին փոռւեցաւ: Միւս
 գորքերը եկան անցան մեր քովէն արագօրէն, և իրենց

յարձակման ուժգնութենէն ես հեռու մզուեցայ այն տե-
 ղին ուր իմ աէրս ինկած էր:

«Կը փափաքէի քովը կենալ և չթողուլ որ այդ խո-
 յացող ձիերուն ոտքին կոխան ըլլար, բայց ի զուր. և
 հիմայ, առանց տիրոջ և առանց բարեկամի, մինակ մնա-
 ցած էի այդ սպանդանոցին մէջ: Յետոյ սարսափ մը զգա-
 ցի և սկսայ գողալ, ինչպէս երբեք դողացած չէի. ես ալ,
 ուրիշ ձիերու պէս, փորձեցի շարքին միանալ և անոնց
 հետ արշաւել: Ճիշդ այդ պահուն զինսւոր մը որուն ձին
 հետ արշաւել: Ճիշդ այդ պահուն զինսւոր մը որուն ձին
 սովաննուած էր, իմ սանձէս բանեց և վրաս հեծաւ. այս
 սովաննուած էր, սկսայ դէպի առաջ երթալ, բայց
 մեր քաջարի գունդը ստիպուած էր տեղի տալ, և ա-
 նոնք որ կենդանի մնացած էին այս թնդանօթներուն դէմ,
 իրենց կատաղի յարձակումէն վերջ, սկսան նահանջել նոյն
 տեղին: Ճիշդէն սմանք այնքան չարաչար վիրաւորուած
 էին որ հազիւ կրնացին շարժիլ, որովհետեւ շատ արիւն
 կորանցուցած էին. ուրիշ ազնիւ կենդանիներ կը ջանացին
 երեք սրունքներով քայիլ, և ուրիշներ կը ճգնէին իրենց
 ստացեւի ոտքերուն վրայ կոնգնիլ. իրենց ետեւի ստ-
 ացեւի գունդը վերջ, իրենց գունդը կը անցնէին: Որքան տիսուր էր ի-
 քերը փշուած էին գնդակներէն: Որքան տիսուր էր ի-
 քերնց հառաջանքը լսել. երբեք չպիտի կրնամ մոռնալ
 արագութիւն նայուածքը իրենց աչքերուն, երբ ազա-
 թափանձագին նայուածքը իրենց գունդէն, և զիրենք իրենց բազ-
 ուղները կ'անցնէին իրենց գունդէն, և զիրենք իրենց բազ-
 ուղները կը ճգնէին: Ճակատամարտէն վերջ վիրաւոր մարդի-
 դին կը ճգնէին: Ճակատամարտէն ալ թաղուեցան:»

«Ո՞չ եղան վիրաւոր ձիերը, հարցուցի, թողուցին
 որ հոն մեռնի՞ն:»

«Ո՞չ, բանակին ձիադարմանները գացին և իրենց
 ատրճանակներով գնդակահամր մեռցուցին բոլոր ասոնք որ
 չափազանց վեստուած էին. անոնք որ միայն թեթև վէր-
 չափազանց վեստուած էին, բերուեցան ու խնամուեցան, բայց մե-
 քեր ստացած էին, բերուեցան ու խնամուեցան,

ծագոյն մասը այն աղնիւ, անձնուէր արարածներուն, ու
րոնք մեկնած էին այդ առառուն, չվերադարձան երբեք։
Մեր ախոռին մէջ միայն չորսէն մէկը վերադարձաւ։

«Անդամ մըն ալ չտեսայ իմ սիրելի տէրս։ Կարծեմ
թէ մշուած էր երբ ինկաւ։ Եւ ոչ մէկ ուրիշ տէր մը
այնքան սիրած էի։ Ուրիշ բազմաթիւ ճակատամարտնե-
րու մամակցեցայ, բայց միայն մէկ անդամ վիրա-
ւորուեցայ և այն ալ ոչ վասնդաւոր կերպով։ և երբ պա-
տերազմը լնեցու, նորէն Սնդդիա եկաց այնքան առաջ
ու զօրաւոր, որքան էի մեկնած օրս»։

ԳԼՈՒԽ ԼԵ.

Ե Ր Ե Մ Ի Ո.

Իմ ակրոջմէս լու ու աշխատասէր մարդ տեսած չէի
երբեք։ Կ'ըսէր որ եթէ մէկը առառուան ժամերը լու
չգործածէ, ամբողջ օրուան մէջ իր դործը կը կաղայ։
Որչափ ալ վերջը աճապարես, զզջաս ու ցաւիս, կոր-
ուած ժամանակը կորսուած է յաւիտեան։ Ծուլութեան
երբեք չէր հանդուրմեր, և չկար բան մը որ այնքան
բարկացնէր զինքը քան երբ աեսնէր որ մարդիկ ուշ մնա-
ցեր են և իրենց ծուլութեան պատճառաւ իրենց կոր-
սնցուցած ժամանակը շահելու համար կառքին ձիերը
կը սպիալն արագ արագ քակել։

Օր մը երկու բիրտ կերպարանքով երփառարդներ
մօտակայ պանդոկէ մը դուրս եկան և Երեմիան կանչեցին։

«Հոս նայէ՛, կառապան, ուշ մնացած ենք, արագ
պիտի երթաս, և մեղ կայարան պիտի տանիս։ պէտք է

համնինք ժամը մէկի կառախումբին։ քեզի մէկ չկի՞ն
պարգև»։

«Սովորական ընթացքով պիտի տանիմ ձեզ, պարզն-
ներ, չիկններու համար չարժեր այնքան աճապարել։

Ուրիշ կառապան մը մեր մօտն էր. անմիջապէս իր
կառքին դուռը բացաւ։ «Ես եմ ձեր վիստուած մարդը,
կառքին դուռը բացաւ։ իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-
պարոններ, ըստ . իմ կառքս մտէք, իմ ձիս ձեզ ժա-

թէւ Երեմիա այնքան հակառակ էր կառքը փու-
թացնելու, անհոգ մարդոց հաճելի ըլլալու համար, թէւ
չափաւոր քայլով մը կ'երթար միշտ, բայց հակառակ չէր
չողին շատցնելու», ինչպէս կ'ըսէր, եթէ զիանար թէւ
բանաւոր պատճառ մը կար։

Լաւ կը յիշեմ առառու մը, մինչդեռ կեցած յաճա-
խորդի կը սպաէինք, Երփառարդ մը ծանր պայտուսակ
մը ձեռքը բանած, գետինը գտնուող նարինջի կեղեւի
կտորի մը վրայ կոխեց և վար ինկաւ ուժգնութեամբ։

Երեմիա իսկոյն փութաց և զայն վերցուց։ Գրեթէ
մարած էր, և երբ զինքը իսանութ մը կ'առաջնորդէին։
յայսնի էր որ շատ նեղութեամբ կ'առնէր իր քայլերը։
Երեմիա անշուշտ նորէն իր կառքին քով եկաւ, բայց
զրեթէ ասուզ վայրկեան վերջ իսանութպաններէն մէկը
զրեթէ ասուզ վայրկեան վերջ իսանութպաններէն մէկը

«Կընա՞ք զիս շոգեկառքի կայարանը տանիլ, ըստ
Երփառարդ, կը վախճամ որ այս գժբաղդ անկումը զիս

ուշ թողած է, բայց շատ կարեւոր է որ ժամը տասներկութիւն կառախումիւր չկորանցնեմ: Շատ երախտապարտ պիտի ըլլամ ձեզի, եթէ զիս ժամանակին հասցնէք»:

«Չեռքէս եկածը պիտի ընեմ», պատասխանեց Երեմիտ եռանդագին:

Վայրիեանէ մը Երեմիա կառքին վրայ ցատկած էր գուարթ ձայնով մը զիս խասխուսելով և չարժելով սանձը այնպիսի կերպով մը, զոր ևս կը հասկնայի:

«Օ՞ն ուրեմն, սիրելի ձէք, ըստու, գէպի յառաջ, մենք պիտի ցոյց տանք թէ ի՞նչպէս կրնանք աճապարել, եթէ կարեւոր պատճառ մը ունենանք:»

Միշտ գժուարին է կառքը արագ վարել քաղաքին մէջ, կէս օրուան միջոցին, Երբ փողոցները խճողուած են, բայց մենք ըրինք ի՞նչ որ կարելի էր: Երբ լու կառապան մը և լու ձի մը իրար կը հասկնան, միշտ կը յաջողին դժուարութիւնները զլել:

Փողոցները շատ խճողուած էին այդ օրը, բայց մենք յաջողեցանք մեր ճամբան շարունակել. միայն անդամ մը ստիպուեցանք կանգ առնել, Երբ երիտասարդը գլուխը գուրս անկելով ըստու անձկութեամբ: «Թերեւս աւելի աղէկ է որ գուրս ելլեմ և քաղելով Երթամ, ժամանակին չպիտի հասնիմ, եթէ այսպէս երթանք:»

«Բոլոր կարելի եղածը պիտի ընեմ, պարոն, ըստու Երեմիա, կը յուսամ որ ժամանակին պիտի հասնինք: Երկար ատեն հարկ չպիտի ըլլայ կանգ առնել հոս, և ձեր պայտասակը այնքան ծանր է որ դուք չէք կրնար տանիլ զայն:»

Ճիշդ այդ միջոցին մեր առջեւի սայլը սկսու շարժի, և մենք ալ կրցանք մեր ճամբան շարունակել: Մէկ կամ միւս կողմ շարունակ դառնալով վերջապէս հասանք կամուրջը, որ բարեբախտաբար խճողուած չէր, և կառ-

քերը արագ արագ նոյն ուղղութեամբ կ'երթային մեր առջեւէն, թերեւս փութարով համելու այն կառախումթին, որուն մենք կ'աճապարէինք համնիլ, մինչդեռ ութը վայրկեսն կար տասերկութին:

«Փա՛ռք Աստուծոյ, հասա՞նք, ըստու երիտասարդը, չնորհակալ եմ ձեզի, բարեկամ, և ձեր ձիուն. ձեր մատուցած ծառայութիւնը կարելի չէ դրամով վարձատրել. կը ինդրեմ որ ձեր վարձքէն զատ այս տասը դահեկանը ընդունիք իրը պարգևել:»

«Ո՛չ, ո՛չ, պարոն, չնորհակալ եմ. ուրախ եմ որ ժամանակին հասանք. բայց ժամանակ մի կորանցնէք. ահա զամպակը պիտի հնչէ:»

Եւ ասոնց վայրկեան մին ալ սպասելու, Երեմիա կառքը հեռացուց, ուրիշներու տեղի տալու համար:

Երբ մեր տեղը վերանդարձանք, շատեր իր վրայ խընդացին և հեղնեցին զինքը, վասնդի աճապարանքով իր կառքը վարած էր, աւելի վարձք մը ընդունելու համար, բայն: Ու հարցուցին թէ ի՞նչ ստացաւ:

«Սովորականէն շատ աւելի, ըստու խորամանկ նայուածքով մը, իր առւած դրամին չնորհեւ երկար օրեր պիտի կրնամ հանգիստ ընել:»

«Ի՞նչ կեղծաւոր է, ըստու մէկը, ինձի կը քարոզէ. և ինք իր քարոզածին ճիշդ հակառակը կ'ընէ:»

«Ինձի նայէ, ըստու Երեմիա, պարոնք ուղեց տասը դահեկան աւելի տալ ինձի, բայց ևս մերժեցի. ևս ի՞նք զինքը ըստ բաւականին վարձատրուած կը սեպէի, Երբ զինքը ըստ բաւականին վարձատրուած կը սեպէի, և անսայ որ աւրախ էր իր կառախումթին համնելով, և եթէ ես և ձիս մեր անձնական հաճոյքին համար Երբեմն կը ալ զինքը արագ արշաւանք մը կը կասարենք, ատիկա մեր դիտնապիք բանն է և ոչ ձերը:»

«Դուն երբեք չպիտի հարսաանսաս» , պատասխաննեց մէկը :

«Դուն հարսաս ըլլազու արժանի ես , Երեմիա , ըստ ուրիշ մէկը . հարսատւթիւնը քեզի անէծք չպիտի բերէ , իսկ այս մեր ընկերը աղքատաւթեան մէջ պիտի մնանի , քանի որ այնքան գրամ կը վասնէ խարազանի համար :»

«Ի՞նչ ընեմ , քանի որ ձիս առանց խարազանի չերթար» :

«Երբեք ձանձրութիւնը յանձն չես առներ տեսնելու թէ առանց խարազանի ալ կինոյ երթար : Խարազանդանդաղար չարժման մէջ է , և եթէ քեզ չի մաշեցներ , ձիգ կը մաշեցնէ . միշտ սափառուած ես ձի փոխելու , և գիտես ինչու , որովհետեւ երբեք հանդիսա չես թողոր զանոնք» :

«Աղէկ բազդ ունեցած չեմ , այդ է պատճառը» :

«Եւ երբեք չպիտի ունենաս : Աղէկ բազդը զիտէ թէ որու երթալու է , և առվորաքար նախապատիւ կը սեպէ երթար անոնց օրոնք ողջմատութիւն ունին և բարի սիրա . գոնէ այս է իմ փորձառութիւնս :»

ԳԼՈՒԽ 1.

ԿԻՐԱԿԻ ՕՐՈՒԱՆ ԿԱՌՔԻ

Սռաւ մը երբ Երեմիա զիս կառքին լծելու զբաղած էր , պարսն մը եկաւ իր քով : «Ծառայ եմ , աէր իմ , ըստ Երեմիա» :

«Բարի լոյս , Պ. Երեմիա , ըստ պարսնը . կ'ուզեմ որ ամէն կիրակի առաւ տիկին Ռիկոր կանոնաւորապէս

եկեղեցի առնիք : Մէնք հիմայ նոր եկեղեցին կը յաձաւ իմնք , և իմն համար դիւրին չէ այնքան հեռու տեղ տաքով երթար :

«Ճնորհակալ եմ , աէր իմ , ըստ Երեմիա , բայց ևս միայն վեց օր աշխատելու հրաման ձեռք ձգած եմ , ու չեմ կրնար կիրակի օր ալ գործելու յանձնառու ըլլալ . տագորէն գործ մը պիտի ըլլալ ատիկա» :

«Չէի գիտեր որ ձերինը վեց օրուան կառք մըն էր . բայց անշուշտ շատ դիւրին պիտի ըլլար ձեր արտօնաբայց անդամ վիրը փոխել . ես չպիտի թողում որ ու է կորուստ ընէք գիրը փոխել . ես չպիտի թողում որ ու է կորուստ ընէք գիրը փոխել : Շիտակը այն է որ տիկին Ռիկոր կը նայդ կիրապով : Շիտակը այն է որ տիկին Ռիկոր կը նայդ կիրապով երթար :

«Ուրախ պիտի ըլլայի ակինին ծառայելով , բայց անդամ մը եօթը օրուան արտօնագիր մը ունէի , և տեսանդամ մը առաջ օրուան արտօնագիր մը ունէի , և տեսանդամ մը առաջ օրուան ակինին մինչեւ վերջը ամէն ձիերուս համար : Տարուան սկիզբէն մինչեւ վերջը ամէն օր աշխատել և կիրակի մը չունենալ կնոջու և զաւակներուս հետ անցընկելու համար , և երբեք կարող չըլլալ եկեղեցի երթար , ինչպէս կ'երթայի կառապանութեան եկեղեցի երթար , ինչպէս կ'երթայի կառապանութեան ունելէ առաջ : Այս պատճառաւ հինգ տարիէ ի վեր միայն վեց օրուան աշխատութեան արտօնագիր կը սասանամ և տիկա ինձի աւելի օգտակար կը նկատեմ» :

«Անշուշտ , պատճառխաննեց Պ. Ռիկոր պէ որ ամէն մարդ հանդիսա ունենայ և կարենայ կիրակի օրերը եկեղեցի երթար . բայց այնպէս կը կարծէի որ այնքան կարծ հեռաւորութիւն մը յոզնութիւն չպիտի պատճառ կարծ հեռաւորութիւն մը յոզնութիւն չպիտի պատճառ աէր ձիուդ և այն ալ օրը մէկ անդամ միայն . օրուան աղուդ և այն ալ օրը մէկ անդամ միայն . օրուան մէնք ալ գէշ յաճախարդողներ չենք» :

«Երաւունք ունիք , աէր իմ , բայց չեմ կրնար գրուած է որ Աստուած առեղծեց մարդը և ստեղծեց կինը

և բոլոր միւս կինդանիները, և զանոնք ստեղծելէն անմիջապէս վերջ հանգիստի օր մը սահմանեց, և հրամայեց որ ամէնքն ալ եօթերորդ օրը հանգչն։ Անտարակոյս Ան զիտեր մեր պէտքերը։ Ես աւելի զօրաւոր և աւելի ստողջ եմ հիմայ որ կիրակիս կը պահեմ։ Ճիերն ալ աւելի ուժով են, և այնքան շուտով չեն մաշիր։ Բոլոր անոնք օր իմ օրինակիս կը հետեւին, նոյն առաւելութիւնը ունին։ Ասկէ զատ՝ առաջուցնէ աւելի ալ դրամ կրցած եմ խնայել։

«Շաւ լաւ, մի՛ նեղութիք այդ պատճառաւ, ևս ուշից աեղ զիմում պիտի բնեմ»։

Եւ ասիկա ըսելով մեխնեցաւ։

«Պէտք է որ մեր կիրակին չկորսնցնենք, անանկ չէ, ձէ՞ք», ըստւ աէրա՝ ինձի դառնարով։

«Փօլի, Փօլի, հոս եկուր», պոռաց յետոյ իր կիոջ։ Փօլի անմիջապէս եկաւ։

«Ի՞նչ կայ սիրելիս»։

«Պ. ՈՒկու կ'առաջարկէ որ իր կինը եկեղեցի տանին ամէն կիրակի առառւ։ Ես ալ իրեն պատասխանեցի թէ միայն վեց օրուան արաօնագիր առած եմ։ Կ'ուղէ որ եօթը օրուան արաօնութիւն մը ստանամ։ լաւ պիտի վարձատրէ։ Դուն գիտե՛ս, Փօլի, թէ որքան լաւ յաճախորդներ են։ Տիկինը յաճախ ժամերով շուկայ կ'եղէ կամ այցելութիւններ կ'ընէ, և անմիջապէս ամրող վարձքութեամբ կը վճարէ։ Եթէ ուզածը չընեմ, կը վախնամ որ բոլորովին կը կորանցնենք զիրենք։ Քու կարծիքդ ի՞նչ է, անտէվկա»։

«Եմ կարծիք այն է որ, ըստւ ամէն մէկ բառը կշռելով, եթէ Տիկին ՈՒկու քեզի ուկի մըն ալ առառ ըլլայ ամէն կիրակի, պէտք չէ որ կիրակիդ դոհես։ Մենք զիտանք թէ ի՞նչ է կիրակի չունենալը, ի՞նչպէս հիմայ

զիտենք թէ ի՞նչ է ունենալը։ Փառք Աստուծոյ մեզ պահելու չափ բան կը շահիս, թէկ երեւմն դժուար կ'ըլլայ վարսակին, խատին, հրամանագրին և ուրիշ ծախքերու հասնիլ։ Բայց մեր զաւակը, Հէրի, քիչ ասենէն պիտի սկսի քիչ շատ բան շահիլ, և ես ալ իմ կողմէս նախապատիւ կը սեպեմ աւելի այսականի օրերուն, երբ դուն հազիւ վայրիկեան մը կ'ունենայիր զաւակներուդ երեսը նայելու, և երբեք չէնք կրնար մէկտեղ եկեղեցի երթալ, կամ երջանիկ հանգիստ օր մը ունենալ։ Աստուծած չընէ որ անգամ մըն ալ նոյն վիճակին դառնանք։ Ահա այս է իմ ըսելիքս, երեմիա»։

«Ճիշդ ես ալ այդ ըսի Պ. ՈՒկուի, սիրելիս, ըստ երեմիս, և միտքս փոխելու արամաղիր չեմ։ Սյուպէս պարապատ աեղը մի նեղութիր, Փօլի՝ (որովհետեւ կինը սկսած էր լալ). ես հին օրերուն չպիտի ուղէի դառնալ, նոյն իսկ եթէ երկու անգամը շահէի։ Ատիկա վերջացած ինդիր մըն է ինձի համար։ Զուարթ եղիր և ես իմ աեղս երթամ նորէն»։

Երեք շաբաթներ անցան այս խօսակցութենէն վերջ, և բնաւ հրաման ընդունած չէնք ալիկին ՈՒկուէն։ Արտահաման յաճախտորդներու միայն կը սպասէնք։ Երեսիս շատ վշացաւ, որովհետեւ իր գործը հիմայ աւելի դժուարին էր, բայց Փօլի շարունակ զինքը կը խրանուաէր և կ'ըսէր։

«Հոգ չէ, հոգ չէ, դուն քու պարտաւորութիւնող կատարէ, և անձկութիւն մի ունենար, վստահ եղիր որ վախճանող լաւ պիտի ըլլայ»։

Շուտով յայնի եղաւ որ Երեմիա կօրմնցուցած էր իր լաւագոյն յաճախտորդը, և ի՞նչ պատճառաւ։ Շատեր ըսին թէ յիմարութիւն էր ըրածը, բայց մէկ երկու հոգի ալ իր պրածը պաշտպանեցին։

«Եթէ բանուարները իրենց կիրակին չափահեն, ըստ մէկը, վեասը շուտով պիտի կրեն. ամէն մարդու, ինչպէս ամէն կենդանիի իրաւունքն է: Սատուծոյ օրէնքին համեմատ հանգիստի օր մը ունինք, և Անդղիսյ օրէնքին համեմատ ալ հանգիստի օր մը ունինք. իմ կարծիքս այն է օր մենք պէտք է փարինք այդ իրաւունքին, զոր այս օրէնքները կուտան մնջի»:

«Դուք, բարեպաշտ մարդիկդ, ըսէք ինչ օր կ'ուզէք, ըստ ուրիշ մը, իմ նպաստակու է քառորդ մը չահիլ երք կրնամ: Ես կրօնքի վրայ հաւատք չունիմ, որովհետեւ յայտնի է որ ձեր կրօնասէր մարդիկը միւսներէն աւելի աղէկ վիճակ մը չանդն»:

«Եթէ աւելի աղէկ վիճակ մը չունին, յարեց երեմիա, պատճառը այն է որ անսնք կրօնասէր չեն: Ի՞նչ իրաւունք ունիք ըսկու թէ մեր երկրին օրէնքները լաւ օրէնքներ չեն, քանի որ կան մարդիկ որ չեն յարդեր զանոնք: Եթէ մէկը իր բարկաւթիւնը չի զապեր, իր ընկերոջ մասին չարախօսութիւն կ'ընէ, իր պարաքը չի վճարեր, այդ մարդը կրօնասէր չէ, հոգ չէ թէ յաճախ եկեղեցի երթայ: Եթէ կեղծ մարդիկ կան, այդ պատճառու կրօնքը կեղծիք մը չըլլար: Իրական կրօնքը աշխարհիս ամէնէն լաւ և ամէնէն ճշմարիտ բանն է, և միակ բանը որ կրնայ մարդը ճշմարտապէս երջանիկ ընել և աշխարհիս վիճակը բարկաւել:»

«Եթէ կրօնքը օգուտ մը ունենար, ըստ ուրիշ մը, քու կրօնասէր մարդիկդ մեզ չպիտի աշխացնէին կիրակի օրերը. ասոր համար է որ կ'ըսեմ թէ կրօնքը կեղծիք մըն է միայն: Եթէ եկեղեցի գացողները չըլլային, մենք ալ կիրակիները կառք չենք հաներ զանոնք փոխադրելու համար: Իրենք անշուշտ պատասխանառու պիտի ըլլան իմ հոգիիս մասին, եթէ ինձմէ կը կորզեն զայն փրկելու պատեհութիւնը»:

Ներկաներէն շատերը ծափահարեցին, բայց երեմիա ըստ:

«Ճարտար խօսք մը ըրած ըլլաւ կը կարծես, բայց կը սիսալիս: Ամէն մարդ ինք հոգիին հոգ տանելու է, ուրիշ մէկու մը վրայ չես կրնար ձգել յանցանքը: Եթէ որիշ մէկու կառքիտ վրայ նաստած յաճախորդի սպասես, օրն ի բուն կառքիտ վրայ նաստած յաճախորդի սպասես, անշուշտ երկեք չպիտի ըսեն որ եթէ մենք չվարձենք զինքը, ուրիշը պիտի վարձէ, կիրակի պահելու միտք չունի:»

«Բայց ի՞նչ պիտի ընեն այն բարի մարդիկը որոնք իրենց սիրական քարտղիչներուն խօսքերը լսելու պէտք ունին կիրակի օրերը. Եթէ կառք չըլլայ, պիտի զրկուին անոնցմէ:»

«Իմ գործո չէ ուրիշներուն համար ծրագիրներ պատասկել, ըստ երեմիա. բայց եթէ այդքան հեռուն չեն լինուր քալելով երթալ, կրնան աւելի մօտը երթալ, և եթէ կրնան իրենց անձրեւանոցները հագնիլ, ինչպէս անձրեւէ, կրնան իրենց անձրեւանոցները հագնիլ, ինչպէս կ'ընեն շարժու մէջ: Եթէ բան մը ուղիղ է, կարելի է կ'ընեն զայն, եթէ ուղիղ չէ, կարելի է շնորհ բարի մարդը ընել զայն: Եթէ պահի գանէ: Ասիկա ճշմարիտ է մեզի, միշտ հասրդք մը պիտի գանէ: Ասիկա ճշմարիտ է մեզի, կառապահներուն համար այնքան, որքան եկեղեցի գտաղներուն համար:»

ԳԱՐԱԿ ԱՅ.

Ո Ս Կ Ե Պ Է Ն Կ Ա Ն Ո Ն

Սնկէ երկու երեք շարաթ վերջ, երբ իրիկուն մը ուշ ատեն մեր տեղը կը վերադառնայինք, Փօփ լապտերը ձեռքը մեր առջեւ վագեց: Միշտ լապտերը կը բերէր, եթէ օղը խիստ անձրեւու չըլլար:

«Վախճանը բարի է, Երեմիա, ըստ, աիկին Ռիկո
իր սպասառը զրկեր էր ցերեկին վերջ, քեզի լուր տա-
լու համար որ վաղը ժամը տասնըմէկին կառքու իրեն
տանիս : — «Ծատ լաւ, ըստ, բայց մենք այնպէս կ'ենթադ-
րէինք որ ամիկնը հիմայ ուրիշ կառապան ունէր» : —
«Ծիսակը այն է որ աերս սրդողած էր, որովհանեւ Պ.
Երեմիա մերժած էր կիրակի օրը գալ: Բայց ոչ մէկ կառա-
պան գոհ թողուց զինքը . ոմանք չափազանց արագ կը
վարեն, ոմանք չափազանց գանդաղ, և ամիկնին կար-
ծիքը այն է որ ձեր կառքին չափ մաքուր ու կոկիկ կառք
չկայ : — »

Փօլի զրեթէ չնչառապառ եղած էր, և Երեմիա սկսաւ
բարձրածան խնդաղ :

«Օր մը չէ օր մը վախճանը բարի պիտի ըլլայ, ըսիր
դուն, սիրելիս, և իրաւունք ունէիր, դուն գրեթէ միշտ
իրաւունք ունիս : Աձապարէ և ընթրիքը պատրաստէ,
և ալ անմիջապէս ձէքին կազմածները պիտի հանեմ և
զինքը հանգստացնեմ : »

Անկէ ետքը տիկին Ռիկո Երեմիաին կառքը գործա-
ծեց առջի չափ յաճախ, բայց երբեք կիրակի օրերը:
Ժամանակ մը եկաւ որ կիրակի օրն ալ աշխատեցանք:
Ահա թէ ինչպէս պատահեցաւ ասիկա: Շաբաթ իրիկուն
մը մենք ամէնքս ալ յոդնած տուն վերադարձած էինք,
ուրախ որ հետեւեալ օրը հանգիստ պիտի վայելէինք:
բայց անակնիալ մը կը սպասէր մեզի:

Յաջորդ առառն Երեմիա զբաղած էր զիս մաք-
րելու բակին մէջ, երբ Փօլի իր մօար եկաւ խիստ մասպ-
րադ կերպարանքալ մը :

«Ի՞նչ կայ», հարցուց Երեմիա :

«Խեղճ Տինա նամակ մը ընդունած է թէ իր մայրը
վասնզառոր կերպով հիւանդ է և պէտք է անմիջապէս

ճամբայ եղէ, մեռնեղէն առաջ զինքը տեսնել կարենալու
համար: Տասը մզնի չափ հեռու է տեղը, ու եթէ կա-
ռախումը երթայ, տակաւին չորս մզն աեղ քաղելու
է, բայց տկար է, և վոքրիկը դեռ հաղիւ չորս շաբ-
թուան է, անշոշտ չի կրնար այդչափ տեղ քաղել և
կ'ուզէ գանալ թէ կրնան կառքովդ տանիլ զինքը . կը
խստանայ հաւատաբարար վճարել վարձքը, որովհետեւ
տակ կրնայ գանել» :

«Պէտք եղածը կը կարգադրենք, ես ստակի վրայ
չեմ խորհիր, այլ մեր կիրակին կորսնցնելուն վրայ. ձիերը
յագնած են, ես ալ յագնած եմ, այդ է գժուարութիւնը» :

«Ինձի համար այ գժուար է, բատ Փօլի, որովհե-
տեւ տանց քեզի կիրակին զրեթէ կը կորսաւի, բայց
զիսես որ ուրիշներուն ընկու ենք ինչ որ կ'ուզենք որ
անոնք մեզի ընեն» :

«Դուն, սիրելի Փօլիս, կատարեալ քարոզիչ մըն ես.
և որովհետեւ իմ այսօրուան քարոզս այսքան կանուխ
լսեցի, կրնա երթալ ըսել Տինային թէ ես պատրաստ
պիտի ըլլամ ժամը տասնին: Բայց կը լնդրեմ որ մեր
զրացին առունք հանդիսան և հարցնես թէ կը հաճի իր
թեթեւ կառքը փոխ տալ: Գիտեմ որ երբեք չի գործա-
ծեր զայն կիրակի օրերը: Զիւս գործը չափ տեղի դիւ-
րին պիտի ըլլայ» :

Փօլի մեկնեցաւ, և շուտով լուր բերաւ թէ զրո-
ցին հաճութեամբ կուտար իր կառքը:

«Լաւ, ըստ, հիմայ քիչ մը պանիր հաց պատրաս-
տէ, և կրցածիս չափ շուտ կը վերադասնամ կէս օրէն
վերջ» :

«Եւ երբ վերադասնաս, ճաշդ պատրաստ պիտի վըտ-
նես», ըստ, Փօլի:

«Իս ընտրեց այս ճամբարութեան համար, և ժամը

տամնին ճամբայ եղանք թեթև կառքով, որ այնքան զիւրաւ կը չարժէր: Մայսիսի դեղեցիկ օր մըն էր, և քաղաքէն դուրս եղենոււս պէս քաղցր օղը, թարմ խափն բուրումը, և դաշտերուն կակուղ ճամբաները շուտով կազդուրեցին զիս:

Տինայի ընտանիքը փոքրիկ ագորակի տան մը մէջ կը բնակէր, կանանչ արահետի մը քով, մարդագետնի մը մօտիկ, հովանաւոր ծաւերէ շրջապատուած: Երկու կովեր կ'արածէին: Երիտասարդ մը ինզրեց Երեմիայէն որ կառքը մարդագետնը տանի, ուր կրնար զիս շուշին մէջ կապել. կը ցուէր որ լոււագոյն ախու մը չունէր:

«Եթէ ձեր կովերուն չի միասեր, ըստ Երեմիա, իմ ձիս շատ երջանիկ պիտի ըլլայ մէկ երկու ժամ ձեր գեղեցիկ մարդագետնին մէջ անցընելով, հանդարա ձի մընէ, և շատ պիտի ախորժի»:

«Շատ հաճութեամբ, ըստ Երիտասարդը, ինչ որ ընենք շատ չէ ձեր մարդագութեանը փոխարէն: Ժամէ մը պիտի ճաշէնք, և կը յուսամ որ դուք ալ պիտի հաճիք մեզի սեղանակից ըլլալ. թէւ մայրենիս այնքան հիւսնդէ որ մենք ամէնքս ալ տիսուր ենք»:

Երեմիա չորհակարաթիւն յայտնեց և ըստ որ ինք արդէն իր հետք ճաշ ունէր և շատ կը փափաքէր քիչ մը ժամանակ դաշտերուն մէջ պտտելու:

Երբ իմ համեստ կոնակէս հանեցին, նախ չէի գիտեր թէ ինչ ընեմ, խո՞տ ուտեմ թէ կանակիս վրայ տառալըարկիմ. պառկիմ հանգչիմ, թէ մարդագետնին մէջ ազատ համարձակ վաղվեմ: Առնց ամէնքն ալ ըրի կարգաւ: Երեմիա ալ ինձի չափ երջանիկ կ'երեւար: Ծառի մը շուշին տակ նստած՝ թուչուները մտիկ ըրաւ. յետոյ երգեց, կարգաց, մարդագետնին շուրջը թափառեցաւ, ծաղիկներ քաղեց և փունջ մը կազմեց: Զմու-

ցաւ. զիս ալ կերակրել. բայց ժամանակը խիստ կարձ կ'երեւար. խեղճ կոճապղպեղէն բաժնուելէս ի վեր դաշտի երես տեսած չէի:

Հանդարաւ քաղերով առւն վերադարձանք, և Երեմիային առաջին խօսքը սա եղաւ.

«Փօփի, կիրակիս չկորսնցուցի, որովհետեւ թուչունները օրհներգ կ'երգէին ամէն թուփի մէջ և ես ալ իրենց բուլիկի մը պէս էր»:

Երբ ծաղիկները Տօլիին տուաւ, Տօլի ուրախութենէն ցատկանց:

ԳԼՈՒԽ ԱԲ.

ՏՕԼԻ ԵՒ ՃԵՄԱՐԻՑ ԱԶՆՈՒԱԿԱՆԻ

Զմեուը կանուխ սկսու, շատ ցուրտ և շատ խոնաւ: Շաբաթներով ամէն օր կամ կը ձիւնէր, կամ կ'անձրեւալ կոմ ձիւնախառն կ'անձրեւէր, կամ սաստիկ նով մը ւէր կոմ ձիւնախառն կ'անձրեւէր: Ձիւրը բոլորն կը վչէր և գետինը բոլորովին կը սասէր: Ձիւրը չուրու ալ սկսան սաստիկ նուզուիլ: Երբ չոր ցուրտ մը ըլլայ, ալ սկսան սաստիկ նուզուիլ: Երբ չոր ցուրտ մը թանձր ծածկոյթ բաւական է մեղ տաք պահեգոյդ մը թանձր ծածկոյթ բաւական է մեղ տաք պահեգոյթը, բայց երբ հեղեղանան կ'անձրեւէ, այս ծածկոյթը ները շուտով կը թրջին, և ալ բանի մը չեն ծառացեր: Կառապաններէն ոմանք անթափանց ծածկոցներ ունին, զորա ձիւրուն վրայ կը ձգեն, և ատիկա շատ օգտակար զորա ձիւրուն վրայ կը ձգեն, և ատիկա շատ օգտակար է. բայց ոմանք այնքան աղքատ են որ չեն կրնար ո՛չ է. բայց ոմանք այնքան աղքատ են որ չեն կրնար ո՛չ ալ իրենց ձիւրը, և շատերը ինքնինքնին պաշտպանել ո՛չ ալ իրենց ձիւրը: Այդ տարին ալ չարաչար կը տառապին ձմրան միջոցին: Այդ տարին ալ

նոյնը պատահեցաւ : Երբ մենք , ձիերս , քանի մը ժամեր աշխատէինք , մեր չոր ախոռները կ'երթայինք և կրնացնք համգչիլ , մինչդեռ կառապահները ստվարուած էին իրենց կառքերուն վրայ նստիլ , երբեմն մինչեւ կէս զիշերը մէկ երկու ժամ անցած , իրենց յաճախորդները վերաբարձներու համար :

Երբ գետինը սառաւած ու լպրծուն ըլլար , այն սուն ձիերը ամէնէն շատ նեղութիւն կը կրէին : Եյդ պարտագին մէջ մէկ մղմն աեղ քաղելը ծանր բնու մը քաշերով ու հասասառաւն ոտքի կռուան չունենալով՝ աւելի յոդնեցւցիչ էր քան չորս մղոն աեղ քաղելը :

Երբ օգը խիստ աննպաստ ըլլար , կառապահներէն շատերը կ'երթային մօսակայ դինեառունը նասերու , և ուրիշ մը կը յանձնէին կառքերուն հոկերու հոգը . բայց յաճախ այդ կերպով յաճախորդ կը կրանցնէին ու նաև զրամ կը վասնէին : Երեմիա երբեք չէր երթար այդ տեսակ աեղեր : Մօսը սրճարան մը կար , հան միշտ կ'երթար : Իր համոզումը այն էր թէ ոգեից ըմբելիքները և գարեջուրը մարդուս հոգերուն պատճառ կ'ըլլան , և թէ չոր հագուստ , լուս մնունգ , զուարթ բնութիւն և ասմափին կին մը՝ լաւագոյն բաներն էին կառապահը տաք պահելու համար : Երբ առւն երթալու ատեն չունենար , Փօլի միշտ ուստեղիք կը զրկէր իրեն . նախ փոքրիկ Տօլին կուգար , անկիւնէն կը նայէր թէ հայրիկը իր ամզն է : Եթէ հան աեսնէր զինքը , արագութեամբ առւն կը վազէր և շուտով կը վերագանար հետք բերելով կողով մը կամ թիթեղեայ ամսնով մը ուտեղիք ու խմելիք , տաք պառու և կամ կարկանդակ զորս Փօլի պատճառասած էր : Զարմանալի էր որ ինչպէս իրեն պէս փոքրիկ աղջիկ մը կրնար անցնիլ յաճախ ձիերով ու կառքերով խճողուած փողոցներէն . բայց քաջ աղջիկ մըն էր , և շատ հսկար-

առթեամբ կը բերէր հայրիկին ուտեղիքը : Ամէն մարդ կը սիրէր զինքը , և ամէն մարդ ուրախութեամբ կ'օգնէր իրեն , եթէ Երեմիա կարող չըլլար :

Խիստ ցուրտ փոթորկալից օր մը Տօլի ամսն մը տաք խմելիք բերած էր հօրը , և անոր քով կեցած էր : Յանկարծ պարոն մը արագ արագ մեր կողմը գտղով , իր հոկարծ վերցուց : Երեմիա իր գլխարկին տարառ ձեռքը , բարեւեց , ամսնը Տօլին առուաւ և իմ ծածկոց վերցներու . վրայ էր , երբ պարոնը իր քով փութալով պովացներու . վրայ էր , երբ պարոնը իր քով փութալով պովացներու :

«Ո՞չ , ո՞չ , նախ ապուրդ լմնցուր , բարեկամս , իրաւէ որ կորմնցներու շատ ժամանակ չունիմ , բայց կրնամ քիչ մը սպասել » : Այսպէս ըսերով կառքին մէջ նատաւ : Երեմիա չնորհակալութիւն յատնեց և նորէն Տօլին քով եկաւ :

«Տեսա՞ր , Տօլի , ըստ , այսպիսի մէկու մը ճշմարիտ աղնուական կ'ըսեն . ժամանակ կը գանէ խեղճ կառապահնի մը և փոքրիկ աղջկան մը հանգիստը մտածելու» :

Երեմիա իր ապուրդ լմնցուց , աղջկը ճամբու դըրաւ , և յետոյ ճամբայ եկաւ : Անկէ եաքը քանի անդամներ նոյն պարոնը մեր կառքը նատաւ : Կարծեմ թէ գամիներ նոյն պարոնը մեր կառքը նատաւ : Կարծեմ որ ձի և շուն շատ կը սիրէր , որովհետեւ ամէն անգամ որ իր տանը դուռը կը տանէինք զինքը , երկու երեք շունիր տանը դուռը կը տանէինք զինքը կը զիմաւորէին : Երբեմն քովսներ վազվզելով զինքը , և մեզմ ճայնով մը կ'ըսէր . կուգար , զիս կը շոյէր , և մեզմ ճայնով մը կ'ըսէր .

«Այս ձին բարի տէր մը ունի , և արժանի է այդպիսի տէր մը ունենալու» :

Քիչ սննդամ կը պատահէր որ յաճախորդներ ուշաղ-րութիւն ընծայէին իրենց գործածած ձիուն :

Այդ պարոնը երիտասարդ չէր , և իր ուսերը կորացած էին : Երթունքները նուրբ էին և գոց , թէև շատ

հաճելի ժպիտ մը ունէին . աչքը սուր էր , և իր ծնօտին
ու իր գլուխին շարժումներու մէջ բան մը կար որ կար-
ծել կուտար թէ զօրաւոր կամքի տէր էր : Իր ձայնը հա-
ճելի և քաղցր էր : Որևէ ձի կը վասահի այդպիսի ձայնի
մը , թէե այդ ձայնն ալ իր բորբ միւս երեւոյթներուն
նման հաստատ կամք մը կը ցուցնէր :

Օր մը ինքը և ուրիշ պարոն մը մեր կառքը նստան ,
խանութի մը առջին կանգ առին , և մինչդեռ իր բարե-
կամը ներս մտաւ , ինքը դրան առջև կեցու : Մեզմէ
քիչ հետո փողոցին միւս կողմը այց մը չքել ձիերով
կեցած էր գինիի մասանի մը առջեւ : Սայդորդը հոն չէր .
և ով գիտէ որչափ ատենէ խվեր ձիերը հոն կը սպասէին .
բայց կ'երեւայ թէ ձանձրացած էին սպասերով ու սիսան
շարժիլ : Հաղիւ քանի մը քայլ առած էին , երբ սայդորդը
դուրս եկաւ և բռնեց զանոնք : Կատած կ'երեւար ա-
նոնց շարժերուն համար , և անգիտաբար պատմեց զանոնք՝
խարազաներով , նոյն խակ անոնց գլուխին հարուած-
ներ տեղապով : Մեր պարոնը այս բորբը տեսաւ . և շո-
տով փողոցին մէկ կողմէն միւսը անցնելով բատ վճռա-
կան շեշտով մը .

«Եթէ անմիջապէս չղաղրեցնես ծեծը , քեզ սասի-
կանութեան պիտի յանձնեմ ձիերդ թողած բլարուդ և
անոնց հետ անգիտաբար վարուելուդ համար» :

Մարդը որ խմած էր , հայնոյանքներ մալաց , բայց
իր հարուածները դադրեցաց , և սանձը ձեռք առներով
իր սայը նստաւ : Նոյն միջոցին մեր բարեկամը կամաց
մը յուշատեար մը համած էր իր գրապանէն և սային վրայ
գտնուող հասցէն նշանակած էր անոր մէջ :

«Ի՞նչ է զրածդ» , մոլտաց սայդորդը , խարազանը
շաշեցնելով և իր ձամբան երթալով : Բայց զիմու շար-
ժում մը և ցուրտ ժպիտ մը եղաւ իր ընդունած բորբ
պատասխանը :

Քիչ մը վերջ իր բարեկամն ալ եկաւ ու խնդալով
ըստ . «Դուն քեզի անձնական բաւական գործ ունիս
արգէն , չէի կարծեր թէ ուրիշներու ձիերով զբաղելու-
ժամանակ պիտի գանհես» :

«Գիտե՞ս ինչու համար մեր աշխարհը այսչափ վատ
է» , հարցուց :

«Ոչ» , պատասխանեց ընկերը :

«Անոր համար որ մարդիկ միայն իրենց անձնական
գործերը կը մտածեն և ձանձրութիւնը յանձն չեն առներ
հարսահարեալները պաշտպանելու և կամ անիրաւու-
թիւն գործողները մասնանիշ ընելու : Ես երբեք չեմ կըր-
նար ականատես ըլլալ այսպիսի անգութ ընթացքի մը ,
առանց ձեռքէս եկածը ընելու . և շատ տէրեր չնորհա-
կալ եղած են իսծի , իրենց ձիերուն կրած նեղութեանց
մասին զիբենք տեղեկացուցած ըլլալուս համար» :

«Երանի թէ ձեզ նման ազնուականները բազմանային ,
տէր իմ , ըստ երեմիա , որովհետեւ շատ պէտք կայ
իրենց այս քաղաքին մէջ» :

Մեր ձամբան շարունակեցնք , և երբ կառքէն դուրս
եղան , մեր բարեկամը ըստաւ . «Իմ սկզբունքս այն է որ
եղան ականատես կ'ըլլանք անգութ և անիրաւ արարք-
երը ականատես կ'ըլլանք անգութ և անիրաւ արարք-
երը , զորու կրնանք արգիլել , և ոչինչ կ'ընենք , մենք
ալ մասնակից եղած կ'ըլլանք յանցանքին»

ԳԼՈՒԽ ԱՓ.

Փ Ն Թ Ի Ս Է Մ

Պէտք է ըսել թէ արդարեւ նախանձելի վիճակ մը
ունէի իրը կառքի ձի . կառապանը իմ տէրս էր , և

իր շահը կը պահանջէր լաւ վարուիլ հետս և զիս չափազանց չյոգնեցնել։ Բայց բազմաթիւ ձիեր կային, որոնք հարուստ կառքի տէրերու կը վերաբերէին և որոնք օրական սաշափի դրամի փափարէն վարձու կը արտէին կառապահներու։ Որովհետեւ ձիերը այս մարդոց չէին վերաբերեր, իրենց միտի մասածումը այն էր թէ ինչպէս կրնան ամէնէն շատ դրամ շահիլ ձիերուն միջոցու։ զարմանապի չէ որ այդ ձիերէն ոմանք սոսկալի վիճակ մը ունէին։ Սնչուշտ ես շատ բան հասկնարու կարողութիւն չունէի, բայց ասիկա յաճախ խօսակցութեան նիւթ մըն էր կառքի կայարանին մէջ, և կայարանապեար, որ բարեմիտ մէկն էր և ձիերը կը սիրէր, երբեմն գիտողութիւն կ'ընէր, երբ ձի մը անսնէր մաշած կամ չարաչար գործածուած։

Օր մը ցնցուախներով, թշուառ կերպարանքով կառապան մը, որ ծանօթ էր «Փնթի Սէմ» անունով, իր ձին ներս բերաւ անգթօրէն ծեծուած։ Կայարանապեար լուս։

«Թուն և քու ձիդ աւելի սոսիկանութեան պաշտօնատանը կը վերաբերիք քան այս կայարանին»։

Մարդը իր բգլառուած ծածկացը ձիուն վրայ նետեց, կայարանապեարին դպրձաւ և լուս գրեթէ յուսուհատ ձայնով մը։

«Եթէ սոսիկանութիւնը պիսի խսանուի այս գործին, պէտք է նախ ուշադրութիւն դարձնէ ձիերու տէրերուն, որոնք չափազանց վարձք կը պահանջին, և կամ կառքերու սակագինին որ այնքան քիչ է։ Երբ սոսիկառուած ես օրական հինգ մէծիտ վճարելու իրը կառքի ու ձիերու վարձք, ինչպէս մեզմէ շատերը կը վճարեն այս եղանակին մէջ, և քիչ մը բան ալ քեզի համար պիսի շահիս, զործը շատ գժուարին կը դառնայ։ Եթէ ձիերը

չաշխատին մենք անօթի պիտի մեռնինք. և ես ու իմ զաւակներս գիտենք արդէն թէ ինչ է անօթութիւնը։ Վեց զաւակ ունիմ և միայն մէկը քիչ մը բան կը չահի։ Օրը մինչեւ տասնըօրս կոմ տասնըվեց ժամ դուրս եմ, և այսքան շաբաթներէ ի վեր կիրակի օր մըն ալ ու, նեցած չեմ։ Զարաչար աշխատութիւն չէ ասիկա։ Շատ պէտք ունիմ տաքուկ հագուստներու և անձրեւնոցի, բայց երբ այսքան բերաններու հաց պիտի ճարեմ, ինչպէս կրնամ գնել զանոնք։ Շարաթ մը առաջ ժամացոյցս զրաւ գներով քիչ մը դրամ փոխ առի, և զիտեմ որ անգամ մըն ալ չպիտի կարենամ ես առնել զայն։»

Կառապահներէն ոմանք, որ հոն էին, իրենց գլուխը շարժեցին, հուանութիւն յայտնելով անոր ըսածներուն։

Մարդը շարունակեց.

«Գուք որ ձեր անձնափան կառքն ու ձիկը ունիք, բարի տէրեր, պատեհութիւն ունիք լաւ վիճակ մը և ուղիղ ընթացք մը ունենալու. ես չունիմ։ Սակագինը որոշուած է, և անկէ աւելի պահանջել կարելի չէ։ Նոյն խիկ այս առառ մինչեւ վեց մղն աել գացի և մէծիտ մը սոտացայ։ Վերադարձն յաճախորդ չգտայ, և պարապ մը սոտացայ։ Վերադարձն մղն տեղ գացած եղայ մէկ մէկայ, որով տասերկու մղն տեղ գացած ձայ մէկ մէկայ փոխարէն։ Անկէ վերջ երեք մղն տեղ երթալու համար վարձուեցայ, և շատ մը պայտսակներ, առուփեր կային, որոնք քիչ շատ դրամ պիսի բերէին, եթէ կային, որոնք քիչ շատ դրամ պիսի բերէին։ Բայց զիտէք անչուշտ թէ ինչ է մարդուրաը զրուելուն. ամէն ինչ որ կիսային ներաը՝ զիմացի լոց սովորութիւնը. ամէն ինչ զիտէ կիսային ներաը՝ զիմացի կողմը զիտէ, զիտէցին, և միայն երեք ծանր սաստկներ զուրաը միացին. այս ամէնուն համար միայն տասը դահեղուրաը միացին. այս ամէնուն համար միայն տասը դահեղուրաը միացին որչափ դրամ պէտք է շահիմ որ կառին մինչեւ իրիմւն որչափ դրամ պէտք է շահիմ որ

վարձքու վճարեմ, և քիչ մը բան ալ իմ քովս մայ: Անշուշտ ամէն օր այսքան դժբաղլ չեմ ըլլար, բայց գիտէք օր յաճախ կը պատահի ասիկա, և հեղնութիւն է ըսել որ մեր ձիերը շատ աշխատցնելու չենք, որովհետեւ երբ ձին յոդնած է, միայն խարազանի միջոցու կարելի է քաղաքնել զինքը, որի կերպ կարելի չէ. կինու զաւակներս ձիերէն նախընտրելի են: Ես իմ ձիերս կամաւ չարաչար չեմ գործածեր, գուշք ամէնքդ ալ վը-կամաւ չարաչար չեմ գործածեր, մը չունիմ որ կայ էք ասոր: Երբեք հանդարաւ ժամ մը չունիմ որ կամ զինքնած անցնեմ: Յաճախ ծերակնու ու զաւակներուս հետ անցնեմ: Յաճախ ծերակնու ու զաւակներուս հետ անցնեմ: Գիտած կը զգամ ինքզինքս, թէեւ գեռ միայն քառասուն նընինդ տարեկան եմ: Գիտէք թէ ինչպէս ազնուականն ներէն ոմանք կը կասկածին որ զիբենք կը խարենք ու բարձր գին կը պահանջենք, և իրենց քսակը ձեռքերնին բանած, մինչեւ մէկ փարան կը համրեն և բոլոր ատենը մեզի կը նային, իբր թէ քսակահատ ըլլայինք: Երանի թէ իրենցմէ ոմանք մեր աեզը ըլլային, օրը ասանըվեց ժամ գուրալ մնային ասպատառ մը ձարելու համար, ատկէ զատ հինգ մէծիս ալ օրական վարձք սափառւէին վճարել, այն ատեն չպիտի խնայէին և իրենց բոլոր բեռները կառքիս մէջ չպիտի խճողէին: Կան ոմանք անշուշտ որ երբեմն կուրիկ պարզեւ մը կոււասն, ապա թէ ոչ կարելի չպիտի երեսից ըլլար ապրիւ: Բայց պարզեւը սովորական բան մը չէ:»

Հոն եղողները կատարելապէս համամիտ գտնուեցան, և անոնցմէ մէկը ըստու:

«Յատ յուսահատական վիճակ մըն է ասիկա, ու պէտք չէ զարմանանք երբ չարիք մը կը գործուի, կամ սուելց ըմպելին չափը կ'անցնի:»

Երեմիս մանակցած չէր այս խօսակցութեան, բայց իր գէմքը երբեք այնքան ախտը երեւցած չէր: Կայա-բանին պետք կեցած էր, երկու ձեռքերը գրափանները

դրած: Պահ մը թաշկինակը հանեց, և ճակատը սրբեւով ըստու:

«Դուն ինծի յաղթեցիր, Սէմ, որովհետեւ ինչ որ ըստիր կատարելապէս ձշմարիս է, և ասկէ վերջ սատիւկանութեան խօսքը չպիտի ընեմ քեզի: այդ ձիուն աչքին նայուածքն էր որ յուղած էր զիս: Գոնէ երբեմն քաղցր խօսք մը ըսէ ձիուդ, խեղճ կենդանիները զարմաքաղցր կերպով կինան ըմբռնել ասիկա»:

Այս խօսակցութենէն քանի մը օրեր վերջը նոր մարդ մը երեւցաւ մեր կայարանը, Սէմի կառքին վրայ:

«Ի՞նչ եղաւ Փաթի Սէմը», հարցուց մէկը:

«Հիւանդ պատուկած է, պատասխանեց մարդը. երեկ գիշեր հիւանդութենէ բունուեցաւ, և հազիւ կրցաւ մինչեւ տուն սովորով երթալ: Եյս առատ տղան լուր բերաւ թէ հայրը ջերմ ունէր և չէր կրնար գուրս ելլել, այսպէս ես եկայ իր տեղը»:

Հետեւեալ առատուն դարձեալ նոյն մարդը եկաւ:

«Ի՞նչպէս է Սէմը», հարցուց կայարանապետը:

«Ան գնաց», ըստ մարդը:

«Ի՞նչ գնաց, մնաւած:»

«Մարեցաւ գնաց. այս առատ ժամը չորսին մնաւած: Երեկ ամբողջ օրը ցնորքի մէջ էր, իր ձիերուն տիրոջ և կիրակի չունենալուն վրայ կը խօսէր անդադար: «Երբեք կիրակի հանդիսաւ մը չունեցայ», եղաւ իր վերջին խօսքը:»

Ոչ մէկը խօսեցաւ ժամանակ մը: Յետոյ կայարանապետը ըստու:

«Ասիկա աղղարարութիւն մըն է ամէնուս համար»:

ԳԼՈՒԽ Խ.

ԽԵՂՃ ԿՈՃԱՊԱՂՊԵՂԸ

Օր մը , մինչդեռ մեր կառքը և ուրիշ շատեր կը սպասէին գուրսի կողմը գարաստան մը , ուր երաժշտութիւն կար , խարխուլ հին կառք մը մեր քովը եկաւ կեցաւ : Զին ծեր ու մաշած էր , անինամ , ոսկորները տնկուած , ծունկերը ծռած և առջեկ սրունդները դողդոջուն : Ես քիչ մը խոս կ'ուաէի , և հովը անոր մէկ մասը իր կողմը տարաւ . խեզճ արարածը իր երկայն բարակ վիզը երկնցուց և զայն վերցուց յետոյ չորս զին նայեցաւ , ուրիշ կաոր մըն ալ գտնելու յոյսով : Յուսահատ նայուածք մը կար իր մարած աչքերուն մէջ , և երբ կը մտածէի թէ ուր այդ ձին տեսած էի ասկէ առաջ , ինքը ուղղակի երևս նայելով ըստ :

«Թխորակ Գեղանի , դուն ես» :

«Կոճապղպեղն էր , բայց որքան փոխուած : Անոր շքեղ կամարածեւ ու փայլուն վիզը շասակ և վտիս էր . մաքուր , ուղիղ սրունդներն ու փափուկ ոտնակոճերը ուռած էին . յօդուածները տկարացած էին տաժանելի աշխատութեամբ . դէմքը որ երբեմն այնքան ողեւորիչ էր , հիմայ տառապալից կ'երեւար , և կրնայի իր կողեւ էլեւէջէն և իր յաճախակի հաղէն դատել թէ որքան ծանր էր իր շունչը :

Մեր կառապանները մեզմէ քիչ մը հեռու կեցած էին , և ես մէկ երկու քայլ մօսեցայ , որպէսզի կարնանք հանդարտորէն խօսակցիլ : Շատ տխուր պատմութիւն մը ըրտ ինձի :

Տասերկու ամիս արձակ թողուելէ վերջ , դարձեալ

աշխատելու յարմար կը նկատուի : Զինքը պարոնի մը կը ծախսն : Քիչ մը ժամանակ լաւ կ'անցընէ , բայց որ մը ոտվորականէն աւելի արագ արշաւանք մը ընելով , կը տկարանայ , և զինքը գարմանելէ վերջ նորէն կը ծախսն : Այսպէս քանիցս նոր տէրերու ձեռք կ'անցնի , բայց միշտ աւելի կը վատթարանայ իր վիճակը :

«Եւ այսպէս , վերջապէս ըստ , զիս գնեց մարդ մը որ չատ մը կառքեր ու ձիեր կը պահէ և վարձու կուտայ : Ուրախ եմ որ դուն լաւ վիճակի մէջ կ'երեւաս , բայց չես կրնար երեւակայել թէ որքան դժբախտ եղած է իմ կեանքս : Երբ տկարութիւնս հասկցան , ըսին թէ ինձի համար տրուած դրամը չէի արժեր , և թէ զիս թեթև կառքի մը լծելու են , մինչեւ որ բողորովին հիւծիմ վերջանամ : Եւ այդ է ահա հիմակուան ըրածնին . զիս կը չամարաղմանն : Կ'աշխատցնեն , առանց վայրկեան մը մտածելու թէ որքան կը տառապիմ : Ինձի համար ստակառուած են , և այդ ստակը պէտք է որ հանն : Այն մարտուած են , այդ ստակը պէտք է որ հանն : Այն մարտուած կը զիս կը վարձէ , բաւական մեծ գումար մը կը վճարէ տիրոջս . այսպէս ինքն ալ ամէն ջանք կ'ընէ այդ դրամը իզմով շահելու : Հիմայ շաբթօւան մէկ ծայրէն միւսը , առանց կիրակիի հանգիստ տնենալու , կ'աշխատիմ» :

«Դուն ինքինքդ կը պաշտպանէիր , ըսի , եթէ չարաչար վարուէին հետզ» :

«Այն , այդպէս էի երբեմն , բայց ալ անօգուտ է . մարդիկ աւելի զօրաւոր են . և եթէ անգութ են և զգացում չունին , մեզի կը միայ միայն համբերութեամբ տանիլ , առնիլ շարունակաբար մինչեւ որ վախճանը լիլ , առնիլ շարունակաբար մինչեւ որ վախճանը լիլ : Երանի թէ այդ վախճանը եկած ըլլար և ես մեգայ : Երանի թէ այդ վախճանը եկած ըլլար : Ես մեռած ձիեր տեսած եմ , և վատան եմ ուոծ ըլլայի : Ես մեռած ձիեր տեսած եմ , և վատան եմ որ ցաւ չեն կրեր . երանի թէ աշխատած միջոցիս մեռնէի լինայի :»

Շատ տրտմեցայ և քիթս իր քիթին մօտ տարի։
բայց բան մը չէի կրնար ըսել զինքը միխթարելու համար։
կարծեմ թէ գոհ էր զիս տեսնելուն։

«Դուն իմ միակ բարեկամն ես», ըստ։

Ճիշդ այդ պահուն իր կառապանը եկաւ, և զինքը
առաւ տարաւ, զիս շատ տիսուր մտքի վիճակի մը մէջ
թողով։

Անկէ քիչ վերջ՝ սայլ մը որուն մէջ մեռած ձիու մը
մարմինը կար, մեր կայարանին քովին անցաւ։ Զիուն գլու-
խը սայլէն դուրս ինկած էր, անկինդան լեզուէն արփան կը
կաթկթէր։ Ահոելի էր այդ տեսարանը։ Քանի մը նշան-
ներէ հետեւցուցի թէ Կոճապղպեղը ըլլալու էր։ Երանի
թէ ան ըլլար, կ'ըսէի, որովհետեւ իր նեղութիւններէն
աղասած պիտի ըլլար։ Եթէ մարդիկ աւելի գութ ունե-
նային, մեզ հրացանի կը բռնէին, կը մեսցնէին, դեռ
այսքան թշուառ վիճակի մը մէջ չինկած։

ԳԼՈՒԽ ԽԱ.

Մ Ա Վ Ա Ջ Ա Ռ Ի Բ

Լօնտօնի ձիերուն կրած տառապանքները տեսայ։
անոնց տառապանքներուն մեծ մասը կրնար արգիլուիկ
քիչ մը ողջմասութեամբ։ Մենք, ձիերս, դժուարին աշ-
խասութիւնը հոգ չենք ըներ, եթէ յաւ վարուին մեզի
հետ, և վսահ եմ որ շատ ձիեր, որոնք աղքատ կառա-
պաններու ձեռքն են, աւելի երջանիկ կեանք մը կը վա-
րին քան տոհմիկներու ձեռքը գանուողները։

Սիրոս յաճախ կը ցաւէր, երբ կը տեսնէի թէ ի՞նչ-

պէս կը գործածուեին մասաղաճիկը՝ ծանր բեռեր տա-
նելով և կամ անգութ տղու մը բուռն հարուածներուն
ենթարկուելով։ Անգամ մը տեսայ գորքիկ գորչ մատա-
կածի մը, խիս բառով և սիրուն գլուխով մը, ճիշտ Գե-
ղածի մը, խիս բառով և սիրուն գլուխով մը, ճիշտ Գե-
ղածի մը գաղաքն նման։ Ամէն ջանք ի գործ կը դնէր ծանր
դասրունքին նման։ Ամէն ջանք ի գործ կը դնէր ծանր
սայլ մը քաշելու համար, մինչդեռ հուժկու, կոչտ աղայ
մը խարագանի հարուածներ կը տեղացնէր վրան և անոր
փոքրիկ բներանը կը խոշտանդէր։

Յաճախ կը դիմէի թէ մասվաճառները որքան արագ-
կը վազցնեն իրենց ձիերը, թէե պատճառը չէի գիտեր։
բայց օր մը մասվաճառի մը խանութին մօտ կեցած էինք,
բայց սայլ մը եկաւ սրարշու։ Զին տաքցած էր և յոդ-
երը սայլ մը եկաւ սրարշու։ Գին տաքցած էր և դողացող
նոծ, գլուխը կախեց, իր հեւացող կողերը և դողացող
սրունգները ցոց կուտային թէ սրաքան չարաչար յոդնե-
րունգները ցոց կուտային թէ սրաքան ցատկեց, և
ցուցած էին զինքը։ Տղան սայլէն դուրս ցատկեց, և
կողովը առնելու վրայ էր, երբ տէրը խանութին դուրս
եկաւ շատ դժգոհ երեւայթով մը։ Զիուն վրայ նայելէն
վերջ՝ բարկութեամբ ըստ տղուն։

«Որչա՞փ անգամ քեզի պէտք է ըսել որ այսպէս
արագ չըլալես։ Դուն արդէն ձի մը լմնցուցիր, և այս
արագ չըլալես։ Դուն արդէն ձի մը լմնցուցիր, և այս
արագ չըլալես։ Եթէ զաւակս լայիր, վեզ անմիջապէս պիտի ձամրէի։ Ամօթ է ձի մը
լայիր, վեզ անմիջապէս պիտի ձամրէի։ Ամօթ է ձի մը
լայիր, վեզ անմիջապէս պիտի ձամրէի։ Կրնաս ոստիկանութեան
այս վիճակով խանութ բերել։ Կրնաս ոստիկանութեան
ձեռքը ի՞նչպէ, և այդ պարսպացին իզմէ օգնութիւն մի
սպասեր։»

Սյա խօսքերուն միջոցին աղան մէկ կողմ կայնեցաւ
դժգոհ ու խոժու, բայց երբ հայրը իր խօսքը լմնցուց,
սկսաւ բարկութեամբ պատաժանել։ Յանցանքը իրը
չէր, ինք միշտ հրամանի մը կը հնազանդէր։

«Դուն միշտ կ'ըսես որ չուտ ընեմ, չտնանամ, և
երբ տուները կ'երթամ, մէկը ոչխարի զիստ մը կ'ուզէ

շուտով և պէտք է քառորդէ մը առնիլ . ուրիշ մը կովու միս մոռցեր է ապապեկ , պէտք է անմիջապէս երթամ բերեմ , եթէ ոչ տիրուհին պիտի սրդողի . ուրիշ մը կ'ըսէ որ հիւր ունեցած է անտեխնկալ կերպով և պէտք է առանց ժամանակ կողմանցներու քանի մը կողիկ բերել . թիւ օ տան տիկինը՝ Մահիկ փողոցին մէջ՝ երգեք իր ընթրիքը չապապեր , մինչեւ որ միաը բերուի ցերեկուան ճաշին համար . հետեւաբար պէտք է աճապարել , աճապարել բոլոր առենք : Եթէ տիկինները կանխաւ խորհին թէ ի՞նչ բանի պէտք ունին և իրենց միաը օր առաջ ապապեն , իմ լսութ յանդիմանութեանս պէտք չի մնար :»

«Ես ալ նոյնը կը վատիաքէի , ըստ մսավաճառը . շատ մը նեղութենէ կ'ազատէի , և իմ յաճախորդներուս շատ աւելի հաճելի կրնայի ըլլալ . բայց ի՞նչ օգուտ ունի մեր այսպէս խօսիլը . ո՞վ կը խորհի մսավաճառին կամ անոր ձիուն վրայ : Ներս բեր և բաւ ինսամէ զինքը . այսօր դարձեալ գուրտ ելլելու չէ . գուն պէտք եղածը կողովով տար» :

Բայց բոլոր տղաքը անգութ չեն : Ես տեսած եմ աղաք որ շատ կը սիրեն իրենց մատաղաձին կամ էշը , երբ թէ սիրական շուն մը ըլլար . և փոքրիկ կենդանիները կ'աշխատին զուարթութեամբ և յօժարութեամբ , ինչպէս ես կ'աշխատիմ երեմիայի համար : Երբեմն աշխատութիւնը դժուարին է , բայց բարեկամի մը ձեռքը և ձայնը կը գիւրացնէ զայն :

Տղայ մը կար որ բանջարեղին ու գեանախմնձոր կը բերէր մեր փողոցը . ծեր մարտուկ մը ունէր , ո՞չ գեղեցիկ , բայց միշտ զուարթ և միշտ աշխայժ . հաճելի էր առնել այս երկուքին իրարու համար ունեցած սէրը : Զին շունի մը պէս իր սիրոջ կը հետեւէր , և երբ տէրը սայլին մէջ նասէր , կը սկսէր վաղել առանց խարազանի կամ յանդիմանութեան : Երեմիա կը սիրէր այդ աղան :

Ծեր մարդ մըն ալ կար , որ մեր փողոցը հանքածուին կը բերէր պզտիկ սայլով մը . ածխավաճառի գրւխարկ կը կրէր և կոչտ ու սեւ կերպարանք մը ունէր : Իսքը և իր ծեր ձին փողոցներն ի վեր կ'ելլէն մէկտեղ : Զին լինքնիրենը կանգ կ'առնէր այն առներուն առջեւ , ուր ածուին պիտի տրուէր : Մէկ ականջը միշտ իր աիրոջ կողմը ծռած էր : Ծեր մարդուն աղաղակը կը լըսուէր հետուէն : Ի՞նչ կ'ըսէր , չեմ գիտեր , բայց աղաքը կը սիրէին խաղալ իրեն հետ : Փօլի անկէ կը գնէր իր ածուիը և բարեկամ եղած էին : Երեմիա կ'ըսէր թէ ափիկա լսու օրինակ մըն է թէ ինչպէս ծեր ձի մը կրնար երջանիկ ըլլալ նոյնիակ աղքատի մը ձեռքին մէջ :

ԳԼՈՒԽ ԱԲ.

ԸՆԾՐՈՒԹԻՒՆԸ

Երբ օր մը տուն վերապարձանք , Փօլի դուրս եկուու ըստ :

«Երեմիա , Պ . Բ . այսօր եկաւ հարցնելու թէ ո՞ր կողմին պիտի տաս քուէդ . կառքդ կ'ուզէ վարձել ընտակութեանց համար , և պիտի գայ քեզմէ պատասխան մը առնելու» :

«Երբ գայ , ըսէ իրեն , Փօլի , թէ կառքս արդէն բանուած է . չեմ ուզեր որ իրենց խոշոր թուզթերը վակցնեն անոր վրայ , զինեառունները երթալով կէս գիտակցնեն անոր վրայ , զինեառունները առնել բերելու համար :»

Այսպէս կ'ենթադրեմ որ քու քուէդ այդ պարունականին պիտի տաս : Կ'ըսէր թէ քաղաքական նոյն հայեացքները ունիք :

«Այսպէս է կարգ մը խնդիրներու մասին, բայց քուէս իրեն չպիտի տամ, Փօլի, զիտես թէ ի՞նչ է իր աղհեստը:»

$(U_{J''})$:

«Մէկը որ այդպիսի գործով մը կը հարսանայ ,
կրնայ շատ մը կերպերով սարի մարդ մը ըլլալ , բայց
կոյք է աշխատաւոր դասուն պէտքերուն . իմ խիզճիս
հակառակ պիտի ըլլար օգնել իրեն որ օրէնտիք մարմ-
նին մէկ անդամը ըլլայ : Հաւանական է որ իրենց բար-
կութիւնը պիտի զրդուեմ ինձի գէմ , բայց ամէն մար-
դու պարտաւորութիւնն է ընել ինչ որ իր հայրենիքին
համար օդակար կը դասէ :»

Ե՞սարութեանց նախընթաց առառն Երեմիս ձի լծելու զբաղած էր, երբ Տօփ բակը եկաւ հեծկապով. գոգնոցը և կապոյտ վերաբերուն բորբոքվին ցեխոսած էին:

«Ի՞նչ պատահեցաւ, Տօլի»:

«Այս չափ տղաքը, ըստու հեծկոտալով, այս բոլոր ցեխը վրաս նետեցին, և զիս հեղնեցին:»

«Այո՛ . իրեն տգեղ անուններ տուխն ըստ . Հէրի , որ
ներս վազեց բարկացած . բայց ևս ալ իրենց փոխարէնը
տուի . անդամ մըն ալ չպիտի համարձակին իմ փոքրիկ
քոյրս նախասել : Այսպէս մը ծեծեցի զիրենք , որ երկար
տաեն պիտի յիշեն , այդ վասասիրա , ստահակ տղաքը» :

«Մայրիկիդ քով վաղէ, սիրելիս, և ըսէ իրեն որ ասօս կը փափաքիս իր քով կենալ և օդնել իրեն» :

Յետք կարող է լինել պատճենագույն գաղտնալով,

«Տղաս, կը յուսամ որ միշտ քոյլող պիտի պաշտպանես և լաւ մը հարուածես ո՛ և է մէկը որ կը նախատէ զայն բայց ևս մեր տան մէջ ընտրական կոփաներ չեմ

ուղեր : Նոյն խակ կինսեր , տղաք պատրաստ են քաղաքական խնդիրներու . վրայ ճառելու , և տասնէն մէկը չի գիտեր . թէ ի՞նչ բանի վրայ է խնդիրը : Ըստութիւնը լուրջ բան մըն է . զոնէ պէտք է լուրջ ըան մը ըլլայ և տամէն մարդ իր քուէն տալու . է իր խղճին համեմատ , ձգելով որ նոյնագէն քուէն տայ նաև իր դրացին» :

ԳՐԱԴԱՐԱՆ

ԲԱՐԵԿԱՄ ՄՅ ԿԱՐՈՏՈՒԹԵԱՆ ԱՏԵՆ

Վերջապէս ընտրութեան օրը հասաւ . Երեմիայի ու
ինձի համար գործ չըր պակաեր : Նախ եկաւ գէր պարոն
մը , կառաէ պայտւասկ մը ձեռքը բանած : Իրմէ վերջ եկաւ
ուրիշ խումբ մը , որ այս կամ այն քուէտուփին տեղը
կ'ուզէր երթալ . այնուհետեւ կանչուեցանք կողմնակի
փողոց մը , ուր անձկափց երկչոս ձերունի տիկին մը կը
սպասէր զբամատունը երթալու համար . հոն պիտի սպա-
սէինք որ զինքը վերադարձնենք . հազիւ կառքէն դուրս
ելած էր , երբ կարմիր երեսով պարոն մը , ձեռքը շատ մը
թուղթեր բանած , վաղելով մօտեցաւ չնչասպառ . և
Երեմիային ժամանակ չտալով որ կառքէն իջնէ . ինք
դուռը բացաւ , մէջը նետուեցաւ , և պոռաց .
«Ամէնէն մօտաւոր ոստիկանութեան կայտանը ,

Սուսառվկա :
Սյապէս անմիջապէս մեկնեցանք , և երբ մէկ երկու-
ուրիշ գործերէ վերջ մեր կայանը վերադարձանք , առ-
անք որ կառք մը անզամ մնացած չէր հոն : Երեսիա-
սանք որ կառք մը անզամ մնացած չէր հոն : Փողոցները խճողուած էին , և
տապակիս վիզէս կախեց :

կառքերը տարբեր կուսակցութեան վերաբերող քուէար-
կուներ արագութեամբ հոս հոն կը տանէին, այդ ամբախը
ձեղքելով. երկու հոգիի գետին ասպաղիլը տեսանք այդ
օրը. մէկը կին մըն էր: Զիերուն գործը դժուար էր այդ
օրը, բայց քուէարիուներուն հոգը չէր. շատերը դրեթէ
զինով էին, և ուրախութեան աղաղակներ կ'արձակէին
կառքերու մէջէն, երբ իրենց կուսակցութեան խումբե-
րուն կը հանդիպէին: Սակա առաջին ընտրութիւնն էր
որ կը տեսնէի:

Հազիւ Երեմիա և ես մէկ երկու պատառ կերած
էինք, երբ խեղճ մասաղասի կին մը, որ [ծանր մանուկ
մը ունէր բաղուկներուն մէջ, մեղի մօտեցաւ : Այս կողմ
այն կողմ կը նայէր և շուարած կ'երեւար: Յանկարծ
Երեմիային քով եկաւ և հարցուց թէ ո՞րն էր Ա. Թով-
մաս հիւանդանոցին ճամբան, և թէ որքան հեռու էր
անկէ: Սոստուն դիւղէն եկած էր շուկայի սացով մը, չէր
գիտեր թէ ընտրութիւն կը կատարուէր, և իր փոքրիկ
տալան հիւանդանոց պիտի դնէր: Փոքրիկը ակար ձայնով
մը կուլար:

Այեղճ մանուկս, ըստ կինը, շատ ցաւ ունի. չորս
տարեկան է, և նորածինի մը պէս անկարով է քալերու.
բայց բժիշկները ըսին որ եթէ յաջողիմ զինքը հիւան-
դանոց դնել, կը բուժուի: Կ'աղաչեմ, բաէք թէ ո՞ւր է
հիւանդանոցը և որքան հեռու:

«Բայց, տիկին, ըստ Երեմիա, դուք չէք կրնար
քալերով այս ամբոխին մէջէն հոն երթալ. երեք մզոն
հեռու է ասկէ, և այդ մանուկն ալ ծանր է»:

«Այս, ծանր է, բայց ես զօրաւոր եմ, փառք Աս-
տուծոյ, և եթէ ճամբան գիտնամ, կրնամ հոն հասնի.
Կ'աղաչեմ որ ինձի ճամբան ցոյց տաք»:

«Չէք կրնար, ըստ Երեմիա, դուք գետին պիտի

տապալիք և մանուկն ալ պիտի կոխկոտուի. մտէք և ես
ապահով կերպով հիւանդանոց պիտի տանիմ ձեզ. նա-
յօցէ՛ք, քիչ ատենէն պիտի անձրեւէ»:

«Ո՞չ, տէք իմ, ո՞չ, չեմ կրնար, չորհակալ եմ,
շատ քիչ դրամ ունիմ: Կ'աղաչեմ միայն որ ինձի ճամ-
բան ցոյց տաք»:

«Ես ալ իմ սունս կին մը ու զաւակներ ունիմ և
հօր մը զգացումները գիտեմ: Կառքս մտէք, և ես ձեզ
ձրի պիտի տանիմ: Շատ սմօթ պիտի զգամ երբ թողում
որ ձեզ նման կին մը և իր հիւանդ մանուկը այսքան
վտանգի ենթարկուին:

«Աստուած օրհնէ ձեզ», ըստ կինը և սկսու հեկե-
կալ:

«Մի լաք, ես քիչ ատենէն ձեր տեղը պիտի հաս-
ցընեմ ձեզ, եկէք կառք մտէք»:

Երբ Երեմիա կառքին զուռը բանալու վրայ էր, եր-
կու մարդ վաղելով եկան և կառք խնդրեցին:

«Արդէն բոնուած եմ», պատասխանեց Երեմիա,
«Արդէն բանալու պիտի կողմ հրելով կառքին մէջ
բայց երկուքն ալ կինը մէկ կողմ հրելով կառքին մէջ
ցատկեցին: Երեմիա ոստիկանի մը պէս խոժոռ կերպով
նայեցաւ անսնց և ըստ:

«Այս կինը, պարոններ, արդէն վարձած է կառքը»:

«Տիկինը կրնայ սպասել, մեր գործը շատ ստիպողա-
կան է, մանաւանդ որ մնաք առաջ կառքը մտանք, մերն
է իրաւունքը և դուրս չպիտի երենք»:

Հեղնական ժպիտ մը երեւցաւ Երեմիայի դէմքին
վրայ:

Դուռը գոցեց անսնց վրայ և ըստ:

«Շատ լաւ, պարոններ, կ'աղաչեմ որ հոս նստիք
որչափ ատեն որ յարմար կը դատէք. ես կը սպասեմ հոս,
երբ գուք այդտեղ կը հանդչիք»:

Եւ կոնակը դարձնելով անոնց, մանկամարդ կնոջ քով գնաց :

«Շուտով պիտի մեկնին ասոնք, հոգ մի ընէք», ըստ : Եւ արդարեւ շուտով մեկնեցան, որովհետեւ երբ երեմիային խաղը հասկցան, կառքէն դուրս եղան զինքը անարգելով և սպանափիքներ ընելով : Այս յապազումէն վերջ ճամբայ եղանք դէպի հիւանդանոց, կարելի եղածին չափ կողմանկի փողոցներէ անցնելով :

Երեմիա մեծ զանգակը հնչեցուց և մանկամարդ կը նոյ օգնեց որ կառքէն դուրս ելլէ :

«Հազար անգամ չնորհակալ եմ ձեզի, ըստ կինը, մինակս երբեք չպիտի կրնացի հոս գալ» :

«Բան մը չէր ըրածու, և կը յուտոմ որ սիրելի մաւուկը կը բժշկուի» :

Երեմիա շատ գոհ էր ու շոյեց զիս :

Հիմայ ուղիորդէն կ'անձրեւէր, և ձիչդ երբ հիւանշ դանոցէն պիտի մեկնէինք, դուռը դարձեալ բացուեցաւ, և դունապանը «Կառք» պոռաց : Կանգ առինք և ափկին մը աստիճաններէն վար իջաւ : Երեմիա անմիջապէս ճանչցաւ զայն : Տիկնը իր քողը մէկդի ըրաւ, և՝

«Դուն ես, Երեմիա, ըստ, շատ ուրախ եմ որ քեզ հոս գտայ . դուն ձիչդ այն բարեկամն ես, որոն պէտք ունիմ, որովհետեւ կօնաօնի այս մասին մէջ շատ դժուար է այսօր կառք գտնել» :

«Ո՞ւր պիտի երթաք», հարցուց Երեմիա :

«Փատինկընի կայարանը, և կը յուտոմ որ ժամանակ պիտի ունենաք ձեր ընտանիքին վրայ ինձի տեղեւթիւն տալու» :

Երբ կայարանք հասանք, տիկնը կեցաւ և երկար առեն Երեմիային հետ խօսակցեցաւ : Փօլի տիրուհին եւ զած էր . անոր մասին շատ մը հարցումներ ուղելէ վերջ ըստւ .

«Կառապանութիւնը կը յարմարի ձեզի ձմրան եղանակին մէջ . կը յիշեմ որ անցեալ տարի կինդ մոտահագ էր քու մասիդ» :

«Այս՛, գիտեմ, ափկին, հազար սկած էի ու գեռ կը շարունակէի հազար : Բայց ցուրտ եղանակը անցաւ, հիմայ վիճակս բաւական գոհացուցիչ է . թշուաւ պիտի զգայի ինչքինքս, ևթէ խնամելու ձիեր չունենայի : Այդ եղած է իմ գործս մանկութենէս ի վեր, և հաւանական չէ որ ուրիշ ու ե գործի մէջ նոյնչափ յաջող ըլլամբ» :

«Ցաւալի է սակայն, Երեմիա, որ առողջութիւնդ վտանգես այս գործին մէջ միայն քեզ մի հաշուեր, կինդ ու զաւակիներդ ալ մտածէ . լաւ կառապաններ և լաւ ձիապաններ կը վիճառուին յաճախ գոհացուցիչ տեղերէ, և երբ գործդ փոխել ուղես, ինձի իմացուր» :

Ցեսոյ, քարեւներ զրկելով Փօլին, բան մը տուաւ Երեմիայի, ըսելով .

«Երկու մէծիտ երկու տղոցդ համար կինդ իր ուզած կերպով թող ծախսէ զանոնք» :

Երեմիա չորրակալ եղաւ և շատ գոհ կ'երեւար : Տուն վերադարձանք վերջապէս . չափազանց յոգնած էի :

Գլուխ ԽՊ.

ԾԵՐՈՒՆԻ ԶՈՐԱՊԵՏԸ ԵՒ ԻՐ ՅԱԶՈՐԴԸ

Զօրապետը և ես մտերիմ քարեկամներ էինք : Աղնիս ձերունի մըն էր և հաճելի ընկեր մը : Երբեք մտքէս անցներ թէ ինք ալ պիտի թողուր իր տունը և բաժէր

«Ես ալ փափաք կը զգամ, փորձերու, որովհետեւ
իրօք դժբաղգութիւն մըն է անձին տէրը չըլլալը:

«Այս՝ բարեկամ, փորձէ՛, և բարի օրինակ մը պիտի
ըլլաս շատերու»:

Ժամանակ մը Զօրապետին վիճակը կարծես թէ կը
բարւոքէր, բայց տարիքը առած էր, և միայն իր հուժ-
կու կազմութիւնը և Երեմիային հոգածութիւնն էր որ
իրեն օդնած էին մինչեւ այն ատեն: Հիմայ ալ բարովին
ուժաթափ եղած էր: Սնամանաբոյժը ըստաւ թէ կարելի էր
այնքան բարւոքել իր վիճակը որ մէկ երկու ոսկիի ծախ-
ուէր, բայց Երեմիա ըստաւ թէ յանձն չպիտի առնէր մէկ
երկու ոսկիի սիրոյն համար վազեմի բարի ծառայ մը
տաժանակիր աշխատութեան մատնել. առելի լու կը նը-
կատէր անվրէպ գնդակ մը արձակել անոր դիմուն, և
վերջ տալ այդ բոլոր նեղութեանց:

Այս որոշումն օր մը վերջ Հէրի զիս պայտարին խա-
նութը տարաւ ոտքիս նոր պայտ գնել տալու համար:
Վերադարձիս այլ եւս Զօրապեաը չաեսայ: Ես և բարո
ընտանիքը շատ ցաւ զգացինք:

Երեմիա հիմայ ուրիշ ձի մը կը վնասէր. լուր բերին
թէ աղնուականի մը տիստին մէջ իրեն յարմար ձի մը
կար ծախու: Սրմէքաւոր մատղաշ ձի մըն էր, բայց
փախեր և ուրիշ կառքի մը զարնուերով տէրը գետինը
ձգեր էր. տար համար զինքը կը ծախէին:

«Չիու մը աշխայժ բնաւթիւնը հոգ չեմ ընկը, ըստ
Երեմիա, կը բաւէ որ մոլի կամ անզուսպ չըլլայ»:

«Ամենափր մորութիւն մը անգամ չունի, ըստ
մարդը. բերանը փախուկ է, և իմ կարծիքս այն է թէ
արկածին պատճառն ալ ատ էր. գեռ նոր խուզուած էր,
օդը գէշ էր, և բառական չէր մարզուած. մեր կառա-
պանը կազմածները զրան զրաւ կրցածին չափ պինդ,
տարակոյս չիոյ որ ձին զայլացաւ»:

«Բուածնիդ շատ հաւանական է, թերեւս յարմարինք,
ըստ Երեմիա:

Հետեւեակ օրը Զերմոգին, այս էր իր անունը, տուն
բերուեցաւ: Շքեղ, գորշ ձի մըն էր, և մէկ ճերմակ
մազ չունէր վրան. Զօրապետին չափ բարձրահասակ էր,
փառաւոր զլուխ մը ունէր և միայն հինգ տարեկան էր:
Զինքը մաերմաբար ողջունեցի, բայց հարցումներ չըրի:
Առաջին գիշերը խիստ անհանդարա էր: Փոխանակ գե-
տինը պառկերու, շարունակ իր պախուրձը կը քաշքէր և
ճախարակը մառւրին կը բաղվէր, այսպէս որ քնանալս
անկարելի եղաւ: Սակայն հետեւեալ օրը, հինգ վեց ժամ
կառքին լծուելէն վերջ, հանդարտ և զգաստ վերադար-
ձաւ: Երեմիա փայխայեց զինքը և իրեն խօսեցաւ. շու-
տով սկսան իրար համինալ: Երեմիա ըստաւ որ եթէ աւելի
դիւրատար սանձ մը և բաւական զբաղում ունենայ,
գառնուկի մը չափ հեղ պիտի գտանայ: Մէկուն վետոը
մը չան է. եթէ աղնուականը հարիւր ոսկի կոր-
սնցուցած էր. Երեմիա կորսի ձի մը շահած էր:

Զերմոգին սաորնութիւն կը սեպէր հասպարամի
կառքի ձի մը ըլլալը, և կը զզուէր հրապարակի վրայ
կառքի մը ըլլալը. բայց շաբաթ մը չանցած խօստովանեցաւ ին-
սպասելէն. բայց շաբաթ մը չանցած խօստովանեցաւ ին-
սպասելէն ձի թէ հանդիսատ բերան մը և ազատ զլուխ մը շատ բան
կ'արժեն, և թէ այս գործն ալ ուրիշ շատ մը գործերու
չափ ստորին չէր: Այսպէս իր գործին փարեցաւ: Երեմիա
ալ զինքը շատ կը սիրէր:

ԳԼՈՒԽ ԽԶ.

ԵՐԵՄԻԱՅԻ ՆՈՐ ՏԱՐԻ

Ծնունդն ու նոր տարին շատ զուարիթ առիթներ են
կարգ մը մարդոց համար. բայց կառապանին ու իր ձիե-
կարգ մը

րուն համար պարապոյ օրեր չեն, թէեւ շահու օրեր կըրնան ըլլալ:

Նոր տարիին իրիկունը երկու պարոն տարինք քաղաքին փաղցներէն մէկուն մէջ գանուող տուն մը: Ժամը իննին ներս մասն և ըսին որ ժամը տասնըմէկին նուրէն դանք: «Բայց, յարեց մէկը, որովհետեւ թղթախաղին պիտի մասնակցինք, հաւանական է որ քանի մը վայրկեաններ սպասել հարկ ըլլայ. ամէն պարագայի մէջ դուն մի՛ ուշանար»:

Երբ ժամը տասնըմէկ զարկաւ, մէնք դրան առջեւն էինք, որովհետեւ Երեմիա միշտ ճշղապահ էր: Ժամացոյցը՝ քառորդները և վերջապէս տասներկուքը հնչեց: Բայց դուռը չէր բացուեր:

Հովը շատ փոփոխական եղած էր և անձրեւի տարափներ ունեցած էինք օրուան միջոցին. բայց հիմայ մրրկալից ձիւնախառն անձրեւ մը սկսոծ էր, որ ամէն կողմէ մեղ կը շրջապատէր: Ոլիստ ցուրտ էր և ապաստանարան չկար: Երեմիա իր տեղէն իջաւ, զիս պատսպարեց և սկսու քիչ մը պատմիլ ոտքերը գետինը զարնելով. յետոյ սկսու բազուկները ծհծել, բայց ատիկա իրեն հաղարու պատճառ եղաւ: Աւելի եռքը կառքին դուռը բացաւ, մէջը նստաւ, ոտքերը սալայատակին վրայ դրած և քիչ մը պաշտպանուեցաւ: Ժամացոյցը կը շարունակէր քառորդները հնչեցնել, և գեռ ոչ ոք կ'երեւար: Ժամը տասներկուքուկէսին դրան զանգակը հնչեցուց և սպասաւորին հարցուց թէ արդեօք այս գիշեր իրեն պէտք պիտի ունենային:

«Տարակոյս չկայ, պատասխանեց, մի՛ Երթար, հիմայ կուգան»:

Երեմիա նորէն նստաւ, բայց իր ձայնը այնքան խոպոտած էր, որ հազիւ կրնայի լսել զինքը:

Ժամը մէկը քառորդ անցած դուռը բացուեցաւ և երկու պարոնները դուրս նկան, կառքը մտան: Երկու մղոն հեռաւորութեամբ տեղ մը պիտի Երթայինք: Սըրունքներս ցուրտաէն ընդարմացած էին. կարծես ամէն քայլի գետին պիտի գլորէի: Այդ օրուան շահը շատ սուզի նստաւ Երեմիային: Երբ տուն հասանք, հազիւ կրնար խօսիլ ու հազը սաստիկացած էր: Փօլի բան մը չհարցուց, դուռը բացաւ և իր լապտերը երկնցուց:

«Ճէքին տաք բան մը պատրաստէ, և ինձի համար քիչ մը փոխինդ և ապուր»: ըստ Երեմիա:

Հազիւ կրնար այդ բառերը արտասանել. բայց սովորականին պէս զիս շինու և նոյն իսկ խստի մարագը գնաց և անկրղինիս համար յարդի խուրձ մըն ալ բերաւ: Փօլի ալ տաքուկ ուտելիք մը բերաւ ինձի:

Յաջորդ առառուն շատ ժամանակ անցաւ, մինչեւ որ մէկը եկաւ մեր քով, և այն ալ Հէրին էր: Մեզ մաքրեց ու կերակրեց, մեր խցիկները աւելց և յարդը նորէն տեղը դրաւ, իբր թէ կիրակի ըլլար: Շատ լոիկ էր, ոչ կ'երգէր և ոչ կը առւլէր: Կէս օրին նորէն եկաւ և մեր կերակուրը և ջուրը տուաւ: Այս անգամ Տօլի իրեն հետ եկաւ ու կուրար. իրենց ըստաներէն եղրակացուցի թէ Երեմիա վտանգաւոր կերպով հիւանդ էր, և թէ բժիշկն ալ այնպէս ընած էր: Այսպէս երկու օր անցաւ, և շատ տիրութիւն կար տանը մէջ: Մենք միայն Հէրին կը տեսնէինք և երբեմն ալ Տօլին:

Երբորդ օրը, մինչդեռ Հէրի ախոռը կը գտնուէր, մէկը դուռը զարկաւ: Մեր կայարանապեսն էր:

«Ճունը մանել չեմ ուզեր, ըստ, բայց կ'ուզէի գիտնալ թէ ի՞նչ վիճակի մէջ է հայրը»:

«Շատ գէշ վիճակի մէջ, ըստ Հէրի, ցնցղատապ է կ'ըսեն. բժիշկն կ'ըսէ թէ այս իրիկուն յայտնի պիտի ըլլայ թէ ո՞ր կողմ պիտի դառնայ . . .»:

«Շատ կը ցաւիմ, երկու մարդայս հիւանդութենէն
մեռան անցեալ շաբաթ . մահը յանկարծ վրայ կը համնի :
Բայց որքան ատեն որ կեանք կայ, յոյս կայ, ուստի մի՛
վհատիր» :

«Այս՝ պատասխանեց Հէրի, և բժիշկը ըսաւ թէ
հայրիկիս համար աւելի յոյս կար աղեկնալու քան թէ ու-
րիշ շատերու համար, որովհեաւ խման եղած չէ: Երէկ
ըսաւ թէ անդը այնքան բարձր է որ եթէ հայրս գինեմոլ
եղած ըլլար, իսկոյն պիտի մեռնէր: Կը յուսայ որ պիտի
ազատի:

Հետեւեալ օրը, առառն, կայարանապետը գարձեալ
եկաւ և առաջարկեց Զերմողին գործածել ամէն օր, շա-
հոն կէսը տալու պայմանաւ: Սառվ գոնէ մեր կերին
դրամը կ'եղիչը: Իր առաջարկը ընդունուեցաւ:

Երեմիա հեազնետէ կ'ապաքիննէր . բայց բժիշկը կ'ը-
սէր թէ երբեք կառապանութիւն չպիտի լնէ նորէն, եթէ
կուղէ որ ծերութեան ապրիքին համնի: Տղաքը շատ մը
խորհրդակցութիւններ կը կատարէին իրարու հետ թէ
լնչ պիտի ընեն հայրիկն ու մայրիկը, և թէ լնչպէս
կրնացին անոնց օգնել որ դրամ շահէին:

Օր մը, ցերեկէն վերջ Զերմողին ախոռ բերին թրջած
ու աղտոտ, որովհեաւ փողոցները ամբողջովին ծածկուած
էին հաղած ձիւնով:

Մինչեւ Հէրի սպունգով Զերմողին մարմինն ու
սրունգները կը մաքրէր, Տօփ ներս եկաւ, և ըսաւ .

«Ո՞վ կը բնակի Ֆէրաթովի մէջ, Հէրի, մայրիկը նա-
մակ մը ստացաւ այդ տեղէն, շատ ուրախ կ'երեւագ և
վեր վազեց հայրիկին տարաւ զայն» :


«Զէս գիտեր, տիկին Ֆառուզրի բնակած տեղին անունն
է ատիկա . Տիկինը մայրիկին նախկին ալրուհին է որ
անցեալ ամառ հայրիկին հետ մէջ մէկ մէճիս նուէր
դրկեց մեզի :»

«Գիտեմ, գիտեմ, արդեօք ինչ զբած է մայրիկին» :

«Գնա՛ լուր բեր, Տօփ, մայրիկը իրեն նամակ գրած էր» :

Հէրի շարունակեց Զերմողին մաքրել: Մէկ երկու
վայրկեան վերջ Տօփ վերադարձաւ պարեղով:

«Հէրի, լնչ փառաւոր բաղդ, Տիկին Ֆառուզր կը



գրէ որ մենք ամէնքս ալ պիտի երթանք իր մօար բնակեղու։ Պարապ խրճիթ մը կայ, որ ճիշդ մեզի յարմարէ, և ունի պարտէղ մը, հաւնոց մը, ինձորի ծառեր և ուրիշ շատ բաներ։ Իր կառապանը գարնան պիտի մեկնի, այն ատեն հայրիկը իր գործը պիտի ընէ. և լաւ ընտանիքներ կան մօար. դուն ալ անոնցմէ մէկուն պարտէզին մէջ գործ պիտի գանես. ինձի համար ալ լաւ դպրոց մը կայ. մայրիկը մէյմը կը ինդայ և մէյմը կուլայ, և հայրիկս ալ շատ գոն կ'երեւայ։»

«Ի՞նչ մեծ բարեազդութիւն, ըստ Հէրի, թէ հայրիկն և թէ մայրիկն ճիշտ պէտք եղածը։»

Անմիջապէս որոշուեցաւ որ երբ Երեմիա բաւական գորանար, զիւլը պիտի փոխազրուելինք, և կառքն ու ձիերը կարելի եղածին չափ չուտով պիտի ծախուելին։

Սակա աղէկ լուր մը չէր ինձի համար, որպէստեւ ալ մատղաշ չէի հիմոյ, և չէի կրնար լաւագոյն վիճակ մը ակնկալիկ։ Պըրթուրքէն մեկնելէս ի վեր երբեք այնքան երջանիկ եղած չէի որքան Երեմիային քով։

Կայարանապետը անմիջապէս ըստ թէ ինք կը գնէ Զերմոգին։ Մեզի ծանօթ մարդիկ ալ առաջարկեցին զիս գնել, բայց Երեմիա ըստ թէ չուզեր որ նորէն իր կառքի ձի ծառայեմ։ Այն ատեն, կայարանապետը խոստացաւ ինձի համար հանգիստ աեղ մը գանել։

Մեկնելու օրը հասաւ։ Դեռ Երեմիային թողառութիւն եղած չէր գուրա ելլելու, և ես անդամ մըն ալ չտեսայ զինքը, նոր աստրուան այդ իրիկունէն վերջ։ Փղի և աղաքը եկան զիս ողջագուրելու։

«Իեղձ ծերուկ ձէք, սիրուն ձէք, ի՞նչ լաւ պիտի ըլլար եթէ քեր մեր հետը տանէինք, ըստ ամիկնը։»

Յեսայ ձեռքը բաշխ վրայ դնելով, Երեսը վիզիս մօտեցուց ու համբուրեց զիս։ Տօֆի արցունք կը թուփէր. ինք ալ համբուրեց զիս։ Հէրի երկար ատեն փայփայեց զիս, բայց բառ մը չըստ. միայն թէ շատ ախուր կ'երեւար։

Սյո կերպով ես իմ նոր տեղս աստրուեցայ։

ՄԱՍ Գ.

ԳԼՈՒԽ ԽԶ.

Ճ Է Յ Ք Ս Ե Խ Տ Ի Կ Ի Ն Ը

Ես ծախուեցայ մարդու մը որ միանգամայն թէ ցորենի վաճառական և թէ հացագործ էր, և զոր Երեմիա կը ճանչնար։ Երեմիա կը յուսար որ լաւ մնաւնդ ու յարմար աշխատութիւն պիտի դտնէի։ Առաջն կարծիքն մէջ իրաւունք ունէր, և եթէ իմ տէրս միշտ ներկայ ըլլար, չեմ կարծեր որ չափաղանց պիտի բեռնաւորէին զիս, բայց գործաւորներուն վերակացուն կար որ միշտ կ'աճապարէր և ամէն մէկը կը փութացնէր յաճախ։ Երբ արդէն բաւականաչափ բեռ մը ունէի, հրաման կ'ընէր որ բան մըն ալ աւելցնէն։ Իմ սալլապանս, որուն անունը ձէյքս էր, յաճախ կ'ըսէր թէ այդ բեռը տանիք իմ կարողութենէն վեր էր, բայց միւսը միշտ կը յանդիմանէր զինքը։

Ճէյքս միւս սալլապաններուն նման միշտ Երեսի սանձը վեր կը գնէր, ինչ որ արգելք կ'ըլլար զիւրութեամբ քաշելու։ Սյապէս՝ հազիւ երեք չորս ամիս անցուցած էի հոն, երբ մկան ոյժս կորմնցնել։

Օր մը սովորականէն աւելի ծանրաբեննեալ էի և ցից բրուրէ մը վեր պիտի ելէի։ Բոյր ոյժս գործածեցի, բայց չէի կրնար յառաջանալ, և անդադար ստիպուած էի կանդ առնել։ Ասիկա հաճելի չէր սալլապանիս, որ չարչար կը խարազանէր զիս։ «Քաշէ, ծոյլ արարած, եթէ ոչ կը քաղեցնեմ քեզ», կ'ըսէր։

Անգամ մըն ալ ճամբայ եղայ և քանի մը կանգուն
տեղ քաշեցի իմ ծանր բնուս . խարազանը նորէն կանակիս
իջաւ , և ամէն ձիգ թափեցի : Շատ ցաւ կը դպայի :
Բոլոր կրցածս կ'ընէի , և դարձեալ ծեծ կ'ուտէի : Յան-
կարծ ափկին մը արագ արագ մեզի մօտեցաւ և քաղցր ,
լուրջ ձայնավ մը ըստաւ .

«Ո՞հ , կ'աղաչեմ , ձիգ մի՛ ծեծէր , ատրակոյս չկայ
որ բոլոր կրցածը կ'ընէ , և ճամբան ցից է :»

«Եթէ կրցածը ընելավ այս բեռը չի կրնար տանիլ ,
պէտք է աւելի ձիգ ընէ . այդ է իմ դիտցածս , տիկին» ,
ըստաւ ձեյքս :

«Բայց բեռը ծանր է» , ըստաւ տիկինը :

«Այո՞ , շատ ծանր , բայց յանցանքը խն չէ . մեր
վերակացուն եկաւ մեր ճամբայ եղած ատենը , և ուրիշ
պարկ մըն ալ աւելցուց , ինքվինքը նեղութենէ մը ազա-
տերու համար , ևս ալ հիմայ ստիպուած եմ կարելին
ընել» :

Խարազանը անգամ մըն ալ կը բարձրացնէր , երբ
տիկինը ըստաւ .

«Կ'աղաչեմ , կեցէք , կարծեմ կրնամ օգնել ձեզի ,
եթէ թոյլ տաք :»

Մարդը խնդաց . մինչդեռ տիկինը յարեց .

«Դուք իրեն կատարեալ պասեհութիւն չէք տար որ
եր բոլոր ոյժը գործածէ . երբ իր զլուխը այդպէս վեր
բռնուած ըլլայ ծնոտի սանձով , չի կրնար մեծ ձիգեր
ընել . հանեցէք այդ սանձը և աւելի զիւրաւ պիտի
շարժի :»

Ճեյքս փորձեց , և որովհետեւ հանգստացած էի ,
սկսայ աւելի զիւրութեամբ բարձրանալ զառիվերէն :

Երբոր տիկինը մեկնեցաւ , ճեյքս ըստաւ ինքնիրեն .
«Ճշմարիս տիկին մըն էր շիտակը , ինձի հետ այնչափ

քաղաքավարութեամբ խօսեցաւ , որ կարծես թէ աղնուա-
կան մըն էի» :

Սնկէ վերջը , երբ բրուրէ մը վեր ելէինք , գլուխս
բոլորովին ազատ կը թողուր . բայց բեռը չթեթեւցուցին :
Մննդարար կերակուր և չափաւոր համովիստ մեր ոյժը
պահերու կը նպաստեն , նոյն խոկ ծանր աշխատութեան
մէջ : Բայց ոչ մէկ ձի կը դիմանայ ծանր բեռի : Եւ այս
պատճառաւ սկսած էի այնչափ ուժաթափ ըլլալ որ աւելի
մատղաշ ձի մը գնեցին իմ տեղս : Զմունամ ըսերու որ
ափուոս ալ մութ էր , և ատիկա ալ միծ չարչարանք է
ձիու մը համար :

Եթէ երկար ատեն մնայի այդ աելը , աչուըներուս
լոյսը պիտի կորսնցնէի մեծ մասամբ , և ատիկա ամբող-
լոյսը պիտի կորսնցնէն աւելի աղէտալի պիտի ըլլար . բո-
ջական կուրութենէն աւելի աղէտալի պիտի ըլլար . բո-
լորովին կոյը ձն նուազ կը նեղուիր քան աեսողութիւնը
խանգարուած ձին : Բարեկափատարար հարուստ կառասէրի
մը ծախուելով , ազատեցայ :

ԳԼՈՒԽ ԽԵ.

Գ Ժ Ո Ւ Ա Ր Ի Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն Ե Բ

Երբեք չպիտի մունամ իմ նոր տէրս . սև աչքեր և
ծուռ քիթ մը ունէր . և իր ձայնն ալ կը նմանէր խի-
ծերուն վրայէն անցնող սայի մը ճնշչին : Սնունը նիկո-
ծերուն պատի մը ճնշչին : Սնունը նիկո-
ծերուն պատի մը ճնշչին :

Կըսեն որ տեսնելը հաւատալ է , բայց ևս պիտի
ըսեմ թէ զզալը հաւատալ է , որովհետեւ որքան ալ ասկէ

առաջ տեսած ըլլայի, մինչեւ հիմայ չէի գիտեր հրապարակի կառքի ձիուն կրած ծայրագոյն տառապանքը: Նիկոլս գէշ կառքեր ու գէշ կառապաններ կը գործածէր. ինքը մարդիկը չարաչար կը գործածէր և մարդիկն ալ ձիերը չարաչար կը գործածէին: Սյստեղ կիրակիի հանգիստ չունեինք:

Երբեմն կիրակի առտու խումբ մը անզգայ մարդիկ կառք կը վարձէին ամբողջ օրուան համար, չորս հոգի ներսը կը նստէին, հաստ մըն ալ կառապանը, և ևս զիրէնք տասը կամ տասնընդ մղոն քաշելու էի դաշտերուն մէջ, վերջէն ալ ետ բերելու պայմանաւ: Շատ անգամ այնքան տաքցած ու յոգնած կ'ըլլայի որ հաղիւ կինայի կերակուրիս դպչիլ:

Կեանքս այնքան անստանելի էր հիմայ որ կը փափաքէի կոճապղպեղին պէս գետին իյնալ մնունիլ աշխատաթեանս միջոցին ու թշուառութենէ աղասիկ: Օր մը այս փափաքս գրեթէ կատարուեցաւ:

Առառուան ժամը ութին մեր կայարանը գացի և անդադար աշխատած էի, երբ յաճախորդ մը ունեցանք երկաթուղիի կայարանը տանելու համար, Մեծ կառավուուրի մը կը սպասէր այդ միջոցին: Կառապանս դուրսի կառքերուն ետեւը գնաց կենալու, վերադարձող յաճախորդ մը գտնելու յոյառվ: Վերջապէս կառախումը եկաւ և իսկոյն բոլոր կառքերն ալ վարձուեցան: Մեր կառքին եկաւ կարգը: Չորս հոգինոց խումբ մը կար աղմկարար, պոռոսախօս մարդ մը որ իրեն հետ ունէր տիկին մը, փոքր տղայ մը և մատղաշ աղջիկ մը. նաև շատ մը բեռ: Տիկինը և տղան կառքը մտան, և մինչ մարդը բեռերուն համար հրամաններ կուտար, աղջիկը եկաւ վրաստան:

«Կատահ եմ, հայրիկ, ըստու, որ այս խեղճ ձին չի

կրնար մեղ և մեր բողոք բեռը այնքան հեռու տանիլ. շատ յոգնած ու տկար կ'երեւայ. Վրան նայեցէք»:

«Այդչափ տկար չէ, օրիորդ, ըստու կառապանը, ընդհակառակը պէտք եղածին չափ ուժով է»:

Բեռնակիրը որ քանի մը ծանր տուփեր կը քաշէր այս կողմ այն կողմ, թերազրեց պարսին թէ արդեօք աւելի լաւ չը պիտի ըլլար եթէ երկրորդ կառք մըն ալ վարձէր:

Բայց կառապանիս կողմէ յայնուած վստահութեան վրայ, մարդը չնետեւեցաւ այդ պատուէրին: Բեռները իրարու վրայ դիղեցին ու տեղաւորեցին:

Վերջապէս ամէն ինչ պատրաստ էր: Ճամբայ եւլանք, բեռը շատ ծանր էր. և ևս աւատուընէ ի վեր ոչ կերած էի և ոչ հանգչած. բայց ձեռքէս եկածը բրի ինչպէս միշտ:

Բաւական աղէկի կատարեցի գործու, մինչեւ որ բըլուրի մը սասորուար հասանք. բայց հոն բեռին ծանրութեան ու յոգնութեան չկրցայ տոկալ: Ամէն ձիգ կը թափէի յառաջանալու համար. սանձս անդադար կը ցըն. ցուէր և խարապանը շարունակ կը գործէր, երբ յանկարծ, չեմ գիտեր ինչպէս, ոտքս սահեցաւ և ուժգնութեամբ գետին ինկայ կողիս վրայ. անկումս այնքան անակնկալ այնքան բուռն էր որ չունչս կտրեցաւ: Կատարելաւ պէս անշարժ մնացի, շարժելու կարողութիւն չունէի, և պէս անշարժ մնացի, շարժելու կարողութիւն չունէի, և խորհեցայ թէ մահուան ժամը հասած էր: Չորս բոլորս շփոթ ձայներ լսեցի. բարձր, բարկացոս ձայներ. բեռները վար կ'առնուէին: Կարծեցի լսել պղտիկ աղջկան զթած ձայնը որ կ'ըսէր. «Ո՞հ, այդ իսեղճ ձին. բոլոր զթած ձայնը մերն է»: Մէկը եկաւ և իմ սանձս կոկորդի յանցանքը մերն է»:

որ կ'ըսէր «Մեռած է, անդամ մըն ալ տեղէն չպիտի ելլէ» : Ես աչքս չէի բանար ու կը հեռայի: Քիչ մը պաղ ջուր թափեցին գլխուս վրայ, և քիչ մըն ալ զօրացուցիչ դեղ բերանս լիցնելով, մարմնիս վրայ ծածկոց մը ձգեցին: Շատ ետքը, քիչ մըն ալ դեղ առնելէ և քանի մը փորձերէ վերջ, դողդղալով ոտքի եղայ, և մօտակայ ախուներէն մէկը տարուեցայ մեղմութեամբ: Հոն լաւ պաշտպանուած խցիկի մը մէջ դրուեցայ, և ինծի բերին տաք ապուր մը, զոր հաճոյքով խմեցի:

Իրիկունը, ըստ բաւականին զօրացած ըլլալով, տիրոջըս ախուը տարուեցայ: Առառուն տէրս անհամնաբայժի մը հետ նկաւ զիս քննելու: Անհամնաբայժը զիս լաւ մը զննելէ վերջ, յայտնեց թէ ա՛լ ո՛ և է դործի յարմար չեմ, և խորհուրդ տուաւ տիրոջս որ զիս մէկ քանի օր լաւ մը կերակրելէ և կազդուրելէ վերջ, ծախէ:

Այս խորհուրդին համեմատ տէրս, յաւէտ ակամայ՝ ինչպէս կը կարծեմ՝ հրաման ըրաւ որ լաւ կերակրեն ու հոգան զիս: Տարը օրուան կատարեալ համնպիստը, առաս վարսակը, խոտը, շաղուած թեփը՝ զիս զօրացուցին, կտաւահատի խառնուրդը խիստ քաղցրահամ էր, և սկսայ մտածել թէ վերջապէս աւելի լաւ էր ասպրիլ քան մեռնիկ: Արկածէս վերջ ասաներկու օր անցած էր, երբ ծախուելու տարուեցայ տօնավաճառի մը մէջ, կօնտօնէն քանի մը մղոն հեռու: Կը մասածէի թէ ուր որ ալ երթամ, գլունուած տեղէս լաւ պիտի ըլլամ: Ասոր համար՝ գլուխս վեր բռնեցի, յուսալից:

Գլուխու Խէ.

ԱԳԱՐԱԿԱՊԵՏԸ ԵՒ ԽՐ ԹՈՌԸ ԿԻՅՈՄ

Տօնավաճառի մէջ ինքվինքս դասայ մաշած ձիերու քով, ոմանք կազ, ոմանք չնչասպառ, ոմանք ծեր: Կային նաև ձիեր, որոնց համար մեծագոյն չնորհը պիտի ըլլար հրացանի բռնուիլը:

Գնողներուն և ծախողներուն շատերն ալ լաւագոյն վիճակ մը ունենալ չէին թուեր այն կենդանիներէն զորս կը սակարկէին:

Յանկարծ տեսայ մարդ մը որ աղնուական ագարակապանի մը կը նմանէր, և որուն քովը փոքրիկ տղայ մը կար: Երբ ինծի ու իմ ընկերներուս մօտեցաւ, կանգ առաւ և գիտութեամբ մեր վրայ նայեցաւ: Զգացի որ ամէնէն առելի ես կը հետաքրքրէի զինքը: Բաշս և պոչս դեռ լաւ էին, և ներկայանալի երեւոյթ մը կուտային ինծի: Սկանչներս տնկեցի և իրեն նայեցայ:

«Ահաւասիկ ձի մը, կիյօմ, որ լաւագոյն օրեր տեսած է» ըստ ծերուկը տղուն:

«Խեղճ արարած», ըստ տղան՝ որ ծերուկին թոռն էր: Եետոյ ինդրեց որ գնէ զիս: Ծերուկը կը վարանէր: Պատիկը յարեց:

«Զեմ կարծեր որ այս ձին շատ ծեր ըլլայ, իր բաշին ու պոցին նայեցէք: Կը հաճլ՞ք բերանը նայիլ: այն ատեն որոշ կը գիտանք տարիքը: թէեւ շատ նի՞ար է, բայց աչքերը փոսացած չեն, ինչպէս կ'ըլլան խկապէս ծեր ձիերուն աչքերը»:

Ագարակապանը խնդաց:

«Այս մեր պատիկը իր մեծ հօրը պէս ձիերու վարպետն է», ըստ:

Զիս ծախելու բերող մարդն ալ ոյժ ստուաւ պղտիկնն
և սկսաւ զիս գովել :

«Դիմը հինգ ոսկի է , կ'ըսէր , բայց վատահ ևմ որ
մինչեւ դարնան քանան ոսկի պիտի արժէ» :

Ագարակապետը յուշիկ կերպով չօշափեց սրունքնե-
րըս որոնք ուռած և ձգտած էին . յետոյ բերանս քննեց :

«Տասերեք կամ տասնըշորա տարեկան ըլլալու է ,
ըսաւ , կը հաճիք զինքը քիչ մը տեղ քաղեցնել» :

Նիհար վիրս բարձրացուցի , պոչս քիչ մը վեր առի
և սրունդներս բացի այնչափ լաւ , որչափ որ կրնայի ,
որովհետեւ շատ պիրկ էին :

Քիչ մը սակարելիէ ետք , վերջապէս ծերունին զիս
գնեց հինգ ոսկիի :

Պղտիկ տղան հազիւ կրնար իր ուրախութիւնը զըս-
պել , և ծերունին ալ կ'ուրախանար անոր հրճուանքը
տեսներով : Պանդոկին մէջ լաւ մը կերակրեցին զիս :
Յետոյ , իմ նոր տիրոջս ծառաներէն մէկը վրաս հեծաւ
և յուշիկ յուշիկ զիս ստուն տանելով արձափեց ընդարձակ
մարդագետնի մը մէջ , որուն մէկ անկիւնը սալլատուն
մը կար :

Պղտիկ տղան հապարտ էր իր պաշտպանեալին մասին
և կատարեալ լրջութեամբ կը կատարէր իր գործը : Օր
մը չէր անցներ որ ինձի չացցելէր : Երբեմն զիս կը զա-
տէր միւս ձիերէն և կտոր մը ստեազին կուտար կամ
ուրիշ համել ուտելիք մը . և կամ քովս կը կենար ,
մինչեւ ես վարսակս կ'ուտէի : Միշտ քաղցր խօսքեր
կ'ուղղէր ինձի և զիս կը փայփայէր : Ես ալ բնականա-
բար բոլորովին իրեն յարեցայ : «Ծերուկ բարեկամ» դրած
էր անունս : Երբեմն հետք կը բերէր իր մեծ հայրն ալ որ
զգուշութեամբ սրունդներս կը քննէր :

«Այս է իր տկար կողմը , կիյօմ , կ'ըսէր , բայց այն-

քան կանոնաւորապէս կը բարւոքի որ գարնան մէջ կը
յուսամ թէ մեծ բարեփոխութիւն մը պիտի տեսնենք» :

Կատարեալ հանգիստը , սննդաբար կերակուրը , փա-
փուկ խոտը , և թեթեւ մարզանքը շուտով սկսան իրենց
տղղեցութիւնը ունենալ իմ վիճակիս ու իմ զգացում-
ուղղեցութիւնը վրայ : Մօրմէս հումկու կազմութիւն մը ժաւան-
ներուս վրա : Մօրմէս հումկու կազմութիւն մը ժաւան-
դած էի , և երբեք չարաչար դործածուած չէի երիտա-
սարդութեանս ատեն . կրնայի աւելի հետիւ ապաքինի
քան այն ձիերը որոնք իրենց չափահասութենէն առաջ
ծանր աշխատանքի են : Չմրան միջոցին
սրունդներս այնքան բարւոքեցան որ անգամ մին ալ
երիտասարդանալ սկսայի : Գարունը եկաւ , և ապրիլի մէջ
օր մը ագարակապետը որոշեց փորձի համար իր կառքին
լծել զիս : Շատ գո՞ն էի : Կիյօմ և ինք քանի մը մղն
աեղ գացին : Սրունդներս պիրկ չէին հիմայ և կատարեալ
դիւրութեամբ կատարեցի գործու :

«Ահա կ'երիտասարդանայ , կիյօմ , իրեն թեթեւ գործ
մը տանք հիմայ , և ամառուան կիսուն մօտ նախորդ
ձիուն չափ զօրաւոր պիտի ըլլայ : Գեղեցիկ բերան մը
ունի և ընտիր քալուածք մը . աւելի լաւը կարելի չէ
երեւակայել» :

«Ո՞հ , մեծ հայրիկ , որչափ ուրախ եմ որ զնեցիր
զայն» :

«Ես ալ ուրախ եմ , բայց աւելի քեզի չնորհակալ
ըլլալու է քան ինձի» :

Գ Ա Ռ Խ Խ Խ Թ Թ Թ

ԻՄ ՎԵՐՁԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Օր մը , այն ամբան միջոցին , ձիապանը ժաքեց և
պատրաստեց զիս այնպիսի անսովոր հոգածութեամբ որ
պատճեցի թէ նոր փոփոխութիւն մը պիտի ըլլար : Ունա-
մատեցի ու սրունդներս կոկեց , սմբակներս խողանակեց և
կոճերս ու սրունդներս կոկեց : Կարծեմ թէ կազմածներս ալ
հակատ մաղերը յարւարեց : Կարծեմ թէ կազմածներս ալ

սովորականէն առելի յդկուեցան։ Կիյօմ թէ՛ անձկալից և թէ՛ զուարժ կը թուէր, երբ մեծ հօրը հետ կառքը նստաւ։

«Եթէ ամկինները հաւնին իրեն, ըստ ծեր պարանը, իրենց ալ աղէկ պիտի ըլլայ, ձիւն ալ. մեզի կը միայ փորձել։»

Գիւղէն մէկ երկու մզոն հեռու հասանք գեղեցիկ ցած առւն մը, որուն առջեւ կը տարածուէր մարգագետին մը։ Լայն ճամբայ մը մինչև դուռը կ'երկարէր։ Կիյօմ զանգակը հնչեցուց և հարցուց թէ օրիորդները տունն են։ Տունն էն։ Կիյօմ քովս միաց, և մեծ հայրը սունը մտաւ։ Տասը վայրկեան վերջ վերագարձաւ, հետը բերելով երեք տիկիններ, մէկը երկայնահասակ տժդոյն, սպիտակ ցփսիի մը մէջ փաթթուած, և կոթնած մանկամարդ տիկինչ մը որ թուխ աչքերով զուարժ գէմք մը ունէր, միւսն ալ վեհաշուք կերպարանքով մէկն էր։ Բոլորն ալ եկան վրաս նայեցան և հարցումներ ըրին։ Մանկամարդ տիկինը շատ հանեցաւ ինծի. վստահ կը զգար որ պիտի սփէր զիս, որովհետեւ, իր կարծիքով, շատ բարի երեւոյթ մը ունէր։ Ամէնքն ալ կը փափաքէին զիս փորձել։

Կարգադրուեցաւ որ հետեւեալ օրը զիս բերել տան։ Առառւն, կայտառ երեւոյթով երիասարդ մը եկաւ զիս առնելու։ Նախ շատ գոհ կ'երեար, բայց երբ ծունդ երս տեսաւ, յուսախաբ շեշտով մը ըստ։

«Զէի կարծեր, տէր իմ, որ տիկիններուն այսպիտի ախեղծ ձի մը պիտի յանձնարարէիք։»

«Գեղեցիկը այն է որ գեղեցիկ գործ կը տեսնէ, ըստ տէրս։ Դուք միայն փորձի ճամար կ'առնէք զինքը, և վստահ եմ թէ ուղղամտութեամբ պիտի վարուիք իրեն հետ։ Եթէ փորձը ցոյց չտայ որ այնքան վստահելի է, ետ կը զրկէք զինքը։»

Եւ իմ նոր առւնա տարուեցայ։ Իսկոյն զիս առաջնորդեցին հանգստաւէտ ախոռ մը։ կերակրուրս առւին ինծի և յեսոյ մինակ թողուցին։ Հետեւեալ օրը երբ ձիաստանը զիս մաքելու զբաղած էր, ըստ ինքնիրեն։

«Ոյո՛, սա նշանը ճիշդ կը նմանի այն աստղին զոր թիսորակ Գեղանին ունէր. այս ձին զրեթէ անոր հասակը ունի. հիմայ ո՞ւր է արդեօք թիսորակ Գեղանին։»

Քիչ մը վերջը տեսաւ զիս այն մասը ուր ուռեցը մը կար։ Գրեթէ ես ցատկեց և սկսաւ զգուշութեամբ դննել զիս, ինքն իրեն խօսերով։

«Ճերմակ ասադ ճակատին վրայ, ոտքերէն մէկը ճերմակ, այս պղափկ ուռը ճիշդ այն տեղը։»

Յետոյ կանակիս մէջտեղը նայերով յարեց։

«Զարմա՞նք, անա նաև այն ճերմակ մազի խուրձը, որուն խօսքը կ'ընէր յաճախ Յովհաննէս։ Ասիկա թիսորակ Գեղանին պէտք է ըլլայ։ Գեղանի՛ կը ճամնաս զիս, փոքրիկ Յովհէվը որ զրեթէ քու մահուանդ պատճառ պիտի ըլլար։»

Եկաւ զիս փայտիայել, ուրախութեան արտայայտութեամբ։

Չեւ կիսար ըսել թէ զինքը կը յիշէի, որովհետեւ չափահաս սիրուն երիասարդ մը եղած էր հիմայ, սև պիսերով և առնական ձայնավ։ Բայց վստահ էի որ ինքը զիս կը ճանչնար և ուրախ էր։ Քիթս իրեն երկրնցուցի և ջանացի ըսել թէ մենք հին բարեկամներ էինք։ Որքա՞ն զոհ կ'երեւար։

«Ո՞վ էր արդեօք այն ստահակը որ ծունկերդ, կոտրեց, իմ ծերուկ գեղանիս, կ'ըսէր, քեզի հետ չափապահնց գէշ վարուեր են։ բայց այստեղ երջանիկ պիտի ըլլար, երանի՛ թէ Յովհաննէս ալ հոս ըլլար ու տեսնէր քեզ։»

Ցերեկէն վերջ ցած կառքի մը լծուելով զուռը տարուեցայ։ Օրիորդը պիտի փորձեր զիս և Յովհէփ իրեն հետ պիտի երթար։ Շուտապ հասկցայ որ լու դիտէր ձի կառավարել, և զոհ կ'երեւար իմ քալելու կերպէս։

Լուեցի օր Յովսէփի իմ մասիս կը խօսէր անոր, յայտնելով թէ ազնուական Կօրալնի վաղեմի Թխորակ Գեղանին էի:


Երբ վերադարձանք, միւս քոյրերը եկան իմանալու թէ ինչպէս վարուած էի: Ան պատմեց անոնց ինչ որ քիչ մը առաջ բած էր իմ մասիս և ըստ.


«Անշուշտ պիտի զրեմ տիկին Կօրալնի և լուր տառ իրեն որ իր սիրական ձին մեր քալ եկած է հիշատակած գոհ պիտի ըլլայ:»

Անկէ վերջ մէկ երկու շաբաթի չափ ամէն օր կառարի կը լծէին զիս, և որովհետեւ կատարեկասպէս վասահելի կ'երեւայի, երէց քոյրը վերջապէս համարձակեցաւ փոքրիկ գոց կառքով գտարս եղել: Այնուհետեւ բոլոր զին որոշեցին պահել զիս և ինձի տուին իմ հին անունն Թխորակ Գեղանի»:

Ամրագծ ասրիէ մը ի վեր այս երջանիկ տեղը կը բնակիմ: Յովսէփէն աւելի բարի ու մարդասէր ձիապան կարելի չէ գանել: Աշխատութիւնս զիւրին է ու հաճեի և կը զգամ որ իմ նախոկին ոյժս ու ոգեւորութիւնն ի վերասանամ: Իմ նախորդ տէրս անցեալ օր կ'ըսէր Յովսէփին թէ քսան տարեկան և աւելի պիտի կրնամ ապրիլ այս պայմաններուն մէջ:

Կիյօմ միշտ հետո կը խօսի երբ պատեհութիւն ունենայ և զիս իր մասնաւոր բարեկամը կը նկատէ: Տիւ բուհներս հաստատ որոշած են որ անդամ մըն ալ չպիտի ծախսն զիս, և այսպէս՝ ոչինչ ունիմ վարժուարաւ Այսուղ պատմութիւնս կ'աւարափ: Իմ տառապանքներս վերջացած են, և հանգիստ եմ: Շատ անդամ ինձի անանկ կը թուի թէ տակաւին Պէրթուիքի մրգասատանն եմ, իմ հին բարեկամներուն ինձորի ծառերուն տակ կեցած:





4365

24540

24541

24542

24543

24544

ՀՀ Ազգային գրադարան



NL0652624

ՀՀ Ազգային գրադարան



NL0652623

ՀՀ Ազգային գրադարան



NL0652621

ՀՀ Ազգային գրադարան



NL0652626

ՀՀ Ազգային գրադարան



NL0652625

ՀՀ Ազգային գրադարան



NL0652619



